

2554
2555

L19

84
—
S-54

2011

2003



24
S-54

2



205

6632

2 7989-4.2

ՐՕՔԱՆՊՈԼ

Հեղինակ՝
ԲՕՆԱՍՆ ՏԻԻ ԹԷՐԱՅԼ

Գ. ՀԱՏՈՐ

Ա .

ՌՈՒՍ ՏԻԿԻՆԸ

Ինչպէս որ կը յիշուի, Պաքարա իր ազատինն և
կեղծ բժիշկին քոյն էր տակաւին, երբ ան ըսած էր
Իրեն:

— Մօնմարթը պէտք է երթանք, Տօքթ. Պլանչին
տունը:

Այն տպաւորութիւնը որ այս խօսքերը առաջ բերին
կիսաշխարհիկ կնոջ վրայ, խիստ շանթաւարիչ եղաւ:

Մէկ քանի վայրկեան ոչ մէկ բառ գտաւ, ոչ մէկ
աղաղակ կրցաւ հանել. յիմարութեամբ կ'ամբաստա-
նէին արդեօք զինքը... Յետոյ, երբ քանի մը վայր-
կեանէն ինքզինքը գտաւ, ուղեց պոռայ, օգնութիւն
կանչել, դուրս խոյանալ կառքէն: Բայց կեղծ բժիշկը
կեցուց զայն և անոր բազուկէն բռնելով ըսաւ.



10851-57 (5677-48)

9

— Կամ յիմարանոցը ընտրեցէք և ամ եղևո՞ւնա՛զատ ատեա՛նը:

«Եղևո՞ւնազատ ատեա՛նը» բառերը տարսափեցուցին զինքը և խեղդեցին իր յուսահատական աղաղակը:

— Եղևո՞ւնազատ ատեա՛ն... ե՞ս... եղևո՞ւնազատ ատեա՛ն, հէ՛... մըմնջեց շուարած:

— Աւանց ո և է տարսիոյսի, պտտաթխանեց կեղծ բժիշկը:

— Բայց ո և է ո՞ճիր չեմ գործած ես... և ոչ իսկ գողութիւն ըրած եմ... թոթովեց:

— Գողութեան մը մեղսակից էք սակայն դուք:

— Երբե՛ք... երբե՛ք...:

— Կը սխալիք, սիրելի՛ս, դուք թղթապանակի մը գողութեան մէջ մեղսակից էք, այնպիսի թղթապանակի մը որ երեսուն հազար ֆրանք կը պարունակէր:

— Ե՛ս, ե՛ս... պառաց Պաքարա կորովի չեչտով մը, սխալ է... երբե՛ք... բնա՛ւ երբեք...:

— Այդ թղթապանակը, շարունակեց կեղծ բժիշկը պաղարիւնութեամբ, գողցած է Ֆէրնան Ռոչէ, այսինքն ձեր սիրահարը որ ձեր տան մէջ ձերբակալուած է:

— Ըսել է ճշմարիտ էր, պառաց Պաքարա, ուրեմն իրա՛ւ գողցած է թղթապանակը...:

— Սիրելի՛ս, ըսաւ կարճուկ մարդը, այս պահուս իսկ օստիկանութիւնը խուզարկութիւն կը կատարէ ձեր տան մէջ, ուրկէ պիտի գտնուի թղթապանակը:

— Իմ տո՛ւնս, թղթապանակը իմ տո՛ւնս է:

— Այո՛, իր վերարկուն գրպանին մէջ, և իր վերարկուն ալ ձեր սենեակին մէջն է:

— Պաքարա խեղդուկ բացագանչութիւն մը արձակեց և խենթեցածի պէս մըմնջեց:

— Աստուած իմ... Աստուած իմ... կարծեմ թէ պիտի մեռնիմ...:

Այդ վայրկեանին կառքը կանգ առաւ, և դուսկէն գլուխ մը երեւցաւ որ Սըր Ուիլիերմինն էր:

Անգլիացին կը ժպտէր պչրուհիին այն պաղ և միանգամայն հեգնոտ ժպտովը, որ ամէնէն զօրաւորներն իսկ կը սարսուցնէ:

— Սիրելիս, ըսաւ անոր, դուն ինչացի աղջիկ մըն ես, և պիտի կրնաս աւելի իմաստուն ըլլալ, ես համոզուած եմ ատոր:

Խեղճ աղջիկը անոր կը նայէր արճամարճոտ ապշութեամբ մը:

— Կաւ գիտէի որ դուք էք... գուք թշուառական մըն էք, ըսաւ Պաքարա:

— Չմանի, ըսաւ պառոնը, կառապանին քովի նստարանը ելիր և տեղդ ինծի տուր:

Սպասուհին հնազանդեցաւ, և Սըր Ուիլիերմս Պաքարային քով նստաւ, որ զայն հրելու չափ իսկ զօրութիւն չունեցաւ:

— Սիրելի գաւակս, ըսաւ, դուն սիրուն աղջիկ մըն ես, և Աստուած վկայ, չեմ ուզեր ամենափոքր չարիք մը հաոցնել քեզի. Միայն թէ զիս նեղել սկսար և պիտի կարենաս մեծապէս վնասել ինծի. անա թէ ինչո՞ւ ատենի մը համար պէտք է զգուշանամ քեանէ, կը հասկնամ:

— Բայց ես երբեք գէշութիւն մը ըրած չունիմ քեզի, մըմնջեց Պաքարա:

— Սիրունիկս, շարունակեց Սըր Ուիլիերմս, շատ կը սիրեմ քեզի, և առանց վարանելու քեզի սիրուհիս պիտի ընէի եթէ ուրիշ զբաղումներ չունենայի. Բայց ծանրակշիռ պարագաներ կը ստիպեն զիս որ զգուշանամ քեզմէ գէթ առժամապէս:

— Բայց ես չգողցայ թղթապանակը, մըմնջեց, և չգողցայ թղթապանակը...:

— Լաւ, բայց գողը քու տունիդ մէջէն գտնուած է:

— Ա՛հ, անուանարկութիւն, անմե՛զ է ան . . .

— Այդ ալ կարելի է . . . բայց իմ ծրագիրներուս այնպէս կը յարմարի որ յանցաւոր ըլլայ ան:

— Բայց ես չեմ ուզեր . . . զիմակնիդ վար պիտի առնեմ: . . . ո՛վ ըլլալնիդ պիտի հասկցնեմ . . . անպատիւ մարդ մըն էք դուք . . . աղաղակեց մանկամարդ աղջիկը զայրացած:

— Ափսո՛ս, ահաւասիկ կը պրոաս և խենդութիւններ կ'ընես. դուն պիտի ըսես ամբողջ աշխարհի թէ յանցաւոր չէ ան. բայց այդ բանին թերեւս պիտի հաւատային եթէ . . . թղթապանակը տունէդ գտնուած չըլլար: Աւելի լաւ . . . մեղսակից պիտի նկատեն քեզի: Պաքարա փղձկեցաւ:

— Այսպէս ըսաւ Սըր Ուիլիերմս, կամ յիմարանոց կամ եղեռնադատ ատեան: Խիստ խելօք պէտք է ըլլաս հոն, շատ չգայրանաս, վերջապէս այնպէս մը ցոյց տաս թէ ա՛լ խելքդ գլուխդ եկած է և տամբհինգ կամ գուցէ քսան օրէն՝ հանդարտօրէն պիտի մտնես տունդ, ուր պիտի գտնես քու հին ոսկորութիւներդ . . .

Կառքը կանգ առած էր յիմարանոցի վանդակապատի դրան առջև:

— Լմնցած է ա՛լ, այնպէս չէ՞, հարցուց Սըր Ուիլիերմս, խելօք պիտի ըլլած . . .

— Բայց Ֆէրնանը, հարցուց Պաքարա վշտաբեկ ձայնով, ուրեմն եղեռնադատ ատեան պիտի երթայ ան պիտի դատապարտուի՞ ուրեմն . . .

— Կրնայի չպատասխանել քեզ աղջիկս բայց կ'ուզեմ բարեսիրտ ըլլալ, և քիչ մը ապահովցնել քեզի: Լա՛ւ մտիկ ըրէ, Ֆէրնան ամբաստանուած է գողութեամբ. արդ ստոյդ է որ Օր. տը Պօքրէօ պիտի զադրի զայն սիրելէ և ինծի հետ պիտի ամուսնանայ:

— Իսկ վերջը՞, հարցուց Պաքարան անձկութեամբ:

— Վերջը պիտի հաստատեմ թէ անմեղ է Ֆէրնանը:

— Բայց ի՞նչպէս.

— Ատիկա իմ գիտնալիք բանս է. որովհետև իմ գաղտնիքս է:

— Եւ ազատ պիտի ըլլա՞յ Ֆէրնան:

— Ազա՛տ քեզ հետ ամուսնանալու:

Սըր Ուիլիերմս անկեղծ կ'երևէր: Պաքարա քիչ մը սիրտ և յոյս առաւ, ուստի ճակատը խոնարհեցուց և հնարանդեցաւ:

— Ըրէք ինչ որ կ'ուզէք, ըսաւ:

Կառապանը վար ցտակած էր նստարանէն և վանդակապատ դրան զանգակը կը հնչեցնէր:

Երկու պահապաններ եկան դուռը բացին:

— Աղջիկս, բաւ Սըր Ուիլիերմս Պաքարայի ականջէն վար, զգուշացիր որ շատ խենդ բաներ չընես: Ի՞նչ որ սիրուհիս ճանչցուած ես հոս և պէտք չէ որ ինծի դէմ խօսիս:

Կառքը բակէն ներս մտաւ: Սըր Ուիլիերմս վար իջաւ անկէ և նորէն գոցեց դռնակը, Պաքարան կեղծ բժիշկին պահպանութեան ներքև ձգելով:

Յետոյ Ուիլիերմս ուղղուեցաւ հաստատութեան վերատեսուչին, որ ինչպէս յայտնի է, հիւանդներ կ'արձանագրէ, մէկ ամսական կանխիկ կ'առնէ, և ստացափր մը կուտայ հիւանդը յանձնողին:

— Պարո՛ն, ըսաւ, Անտրէա, որ գիտցաւ իր դէմքին վրայ տխրութեան մը հետքերը ցոյց տալ, դժուարին պարտականութիւն մը կատարելու կուզամ հոս, բերելով ձեզ խեղճ կիւն մը՝ որ իր խելքը կորսնցուցած է:

— Լա՛ւ, շատ լաւ ըսաւ վերատեսուչը, որ ալ զէն վարժուած էր այս տեսակ նախարաններու :

Ակնոցը դէպի ճակատը քշեց, առաւ գրիչը ականջին ետեւէն, և հարցուց .

— Հիւանդին անունը ի՞նչ է :

— Անայիս Հէօրթիէ, պատասխանեց Սըր Ուիլիերմս :

— Իր տարի՞քը, եթէ կը հաճիք :

— Քսանեվեց :

Վերակացուն՝ կանոնաւոր կերպով նոր եկող հիւանդին անունն ու տարիքի իր արձանագրութեան տետրին մէջ արձանագրելէ վերջ, անոր բնակարանը հարցուց :

— Կօտօ տը Մօրօի փողոց, թիւ 7 :

Սըր Ուիլիերմս սխալ անուն մը և սխալ հասցէ մը կուտար՝ ոտարկանութեան կողմէ՛ն օճէ հետք գտնել կարելի չըլլալու համար, այն պարագային՝ երբ ան պէտք զգար Պաքարան ձերբակալել :

— Պարո՛ն, ըսաւ վերատեսուչը, հոս զանազան ամսավճարներ կան :

— Գիտեմ, պարոն :

— Հաստատուն ննջարաններ ունինք, նաև սրահներ ուր հիւանդները զոյգ զոյգ կը կենան, վերջապէս մասնախօսքեր :

— Պարոն, ըսաւ Սըր Ուիլիերմս, դուք խորհրդապահ մարդ էք և կարելի է ձեզի շատ բաներ խոստովանիլ : Այս մանկամարդ կինը իմ սիրուհիս է : Ես հարուստ եմ, կ'ուզեմ որ ամենամեծ յարգանքով վարուին անոր հետ, հոգ չէ զինք ինչ որ ալ ըլլայ :

— Ուրեմն, ըսաւ վերատեսուչը, իրեն պարտէզին մէջ բնակարան մը տալու է : Այս բնակարանը ըսածնիս կը բաղկանայ պզտիկ սրահէ մը, ննջասենեակէ մը, արդուզարդի խոցէ մը : Դաշնակ մըն ալ կայ, աւելցուց ան, ստացուածքի տէր մարդու մը նման, որ իր կարասիները զնահատել կուտայ :

— Կտարեալ է, պարոն :

— Բժիշկ մը կ'այցելէ հիւանդներուն օրը երկու անգամ, մինչև իսկ երեք անգամ՝ եթէ իրենց վիճակը պահանջէ : Երկու կիներ միանգամայն դրուած են հիւանդին տրամադրութեանը ներքև և անոր քով կը պսակին. ան մտնաւօր պարտէզի մը մէջ ալ պատելու առաւելութիւնը պիտի ունենայ, թեթև խենդերու միայն պիտի հանդիպի : Այս բացառիկ հանգամանքներուն համար օրը քսան ֆրանք պէտք է վճարել :

Սըր Ուիլիերմս հազար ֆրանքնոց դրամատոմս մը ներկայացուց. վերատեսուչը քսան ոսկի ետ տուաւ, և համապատասխան ընկալագիր մը տալէ վերջ հնչեցուց զանգակը :

Պարոնին բերած կիներ, ըսաւ հիւանդապահներուն, պարտէզին մէջ 2 թիւ բնակարանին՝ 3 թիւ յարկարածինը տարէք :

Վերատեսուչը դարձեալ քիթին վրայ դրաւ ականօցը, գիւնն ալ ականջին ետև խօթեց, և բարեւեց Սըր Ուիլիերմսը :

Պառոնը մօտեցաւ կառքին, ուր Պաքարա յուզուած ու տժգունած, մահուան դատապարտուած անձի մը կը նմանէր, որ կ'սպասէ զինք կախաղան առաջնորդող կառքին մէջ :

Յաննի՛ խիստ հաւատարիմ իր դերին, ջերմագին կ'արտասուէր և կառապանին քով կեցած, թաշկինակը աչքերուն բռնած էր :

Սըր Ուիլիերմս բացաւ դռնակը, և ձեռքը Պաքարայի տուաւ, որ առանց ընդդիմութեան վար իջաւ :

— Դուն Անայիս Հէօրթիէ կը կոչուիս, ըսաւ բուրովին ցած ձայնով, կը բնակիս Կօտօ տը Մօրօ փողոց, թիւ 7, և կորանցուցած ես խելքդ բուռն վիճադոց, թիւ 7, և կորանցուցած ես խելքդ բուռն վիճաբանութեան մը հետեւանքով, զոր ունեցած ես քու

բարեկամութիւններէդ մէկուն հետ, այսինքն Պաքարայլի հետ, որուն սիրահարը կը սիրէիր դուն: Քու խենդութիւնդ կը կայանայ զքեզ նոյն ինքն Պաքարան կարծելուդ մէջ, կը հասկնամ:

— Ճիւղ մըն էք դուք, մրմնջեց մանկամարդ կիւնը վշտաբեկ ձայնով մը:

— Լա՛ւ, բայց եղեռնադատ ատեանը միտքդ բեր, եւ Սըր Ուիլերմա ըսաւ բարձրաձայն:

— Օն անդր, սիրելիդ իմ Անայիս, ատէք թեւս և եկէք, ատեէք այն փոքրիկ բնակարանը, զոր ծախու առած եմ ձեզի համար:

Սյուպէս կը խօսէր հասկցնելու համար հիւանդապահներուն, որոնք տոջեւէն կ'երթային, և ինչպէս կ'ընեն սովորաբար, հիւանդը յիմարանոց խօթելու համար ծածկելով իրմէ սոսկալի ճշմարտութիւնը:

— Բնակարանը, շարունակեց, վարձակախներ ունէր երբ ձեռք անցուցի զայն, և պէտք պիտի ըլլայ որ մէկ քանի օր եւս բնակին անոնք ձեզի հետ: Գէթ առժամապէս, կարծեմ պիտի կարենաք գետնայարկին վրայ հեշտաւէտ բնակարան մը գտնել:

Սըր Ուիլերմա կը քաշէր կը տանէր Պաքարան՝ որ համր և ապուշ շարձած էր:

Պարտէզին մէջի բնակարանը հասան, ներս մտան յարկաբաժինէն և Պաքարան հոն դրին:

Վերատեսուչը, արդարեւ իր բնակարանին համար աւելի գին չէր պահանջած: Սրտնը սիրուն էր, լաւ կահաւորուած, երկու մեծ պատուհաններով որոնք պարտէզին վրայ կը բացուէին. ննջասենեակը, որ սրահէն աւելի մեծ էր, նոր զարդարուած էր և շատ վայելուչ ու յարմար էր, Պաքարայէն աւելի ճոխութեանց վարժ կնոջ մը համար իսկ:

Երկու կիներ ոչ այնչափ երիտասարդ և ոչ այնչափ ծեր, որոնք կատարեալ մաքրութիւն և ծառայողի ճշմարիտ քաղաքավարութիւն ունէին, վազեցին եկան հրամաններ ստանալու, և ասոնցմէ մին ցած ձայնով ըսաւ Սըր Ուիլերմաի:

— Բժիշկը հիմա պիտի գայ, պարոնը չի՞ փափաքիր միթէ նախ և առաջ ատենել զայն:

— Անշուշտ, պատասխանեց Սըր Ուիլերմա, Պաքարայի ճակատին համրոյր մը դրոշմեց և ըսաւ անոր:

— Նորէն կուգամ սիրելի բարեկամուհիս, երթամ նայիմ ինչ ըրին այն աթոռները, զորս կը նորոգեն, և կուր Յաննի:

Պարոնը բժիշկին քովը մացուցին:

— Դ՞ուք էք պարոն, հարցուց բժիշկը, դ՞ուք էիք որ բերիք այս մանկամարդ կիւնը՝ որուն բակէն անցնելը հիմա աեսայ:

— Այո՛, պարոն, խեղճ աղջիկ մըն է զոր կը սիրեմ, մրմնջեց Սըր Ուիլերմա յուզուած:

— Ի՞նչ աեսակ խենդութիւն ունի:

Սըր Ուիլերմա շփոթութիւն մը կեղծեց:

— Պարո՛ն, ըսաւ, Անայիս խաբած է զիս:

Բժիշկը պառսնին նայեցաւ և անշուշտ ինքնիրենը ա խորհրդածութիւնը ըրաւ թէ այս մանկամարդ աղջիկը կարելի է որ խաբած ըլլար այսքան գեղեցիկ երիտասարդ մը: Եւ սակայն ժպտելով ըսաւ:

— Յայտնի է թէ պարոն, հոգ է խենդութեան ապացոյցը, բայց խօսք մէջերնիս, եթէ միայն այդ է, չեմ կարծեր որ մեր աանելիք խնամքները ազդեցութիւն մը ընեն:

— Պարոն, ըսաւ Սըր Ուիլերմա դառնօրէն, ներեցէք ինձ որ իր խենդութեան սոսկալի մանրամասնութիւններուն մէջ մտնեմ:

— Ըսէք, մտիկ կ'ընեմ, պարոնս :

— Այս մանկամարդ կինը, Անայիս Հէօրթիէ կը կոչուի. ես ճանչցայ զայն, երբ տակաւին փոքրիկ գործաւորուհի մըն էր ան, սիրեցի զինքը, և կառքեր ու ձիեր տուի իրեն: Աններելի յանցանք՝ անոնց համար որոնք սիրուել կ'ուզեն :

Ու պարոնը հառաչանք մը արձակել ձեւացուց:

— Արդ, կրկնեց Անայիս բարեկամուհի մը ունէր, վայելչագեղ կին մը՝ զոր Պաքարա կը կոչեն:

— Լսած եմ այդ անուսը, ըսաւ բժիշկը :

Սըր Ուիլերմս գլուխը խոնարհեցուց և շարունակեց.

— Պաքարա ըսածնիս սիրահար մը ունէր, աննչան երիտասարդ մը, զոր պաշտելու չափ կը սիրէր. և որուն համար կը խաբէր նշանաւոր անձնաւորութիւն մը, պառոն . . . :

Բժիշկն ալ իր կարգին գլուխը խոնարհեցուց :

— Այդ անունը կատարելապէս ծանօթ է ինձ ըսաւ:

— Երեւակայեցէք պարոն, որ այս խենդ Անայիսը սիրահարուած է, և խենդենալու աստիճան սիրահարուած, այդ երիտասարդին, և խաբած է զիս անոր համար:

— Լաւ, ըսաւ բժիշկը:

— Բայց Պաքարա կը քոտ աղջիկ մըն է, իր սիրահարը կորսնցնելուն վրայ վերջին ծայր կատգելով, ուղեց նորէն ձեռք ձգել զայն և խիստ տարօրինակ միջոց մը գործածեց:

Բժիշկը հետաքրքրութեամբ Սըր Ուիլերմսի նայեցաւ:

— Քանի մը օր կայ, առտու մը, Պաքարայի երկու բարեկամները Անայիսի սենեակը մտած են. ուր կը գտնուէր սիրահարը, ինքզինքին ոստիկանական պաշտօնեայ ձեւացուցած են, և ձերբակալած են ամբաստանելով զայն չգիտեմ ինչ տեսակ գողութեամբ:

Ահաւասիկ բան մը, որ շատ տարօրինակ և միանգամայն յանգուզն արարք մըն է և կրնայ խստորէն պատուելի, ըսաւ բժիշկը:

— Անշուշտ պարոն, բայց պատիժը չպիտի արգիլէր երբեք զժբախտութիւնը: Այս մարդոց տեղը, զորս ան ճշմարիտ ոստիկաններ կարծած է, անոր ուղեղին մէջ յեղաշրջում առաջ բերած և խենդեցուցած են: Արդ իր խենդութիւնը գլխաւորաբար ինքզինքը ժամանակ ժամանակ նոյն ինքն Պաքարան կարծելուն մէջ է, խորհելով թէ Մօնսէյ փողոց կը բնակի, և ուղեղով իր նոր սիրահարը բանտէն հանել, ամբաստանելով զիս որ այնչափ կը սիրեմ զինքը, զիս կ'ըսեմ, որուն կը պարտի սն տմէն ինչ, ամբաստանելով զիս թէ, ես գնել տուած եմ բանտը, ամբաստանելով զայն այնպիսի գողութեամբ մը, զոր գործած չէ ան:

— Քանի՞ օրէ ի վեր խենդ է:

— Երեք օրէ ի վեր:

— Այս աղջիկը ո՞վ է, հարցուց բժիշկը նշմարելով մտնին, որ շարունակ թաշկինակը աչքերուն դէմ բռնած, մեծ ցաւ մը կ'արտայայտէր:

Անայիսին մտնաւոր աղախինն է, պարոն, աղջիկ մը որ խիստ անձնուէր է, և որ սաստիկ ցաւ կը զգայ անկէ բաժնուելու ստիպուած ըլլալուն համար: Կարելի չէ՞ր որ անոր քով ձգէինք:

— Ասոր մէջ մեծ անպատեհութիւն մը չեմ տեսներ, ըսաւ բժիշկը: Այս կինը բժշկելը գուցէ աւելի դիւրին պիտի ըլլայ, եթէ իրեն ծառայելու վարժուած կինը քովը գտնուի:

Մաննի ուրախութեան ազաղակ մը արձակեց. այս բացառանշութիւնով հասկցնել կ'ուզէր թէ՛ այդ կարգադրութիւնը յարմար էր թէ՛ իրեն և թէ՛ Ուիլերմսի համար, որ չէր վստահեր հիւանդանոցի պահապաններ:

րուն և աւելի արթուն պահապան մը գնել կ'ուզէր Պա-
քարայի վրայ:

— Աղջիկս, ըսաւ պարօնը բժիշկին խուցէն դուրս
ելած տանն, հոս պիտի կենաս դուն:

— Շատ լաւ, միւրստ:

— Եւ դուն պիտի հսկես տիրուհիիդ վրայ, ա՛յն-
պէս՝ ինչպէս պիտի հսկէիր քու աչքերուդ վրայ:

— Ո՛հ, հանգիստ եղէք, ըսաւ Փաննի, եթէ փախչի
յանցանքը իմ չպիտի ըլլայ:

Եւ Փաննի սկսաւ իր կեղծ արցունքներուն մէջէն
ժպտիլ, գծուծ և անգութ ժպիտովը այն սպասաւորնե-
րուն՝ որոնք իրենց աէրերուն դա՛նձները եղած են:

Պարտէզին մէջի բնակարանը վերադարձան:

Պաքարա մինակ էր. երկու հիւանդապահուհիները
քովէն մեկնած էին, թիկնաթուռի մը վրայ նստած և
գլուխը ձեռքերուն մէջ առած էր մանկամարդ կինը, և
խոր ու սոսկալի մտատանջութեան մը եեթարկուած
ըլլալուն պատճառաւ, հազիւ նշմարեց Սըր Ուիլերմսի
ներկայութիւնը:

— Սիրելի տիկին, ըսաւ պարօնը, փոխանակ այդ-
պէս ինքզինքդ տխուր մտածումներու տալու. համբե-
րութիւն ունեցիր. ստոր հետ մէկտեղ ինձ այնպէս կը
թուրի թէ՛ այս արդելարանը այնքան ալ անհաճոյ չէ:

Պաքարա չպատասխանեց:

— Ահաւասիկ Փաննին, շտրունակեց Սըր Ուիլերմս,
որ քովդ պիտի մնայ, մտածեցի թէ անոր քովդ դըտ-
նուիլը հաճելի պիտի ըլլայ քեզի:

— Լրտես մը, մըմնչեց Պաքարա, արհամարհոտ
չեչտով մը և կոնակը Սըր Ուիլերմսի դարձուց:

Պառօնը դուրս ելաւ:

— Վաղը նորէն պիտի դա՛մ քեզ տեսնելու, ըսաւ
մեկնած պահուն:

Հազիւ թէ Սըր Ուիլերմս մեկնած էր, բժիշկը ներս
մտաւ: Բժիշկը երիտասարդ մըն էր, մտացի, լուրջ և
տեղունամ գէմքով: Կատարեալ գիտուն մըն էր:

Շտրուածով մը դուրս հանեց Փաննին և բարեւեց
Պաքարան:

— Ներեցէք, տիկին, եթէ առանց լուր տալու ձեզ
ներկայացայ:

Բժիշկը այսպէս խօսելով, կ'ուզէր հիւանդէն ծած-
կել իր սրհետու: Բայց Պաքարա աճապարեց ըսելու.

— Ես կը գուշակեմ ձեր այցելութեան նպատակը,
պարօն, դուք հիւանդանոցի բժիշկն էք:

Այս հանդարտ խօսուածքը, քաղցրութեամբ և
միւսնոյն տանն ախրութեամբ համակուած այս պա-
տասխանը ստրտացուցին գիտութեան պաշտօնեան, որ
չատ վարժուած չէր այս տեսակ խենդեր տեսնելու,
խենդեր, որոնք համոզուած ըլլային իրենց խենդու-
թեան վրայ:

— Ես գիտեմ ո՛ւր ըլլալս, ըսաւ, և դուք կու-
գոք տեսնել անշուշտ թէ, ի՞նչ է իմ մենամուլու-
թիւնս:

— Տիկին...

— Պարօն, կրկնեց Պաքարա միշտ հանդարտ,
ես չպիտի գտնուիմ այն բոլոր արարքներուն մէջ,
զոր ընդհանրապէս հոս եկողները կը գործեն. ես
ամէն բանէ առաջ ձեզի չպիտի ըսեմ թէ՛ «ես խենդ
չեմ...»:

Բժիշկին շրթունքներուն վրայ զարմանալի ժպիտ
մը երևաց, կնոջ այս խօսքերէն ետքը:

— Պիտի ջանամ ձեզի ապացուցանել...

Բժիշկը նստաւ մանկամարդ կնոջ քով և ըռնեց
անոր ձեռքէն:

— Ձեր վիճակը ծանր բոն մը չունի, ըսաւ, և

մէկ քանի օրուան դարմանումը բաւական պիտի ըլլայ, այնպէս կը յուսամ:

Պաքարա խոր և հետադատող նայուածք մը ձգեց այդ մարդուն վրայ որ կուգար իրեն խնամքնէ: շտապելի այնպիսի հվւանդութեան մը համար որ գոյութիւն չունէր: Պաքարա կ'ուսումնասիրէր այդ բժիշկին համարձակ և մտացի դիժադները և այն քիչ մը հասա շրթունքները որոնք բարեսրտութիւն կը ներշնչէին, և կը սկսէր յղանալ այն յոյսը թէ անով պոչապան մը պիտի դանէր:

— Պարո՛ն, ըսաւ. պիտի կրնա՞ք վայրկեան մը խնձի ուշադրութիւն ընել:

— Մինչև վերջը մտիկ կ'ընեմ. պատասխանեց բժիշկը:

— Երբեք ձեզի պատահած չէ՞, հ'ըրոց Պաքարա, կատարելապէս խելացի մարդիկ, որոնք այնքան առողջ ըլլան մտքով՝ որքան մարմնով և սակայն պահուելու մէջ շահ մը գոյութիւն ունենայ, խենդ նկատուի և իբրև խենդ փակուի յիմարանոցին մէջ:

Բժիշկը սարսաաց:

— Կրնայ պատահիլ, միթէ դուք ալ միենոյն վիճակին մէջ էք:

Եւ գիտութեան մարդը իր կարգին խորունկ և յստակ աչքերով կը քննէր մանկամարդը կինը, այն տեսակի տչքերով որոնք վարժուած են խենդութեան ստոյգ նշանը փնտռելու ամենէն խելացի դէմքերու և խօսքերու մէջ:

Եթէ Պաքարայի տեղ ուրիշ մը ըլլար անմիջապէս պիտի պոսար:

— Այո՛, այո՛, ես այդ վիճակին, այդ պարագային մէջ եմ. իմ խենդ կարծուելուս մէջ շահ ունիմ:

Իայց Պաքարա սրբած էր իր արցունքները, յան-

կարծ խոհեմ ու զօրաւոր եղած էր, կ'ուզէր համոզել դէմինը:

— Մտիկ ըրէ՛ք, պարո՛ն, ըսաւ գայն իր քովը նստեցնելով և հաճոյալի երեւիլ ուզող կնոջ մը փաղաքանքները ընելով. Հիմա ձեզի պատմութիւն մը պիտի ընեմ, որ որչափ տարօրինակ, նոյնքան ալ լեցուն է խարդաւանանքներով:

— Օ՛հ, ո՛հ, ըսաւ բժիշկը ինքնիրենը, անուամիկ խենդութեան նշանը, ինչ որ անվիճելի է. խենդը կը սիրէ պատմել և ինքզինքը որ և է հալածման զո՛հ գացած ըլլալ կը կարծէ. Եւ սակայն գիտութեան պաշտօնեան անսարբեր մնաց և սկսաւ ունկնդրել:

Այն ատեն Պաքարա կէտ առ կէտ պատմեց իր պատմութիւնը, այն օրուէն ի վեր, երբ սկսած էր սիրել Ֆէրնանը: Սըր Ուիլերմօսի անակնկալ այցելութիւնը և վերջապէս երիտասարդին, իր տանը մէջ ձերբակալուելը. Պաքարա յայտնեց իր մտացիութիւնը, մտնելով մանրակրկիտ կերպով մանրամասնութեանց մէջ և խօսելով ըոյր այն անձերուն վրայ որոնք կը ճանչնար և պատրաստ էր բերել տալ զանոնք և հաստատել, եթէ բժիշկը յօժարէր անոնց խօսց տալ:


Բժիշկը խոր ուշադրութեամբ և հանդարտ կերպով մտիկ կ'ընէր Պաքարայի պատմութեան և շատ անգամ կը զգածուէր ու կը ցնցուէր սնոր պատմութեանէն, վասնզի մանկամարդ կինը կարելի եղածին չափ բնակոնօրէն կը պատմէր. վերջապէս ըսաւ իրեն.

— Դուք լաւ համոզուած էք, այնպէս չէ՞, որ դուք էք այն կինը զոր Պաքարա կը գոչեն:

— Մօնսէյ փողոց գացէք, ուր կը գտնուի իմ բընակարանս և մայրս հարցնելով, առէք հոս բերէք գայն:

— Տիկին, ըսաւ բժիշկը, որուն մտքին մէջ կասկած կար դեռ, այս իրիկուն պատասխան կուտամ ձեզի:

1085-15801 (3677-498)



եթէ ստուգապէս պժգալի դաւադրութեան մը զօհն եղած էք, դուք ինձմով պաշտպան մը պիտի դռնէք և ոչ թէ բժիշկ մը:

Պաքարա բժիշկին ոտքերուն վարեցաւ և չափազանց պաղատաբէն գիրք մը առաւ:

— Ս'ն, պարոն, ըսաւ, եթէ դուք ընէք այդ բանը, եթէ դուք օգնէք ինձ շիրթեցնելու համար իմ թշնամիներս, ևս պիտի օրհնեմ ձեզ, այնպէս, ինչպէս մարդիկ կ'օրհնեն Սատուած և ձեզի պիտի սիրեմ այնպէս, ինչպէս բարի աղջիկ մը կը սիրէ իր հայրը:

Բժիշկը մինակ ձգեց Պաքարան, բոլորովին մտախոհ այն ամէնուն վրայ զորս լսած էր այդ մանկամարդ կնոջմէն: Բժիշկը հիմա կ'ուզէր ապացոյցներով համոզուիլ Պաքարայի խօսքերուն, հետեւաբար կտոք մը նըստաւ և գնաց Մօնսէյ փողոց, Պաքարա ըսած էր իրեն, «պէտք է գտնէք մայրս և ըսէք իրեն ո՛ւր ըլլալս»:

Բժիշկը պարտէզին վանդակապատ դուռը զարկաւ և պարտիզպանը եկաւ բացաւ դուռը:

— Ներան է, տիկինը, հարցուց բժիշկը:

— Այո՛, պարոն, պատասխանեց պարտիզպանը:

Բժիշկը քայլ մը ետ գնաց, Պաքարայի խենդութեան մասին իր կասկածները փարտաեցան և յիշեց այն մանրամասնութիւնները զոր Սըր Ուիլքերմս տուած էր իրեն, ըսելով որ Անայիս Հէօրթիէ անուշով արձանագրուած մանկամարդ կինը, ինքզինքը Պաքարան կարծելու և այդպէս պնդելու յիմարութեամբ բռնուած էր:

Պարտիզպանը բժիշկը առաջնորդեց մինչև գետնայարկը և սրահի մը մէջ հրամցնելով խնդրեց որ քիչ մը սպասէ. երկու վայրկեան վերջ գիշերազգեստ հագած կին մը երեւցաւ սեմին վրայ. մազերը փսիածի ձեւով հիւսուած, և ըսլոր անկարգութեանցը մէջ այն

անառակ կնոջ որ կէսօրէն վերջ անկողինէն հազիւ կ'ելլէ: Այս կինը բարեւեց բժիշկը:

— Օրիորդ, ըսաւ բժիշկը, Անայիս Հէօրթիէն կը ճանչնա՞ք:

— Ա՛յ, խեղճ աղջիկ, մրմնջեց կեղծ Պաքարան, խենդեցած է ան և ինքզինքը զիս կ'օ կարծէ:

Եւ մտ կամարդ կինը կատարեալ պաղարիւնութեամբ բացատրեց և պատմեց բժիշկին՝ այն միեւնոյն խօսքերը, զորս ըրած էր արդէն Սըր Ուիլքերմս պարոնը:

Ինչպէս շատ լաւ կարելի էր գուշակել, Սըր Ուիլքերմս մտածած էր թէ Պաքարա չպի ի ննազանգէր և հետեւաբար լուս չպիտի մնար, և թէ պիտի փորձէր համոզել ու սարսուցանել որ խենդ չէր, այն ատեն յիմարանոցի բժիշկը կտակածելով, պիտի ուզէր ստուգել և ուղղակի Մօնսէյ փողոց պիտի երթար:

Սըր Ուիլքերմս իր ձեռքին ասկ վայելուչ և ալ աւելի գեղեցիկ կին մը ունէր, թէպէտև տարիքը քիչ մը լեցուն: Այս կինը հաւանութիւն տուած էր արդէն, այդ դերը խաղալու քսան և ինք ոսկիի փոխարինութեամբ մը. և այնչոփ լաւ կատարեց իր դերը, որ բժիշկը՝ այս անգամ Պաքարայի խենդութեան վրայ վերջին ծայր համոզուած դուրս ելաւ տունէն:

.....

Պաքարա չափողանց մեծ անհանգստութեամբ կը սպասէր բժիշկին երկրորդ այցելութեանը և սրտած էր ժամանակ անցնելու համար պարտէզ ելլել, ուր երեք կամ չորս խենդ կիններ արեւին ներքե կը շրջագայէին: Ծիշգ կէս օր էր:

Պաքարա դողդալով մէկ քանի քայլ առաւ տաղուտ նեղ ճամբու մը վրայէն. որ կ'առաջնորդէր զկէպի դարբագեղ նստարան մը:

Կին մը զայն տեսնելով մօտեցաւ:

Քառասուն տարեկանի մօտ կին մը կ'երեւէր: Եւ զքերը տխուր, զէմքը քիչ մը տոգոյն: Տակաւին գեղեցիկ էր և իր չրթունքներուն վրայ մեղամաղձուս և միանգամայն սքանչելի ժպիտ մը ունէր: Սեւեր հագած էր, տեղ տեղ ճերմակ գոյնով, կէս սուգի մը պէս հաղուած:

Ծառի մը կրթնած, նստարանին վրայ երկնցած էր, երբ Պաքարա պարտէզ մտաւ: Ուշադրութեամբ դեղին կափ ընելով գիրք մը կը կարդար: Պարտէզ մանող կընող քայլերուն աւազին վրայ յառաջ բերած խշրտաւքէն ոտքի ելած էր և զէպի անոր յառաջացաւ:

Նախ և առաջ, վստահ հետաքրքրութեամբ մը դիտեց զայն, և յետոյ, անշուշտ իր քննութեան արդիւնքէն գոհացած, բարեւեց զայն և ժպտեցաւ:

— Բարի լոյս, տիկին, ըսաւ:

Պաքարա գլուխը խոնարհեցուց անոր բարեւը առնելով:

— Ներեցէք ինձ, իմ այսչափ ընտանութիւն ցուցնելուս, զաւակս, կրկնեց սեւերով կինը, գորովալիր չեղաւ մը: Բայց դուք այնչափ սիրուն և այնչափ երիտասարդ էք, որ վերջին ծայր հաճելի կը թուիք ինձ: Ես հոս շատ կը ձանձրանամ, և դուք առաջին գեղանի զէմքն էք, զոր կը տեսնեմ տասը տարիէ ի վեր, յորմէ յետէ հոս կը գտնուիմ:

— Աստուած իմ, մրմնջեց Պաքարա, տասը տարիէ ի վեր է որ հո՞ս էք:

— Աւանդ, այո՛, զաւակս:

Պաքարա սարսափ:

— Եթէ ես տարի մը հոս կենամ, ըսաւ միաքէն, ի՞նչ պիտի ընեմ:

— Եկէք զաւակս, ըսաւ խենդ կինը անոր բազուկէն բռնելով, պարտէզին մէջ պտոյտ մը ընենք: Օդը գեղեցիկ է, արեւը շատ լաւ: Ի՞նչ է անուննիդ:

— Լուիզ է, տիկին:

— Լաւ, ըսաւ խենդ կինը, սիրուն անուն մըն է աս: Ես ժան կը կոչուիմ: ուրիշ անուն մըն ալ ունիմ, աւանդ գողցան զայն ինձմէ:

Պաքարա զարմացումով կը նայէր այս սեւազգեստ կնոջ վրայ: Կարծես ան գուշակեց Պաքարայի նայուածքին նշանակութիւնը, և իր կարգին թուեցաւ թէ կ'ուզէր անոր մտածումներուն մինչև խորը թափանցել:

— Զաւակս, ըսաւ, չեմ գիտեր թէ ի՞նչպէս եկած էք հոս, բայց գիտցածս աս է որ դուք խենդ չէք:

Պաքարա ազազակ մը արձակեց:

— Ա՛հ, ըսաւ, դուք այսպէ՞ս կը կարծէք սերնմ, տիկին:

— Ասոր համար բժիշկ ըլլալու հարկ չկայ: Խենդութիւնը և մտացիութիւնը իրենց զրոյմը մարդուն զէմքին վրայ կը զնեն: Զեզ տեսնելուս պէս գուշակեցի որ խենդ չէք:

Պաքարա իր ձեռքերուն մէջ առաւ անոր ձեռք և գորովի արասայատութեամբ մ' համբուրեց զայն:

— Բայց դ՞ուք, տիկին, հարցուց զողզալով:

— Ե՞ս ըսաւ հոռաչելով, ո՛հ, ես խենդ եմ... ասաք տարիներէ ի վեր... Գէթ այսպէս է ամուսինիս կարծիքը, այսպէս է բժիշկներունը, վերջապէս ամբողջ Բեթերսպուրկի ժողովուրդին կարծիքը:

— Բեթերսպուրկի՞, ըսաւ Պաքարա զարմացումով:

— Այո՛, ըսաւ բոլորովին ցած ձայնով, դեղին գիրքով կինը: Ռուս եմ ես:

Առաւ Պաքարան և զայն գէպի դարարինելով զարբարուած նստարանը տարաւ և իր քովը նստեցուց:

— Ուրնմ, ի՞նչ ըրած էք: Խեղճ զաւակս, ըսաւ, ՚ր մարդը խաբած է ձեզի, ո՞ր բռնաւորը կը հալածէ

ձեզ որ հոս էք զուք: Վասնզի ինձմէ զատ ոչ ոք լաւ կը տեսնէ որ...

Մէկ քանի վայրկեանի լռութենէ ետք:

— Կեցէ՛ք, ըսաւ, մտի՛ ըրէ՛ք, կան այնպիսի անասի մարդիկ, որոնց թուհուոր ոգին ստորնութիւններու կը զիջանի: Դուք խենդ չէք, ես ոչ չեմ, Բայց, բայց կան մարդիկ, որոնք հակառակը պիտի հաստատեն, և պիտի սպառնան ձեր յիմարութիւնը: Երբ մարդ անգամ մը կը մտնէ հոս՝ այլևս զուքս չի կրնար ելլել ասկէ:

Թուս կիներ քողցրութեամբ կը խօսէր, տասնց յուզման և բարկութեան, ու զամն ժպիտով մը շարունակեց:

— Շատ անկամ յիմարութիւնը պատրուակ մըն է պատժելու կամ ազատելու մեծ յանցարարները: Ես որ որ մը ոճրագործ եզայ, այդ ոճգրագործութիւնը աստ քարիէ ի վեր խենդերու մէջ ապրելով կը քաւեմ անա...

Պաքարս զարմացումով և սարսուտով կը նայէր իր խօսակից կնոջ: Ուրեմն ի՞նչ ոճիր գործած էր այս կինը:

— Երեւակայեցէ՛ք, մրմնջեց Պաքարս, անա այսպէս ես ուրեմն շատապարտուած եմ, բայց այնպիսի պարագաներու սակ, որ չեմ կարծեր թէ սեւէ յանցանք ունենամ այլ ես ինքզինքս իբր զո՞ կը նկատեմ միայն:

Այն պահուն, երբ սեւերով կինը իր պատմութիւնը պատմելու պիտի սկսէր, տնա անոնց մօտեցաւ զուստի խարտեաշ աղջիկ մը, ձերմակ հագուստներով և մազերուն մէջ չորցած նարնջենիի ծաղիկներ պահելով: Այնպիսի ախուր երեւոյթով մը կը ժպտէր որ կ'սկիծ կ'առթէր անսնողին:

— Ա՛հ, ըսաւ՝ ս'ը ազգեստ կնոջ ուսին զպչելով իր մասներուն ծայրով, ուչ մնացնէք, սիրելի հօրաքոյր:

ամէնքը եկեղեցի մեկնեցան, ես և զուն մնացինք միայն, և կէք...

Ու բարեւելով Պաքարան, գնաց արագ քայլերով:

— Խեղճ կին, մրմնջեց ռուս կինը, հեռացող աղջկան ետեւէն նայելով:

— Ի՞նչ ունի արգեօք, հարցուց Պաքարս:

— Յիմար է այն օրէն ի վեր, երբ իր ամուսնութեան նախընթաց գիշերը, նշանածը կուրի բնուած ըլլալով թշուառականի մը հետ կ'երթայ զանոնք իրարմէ բոմնելու: Բայց աւտ՛ղ, բանականութիւնը կը կորսնցնէ այդ պահուն իսկ:

Պաքարս և ռուս կինը նստարանէն ելան և սկսան վերստին պտտիլ: Պարտէզին մէջ սեղանի մը առջև նշուած տարիքոտ կնոջ մը հանդիպեցան որ ձեռքին մէջ տուրկայ մը կը դարձնէր խորին ուշադրութեամբ:

Այս առարկան մանրանկար կիսուածով անուակ մըն էր, որուն առանցքին մէջ փղոսկրէ գնդակ մը կը գառնար, և որուն զարձուածքին ձայնը կարծես մեծ հաճոյք կը պատճառէր պառաւ կնոջ:

— Ասիկա վաղեմի խաղացող մըն է, ըսաւ Պաքարայի առաջնորդուէին: Ան անցեալ տարի Պատ քաղաքի դրամատունը սնանկացուց, և այն վերջին ծայր ուրախութիւնը, զոր զգաց այս առիթով, անմիջապէս խենդեցուց զինքը: Հոս եկած օրէն ի վեր, վասակելու համար միջոց մը կը վնասէ... Ու այնչափ խորասուզուած կ'ըլլայ իր հաշիւին մէջ որ, եթէ թնդանօթ մը իսկ արձակես քովէն, գլուխն իսկ չի վերցնէր. կանացի հագուստներով արքիմիտէս մըն է... Բայց, չըսի ձեզի թէ ես ինչո՞ւ համար հոս եկած եմ, ես, որ ձեզի պէս խենդ չեմ...

— Մտիկ կ'ընեմ ձեզ, սիրելի, ըսաւ Պաքարս՝ որ խիստ մտացի կը զանէր խօսակից կնոջ խօսքերը: աս

սով հանդերձ վերջին ծայր զարմացած էր անոր այն
թախանցող միտքին վրայ, զոր ցոյց առած էր ան,
անմիջապէս հասկնալով որ խենդ չէր ինքը, Պաքարան:

— Ես Տ. . . ի հազարապետին ազջիւն եմ, որ կով-
կասի մէջ հրամանատար էր, շարունակեց ուսու կլինը, և
տանընթիւնդ ստորի կայ որ ամուսնացած եմ գնդապետ
Ք. . . ի հետ. Ամուսինս կատաղի, վէս, մինչև իսկ լր
չուքէն կասկածող և նախանձող մարդ մըն էր. որ չէ
թէ ամուսին այլ բռնաւորս եղաւ. Ամենեւին չուզեց
զիս Բեթերսպուրկ հօրենական տանս մէջ թողուլ, և
Լիվոնիա բերաւ, ուր ամբողջներու հրամանատարութիւ-
նը կ'ընէր, և հոն զիս բացարձակ մենակեացութեան
ենթարկեց, պահելով երկու խազախներու աչքերուն
ներքե, որոնք բոլորովին անձուէր էին իրեն:

Բեթերսպուրկի մէջ սակայն յառաջապահներու և-
րիտասարդ սպայ մը, Սթէվան, լուրջ ու իրական կեր-
պով սիրտնարուած էր ինծի: Սթէվան իմ հասեւս դա-
լու անխոհեմութիւնը և միանգամայն խենդութիւնը
գործեց, ինչպէս նաև ծպտուած կերպարանքով ամուս-
նոյս տունը մտնել յաջողեցաւ. հոն ամենամոտաւս ծա-
ռայութիւններ կատարելը յանձն առնելով:

Մէկ քանի ամիսներ մեր սէրն ու երջանկութիւնը
գաղանի մնացին, և ամուսինս կասկածի ու հեռեւա-
բար նախանձի ո և է պատճառ չունեցաւ. Իրիկուն մը
սակայն, մինչ կոմս Սթէվան իր մանկլաւիկի հազուս-
տով ծունկ չորքած էր առջևս, յանկարծ գուռը բաց-
ուեցաւ և գնդապետը երեցաւ սեմին վրայ. . . :

Ռուս կլինը պատմութեան այս կէտին վրայ ընդմի-
ջեց խօսքը և մէկէն ի մէկ փղձկեցաւ:

Պաքարա ծայր աստիճան հետքքրութեամբ ան-
համբեր կերպով կ'սպասէր պատմութեան վերջաւորու-
թեան, երբ նոր անձ մը մօտեցաւ և բարեկեց զիրենք:

Ոտքէն մինչև գլուխը սեւեր հագած մէկն էր ան.
Իր դգեստին օղակները զարդարուած էին այլազան գոյ-
ներով և բազմաթիւ ժապաւէններով. գլուխը ցցած և
դէպի ետև բռնած կը քալէր մեծ պարոնի մը պէս: Յի-
սուն տարեկանի չափ կ'երևէր: Իր ճաղատ գլխուն վը-
րայ կնոջական գլխարկ մը դրուած էր. և թեւին վրայ
այ պարկ մը առած էր:

— Բարի լոյս, գեղանի տիկիններ, բարի լոյս,
ըստ, ողջունելով զանոնք պաշտպանի շարժուածեով մը.
երկուքդ ալ մարդ յուզելու չափ գեղանի էք, և եթէ
ղեւ երիտասարդ ըլլայի ես. . . հըմ. . . հըմ. . . սեֆ . . .

Այս այսանդակ անձը, ձեռքը Պաքարայի կզակին
տակէն անցուց և սկսաւ ժպտիլ:

— Դուք թատրոնի և ագնուական դասակարգի
պըրուէի մը ըլլալու էք, ըստ, և եթէ ես մարդ ըլլա-
յի. . . :

— Ուրեմն չէք այլևս, հարցուց միամտօրէն Պա-
քարա:

— Ո՛չ, գեղանիս, ես կնոջ փոխուած եմ. . . :

— Է՛ն ուրեմն, ըստ Պաքարա խնդալով:

Բայց տարօրինակ անձը կրկնեց.

— Ոչինչ աւելի ճշմ ըլիտ է, սիրունիկս, իմ կըրտ-
սեր եղբայրս, ուզելով զիս գահէն վար առնել օրինա-
ւորութեան արտաքին երեւոյթին ներքե, խիստ ճար-
տար վճուկի մը հետ միաբանած՝ զիս կնոջ այլափոխել
տուած է: Միքո Բուլօի իշխանութեան պաշտօնեաները,
հանդիսաւոր նիստով մը հաստատած են սեռի այս ալ-
լափոխումը, զոր իմ անձս կրած է: Ես իմ աստիճանի
պատիւէս սւ պաշտօններէս զրկուած հոչակուած եմ, և
անուանուած եմ հոսութառու դըստէի:

Պաքարա չկրցաւ խնդալը զսպել, բայց ուսու կլինը
կամաց մը անոր ձեռքը սեղմեց:

— Լուեցէ՛ք, ըսաւ, մի խնդաք:

— Իրաւ որ, տիկին, ըսաւ Պաքարա, անշուշտ պիտի հասկնաք որ, երբ մարդ սովորութիւն չունի խենդեր տեսնելու...

— Իշխանը խենդ չէ, զաւակս, ըսաւ ուսուցիչն բոլորովին ցած ձայնով, ինծի պէս ան ալ խենդ չէ: Իրողութիւնը ճշմարիտ է, կնոջ այլափոխուած է ան:

Այս անգամ Պաքարա ապշութեան աղաղակ մը արձակեց, նայեցաւ իր խօսակցուհին՝ զոր միտքով առողջ կարծած էր երկար ատեն, որուն պատմութեանը փորձուած էր հաւատարու, և որ, խեղճ կին, խենդ էր միւսներուն պէս, կապուելու աստիճան խենդ:

Պաքարա փախաւ գնաց, ինքն իսկ ենթարկուելով այն տարակոյտներուն, այն տարօրինակ բանդադուշանքներուն, որոնք կը տիրապեսեն սողջ միաքերու վրայ՝ երբ անոնք խանգարուած ուղեղով անձերու մէջ կը գտնուին:

Ու ամենեւին չուզեց գիտնալ Սթէվան կոմսին, ուսուցիչին և իր գնդապետ ամուսինին պատմութեան շարունակութիւնը:

Ինքզինքը սեղմուած զգաց այն ընկճող մտածումով թէ, ինք ի՞նչպէս պիտի կարենար իր խելացիութեանը ապացուցանել, քանի որ խենդերու քով ամենէն սովորական մոլութիւնը ինքզինքը կատարելապէս խելացի կարծելն է:

Եւ Պաքարա, որ դեռ քիչ մը առաջ շատ բան կը յուսար բժիշկէն՝ որուն այցելութիւնը ընդունած էր, սկսած էր դողդղալ. վախնալով թէ չըլլայ որ ան անօգուտ սեպեր իր մասին տեղեկութիւն քողել, կամ թէ Սըր Ուիլերմսի խօսքերուն հաւատարով զինքը նկատէր այդ մտակորոյտներու գասակարգէն:

Բժիշկը կէսօրէ վերջ նորէն եկաւ, հանդարտ և

ժպտուն էր ու տեսակ մը համակրանքով Պաքարայի նայեցաւ:

— Խեղճ կին, ըսաւ, որչա՛փ ալ գեղեցիկ է ու մանկամարդ:

— Պարո՛ն, ըսաւ Պաքարա ուժգնօրէն, Մօնսէյ փողոց դասցի՞ք:

— Այո՛, զաւակս, պատասխանեց: Պաքարա ուրախութեան աղաղակ մը խեղդեց կոկորդին մէջ:

— Ա՛հ, ըսաւ, ես գուշակեցի արդէն որ դուք բարի և պարկեշտ մարդ մըն էք... Թէ ինծի պէս խեղճ աղջիկ մը հոս փակելէ առաջ, պիտի սասուգէիք որ ան խենդ է թէ ոչ... Դուք իմ մայրս տեսաք, այնպէս չէ՞: Դուք պիտի գտք քաղաքատուն, ամբաստանելու ստիշուառական Ուիլերմսը: Ես կը ճանչնամ ոստիկանութեան պետը՝ Ո՛հ, հանդարտ եղէք, գործը լաւ ձեռքերու մէջ պիտի ըլլայ, և Ֆէրնան երկար ժամանակ բանտին մէջ չպիտի մնայ: Ա՛հ, սոսկալի Սըր Ուիլերմս... և Ֆաննի, այն անպիտան և լկտի կինը՝ որ իր տիրուհին ծախեց...:

Եւ Պաքարա բժիշկին ձեռքը կը սեղմէր, կուլար ուրախութենէն և միանգամայն կը լնդար:

— Ուրեմն դուրս պիտի ելլեմ հոսկէ... դուրս պիտի ելլեմ և այլևս չպիտի տեսնեմ այս սոսկալի խենդերը, որոնք մարդու յիմարութիւն կը պատճառեն... Ֆաննի, որ հիւանդապահ կնոջ հետ նախասենեակին մէջ կը գտնուէր, այդ վայրկեանին՝ երս մտաւ:

— Ա՛հ, ապինատ, սա անոր Պաքարա, հիմա պիտի վճարես ինձ քու մասնութիւնդ:

Ֆաննի բժիշկին նայեցաւ:

Բժիշկը հանդարտ էր, և միշտ կը խնդար տխրութեամբ:

— Ահաւասիկ հիւանդութեան առաջին ծանր մեր-
ձեցումը, ըսաւ Յոաննիին, կարծեմ թէ այս իրիկուն
պէտք պիտի ըլլայ տուշ մը ընել ապա իրեն:

Ու բոլորովին ցած ձայնով ըսաւ Պաքարայի:

— Անշուշտ, դուրս պիտի ելլէք, բայց ոչ այսօր...
վաղը... երբ կատարելապէս լաւ ըլլաք... այսօր քիչ
մը հիւանդ էք...

— Ա՛հ, մրմնջեց Պաքարա, որ զողողուն ու աղժ-
գունած ետ ետ դնաց, զիս խենդ կը կարծէ...

— Ո՛հ, այնքան քիչ, զաւակս, այնչափ քիչ, որ
բան մը ըսել չէ... Տուէք ինձի ութը օր և պիտի բը-
ժշկուիք... Բայց խելօք կենալու է... վշտանալու չէ...
համբերելու է...

Պաքարա կեցած էր տխււր, և ոռու կիներ միտքը
բերելով կը սկսէր հարցնել ինքզինքին թէ արդեօք
ինքն ալ խենդեցած էր:

— Բայց, ըսաւ յանկարծ ուժգնօրէն ուրեմն Մօնսէյ
փողոց չգացի՞ք:

— Հոնկէ կուգամ, զաւակս:

— Մայրս կամ ծառաներս տեսա՞ք:

— Տիկին Պաքարան տեսայ պատասխանեց բը-
ժիշկը:

Այս անգամ Պաքարա ամէն բան հասկցաւ, Սըր
Ուրիելմս իրեն տեղ ուրիշ կին մը գրած էր, և ալ ան-
կէց վերջ իր ազատութիւնը ձեռք ձգելու համար պէտք
չէր մէկու մը վստահիլ:

Վայրկեան մը, երեքուն և վշտաբեկ, աչքերը սե-
ւեռուն ու ախրազգաց, Պաքարա ինքզինքը բոլորովին
յուսահատութեան տուաւ, և հարցուց ինքնիրենը թէ
աւելի աղէկ չէ՞ր որ մեռնէր անմիջապէս, քան թէ
ինքզինքը այս սոսկալի կացութեան մէջ տեսնէր:

Բայց յետոյ, այն բարոյական զօրոնթիւնը որ ու-

նէր, յաղթանակեց ինքնուզ, և այն խուլ մտածումը
որ կը տիրապետէ բանտարկեալին վրայ իր գերութեան
առաջին ժամուն, սկսաւ պատիլ իր դիտուն մէջ:

Նստու՛ գլուխը ձեռքերուն մէջ առած, այլ ևս ան-
տարբեր այն աղմուկին, որ լսելի կ'ըլլար իր բոլորա-
քը, և այն խօսքերուն որոնք կը փոխանակուէին Յոան-
նիի և բժիշկին միջև:

Սակայն իմացաւ որ բժիշկը հետեւալ խօսքերը
ուղղեց Յոաննիին:

— Հ ստատութեան անօրէնէն խնդրած էի որ
թոյլտարէ ձեզի գիշերը ձեր տիրուհիին քով մնալ:
Բայց մերժեց. ես բաւական ջանացի համոզել զինքը,
բայց այդ բանը հաստատութեան ներքին կանոնադրը
կ'արգիլէ: Բայց դուք կրնաք ամէն առտու ժամը եօ-
թնին գալ հոս, և իրիկունն ժամը տասնին մեկնիլ:

— Բայց, պարոն, գոնէ մէկը պիտի պառկի՞ տի-
րուհիս սենեակին մէջ:

— Այո՛, հիւանդապահ կին մը անոր սենեակին մէջ
պիտի պառկի:

— Խեղճ տիրուհիս, ըսաւ Յոաննի, որ սկսաւ ար-
տասուել:

Պաքարա՛ թէ և անչարժ և մտախոն, շատ շուտ իմա-
ցած էր այս խօսակցութիւնը և լու ըմբռնած էր անոր
մանրամասնութիւնները:

Բայց ոչ մէկ շարժում ըրած էր, աչքերը վեր ա-
ռած չէր ամենեւին, բոլոր մը իսկ արտասանած չէր:

Պաքարա, կ'երազէր արդէն իր ազատութիւնը,
այն մտացի և խօնուն յամառութեամբ, որով մարդս
փախուստ կը պտորաստէ, և իր ձեռքը կը գգուէր
կոթը այն դաշոյնին, զոր գաղտուկ մը զրպանին մէջ
սարդեցուցած էր, առաուն տունէն դուրս ելած պահուն:

Բժիշկը դուրս ելաւ: Փաննի Պաքարայի հետ մի-
նակ մնաց:

— Սիրունիկս, ըսաւ Պաքարա, ինձ հետ շատ գէշ
խաղ կը խաղաս կոր:

— Գիտեմ, պատասխանեց լարութեամբ Փաննի, բայց
ասիկա ձեր օգտին համար է, տիկին:

— Ինչպէ՞ս, ըսաւ Պաքարա ապուշ կրթում և զար-
մացած, այդ տեսակ համարձակութեան մը վրայ:

— Անշուշտ տիկինը անտանելի բաներ պիտի ընէր
Ֆէրնանի հետ, մինչ հոս խելօք պիտի ըլլայ:

Մեղաւորութիւն ծայրագոյն արձամարհանքի ակ-
նարկով մը Փաննիի նայեցաւ:

— Բայց դուն պիտի ցուծես առկէ, մրմնջեց բո-
լորովին ցած ձայնով, այնպիսի ձեւով մը, որ Փաննի
աւելի գուշակեց քան լսեց:

— Տիկինը գէշ բնաւորութիւն մը ստացած է հի-
մա, ըսաւ: Աւելի վերջը պիտի զիտնայ թէ որչափ
անձնուէր եղած եմ իրեն հանդէպ:

Եկան հարցուցին Պաքարայի թէ իր սենեակին մէջ
մինամկ ճաշել կ'ուզէր թէ ուս կնոջ հետ:

— Հոգ չէ, ինչպէս կ'ուզէ թող ըլլայ, պատաս-
խանեց:

Ու Պաքարա հետեւեցաւ հիւանդպահուհիին, և
դէպի ճաշարան դնաց, ուր արդէն սեղան նստած գտաւ:

այն երեք չորս խենդ կիները, որոնց հանդիպած էր
պարտէզին մէջ:

— Ա՛հ, սիրունիկս, ըսաւ ուս կինը՝ իր քով տեղ
մը ցոյց տալով անոր, շատ լաւ ըրիք որ հոս կը ճա-
շէք: Տակաւին չլմնցուցի իմ պատմութիւնս:

— Ճշմարիտ է, ըսաւ Պաքարա՝ որ ինքզինքը իր
ուսեցած մտածմանց յանձնած մատխոհ կերպով միայն
մտիկ կ'ընէր:

— Ձեզի կ'ըսէի այն ատեն թէ, կրկնեց ուս կի-
նը, գնդապետ ամուսինս յանկարծ սենեակս մտնելով՝
կոմս Սթովէնը ոտքերուս տաջ և ծնրադրած դաաւ:

— Կը յիշեմ, տիկին:

— Կոմսը, որ շատ ազնիւ սիրտ մը ունէր, ոտքի
ելաւ ու ժղնորէն և ըսաւ գնդապետին:

Ներեցէք պարօն... շնորհք ըրէք... ինքզինքս
կորսնցուցած խեղճ սպասաւոր մըն եմ, որ համարձա-
կած եմ նախատել տիրուհիս: Շան մը պէս սատկեցու-
ցէք զիս...:

Բայց շնորհք ըրէք անոր, վասն զի ան,
զիս կը մերժէր զայրացկոտ ու արհամարհալից:

Այն ատեն, սիրելիս, գնդապետը որ արդէն առըր-
ձանակ մը կ'պցուցած էր ճակտին, վեր հանեց զէնքը և
ըսաւ ինձ:

— Այս մարդը միթէ ճիշդ կ'ըսէ, սպասաւոր մըն
է միայն այս մարդը, թէ ոչ ձեր սիրահարը:

— Այո՛... թոթովեցի ես այն ատեն, մեքենակա-
նօրէն:

— Ուրեմն... ըսաւ ինձ, որովհետեւ գերի մըն է
այս մարդը, և որովհետեւ մարդ իրաւունք ունի սպան-
նելու յարձակող շունը, և քանի որ այս մարդը նա-
խատած է ձեզ... սպաննեցէք զայն...:

Եւ գնդապետը տարձանակը ձեռքիս մէջ դրաւ ա-
ւելցնելով:

— Սիրտէն նշան առէք և քաշեցէք:

Ռուս տիկինը իր պատմութիւնը կը շարունակէր
այսպէս, երբ հաստատութեան պատասպարեալներէն մին,
որ Պաքարայի ձախ կողմը նստած էր, ազաղակեց,
խօսքը ուս կնոջ ուղղելով:

— Սիրելի տիկին, ուրեմն ե՛րբ պիտի հրաժարիք
այն պատմութենէն, զոր կը կարծէք թէ ձերինն է մինչ-
դեռ ես հինգ տարի առաջ հրատարակած եմ զայն վի-

պատանութեան ձեւով և «Լօտոյիս քա» խորագիրին տակ՝
 Պաքարա մեծ դարձացումով անոր նայիլ սկսաւ
 Ասիկա մեծահասակ, նուրբ և խարտեաչ երիտա-
 սորդ մըն էր, քիչ մը տեգոյն, և երկայն մազերով:

Պաքարայի ականջին ծոցցաւ և ըսաւ.

— Ինչպէս որ կը տեսնէք, աիկին, գրողէս եմ. Ուսուցչանոցէն սկսայ և Սէն Մարթէնի թատրոնով վերջացուցի. Ես հեղինակ եմ կարգ մը նուագախաղերու, որոնք հարիւր և մինչև իսկ հարիւր յիսուն անգամ ներկայացուած են. Վերջին նիւթը Ֆլաման ցեղէն առնուած էր. Այս խաղին նիւթը արուած է ինձ վերջին ծայր մտացի կնոջմէ մը, որ ինքն ալ ինձի հետ, իբր հեղինակուհի պիտի ստորագրէր, եթէ ունեցած ըլլայի իր սեռը...

Պաքարա այլևս մտիկ չէր ըներ ուր կնոջ, և գլուխը գէպի թա երայնադերու հեղինակին դարձուցած էր:

— Արդ ուրեմն, ըսաւ վերջացնելով, իբր խենդ փակուած եմ հոս, քանզի ասելութիւնը և նախանձը ձեռք ձեռքի տուած կը հալածեն զիս. վիպասանները իմ վէպերէս կը նսխանան, բանաստեղծները՝ իմ ոտանաւորներէս, թատերգակները՝ իմ խաղերէս և անսայպէս զիս հոս նստել տուած են:

Պաքարա քիչ մը սուր քրքիչ մը արձակեց, որ բանաստեղծը խռովեցուց. Սա մէկէն անդիի կողմը դարձաւ և բանակուի մը սկսաւ քովինին հետ՝ կարծես բոլորովին մոռնալով Պաքարան:

Պաքարա կամոց մը ելաւ սեղանէն և իր սենեակը քաշուեցաւ, առանց հետաքրքրուելու ուսուցչին ընդհատած պատմութեան վերջաւորութիւնէն:

Ժամը իննին անկողին մտաւ, Պաննի օգնեց անոր որ իր սպասուհին ծառայութիւնները ընդունեց առանց

ոեւէ ընդդիմութեան. և մինչդեռ աղախինը գլուխը անդին դարձուցեր էր, իր փոքրիկ գաշոյնը գլխուն բարձին ներքև սահեցուց:

— Միթէ աիկինը կը փափաքէ՞ որ ոեւէ բան բերեմ իրեն Բարիգէն, հարցուց Պաննի մեկնած պահուն:

— Այո, պատասխանեց Պաքարա, ձեռագործի տուփըս բերէք, որ արգուզարդի խուցիս մէջն է:

— Մնաք բարով, սիրելի տիրուհիս ըսաւ Պաննի հեղինական ձայնով մը, ցանսութիւն, վաղը նորէն կը տեսնուի՞նք:

— Ցտեսութիւն վաղուան, պատասխանեց Պաքարա՝ եւ բոլորովին ցած ձայնով մրմնջեց.

— Վաղը պիտի կարգադրենք մեր հայիւրը, աղջիկըս, և պիտի տեսնենք...

Եթէ Պաննի տեսնէր, այդ վայրկեանին, այն փայլակը՝ որ ժայթքեցաւ Պաքարայի բոցաշունչ աչքերէն, արդարև վերջին ծայր պիտի սարսուար:

Մասնաւոր խնամքով հագուեցաւ և մինչև վերջը
բոլորովին հանդարտ երեցաւ:

Իժիշկը երբ դայն տեսնելու եկաւ, զգալի տարբե-
րութիւն մը գտաւ անոր վրայ դէպի լաւը:

Իրիկուան մօտ, Պաքարս որ իր սենեակին մէջ
առանձին ճաշել ուղած էր, ամենամեծ յոգնութիւն մը
պատրուակեց և ըսաւ Ֆաննիին.

— Կ'ուզեմ պատկիլ և դուն պիտի կտրենաս ժամ
մը աւելի կանուխ ելլել երթալ:

— Ո՛չ, ըսաւ Ֆաննի, վասնզի հիւանդապահուհին
որ ձեր որ ձեր սենեակը կը պատկի, ժամը իննուկէսէն
առաջ չի գար և տիկինը չէ կարելի առանձին ձգել:

— Ա՛հ, ըրաւ Պաքարս, որ սրագ ակնարկ մը նե-
տեց ժամացոյցին վրայ որ ճիշտ ութը ցոյց կուտար:

Արդ, ուրեմն, կրկնեց, այդ բանը շարգիլեր որ
ես պատկիմ և դուն ալ քովս մնաս: Գոցէ՛ փեղկերը:

Պաքարս դուրս ելաւ սրահէն և ննջասենեակ մտաւ:

Ֆաննի ալ ետեւէն գնաց, գոցեց փեղկերը, քաշեց
վարագոյրները, խնամքով ծածկեց վրան, որպէս թէ իր
տիրուհին տակուին Մօնսէյ փողոցը բլլար:

Մինչ Ֆաննի այս մանր մունր պարտականութիւն-
ները կատարելու զբաղած էր, Պաքարս մասնաւոր ու-
շադրութեամբ մը կը քննէր դայն: Պաքարս մեծակազմ
էր և լայն կուրծք մը ունէր. անոր սպիտակ և թա-
փոնցիկ մորթին տակ զօրաւոր դնդերներ ծածկուած
էին: Իսկ Ֆաննի, թէև իր տիրուհիին հասակը ունէր,
սակայն տխրոյժ էր, նիհար ու տկարակազմ:

Այն նայուածքը զոր Պաքարս ձգեց անոր վրայ,
կարծես թէ սա նշանակութիւնը ունէր.

— Բաւական զօրաւոր եմ քեզի անասունի մը պէս
խեղդելու համար:

Յանկարծ, մինչ Ֆաննի առոնեց ո և է կասկածի

Բ.

Դ Ա Շ Ո Յ Ն Ը

Պաքարս ամենեւին չէր քնանար և կը մտածէր իր
փախուստի ծրագիրին վրայ:

Անշուշտ պիտի ուզէր առջի իրիկուընէ, իսկ անոր
գործադրութիւնը փորձել, բայց յաջողութեանը վրայ
կը կասկածէր:

Խեղճ կինը այլևս համոզուիլ սկսած էր թէ զինքը
երկար ժամանակ խենդերուն հաստատութեան մէջ մը-
նալու դատապարտած էին:

Այսու հանդերձ, պէտք էր որ ազատէր:

Այս հաստատ մտադրութեամբ, Պաքարս հետեւեալ
առտուն խիստ կանուխ ելաւ անկողինէն, խնամքով իր
սեղմիրանին մէջ պահելով իր պզտիկ դաշոյնը:

Ֆաննի երբ եկաւ խիստ մեղմ և նեղահամբոյր դը-
տաւ Պաքարան, գրեթէ ժպտուն:

Պաքարս ձեռագործի տուփը առաւ և անոր զա-
նազան մասերը բացաւ. Ասոնցմե մէկուն մէջ կարմիր
և բաւական կոշտ առաստնի կծիկ մը կար, զոր ման-
կամարդ կինը իր քանէվային կը գործածէր:

Այս առաստնը ձեռք անցնելու համար էր որ Պա-
քարս իր ձեռագործի տուփը ըրել տուած էր:

բողմոցը կը յարգարէր. Պաքարա ցատկեց, գնաց զու-
 ուր բանալիովը կզպեց, պարզունակները քաշեց, յետոյ
 մէկ ոստու մով խոյացաւ Ֆաննիի վրայ, օձի մը պէս
 փաթթուեցաւ անոր, և այնպէս մը բռնեց կոկորդէն՝
 որ աղաղաղակ մը իսկ չկրցաւ հանել ան, թաւալլոյր
 տակալեց դետինը, ծունկը անոր կուրծքին կրթնցուց,
 և Ֆաննի ապուշ կրթած ու սարսափահար, տեսաւ իր
 կոկորդէին վրայէն երկու մաս բարձր բռնուած այն
 դաշոյնին բերանը, զոր Պաքարա այնչափ խոհեմու-
 թեամբ պահած էր:

— Սիրելիս, ըսաւ, պէտք չէ պոռալ, պէտք չէ
 շարժիլ, անօգուտ է...: Եթէ բերանդ բանաս, եթէ ա-
 մենապարզ շարժում մը իսկ ընես, կ'սպաննեմ քեզի...:


— Գթութիւն, գթութիւն, մրմնջեց Ֆաննի, գը-
 թութիւն, բարեսիրտ տիրուհիս...:

— Տիրուհի չկայ հոս, պատասխանեց Պաքարա,
 որուն եղունգները սպասուհիին վիզին մէջ կը մտնէին,
 հոս միայն Լուիզը կայ, փորոզբիշիկն աղջիկը, որ զօրա-
 ւոր դ'շոյն մը ունի, և որ կը սատկեցնէ այն ստորին
 կինը, որ ծախեց զինքը...:

Պաքարայի աչքերը ցատումէն կը փայլէին, և Ֆան-
 նի, որ ծայր աստիճան կը սարսափէր, իր վերջին ժամը
 հասած կարծեց.

— Ա՛հ, խեղճ եմ, կ'ըսէր Պաքարա խուլ ձայնով
 մ, ուր երկար ժամանակ զսպուած բարկութեան փոթո-
 րիկներ կը մոնչէին, խեղճ եմ հէ՞, աղջիկ, կ'ըսես որ
 խեղճ եմ, բայց խենդերը ապահով են անպատիժ մնալ-
 նուն...:

Ֆաննի, կէս մը խեղդուած Պաքարայի ձեռքերուն
 սեղմուածներուն ներքեւ, աչքերը մոլորուն և պաղատե-
 լու ձեւով մը կը դարձնէր:



Պաքարա դաշոյնին ծայրը անոր կոկորդէին կըր-
 թընցուցած, ըսաւ.

— Եթէ փոքրիկ աղաղակ մը իսկ արձակես՝ կը
 միեմ, կը լմննաս, կ'երթաս հա՛...:

Եւ յետոյ ձեռքը թող տուաւ:

— Հիմակ, կրնաս խօսիլ, ըսաւ, բայց բոլորովին
 ցած ձայնով... և զգուշացիր... եթէ սրահին մէջ քայ-
 լի մը ձայնը լսեմ... կոկորդէ դաշոյնիս պատեանը
 կ'ընեմ... ցած ձայնով... բոլորովին կամաց խօսէ...:

— Ի՞նչ կ'ուզէք, թոթովեց Ֆաննի, որ սարսափէն
 հոգեարգի մէջ էր:

— Հոսկէ դուրս ելլել կ'ուզեմ և միայն դուն ես
 որ կրնաս օգնել ինձի...:

— Դուռնե՛րը գոցուած են...:

— Այո՛, բայց քեզի համար կը բանան:

— Թոյլ չեն տար որ ինձ հետ դուրս ելլես...:

— Ո՛չ, բայց կրնան զիս քեզի կարծել...:

Ու Պաքարա պիշ պիշ Ֆաննիին կը նայէր:

— Յիշէ՛, ըսաւ անոր, որ ես քեզմէ աւելի զօրա-
 ւոր եմ, և կրնամ քեզի խեղդել քու աղաղակներդ ի-
 մացուելէ շատ առաջ, միչև իսկ եթէ ձեռքերուս մէջ
 այս դաշոյնը չունենայի: Դիմադրութիւն չուզեր, ապա
 թէ ոչ մեղած ես:

Պաքարայի ծունկը դադրեցաւ Ֆաննիի կուրծքին
 վրայ ծանրանալէ:

— Ոտքի ելիր, հրամայեց անոր Պաքարա.

— Հիմակ հանուէ, և շուտ ըրէ, դանդաղելու ժա-
 մանակ չունի՛նք...:

Ֆաննի հնազանդեցաւ սարսափին տակ այն դա-
 շոյնին՝ զոր Պաքարա կը ճօճէր, և հինգ վայրկեանի
 մէջ հանուեցաւ ու միմիայն շապիկով մնաց:

Պաքարա ցոյց տուաւ անոր ձեռագործի առփը,
զոր առտուն բերել տուած էր:

— Ինձի տուր, ըսաւ, կարմիր տոստանը:
Փաննի դարձեալ հնազանդեցաւ:

Այս կարմիր տոստանը, որուն կծիկը խոշորիկէ էր՝
բաւական հաստ և բաւական զօրաւոր էր:

— Ձեռքերդ կռնակդ տար, հրամայեց Պաքարա:

Սպասուէին թողուց որ ձեռքերը կապուին, և տա-
ղաղակ մը խեղդեց կոկորդին մէջ, վասն զի չուանը,
որ ուժգին կերպով սեղմուած էր, ձեռքերուն դաս-
տակները կը ճմլէր:

— Անգամ մըն ալ արձակէ այդպիսի բոցադանչու-
թիւն մը, ըսաւ Պաքարա, և ահա մեռար գնաց:

Սարսուռ փաննի և լոնց:

Այն տոնն Պաքարա կապեց անոր սրունքները, և
զայն անկողինին վրայ հրեց, ուր գլորեցաւ ան տոննց
ոեւէ շարժում կարենալ ընելու:

Պաքարա ծռեցաւ անոր վրայ և ըսաւ.

— Հիմակ քու շրջազգեստդ և քու գտակդ պիտի
հաղնիմ, պիտի ոնեմ քու շալղ, քեզի պէս պիտի հագ-
ուիմ, և կարելի եղածին չափ քու ձեւերդ ու շարժը-
ւածքդ պիտի առնեմ, Տակուին լաւ մը ճանչցած չեն
քեզի, որպէս զի կոսկածին վրաս և ուշադրութեամբ
նային ինձի: Միայն կ'ուզեմ գիտնալ թէ ի՞նչ ըրիր և-
րէկ, դուրս ելլելու համար:

Փաննիին բերանը պերճախօս կերպով բռնալ տալու
համար, Պաքարա դաշոյնին ծայրը անոր կոկորդէն եր-
կու բթամատի չափ հեռու բռնեց նորէն:

— Մանաւանդ, ըսաւ, ճշմարիտը խօսէ և մի ջա-
նար զիս խաբել, որովհետև քեզի նպաստաւոր չըլլա՞ր
ատ Բսէ՞ նայիմ, ուրիշ՞ անցար երէկ:

— Այն հեղ ճամբէն, որ նախասննակին ծայրն է
և դէպի պարտէզ կը տանի:

— Վե՞րջը:

— Պարտէզէն անցայ և հասայ վանդակապատ
դուռը:

— Վանդակապատին դուռը բաց էր:

— Ո՛չ, բայց պահապան մը, որ կը ծխէր, ինձ
հարցուց թէ ո՞վ էի, ըսի որ ակիլինին մասնաւոր աղա-
խինն էի, և դուռը բացաւ ինձ:

— Ուշադրութեամբ նայեցա՞ւ քեզի:

— Ո՛չ, ոչ միայն ուշադրութեամբ նայեցաւ ինձ,
այլ նաև բակն ու պարտէզն ալ դէշ լուսաւորուած էին:

— Շատ լաւ. վե՞րջը:

— Անցայ բակէն և դռնապանին քովը մտայ:

— Հաստատութեան մարդիկը ո՞ր դուռնէն կ'ել-
լեն կոր:

— Մեծ դուռնէն կ'ելլեն և պղտիկ դուռնէն կը
մտնեն, խկ հիւանդները մեծ դուռնէն կը մտնեն կ'ել-
լեն:

Պաքարա յօնքերը պռստեց:

— Բեզի ի՞նչ ըսաւ դռնապանը:

— Կը կարծեմ թէ ուշադրութիւն չըրաւ ինձի և
ոչ իսկ կրցաւ զանազանել մագերուս և աչքերուս գոյ-
նը: Իր լրագիրը կը կարդար և հազիւ թէ գլուխը վեր
վերցուց:

Պաքարա, Փաննին բազուկներուն մէջ առաւ, փե-
տուրի մը պէս վերցուց, արդուզարդի մասնախուցին
մէջ տարաւ և զայն գետինը պռկեցուց:

— Լաւ մտիկ ըրէ, ըսաւ, դուն չստելուդ մէջ միայն
չահ ունիս. ես քեզի հոս պիտի թողում և դուռը վրա-
յէդ պիտի գոցեմ, քեզի պռստելու անկարելիութեան մէջ
դնելէ ետք, եթէ չկարենամ դուրս ելլել, եթէ տուած

տեղեկութիւններդ սխալ են, եթէ վերջապէս զիս ձեր-
բակալեն և դարձեալ հոս վար դնեն, անշուշտ ժամա-
նակ պիտի ունենամ այս արդուզարդի խուցիին մէջ մրտ-
նել և հոս սպաննել քեզի: Այս բառս երևք երկվայր-
կեանի գործ է...: Հիմա տե՛ս, մտածէ թէ արդեօք սը-
տա՞ծ ես ինձ...:

— Ծմարտութիւնը ըսի, թոթովեց Յաննի:

Պաքարա առաւ իր թաշկինակը, զայն անոր բեր-
նին մէջ խոթեց, յետոյ գոցեց արդուզարդի խոցիկին
դուռը և գրպանը դրաւ բանալին, ամենեւին հող ան-
գամ չընելով թէ սպասուհին կրնայ մոռացման են-
թարկուիլ հոն և անօթութենէն մեռնիլ:

Ժամացոյցը ութուկէս կը ցուցնէր:

Իր կարդին Պաքարա ալ հանուեցաւ, հազաւ Յան-
նի չըջաղգեսար, մազերը քակեց սանտրեց:

Յետոյ գլուխը դրաւ սպասուհիին գտակը, պլլուե-
ցաւ անոր քառանկիւն զարդերով շալին մէջ, և անոր
մուճակները մինչև կրունկը հազաւ:

Այս բաները ընել վերջ, հայելիին մէջ նայեցաւ:
Խաբէութիւնը կատարեալ էր, և դիմազիծով իսկ Պա-
քարա աղախինին նմանած էր:

Յետոյ պչրուհին գլխու բարձը երկայնքին անկո-
ղինին մէջ դրաւ, ծածկոցը վրայէն ծանկեց, կէս մը
քաշեց վարագոյրները, և այնպէս մ. հաւատացուց որ-
պէս թէ ինքն էր որ պառկած էր ու կը քնանար:

— Հիւանդապահ կինը, ըսաւ միաքէն, ժամը տաս-
նին միջոցները ներս պիտի մանէ, զիս քնացած պիտի
կարծէ, պիտի մտածէ թէ մեկնած է Յաննի, և ինքն
ալ պիտի երթայ պառկի, վաղը միայն պիտի նշմարեն
փախուստս:

Պաքարա մարեց կանթեղները և դուրս ելաւ, հե-
տը տանելով թանկագին դաշտին:

Յաննի ճշմարտութիւնը խօսած էր:

Անոր տուած տեղեկութեանց չնորհիւ պարտէզէն
անցաւ, մինչև վանդակապատ դուռը հասաւ: Բակին
մէջ հիւանդապահ մը նստարանի վրայ նստած սիկառ
կը ծխէր:

— Կը հաճի՞ք դուռը բանալ, պարոն, հարցուց,
կեղծելով ձայնը Յաննիին, որ թեթե մը կը թոթովէր:

Հիւանդապահը առանց դժուարութեան մէկդի կե-
ցաւ, որպէսզի անցնի Պաքարան:

— Ծնորճակալ եմ, ըսաւ, գիշերածածկոցը վրանի՞դ
տուեր էք...:

— Յուրտը, սիրունիկ տիկինս, պատասխանեց հի-
ւանդապահը, խխա է այս իրիկուն...:

— Գիշեր բարի պարո՞ն, գիշեր բարի...:

— Գիշեր բարի, սիրունիկ տիկինս...: Գիշեր բարի:
Ու Պաքարա անվարանանցաւ հիւանդապահին առ-
ջեւէն, որ համոզուած էր թէ առջի օրը, գրեթէ միեւ-
նոյն ժամուն ատեամ էր զինքը:

Պաքարա անցաւ բակէն համարձակօրէն, և մեծ
լապտերի մը աղօտ լոյսէն առաջնորդուելով, հասաւ մին-
չև դռնապանին դուռը, որ առջի օրուան պէս իր լրա-
գիրը կը կարդար:

Պաքարա երկու հարուած տուաւ պատուհանին ա-
պակիին:

— Ո՞վ է ան, հարցուց:

— Պարտէզի մէջի բնակարանին մասնաւոր սպա-
սուհին, ըսաւ Պաքարա:

— Ա՛հ, լաւ, ըսաւ դռնապանը որ այդ վայրկեա-
նին լրագիրին թերթօնը կը կարդար, հիմակ կը բանամ:
Եւ որովհետեւ թերթօնը չատ կը հետաքրքրէր
զայն, կարդալով ոտքի ելաւ, բանալին պզտիկ զբան

կղզանքին ծակին դրաւ, առանց ընդմիջելու խակ իր ընթերցանութիւնը և Պաքարայի նայելու:

— Շնորհակալ եմ, ըսաւ Պաքարա, առանց կարեւորապէս սաստիկ յուզում մը:

Բայց դձնապանը ուշադրութիւն չըրաւ, և թողուց որ դուրս ելլէ՝ ինքզինքը բոլորովին իր ընթերցման տուած:

Պաքարա, էգ այժմ մը դիւրաշարժութեամբ խոյացաւ դէպի փողոցը:

Ազա՛ա էր ալ:

Ողբաւ օղին ցուրտ հոսանքները կ'ուռեցնէին իր կուրծքերը, սկսաւ վազել և առանց կանգ առնելու իջաւ մինչև արտաքին պուլվարը:

Պուլվարը գրեթէ ամայի էր:

Հոն կսնգ առաւ և սկսաւ մտածել,

Ինքզինքը բոլորովին իր փախուստի ծրարին առած, մանկամարդ կինը մտածած չէր թէ ի՞նչ պիտի ընէր, անգամ մը ազատելէ վերջ:

Երկու օր առաջ Պաքարա մէկ երկու ոսկիով դուրս ելած էր, ուրիշ դրամ չունէր վրան, և խոհեմութիւն չէր այդքան դրամով Մօսէյ փողոցը մտնել:

Եթէ Պաքարա կ'ուզէր ինքզինքը ազատել պառնէն, և Ֆէրնանն ալ բանտէն, նախ և առաջ պէտք էր ինքզինք ծածկել և իր հետքերը անհետացնել:

Կառք մը կ'անցնէր, ինքզինքը այդ կառքին մէջ նետեց և ըսաւ կառապանին.

— Նէօլ աը Մաթիւրէն փողոց, թիւ 25, Օ. . . ի պառոնին տունը:

Պաքարա միտքը բերած էր այս մարդը որ կը սիրէր զինք և զոր ինք չէր սիրեր, իբրև նեցուկ մը, զոր մարդ միտքը կը բերէ նեղութեան մէջ զանուած ստեն:

Կառքը օրօրուելով սկսաւ ճամբայ ելլել:

— Ես լաւ գիտեմ որ այս այն միակ մարդն է որուն կրնամ դիմել Ֆէրնանը ազատելու համար, ըսաւ միտքէն Բայց ըստերա է ան և պիտի ներէ ինձ:

Կառքը մէկ քանի վայրկեանի մէջ անցաւ այն հեռաւորութիւնը որ Պառիէր Պլանշը՝ Նէօլ աը Մաթիւրէն կը զատէ:

Պաքարա հինգ ֆրանք դրաւ կառապանին ձեռքին մէջ և նշնեցուց դրան զանգակը:

Պառոնին յուսկաբաժինը, ուր իբր ամուրի կ'ապրէր ան, մէկ քանի աստիճան սանդուխով բարձր գեանայարկ մըն էր, բակին և պարտէզին մէջտեղը շինուած:

Պաքարա անցաւ բակէն, և ամէն ժամ գալու վարժուած կնոջ մը պէս հնչեցուց զանգակը: Տունին մասնաւոր սպասաւորը եկաւ դուռը բացաւ, և ապուշ կրթած, ևս ետ գնած տեսնելով զայն, որ վարժուած էր տիկին կոչելու և որ այսպէս փոխած էր հագուստը:

— Տէրդ նե՛րսն է, հարցուց ուժգնօրէն և առանց ուշադրութիւն ընելու սպասաւորին զարմացումին:

— Պառոնը հիմակ դուրս ելաւ:

— Գիտե՛ս ուր գնաց, հարցուց:

— Չեմ գիտեր, չեմ կրնար ըսել:

— Ուրքով էր թէ կառքով:

— Իր «թիւրպիւր»ին նստած էր և ձօնն ալ իր նեան էր:

— Լաւ, պիտի սպասեմ իրեն:

Ու Պաքարա անցաւ նախասենեակէն և որան մըտնելով քանարէի մը վրայ նետուեցաւ:

Փամը գրեթէ տասն էր այն ատեն:

Պաքարա դիտեր թէ պարոնը կէս գիշերէն առաջ պիտի վերադառնար:

Բազմոցին վրայ կէս մը պառկեցաւ, բարձը զըլխուն տակը առաւ, պլլուեցաւ ճամբորդի վերմակի մը մէջ զոր սպասաւորին բերել տուած էր, մերժելով պարոնին ննջասենեակը մտնել, բան մը որ հարիւր անգամ ըրած էր:

Երբ առտունն ժամը չորսին ատենները պարոնը տուն եկաւ, զայն քնացած գտաւ: Յօգնութիւնէն վերջապէս քունը տարած էր:

Պարոնը՝ ինչպէս որ Սըր Ուիլեմս ըսած էր Պաքարայի, երկու օր առաջ մեղաւորուհիէն գրուած կամ ստորագրուած ամսակ մը ընդունած էր, որուն գրութիւնը այնչափ սքանչելի կերպով նմանցուած էր որ մինչև իսկ Պաքարա՝ դժուարութեամբ պիտի հաւատար իր գրածը չըլլալուն:

Ասով հանդերձ, այս խիստ գործադուլ նամակին մէջ մանկամարդ կիներ, որուն բազմաթիւ քմահաճոյքներուն վարժ էր, կ'իմացնէր իր մէկ փոքրիկ ճամբորդութիւնը՝ զոր նոյն օրն իսկ կ'ընէր իր մօրը հետ՝ և իրմէ ութը օրուան համար հրաժեշտ կը խնդրէր:

Պառոնը երեսուն տարեկան էր:

Կը վերաբերէր այն ազնուականներու դասակարգին՝ որոնց ժամերը ամբողջովին որսորդութիւնը կը գրաւէ, և որոնք այնչափ սիրուհիներ ունին որչափ ձիեր:

Օ...ի ասպետը Պաքարան կը սիրէր այնպէս՝ ինչպէս մարդ ձի մը կը սիրէ: Այս սէրին մէջ քիչ մը հըպարտութիւն կար և քիչ մըն ալ սովորութիւն:

Տասը տարիներէ ի վեր Պաքարա շատ սուղի նըստած էր իրեն, բայց և այնպէս բնաւ երբեք նեղուած

չէր անառակ կնոջ այն շոայլութիւններէն, և ատոնցմով աւելի կը սիրէր զայն:

Շատ դարմացաւ, երբ Պաքարան տեսաւ այսպէս շալի մը մէջ պարուրուած, պզտիկ գտակ մը դրած գլխուն, և քանարէին վրայ երկնցած:

Պաքարա աչքերը շփեց, յիշեց անմիջապէս թէ ինչ պարագաներու մէջ քունը տարած էր, և ձեռքերը պարոնին երկնցուց՝ զրկելով անոր իր լաւագոյն ժրպիտներէն մէկը:

Պաքարա կը խաբէր պառոնը. սիրտին մէջ անոր նկատմամբ յարգանք միայն ունէր:

— Ուրկէ՞ կ'ելլես ուրեմն, Աստուած իմ, հարցուց Օ...ի ասպետը՝ անոր երկնցուցած սպիտակաթոյր ձեռքը համբուրելով:

Բայց Պաքարա լուրջ եղած էր:

— Սիրելի պառոնս, ըսաւ, դուք ինձմէ երկու տող գիր ընդունեցիք, այնպէս չէ՞:

— Այո՛, մեկնումդ կը տեղեկացնէիր ինձ ...:

— Ո՛ւր տեղի համար:

— Լաւ մը չեմ գիտեր, ուշադրութիւն չըրի:

— Ե՛ս ալ չեմ գիտեր...:

Պառոնը ուշադրութեամբ Պաքարայի նայեցաւ:

— Ին՞չք ես, ըսաւ:

— Ին՞չք, հարցուց սարսալով: Ա՛ն, իմ առջեւ մի՛ արտասանէք այդ բառը, շատ իմացած եմ զայն:

— Եւ սակայն ... մրմնջեց պառոնը որ երթալով իր սիրուհիին օսքերուն, գիրքին և տարազին վրայ կը զարմանար:

— Յոյց տուէք ինձի այն սոմսակը, զոր գրեցի ձեզ:

— Չեմ գիտեր թէ ո՛ւր է:

— Փն օեցէ՛ք զայն, կ'ազաչեմ:

Ու պառոնը մատովը աշտանակ դնելու յատուկ սեղանի մը վրայ դրուած չինական յսխճապօկեայ մեծ աման մը ցոյց տուաւ, ուր կը նետէր իր բոլոր նամակները, զանոնք կարդալէ վերջ:

Պաքարս գտաւ անոր մէջ, իրն ալ, կամ աւելի ազէկ է ըսել Սըր Ուիլեըմսինն ալ, և մանրակրկիտ ուշադրութեամբ քննեց զայն:

— Մինչև իսկ ես կրնամ խաբուիլ իմ գրած չըլլալուս:

- Ինչպէ՛ս, ըսաւ պառոնը, դուն չգրեցիր:
- Անշուշտ ոչ:
- Ուրեմն ո՞վ գրեց:
- Ա՛հ, կը գուշակեմ, կը հասկնամ, բայց խիստ երկար պիտի ըլլայ ամէն բան պատմել ձեզ: Թող բաւական ըլլայ ըսել թէ այս նամակը գրողը ես չեմ, և ճամբորդութիւն ալ ըրած չեմ:

Պառոնը աչքերը խոշոր խոշոր կը բանար:

- Ա՛հ, և սակայն տեղէ մը կուգաս դուն, միթէ տունէն կուգաս:
- Ո՛չ, Մօնարթթին կուգամ:
- Ա՛յս հազուատով:
- Ատիկա Յաննիին շրջազգեսան է, զոր իմ տեղս թողուցի:

- Ո՛ր թողուցիք:
- Յիմարանացին մէջ, ուր փակուած մնացած էի:

Պառոնը ապուշ կարած ետ ետ կ'երթար:

- Դուն փակուած էիր, իբր խեղ, դ՞ու՛ն:
- Այո՛, կրնաք անտեսել թէ խենդի կերպարանք ունիմ թէ ոչ:
- Միտելի՞ս, ըսաւ պառոնը, ես քեզի խենդ կար-

ծելէ հետո եմ, բայց պիտի կարենամ կարծել՝ եթէ բացատրութիւն չտաս:

— Արդ, ըսաւ Պաքարս, ամէն մարդ գիտէ թէ ես ձեզմէ կախում ունիմ, և միայն ձեզի կը վերաբերի զիս իմ տունէս դուրս հանելը...

- Ուրեմն քեզի քու տունէդ դ՞ուրս հանած են:
- Գրեթէ: Այսինքն գտնուած է այնպիսի ձեռք մը որ բուսական զօրաւոր եղած է բռնաբարելու համար ասան դուռները, ծառաները կաշառելու, զիս առեւանգելու, և յիմարանոց նետելու համար, մինչդեռ դուք հանդարտօրէն ձեր անկողինին մէջ կը խորդայիք...

Պառոնը զարմացական ազազակ մը արձակեց:

- Սոսկալի բա՛ն է այս, և սարսափելի...
- Տակաւին ամէնը այս չէ. հիմակ այս վայրկեանիս ուրիշ Պաքարս մըն ալ կայ, այս ժամուս իմ բնակարանիս մէջ, հաստատուած և տեղաւորուած իմ տունովս:

Այս անգամ պառոնը Պաքարային նայեցաւ և հարցուց ինքնիրեն թէ արդեօք իրա՞ւ խենդ է ան:

— Մտիկ րբէք, կրկնեց Պաքարս, ինչ որ գլխուս եկած է, իմ յանցանքովս է, դուք յանցանք չունիք, գանգատելու ալ չեմ գար հիմա, այլ ծառայութիւն մը խնդրելու:

— Սիրելիս, ընդմիջեց ուժգնութեամբ պառոն տը Թ... ինչ որ կը պատմես ինձ աշնչափ անօրինակ է, որ մարդ կը կասկածի միտքիդ առողջութեանը վրայ:

— Լաւ, թող այդպէս ըլլայ բայց ես չեմ ուզեր ձեզ փորձանքի մը մէջ մտցնել. ձեզ մենամտութի մղել, կամ մեծ աղմուկ և իրարանցում հանել տալ այս խնդրին մէջ, ուր վերջին ծայր խոհեմութիւն անհրաժեշտ է:

և որու մասին սյսօր ոեւէ բան չպիտի կարենամ ըսել ձեզի :

— Բայց ուրե՞մն . . . թոթովեց Օ . . . ի պառօնը՝ որ ընդմիջուած էր Պաքարայէն :

— Նախ և առաջ սիրելիս, կրկնեց Պաքարա, պէտք է որ ոչ դուք և ոչ ալ ձեր մասնաւոր սպասուորը զիս տեսած ըլլայ :

— Եւ ինչո՞ւ համար այդպէս :

— Վասնզի կը հարածեն կոր զիս, անոնք որ պիտի խուզարկեն իմ հետքերս՝ ուղղակի հոս պիտի դան և հարցուփորձեն :

— Ա՛հ, ուրեմն ի՞նչ ոճիր գործած ես :

— Եւ ոչ մէկ . . . : Բայց լոկ տկարամտութիւն մը, քմահաճոյք մը . . . , թոթովեց Պաքարա, Բայց ոտտիկանութեան կողմէ չէ որ պիտի հետապնդուիմ և խուզարկուիմ :

— Իրա՛ւ որ այս գործին մէջէն չեմ կրնար կոր ելլել : Պէտք է Մօսմարթըր մնայիր դուն . . . վասն զի խեղճ ես . . . :

— Լաւ թող այդպէս ըլլայ, բայց խոստացէք ինձ որ ամենեւին չպիտի խառնուիք իմ գործերուս, մինչև որ ձեզի չզիմեմ :

— Ուրեմն ի՞նչ կ'ուզես ինձմէ :

— Նախ և առաջ, սիրելիս, յիսուն ոսկի փոխ տըւէք ինձ : Երկու օր առաջ ձեր տուածովը միայն տուէնք դուրս ելայ :

Ու Պաքարա քսակը պառօնին երկնցուց .

— Ահաւասիկ, ըսաւ պառօնը, հարիւր փոխանակ յիսունի, սիրելիս, է՛, վերջը . . . :

— Յետոյ, ըսաւ Պաքարա, պէտք է ինձ գիւրու-թիւններ տաք ոտտիկանական տեսուչին մօտ, որուն

հետ գործ ունիմ, և եղեանադատ ատեանի դատաւորին մօտ որուն պէտք ունիմ :

— Ա՛հ, ուրեմն, աղաղակեց պ. տը Օ . . . ուրեմն ձեր օրահարը պարզունակի կարգի՞ն էք դրած :

— Այո՛, ճիշդ այդպէս է, պատասխանեց Պաքարա անխռով պողարիւնութեամբ :

— Ա՛հ, ըսաւ պարօնը անհոգ կերպով, կր կուսկածիմ ատոր վրայ, կիները ինքզինքնին վտանգի կենթարկեն այն երիտասարդներուն համար, որոնք մեր օրկառները կը ծխեն, և որոնք մեր բացակայութեան ատեն մեր կոշիկները կը հագնին :

Եւ աւելցուց աններող ժպիտով մը .

— Ես քեզի թողուցած եմ ջու ազատութիւնդ և դուն իմինս ինձ, հնտեարար ըսելիք շատ բան չունիմ քեզի : Բայց այն կեսնքը զոր կը վարես, քիչ մը վիպտասանական է . . . :

— Լա՛ւ, թող այնպէս ըլլայ, բայց գաղտնիք մը կայ, զոր չեմ կրնար բացատրել ձեզի : Բաւականացէք ինձ օգնելու միայն և բարեկամս ըլլալու :

— Ինչպէս որ կ'ուզես, Ուրեմն, գի՛ր մը կը պահանջես ինձմէ ոտտիկանական տեսուչին համար :

— Այո՛, գի՛ր մըն ալ նախաքննիչ դատաւորին համար, որուն հետ ծանօթութիւն ունենալու էք :

— Հարկա՛ւ, զպրոցական վաղեմի ընկերս է :

— Արդ ուրեմն, գրեցէք երկուքին ալ որ իրենց բարեկամութեան կոչում կ'ընէք ծանրակշիռ խնդրի մը համար . աղաչեցէք Պ, տեսուչին որ հաճի մտիկ ընել զիս, վասն զի իրեն ամենածանր բաներ ունիմ յայտնելիք . խնդրեցէք հարցաքննիչ դատաւորէն, որպէսզի կարենամ տեսնուիլ բանտարկուած երիտասարդի մը հետ, որ երկու օրէ ի վեր ձերքակալուած և բանտարկուած

է գողութեան ամբաստանութեամբ և որուն անուը
Ֆէրնան Բօչէ է :

Պարոնը, որ վարժ էր Պաքարայի տղն գլուխ
ձուելու, և վստահ ըլլալով որ չի փափաքիր ան հար-
ցաքըննուիլ, նստաւ սեղանի մը առջև, գրիչ մը ա-
ռաւ, և գրեց այն երկու նամակները, զորս խնդրած
էր ան իրմէ :

— Հիմա, ըսաւ Պաքարա, անկողին մը պատրաս-
տել տուէք սալօնին մէջ, և թողսցէք որ մինչև ա-
ռաւօր քնանամ, երբ լուսնայ պիտի արթնցնէք զիս և
ձեր կառքը լծել պիտի տաք :

Տասը վայրկեան վերջ, նորէն կը պառկէր Պաքարա
և կը քնանար :

Չորս ժամ վերջը, նայն ինքն պատռն էր որ կ'ար-
թնցնէր զայն :

Ժամը ճիշդ ութն էր :

Պաքարա, որ ատենօք պատռնին տունը կ'երթար
կուգար մանուաւնդ այն ժամանակամիջոցին մէջ, ուր
պատռնը սիրահարն էր անոր, ապարանքին մէջ արդու-
զարդի մասնաւոր խուց մը ունէր, ուր կը յարդարէր
ինքզինքը՝ յանկարծական պարադաներու մէջ, որով
կրցաւ պատշաճօրէն հագուիլ և իր սքանչելի հասակով
պարուրուիլ մեծ շալի մը մէջ :

— Հիմա, ըսաւ պատռնին չեմ գիտեր թէ ժամը
քանիին դարձեալ ձեզի հոս պիտի տեսնեմ, մինչև իոկ
չեմ գիտեր թէ պիտի կարենամ վերադառնալ, ինչ որ
ալ ըլլայ, ցերեկը դուրս մի՛ ելլէք :

— Ինչպէս որ կ'ուզես, ըսաւ պատռնը :

Պաքարա հաշիւ ըրաւ որ եթէ հիւանդանոցին մէջ
իւր փախուստը նշմարած իսկ ըլլային, Սըր Ուիլեմըմս
տակաւին տեղեկութիւն առած չէր կրնար ըլլալ, ուստի

Ժամանակ ունէր երթալու և ոստիկանութեան տեսուչին
յայտնութիւններ ընելու, իր թշնամիին զգուշանալէն
շատ առաջ :

Պիւսքիւի մը թրջեց գինիին մէջ, պարոնին ձեռքը
սեղմեց, հրածեշտ առաւ և կառք նստաւ :

Ժամը ութնուկէսին, Պաքարա յանձնարարական
նամակները ձեռքը՝ իր գալուստը կը ծանուցանէր ոս-
տիկանական տեսուչին :

Գ.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹԵԱՆ ՏԵՍՈՒՉԸ

Օ...ի պատռնին անունը խիստ մեծ վարկ մը ունէր Պաքարայի առջև ամէն դուռները բանալ տալու համար։ Այսպէս, մանկամարդ կիներ գնաց մտաւ մինչև բարիզցիներու ապահովութեան վրայ հսկելու պաշտօն ունեցող ամենալուրջ և ամենապատկառելի ատենակալին քով։

Ոստիկանութեան տեսուչը՝ որ տակաւին անկողինն էր, հապճեպով մը հագուեցաւ՝ երբ տեսաւ Պաքարայի այցետուրը և հրամայեց որ իր խուցը հրամցնեն։

Երկու օրէ ի վեր Բարիզի ոստիկանութիւնը շատ զբաղած էր Պաքարայի խնդիրով. բայց Օ... ասպետին հետ ունեցած բարեկամութիւնը արգելք եղած էր անոր դէմ ձերբակալութեան հրամանագիր հանուելուն։

Արդ, իմանալով որ Պաքարա զինքը տեսնել կ'ուզէր, ոստիկանապետը մեծ սիրտանք զգաց և ըսաւ ինքնիրեն։

— Եթէ յանցաւոր ըլլար, չպիտի համարձակեր հօս գալ։

Եւ անցաւ գնաց իր մասնաւոր խուցը, ուր Պաքարա իրեն կ'սպասէր։

— Տիկին, ըսու, եղևնադատ ատենը կը սպասէ որ ձերբակալել տամ ձեզի։

Պաքարա սուրսաց։

— Բայց, շարունակեց ոստիկանական տեսուչը, կը ցուսամ թէ դո՛ւնացուցիչ բացատրութիւններ կը բերէք։

— Այո՞, պարոն, ըսաւ Պաքարա, և կը կարծեմ թէ այդ բացատրութիւնները պիտի գոհացնեն ձեզ։

— Ես ատոր մասին այնքան համոզուած էի, որ մինչև իսկ իմաց չառւի Օ...ի պատռնին։ Ասով հանդերձ կան այնպիսի բաներ զորս ոստիկանութիւնը պետք է տեսնէ և ոչ թէ գիտնայ։ Չուզեցի բնաւ իմաց ապառռնին թէ ի՛նչպէս Զէրնան Ռօշէ, կը հասկնամք...

— Այո՞, պարոն, ըսաւ Պաքարա, որ թեթեւ մը կարմրեցաւ։

— Եւ սակայն, ատիկին, եթէ դուք չզայիք, պիտի ստիպուէի...

— Պարոն տեսուչ, ըսաւ Պաքարա հանդարտօրէն, իմ երեսս աղէկ նայեցէք, աչքերուս մէջ ալ աղէկ նայեցէք, ինչպէս որ կը նայիք սօրադործներուն... գողի մը դէմքը ունի՞մ միթէ։

— Ո՛չ անշուշտ, ըսաւ ոստիկանապետը, և ես համոզուած եմ թէ մինչև իսկ չէիք գիտեր թէ ի՛նչ տեսակ մարդու մը հիւրընկալութիւն ըրիք այդ գիշեր։

— Աւելին կայ, պարոն տեսուչ, ըսաւ Պաքարա համոզուած շեշտով մը, որ քիչ մը դարմացուց ատենակալը, երիտասարդը՝ որուն վրայօք կը խօսիք, այնչափ անմեղ է, որչափ ես։

— Բայց, անա այդ անկարելի է...

— Բայց ճշմարիտ է, պարոն։

— Բայց ապացոյցներ կան։

Պարոն, բայց... միտքերուս զո զն իտացմէ մայրս

— Վաւերական, դրական, ջախջախիչ ապացոյցներ։

— Այդ ալ հոգ չէ, եթէ կ'ուզէք զիս մտիկ ընել կարելի է ամէն բան իր գոյնը փոխէ ձեր մաքին մէջ:

— Տեսնենք, ըսաւ ատենակալը, մտիկ կ'ընեմ ձեզի:

Պաքարա կէտ առ կէտ պատմեց բոլոր այն բաները որոնք գլխուն եկած էին ութը օրերէ ի վեր, իր ծայրայեղ սէրը Ֆէրնան Ռօշէի համար, Սըր Ուիլեմսի ի տունը այցելութիւնը, անոր անօրինակ և յանկարծուկան բռնապետութիւնը, Ան չուրացաւ և պատմութիւններ մէջ չեղծեց ոչ իր անպատուութիւնը, իր քրոջը Սըրիզի նկատմամբ, և ոչ ալ պտոռնին խմբագրած այն երկգլխի նամակը, որ Ֆէրնան Ռօշէի ուղղուեցաւ և Պ. աը Պօրթօի յանձնուեցաւ:

— Վերջապէս, ըսաւ խօսքը լինցուցած պահուն, ես վերջին ծայր համոզուած եմ որ բոլոր ասոնք Սըր Ուիլեմսի գործերն են:

— Տիկին, ըսաւ ոստիկանապետը մէկ քանի վայրկեան մտախօս կենալէ ետք, գիտէք որ բոլոր ասոնք վերջին ծայր ծանրակշիռ բաներ են, և ընդունելով հանդերձ որ ճշմարիտ էք դուք և խաբուած չէք, գիտէ՞ք որ արտաքին գործերու պաշտօնատան մէջ բարձր դիրք ունեցող մարդու մը համար որչա՛փ ծանրակշիռ բան է այսպիսի բաներու մէջ գտնուիլը:

— Ես համոզուած եմ բոլոր ըսածներուս, պարոն տեսուչ, ըսաւ Պաքարա, Հիմա, կարելի է որ տեսնեմ Ֆէրնան Ռօշէն:

— Այո՛, կարելի է այդ մասին թոյլատրութեան գիր մը տալ ձեզ, ըսաւ տեսուչը, որովհետեւ իր գործին նախնական քննութիւնը աւարտած է արդէն:

— Դարձեալ պիտի սկսի, մրմնջեց Պաքարա, այնպիսի շեշտով մը որ ուժգնօրէն ազդեց ոստիկանական տեսուչին վրայ:

Տեսուչը մէկ քանի առդ գրեց, Օ... ասպետին թըզ-թաճրարին մէջ դրաւ, և ըսաւ Պաքարայի:

— Սպասեցէք մէկ քանի վայրկեան, հիմա ձեզի կ'առաջնորդեն:

Մէկ քանի վայրկեան վերջ բարապան մը ներս մը-տաւ, թոյլատուութեան թուղթը ձեռքը:

Տեսուչը ըսաւ անոր:

— Առաջնորդեցէք տիկինը:

Յետոյ խօսքը Պաքարայի ուղղելով աւելցուց:

— Դարձեալ հոս պիտի գաք տիկին, պէտք է որ խորհիմ այն միջոցներուն վրայ, զորս պէտք է ձեռք տանել ձեզ նկատմամբ:

Պաքարա խիստ յուզուած էր սա մտածումով թէ Ֆէրնան Ռօշէն պիտի տեսնէր քիչ մը վերջը:

Անցաւ այսպէս մթին նրբանցքներէ և հասաւ այն տխուր սրահներէն մէկը, զոր «արգելարան» կը կոչեն:

Սարսուռով իմացաւ նիգերու, պարզունակներու և կզպանքնորու շունչիւնը, ծխնիներու ախրազին ճարնչիւնը, հերթապահներու ախրազդեցիկ քայլերը, և սարսափի ամենախորին զգացմամբ մտաւ այն սենեակին մէջ, ուր տեղափոխուած էր Ֆէրնան:

Այն վայրկեանին, ուր Պաքարա ներս կը մտնէր, Լէօն Ռօյան և պ. Եը Բէրկազ նոր մեկնած էին բունտարկեալին քովէն թողլով անոր մէջ ազատութեան յոյս մը:

Բանտարկութեան առաջին օրէն ի վեր խեղճ երիտասարդը ենթարկուած ու մատնուած էր բարոյական թմրութեան մը, որ զայն գրեթէ անզգայ կը դարձնէր արտաքին ամէն առարկաներու և ազմուկներու:

Մանկամարդ կինը կրցաւ ուրեմն մտնել անոր խուցը առանց խկ գլուխը վեր վերցնել անորու: այսպէս փամանակ ունեցաւ ան ուզածին պէս զայն զխտելու:

մէկ ակնարկով ընդգրկելով անոր խուցին բոլոր մանրամասնութիւնները :

Փէրնան արմուկը անկողնին կրթնցուցած նստած էր, գլուխը ձեռքերուն մէջ առած: Մազերը անկարգ, դիրքը տխրատեսիլ, յուսահատ ու բազմաչարչար ու վշտահար: Այն երեւոյթը, որ իր ամբողջ անձնուորութեան վրայ կը տեսնուէր, այնքան յուզեց Պաքարան, որ, զոնտպանը հագիւ ետ քաշուած ու մեկնած էր, մէկ քանի քայլ առաւ դէպի Փէրնանը և բողբոջները նետեց անոր պարանոցին շուրջ:

Այս անակնկալ ընդգրկման սրտագորով սեղմուածին վրոյ՝ երիտասարդը սարսուռաց, և միանգամայն սթափեցաւ իր ծայրագոյն անդգայութենէն, գլուխը վեր վերցւցւց, ճանչցաւ Պաքարան և աղաղակ մը արձակեց: Նախ ու ըստութեան աղաղակ մը եղաւ ան, աղաղակ մը, զոր բանտարկեալը կ'արձակէ՝ ծանօթ դէմք մը տեսած պահուն:

Յետոյ, այս առաջին խանդին և ցնցուրին յաջորդեց ուրիշ զգացում մը, որ առեւտրութեամբ և թշնամութեամբ լեցուն էր: Եւ Փէրնան յանձին այս կնոջ չտեսաւ ուրիշ բան, բայց եթէ զայն որ կորսնցուցած և անպատուած էր զինք, և որուն տան մէջ ձերբակալուած էր ինքը:

Հրեց զայն և ըսու թորկութեամբ:

— Մինչև հոս հալածե՞լ կուզաք զիս:

Պչրուհին հասկցաւ այն հակակրօթիւնը, զոր կը ներշնչէր երիտասարդին, Բայց խելացի և զօրաւոր միտքի տէր էր ան, և գրեթէ նախատեսած էր իրեն նկատմամբ երիտասարդին ցոյց տալիք այս աննպաստ վերաբերմունքը:

Արդարև, Փէրնանի համար, որ չէր կրնար գուշակել այն սոսկալի նենգութիւն, որուն ենթարկուած էր

ինքը, Պաքարա անշուշտ իր հալածիչներուն մէջ պիտի նկատէր:

— Պարոն, ըսաւ յուզմունքով և փորձելով անոր ձեռքը բռնել, գուցէ իրաւունք ունեեաք զիս նախատելու և արհամարհելու: Բայց մտիկ պիտի ընէք ինձ, վստահ եմ ասոր վրայ, վասն զի կը բերեմ ձեզի այնպիսի միջոցներ որոնք ձեր անմեղութիւնը կ'ապացուցանեն:

— Ա՛հ, մրմնջեց Փէրնան խուլ ձայնով մը, ուրեմն հիմա՞կ ձեր գործին կուզայ որ յանցաւոր չըլլամ ես:

— Գիտեմ ես, պարոն, պատասխանեց Պաքարա, գիտեմ անունները բոլոր անոնց որոնք արդարև յանցաւոր են:

— Դուք... գուցէ... ըսաւ:

Պաքարա ձեռքերուն մէջ առաւ և ծածկեց գլուխը, և հծծիւն մը խեղդեց կոկորդին մէջ:

— Աստուած իմ, Աստուած իմ, ըսաւ, զիս ալ անոնց մեղսակիցը կը կարծէ:

Այնպիսի վշտաբեկ յուզում մը և այնչափ անկեղծ համարձակութիւն մը կար իր շեշտին մէջ, որ սարսուռաց Փէրնան և աւելի քաղցրութեամբ ըսաւ անոր.

— Ուրեմն դուք չէ՞ք որ իմ կորուստիս պատճառ եղաք:

— Ա՛հ, ըսաւ յուսահատ գորովանքի խանդավառ աւելնով մը, միթէ մարդ կը կորսնցնէ՞ զանոնք զորս կը սիրէ:

Մուսկի եկաւ անոր առջև, ակնապիշ երեսը նայեցաւ արտասոււթոր աչքերով և միանգամայն մրմնջելով.

— Չե՞ս գիտեր ուրեմն որ ես քեզի գահ մը տալ կ'ուզէի:

Այս խօսքերուն մէջ սիրոյ, անձնուրացութեան և ծայրագոյն գորովանքի այնպիսի սիրազեղ և տարօր-

տենջ արտայայտութիւն մը կար, որ երիտասարդը յուզուեցաւ:

— Ես լուս կ'ըզամ ատ, ըսաւ Ֆէրնան, անկարելի է որ զիս կորսնցնել ուզած ըլլաք, քանի որ կ'ըսէք թէ կը սիրէք զիս... և սակայն բացատրեցէք ինձ... խօսեցէք...:

— Ֆէրնան, Ֆէրնան, ըսաւ, կ'ուզէ՞ք մտիկ ընել ինձ:

— Այո՛, մտիկ կ'ընեմ ձեզի:

— Ներեցէ՛ք ինձ, ներեցէ՛ք, եթէ ըսի ձեզ ազատօրէն որ կը սիրեմ զձեզ, ես որ արժանի չեմ ձեզմէ սիրո՞ւելու, ես որ ուրիշ բան մը չեմ՝ բայց եթէ կորուսեալ խեղճ աղջիկ մը, բայց որպէսզի դուք իմ վարձուանքս կարենաք հասկնալ, պէտք է որ զայն խոստովանիմ ձեզ:

Ֆէրնան Պաքարայի կը նայէր:

Ան այնքան գեղեցիկ ու սիրուն գտաւ Պաքարան որ ակամայ միտքը կուգային այն մէկ քանի հեշտոցունց և սիրարբշիւ ժամերը՝ զորս անցուցած էր Մօնսէյ փողոցի փոքրիկ ապարանքին մէջ:

— Մտիկ ըրէք, մտիկ ըրէք, ըսաւ վշտաբեկ ձայնով մը, ես անարժան կին մըն եմ՝ բայց կ'ըսեն թէ ճշմարիտ սէրը կը մաքրէ և կը զսպէ չարերը...:

— Ծշմարիտ է, ըսաւ Ֆէրնան որ շատ յուզուած էր:

— Արդ, ըսաւ Պաքարա, ես, ամէնուն աչքին անսիրտ կին մը, ձեզի սիրելէս ի վեր շատ բարի եմ եղած, և կը կարծեմ թէ եթէ դուք ալ զիս սիրէիք, ես պարկեշտ աղջիկ մը պիտի դառնայի:

Ֆէրնան ճակատը ծռեց ու լռեց:

— Բայց, շարունակեց, խնդիրը ամենեւին անոր վրայ չէ. խնդիրը ձեր վրան է... պէտք է ազատել ձեզի... ուրեմն զիս մտիկ ըրէք...:

Պաքարա փղձկելու առտիճան թրթռուն ձայնով մը շարունակեց:

— Առաջին անգամ որ տեսայ ձեզի պարոն Ֆէրնան, քրոջ պատուհանին առջև էի, և դուք ձերինին առջևը... Դուք չխօսեցաք ինձի հետ, երեսո անգամ չնայեցաք, բայց այս ամէնը շարգիլեցին զիս ձեզի սիրելէ... առաջին վայրկեանին... այնքան ջերմագին կերպով, որքան որ մարդ կընայ սիրել...: Ու այդ օրէն ի վեր, այդ սէրը իշխեց ոիրտիս, միտքիս և վերջապէս ամբողջ կեանքիս վրայ...: Երբ ինձ պէս կին մը, որ ինչպէս կը տեսնէք, միլիոնատէրներ նուաճած է, և որուն համար յիմար երիտասարդներ ատրճանակի հարուածներով իրարու գլուխ կտարած են, երբ այդ տեսակ կին մըն է որ կը սկսի սիրել...: արդ ուրեմն, սիրելիս, խեղճ կ'ըլլայ, կատաղի կ'ըլլայ ան...:

Ու Պաքարա դարձեալ ծունկի եկած էր, իսկ Ֆէրնան մտիկ կ'ընէր ու կը նայէր, հնազանդելով մարդկային այն ընազդին, որ սիրել կուտայ սիրոյ փառաքչանքները, մինչև իսկ եթէ անոնք գան այն կնոջմէն՝ զոր չի սիրեր:

— Խեղճ կին, մըմնջեց:

— Ա՛հ, մի մեղքնաք զիս, ըսաւ ուժգնութեամբ, մի մեղքնաք զիս, ես ամենեւին արժանացած չեմ մեղքըցուելու, ընդհակառակը, ես արժանի եմ ձեր արհամարհանքներուն եմթարկուելու:

— Եթէ այնպէս է կը ներեմ ձեզ, տիկին:

— Մտիկ ըրէք, մտիկ ըրէք, կրկնեց, օր մը քոյրս ըսաւ թէ պիտի ամուսնանայիք...:

Ֆէրնան սարսուսց:

— Դո՞ւք էք... ըսաւ վարանուժով, դո՞ւք էք որ...:

— Ո՛չ միևնազ ևս, ես և ան:

— Ա՛ն ով է, հարցուց Ֆէրնան:

— Թշուառական մը, ճիւղ մը... Սըր Ուիլ-
երմար...

— Ձեմ ճանչնար զայն, ըստ երիտասարդը, որ
այս անունը լսելով զարմացած էր:

— Պիտի տեսնէք դուք զայն, շարունակեց Պա-
քարս ոգեւորութեամբ: Այն օրը, երբ իմացայ թէ պի-
տի ամուսնանայիք, քրոջս տունն էի... դուք գիտէք...
բարեւեցինք զիրար, դուք դուրս ելաք, ես կառքով ձեր
ետեւէն եկայ:

Ֆէրնան զարմացման շարժում մը ըրաւ:

— Ձեր ետեւէն եկայ մինչև Սէն Լուի փողոց և
հոն իմացայ որ այն մանկամարդ աղջիկը՝ որուն հետ
պիտի ամուսնանայիք, Հէրմին կը կոչուէր և իր հայրը
պ. տը Պօրրէօ:

Տուն եկայ, ինքզինքս հազարումէկ խառնաշփոթ
մտածումներու տուած, բայց սակայն տակաւին ձեզ
ամուսնութենէ արգիլելու համար առանց ո և է որո-
շում տուած ըլլալու: Անքուն գիշեր մը կ'անցնէի,
անդադար անկողնիս մէջ դառնալով և մեղմօրէն ձեր ա-
նունը արտասանելով շարունակ: Առտուն, երբ արթըն-
ցայ, դաժան և իրէջ մարդ մը երեւցաւ ինձ... Սըր
Ուիլերմս կը կոչուէր ան...:

— Բայց ես քնաւ չեմ ճանչնար այդ մառդը, մըր-
մընջեց Ֆէրնան Ռօշէ:

— Սպասեցէք... Այդ մարդը ըսաւ ինձ. «Դուն
Ֆէրնան Ռօշէն կը սիրես, իսկ ես Հէրմին տը Պօրրէօն»:

Պաքարայի այս վերջիշումին առջև, երիտասարդը
տժգունեցաւ և սկսաւ դողդալ:

— Ու Սըր Ուիլերմսէն վերջ, շարունակեց ան,
ուրիշ մարդ մը հասաւ Պ. տը Պօրրէօն էր ան:

— Ա՛ն, աղաղակեց Ֆէրնան՝ որուն ձայնը կը դող-
դողար յուզումէն:

— Պ. տը Պօրրէօ քրոջս սիրա՛ւարած էր: Այն ա-
տեն, շարունակեց Պաքարս ամօթէն կարմրած ձակա-
տով, չեմ գիտեր թէ ի՛նչ հրէշային լեզու գործածեց
ինձ այդ հրէջ Սըր Ռիլերմսը, չեմ գիտեր թէ ի՛նչ ը-
սաւ ան, այնքան իր խօսքերը գլուխս տակնուվրայ ը-
րած էին: Բայց ժամ մը վերջ, Սըրիզ քոյրս ծախած էի
այդ մարդուն, որուն աղջկան հետ պիտի ամուսնանայիք,
սա պայմանով որ պիտի մերժէր սր աղջկան ձեռքը
ձեզի տալ:

Պաքարս ընդմիջեց և սկսաւ հեծկլտալ: Ֆէրնան
բռնեց անօր ձեռքէն:

— Կ. ներեմ ձեզի ըսաւ:

— Ա՛ն, աղաղակեց պչրուհին, տակաւին մի՛ նե-
րէք ինձ, որովհետեւ դեռ բան մը չըսի ձձդի Սըր Ուիլ-
երմս ինձ գրել տուաւ նամակը, — ձեր հասցէին ուղ-
ղուած նամակ մը, — որուն մէջ ես ձեզի կը քննու-
դատէի իբրև թէ իմ իրրանօրս եղած ըլլայիք երկար
տանէ ի վեր, և ուր ձեր ապագայ կինը կը ծաղրէի,
ձեզ յիշեցնելով որ դուք ուխտած էիք քնաւ չձգել զիս
և ոչ իսկ ամուսնանալ...:

— Դ՞ուք գրեցիք այդ նամակը, մրմնջեց Ֆէրնան,
որուն մի քին մէջ ամէն բան կը սկսէր լուսա-
ւորուիլ:

— Այո՛, և այս նամակը յանձնեցի Պ. տը Պօրրէ-
օի, ու զայն իր տունը՝ սեղանին վրայ ձգեց, այն
գիշերն իոկ, երբ դուք ճաշեցիք իր տանը մէջ:

Ու ձեր մեկնումէն վերջ գտնուած է այս նամակը,
և Օր. Հէրմին ալ կարդացած զայն:

Այս վերաբարձութեամբ շանթահարեց Ֆէրնանը: Հաս-
կըցաւ այն ատեն ձեռք, որով Հէրմին կը ճամբէր զին-

քը, Բայց ինչ որ միշտ գազանիք մը կը մնար իրեն համար, ինչպէս նաև Պաքարային համար ալ, երեսուն հազար Ֆրանքի գողութիւնն էր, և թզթապանակին գանձնիլը իր գրպանին մէջէն: Յայանի էր թէ այս ամէնը Սըր Ուիլիեմսի գործերն էին. և երբ Պաքարա չէր կրնար թափանցել թէ այդ թզթապանակը ինչպէ՞ս կրնար հան գտնուիլ, գոնէ սա խորին համոզումը ունէր թէ Սըր Ուիլիեմս միայն կրնար ըրած ըլլար այս բանը:

— Պիտի փրկեմ ձեզ, ըսաւ Ֆէրնանին, դիմակազերծ պիտի ընեմ այդ երկու թշուառականները:

— Ա՛հ, ըսաւ Ֆէրնան, մէկը Հէրմինին հայրն է...

Այս խօսքերուն վրայ Պաքարա գլուխը ծռեց, և իր այտերէն երկու ալրոզ արցունքի կաթիլներ սահեցան ինկան Ֆէրնանի ձեռքերուն վրայ:

— Ըշմարիտ է, մրմնջեց ան, այո՛, անոր հայրը, զոր կը սիրէք:

Նէ հառաչ մը խեղդեց և ըսաւ.

— Միւսոյն բանն է, ես պիտի մերժե՞մ ձեզի... յանցանքս պիտի դարձանեմ... և եթէ երջանիկ ըլլաք դուք, ես նուազ դժբախտ պիտի ըլլամ...:

Ֆէրնան յիշեց իսկոյն Գոմսին այցելութիւնը և անոր սա խօսքերը. «պէտք է տեսնել ուրեմն այդ Պաքարան»:

— Մտի՛կ ըրէք, ըսաւ Ֆէրնան, մարդ մը կայ որ խոստացած է ինձ զիս փրկել, և այդ մարդը կ'ուղէ ձեզի տեսնել: Ձեր Սըրիզ քրոջ հշտնածին հետ հոս էր եկած քիչ առաջ, և ձեր հոս մտած ատեն՝ նոր էր ելիր դուրս:

— Իր անո՛ւնը, հարցուց Պաքարա:
— Կոմս ար Բէրկալ:
— Ո՞ւր կրնամ տեսնել զայն:
— Բիւլթիւր-Սէնթ-Բաթէրին փողոց, իր տպարանքին մէջ:

Պաքարա երիտասարդին գլուխը իր ձեռքերուն մէջ առաւ և համբոյր մը դրոշմեց հոն:

— Եթէ նոյն իսկ պէտք ըլլայ գողութիւնը ի՛մ վրաս առնել, ըսաւ մանկամարդ կինը, նորէն պիտի տպացուցանեմ ձեր անմեղութիւնը:

Ու մէկ վայրկեանի լռութենէ ետք,

— Ուրեմն երկուքնի՛ս, պատճառ Սըր Ուիլիեմս...:

Ու այս խօսքերուն վրայ դուրս ելաւ արագօրէն, գլուխը բարձր, և կուրծքը բարախուն ազնիւ յուզմունքով մը:

Պաքարայի ըրած յայտնութիւնները, Ֆէրնանի կողմէ եղածներուն միացած, այս գործին վրայ նոր լոյս կը սփռէին. գոնէ, այս եղաւ կարծիքը ոստիկանական տեսչին, երբ ան իր աշխատութեան սենեակին մէջ վերջապէս ընդունեց Պաքարայի այցելութիւնը:

Տեսուչին համար պէտք չեղաւ երկար բարակ ուշադրութեամբ զննել Պաքարան՝ անոր անմեղութեանը համոզուելու համար: Ու թէև ամբաստանեալը վերջստին չէր տեսած ու հարցաքննած, սակայն, անոր անմեղութեանն ալ սկսաւ վստահ ըլլալ հաւաստիօրէն:

Ուրեմն իր միտքին մէջ Պաքարան ձերբակալելու տեւէ գաղափար չմնաց և բաւականացաւ ըսելով անոր.

— Տիկին, շատ խառնիճաղանձ գործ մըն է աս. և ես կ'ուզեմ հաւատալ, ինչպէս որ դուք համոզուած էք, եւ կ'աշտպանեալին անմեղութեան, ինչպէս որ ձեր անմեղութեան հաւատացած եմ. կ'ընդունիմ նոյն իսկ

Թէ ան զո՛ն է սոսկալի դաւադրութեան մը, որուն թե-
լերը տակաւին չենք կրցած ձեռք անցնել: Բայց մինչ-
և որ հակառակը չապացուցուի օրէնքին առջև յան-
ցաւոր է ան, ուստի կարելի չէ զայն ազատ թողուլ
հիմակ, և նոյնիսկ իմ պարտականութիւնս է առժամա-
պէս ձերբակալել ձեզի այ...:

— Ծա՛տ լաւ, ըսաւ Պաքարա անհոգութեամբ,
բայց թող տուէք որ երթամ անգամ մըն ալ տեսնեմ
պ. տը Քէրկազ կոմսը որուն լիակատար վստահութիւն
ունի Ֆէրնանի, և որուն պէտք է պատմեմ ինչ որ գի-
տեմ. ու յետոյ կուգամ որ ձերբակալել տաք զիս:

— Ո՛չ, անհոգութեամբ է աս. միայն թէ Բարիզէն մի՛
հեռանաք, և ինքզինքնիդ մի՛ պահէք: Արեւին տակ ա-
զատօրէն պէտք է ապրի մարդ՝ երբ անմեղ է...:

Պաքարա զուրս ելաւ և ուղղուեցաւ Քիւլթիւր
Սէնթ Քաթէրին փողոց, ուր արդէն տեսանք թէ հասաւ
ճիշդ այն վայրկեանին երբ կոմսը կ'ըսէր Լէօն Բօլա-
նին: «Պաքարան տեսնելէ վերջ միայն պիտի կարենանք
այս սոսկալի դաւադրութեան բանալին ունենալ»:

Պաքարա ճիշդ այդ վայրկեանին ներս կը մտնէր,
Լէօն Բօլան ազաղակ մը արձակեց, և զէպի անոր վա-
զելով գոչեց.

— Սըրիզը... ո՛ւր է Սըրիզը... Ի՛նչ քրիւր Սըրի-
զը...:

Իր քրոջը անունը լսելուն պէս մեղաւորուէին, որ
Ֆէրնանի վրայ մտածելով զբաղած ըլլալուն Սըրիզը
մոռցած էր, ածգունեցաւ և մրմնջեց դողողալով.

- Ուրեմն իր տունը չէ՞ ան...:
- Ո՛չ, երեք օրէ ի վեր անհետացած է:
- Ա՛ն, թշուառականները, մրմնջեց Պաքարա,
զայն ալ առեւանգած են...:

— Բայց, անոնք ո՛վ են, Ո՞ր թշուառականներուն
մասին կը խօսիք տիկին, հարցուց Արման տը Քէրկազ,
Պաքարայի աթոռ մը ցոյց տալով:

— Սըր Ուիլիըմս և Պօրթօ, մրմնջեց ան կէս մը
ընկճուած:

Սըր Ուիլիըմս անունին վրայ Արման և Պասթիէն
նայեցան շեշտակի, և Արման մրմնջեց տոգունելով.

— Կը տեսնե՞ս, գուշակած էի, Անտրէան է ան:
Եւ Պ. տը Քէրկազ լռութիւն պատուիրեց Լէօն
Բօլանի, որ հարցումներու տարափով մը կ'ողողէր Պա-
քարան: Բռնեց անոր ձեռքէն և ըսաւ.

— Բացտարեցէք ամէն բան, տիկին, և ի՛բր բա-
րեկամներ նայեցէք մեզի:

— Պարոն կոմ'ս, պատասխանեց Պաքարա, մեռ-
նելու աստիճան կը սիրեմ երիտասարդ մը, որ բան-
տարկուած է և զոր կ'ուզեմ ազատել ամէն զնով: Ու-
րեմն ամէն բան պիտի ըսեմ ձեզ:

Ու Պաքարա պատմեց կոմսին, ինչ որ արդէն պատ-
մած էր ոստիկանական տեսուչին, և երբ վերջացուց,
Արման որ երկարօրէն մտախոհ կեցած էր, Պասթիէնին
նայեցաւ:

— Բոլոր ասո՛նք, ըսաւ անոր, արևու պէս պայ-
ծար են, Անտրէա, որովհետև նոյնինքն է, ինք միայն
այս տեսակ մեքենայութիւններու կարող է, — Ան-
տրէան միայն գիտէ թէ Օր. ար Պօրթօ աղջիկն է
Քէրմօր կոմսին, Երկուքն ալ գողութեան մեղսակից-
ներն են, երկուքը միասին են գործած:

- Ին՞չո՞ւ Սըրիզը, մրմնջեց Լէօն հեծկլտալով:
- Ժա՛նն, կը մտածէր Արման, որուն սրտին մէջ
բարկութեան փոթորիկ մը կը պայթէր:
- Բայց Պ. տը Քէրկազ կը նմանէր այն հրաբուխ-

ներուն որոնք իրենց լավան իրենց մէջ կը պահեն: Սիրաբ տակնուվրայ էր եղած, բայց անոր զէմքին վերայ ուէ նշան չկար:

— Ուրեմն երկուքնի՛ս, սիրելի եղբայր, մրմնջեց ան, երկուքնի՛ս: Մահուան կռիւ մըն է սր պլտի մը՝ զենք իրարու հետ...:



Գ .

ԿԵՂԾ ՆՇԱՆՆԵՐԸ

Կոմս Արման աը Բէրկազ՝ Սւր Ուիլիերմսի կողմէ սարքուած դաւադրութեան առաջին թելը ձեռք կ'անցընէր: Բէրմօր աը Բէրմարուէ պառոնին անհուն հստատութեան տիրանալու շարժումիթն էր ատ:

Բայց այս առաջին թելը բարոյական ապացոյց մըն էր միայն՝ այն արարքին, որով պառոնը առեանգել տուած էր ժանն ու Սըրիզը, գողութեան ամբաստանութեամբ բանտարկել տուած էր Ֆէրնան Բօշէն, և Պաքարան ալ իբր խենդ արգելափակել տուած:

Նիւթական ապացոյցները կը պահսէին սակայն:

Վերջապէս յայտնի կ'ըլլար թէ Սըր Ուիլիերմս և Պ. աը Պօբրէօ մեղսակից էին իրարու:

Արդ, Պ. աը Բէրկազ հետեւելու երկու միջոց ունէր:

Կ.՝ մ իշխանութեանց զիմելով ձերբակալել տալ Սըր Ուիլիերման ու Պ. աը Պօբրէօն, վտանգի ենթարկելով այսպէս և գուցէ անօգուտ կերպով այն մարդը ուուն անունը կը կրէր Հէրմին, և առաջ քշելու համար ուրիշ վկայութիւն չունենալ, բայց եթէ Պաքարայի վկայութիւնը, այնպիսի վկայութիւն մը՝ զոր

Ֆէրնանի նկատմամբ ունեցած սէրը տարակուսելի կը գործնէր :

Եւ կամ, Ֆէրնան Բօշէն տաժամապէս ամբաստանութեան ներքեւ ձգելով, Սըր Ուիլիըմսի հետեւի քայլ առ քայլ, լրտեսել անոր շարժումները, գնացքները և այնպէս մը ընել որ ան ինքզինքը մատնէ: Միլենոյն ժամանակ փորձել Սըրիգն ու ժաննը նորէն գտնել, օժանդակութեամբ իր մասնաւոր ոստիկանութեան մինչև իսկ կառավարութեան առանց իմաց տալու :

Սըր Ուիլիըմսի դժոխային որին տասներկու միլիոններուն տիրանալու համար այնքան հիանալի ծրագիր մը պատրաստած էր որ, Արմանի չափ զօրաւոր մարդ մը միայն կարող պիտի ըլլար այս զուազորութեան թելերը քակելու :

Արդ, այդ թելերը լուծելու համար, եթէ ոչ վճարանգաւոր գտնէ ըստըտովին անխոհեմութիւն էր անոր վրայ յարձակիլ. պէտք էր խորտամանկութիւն և միանգամայն համբերութիւն գործածել, և մղել անոր դէմ այն սորհրդաւոր և խուլ կռիւը՝ զոր ոստիկանութիւնը կը մղէ գողերու դէմ :

Սըր Ուիլիըմս մեկնած էր Բարիզէն, պէտք էր երթալ անոր ետեւէն :

Ժամն ու Սըրիգ աներեւութացած էին, զանոնք ալ պէտք էր գտնել :

Վերջապէս պառոնին հետ կռիւի սկսելէ առաջ վերջնականապէս ստուգել թէ արդեօք տիկին և օրիորդ տը Պօրրէօ իրաւցընէ անոնք էին զորս Քէրմօր տը Քէրմարուէ կոմսին կտակակատարը կը փնտռէր :

Քայլ առ քայլ հետեւելու և այս սոսկալի նենգութեան մէջէն ելլելու համար, մէկ խօսքով, այնչափ բա-

րութիւն պէտք էր գործածել. որչափ Սըր Ուիլիըմս շարիքի կը գէմէր :

Պաքարա կը յիշէր թէ, պառոնին կամքին համաձայն, նամակ մը գրած էր իր քրոջ՝ որպէսզի Սէրբանիթ վողոց 9 թիւ տունը երթայ :

Ամէն բանէ առաջ, պ. տը Քէրիպ կարեւոր գտակց այդ տունին վրայ ալ հսկողներ գնել :

Իրիկուան մօտ հոն գնաց, ուշադրութեամբ քննեց այդ տունին փոխրած պատերը, կէս մը գոցուած պարսկական վարագոյրները, և վերջապէս վողոցին դուռը, որ յայանի կ'երեւէր թէ շատ ուշ կը բացուէր :

Միթէ Սըրիգ հոն կը գտնուէր :

Կոմսին երկու գործակալները, գիշերանց իբր գիշերապահ զինուոր հոնկէ անցան, ու գիշերուան ամբողջ տեսողութեան մէջ ոչ ոք ելաւ այդ տունէն և ոչ ոք ներս մտաւ հոնկէ :

Իրացիները, որոնք ճարտարօրէն հարցաքննուցան, պատուիրանեցին թէ բնակարանին վերջին տէրը, որ Քօքըլէ կը կոչուէր, երկու օրէ ի վեր բացակայ էր իր կնոջ հետ :

Միլենոյն ատեն, Պ. տը Պօրրէօ մեկնած էր Փորիզէն, միանալու համար իր կնոջ և ազջկան, որոնք գէպի Պրըթանիա մեկնած էին :

Գրասենեակի պետին այս մեկնումը կատարելապէս կը համաձայնէր Սըր Ուիլիըմսի մեկնումին հետ :

Ենթադրել կարելի էր թէ Սըր Ուիլիըմս կ'երթար իր յարգանքները մատուցանել Հէրմինի և անոր ձեռքը խնդրել :

Բայց, եթէ ընդունուէր իսկ այս ենթադրութիւնը, պէտք էր զիանար թէ Ժամն ո՞ւր էր :

Արդ, Արման, մարդ մըն էր վերջապէս, և որչափ ալ մեծ ըլլար իր անձնութիւնը Ֆէրնանի, Սըրիգի

և Հէրմիինի համար, ինք անհամբերութիւն կը զգար ժամն չկարենալ գանելուն համար:

Ամենէն առաջ պէտք էր գտնել ժամնը, կամ ա- նոր վրէժը պէտք էր լուծել՝ եթէ երբեք ան Մարթաի ճակատագրուած դժբաղդութիւնը ունեցած էր:

Եւ սակայն, եթէ Սըր Ուիլքըմս մեկնած էր Փա- րիզէն. հաւանական չէր որ միեւնոյն ատեն ժամն ու Սըրիզն ալ միասին տարած ըլլաւ: անշուշտ իր տրա- մադրութեան տակ գտնուող մարդերէն մին թողած ըլ- լար անոնց քով, որովհետեւ շատ պարզ է թէ այս հըս- կայ դաւադրութիւնը գլուխ հանելու հաժար ուրիշնե- րու օժանդակութեանը դիմած էր ան:

Սրման նկատողութեան առաւ թէ ամենէն առաջ կարեւոր էր Պաքարան ամէն տեսակ հալածանքներէ զերծ պահել. իր բնակարանին մէջ պահեց զայն, բա- ցարձակապէս արգելք դնելով դուրս ելլել:

Իսկ Լէօն Բօլանի յանձնարարեց իրիկուները միայն իրեն մօտ գալ, ու ան ալ պարտէզներուն մէջէն անց- նելով, փոխանակ կառքի դուռնէն մտնելու: Պէտք չէր արթնցնել թշնամիին ուշադրութիւնը, պէտք էր թողուլ զայն որ հանդարտօրէն իր գործին ետեւէն իյնայ, ա- ռանց մէկէ մը զգուշանալու:

.

Բայց մինչդեռ Պ. տը Բէրկազ կը պատրաստուէր այս խուլ և միանգամայն ամենատակալի կռիւին, ան- զին, Սըր Ուիլքըմս իր մարդիկներէն լուր կը ստանար Պաքարայի փախուստին մասին:

Ինչպէս որ նախատեսած էր Պաքարոս, հիւանդա- պահը որ անոր քով կը պառկէր, բան մըն ալ նշմարած չէր իրիկուան ներս մտած պահուն, և կարծելով թէ Ֆաննի մեկնած և իր տիրուհին ալ քնացած էր, ինքն ալ իր կարգին անկողին մտած էր:

Բայց հետեւեալ ստուն յարկարածինն խորէն ել- լող խեղդուել հեծիւններու ձայնէն արթնցած, ներս մը- տած էր Պաքարայի սենեակէն, և վարագոյրները մէկգի- ըրած, վեր վերցուցած էր ծածկոցները և... բարձը միայն գտած էր:

Այն ատեն հիւանդապահը արգուզարգի խուցին զը- բան ուղղութեամբ վազած գացած և փորձած էր զայն բռնալ:

Այս այն դուռն էր, զոր ինչպէս կը յիշուի, Պաքա- րոս երկու անգամ դարձնելով կղպած ու բանալին հե- տը տարած էր:

Հիւանդապահուհին օգնութեան կանչին վազեցին եկան, զուր կօտրուեցաւ ու րացուեցաւ, և սպասուհին կապուած, բերանը խցուած ու կէս մը խեղդուած զը- տան արգուզարգի խուցին մէջ:

Ֆաննի պատմեց թէ յիմայտնութեան նոպային մէջ, — Վաւուրի Ֆաննի հակառակ իր յուզման՝ Սըր Ուիլ- քըմսի գողտնիքը մտանող և իր տիրուհին յիմարու- թեան գոյութիւն չունեալը հաստատելու տրամադիր կին չէր — Պաքարա զինք զետին նետած, ոտքի տակ առած և կէս մը խեղդած էր, ու ինք այդ պահուն խելքը կորսնցուցած և մարած էր:

Այն ատեն հասկցուեցաւ թէ Պաքարա իր սպասու- հին զգեստները հագած և խոյս տուած էր:

Ֆաննի աճապարեց գործին եղելութիւնը երթալու Սըր Ուիլքըմսի ծանուցանելու:

Բայց Սըր Ուիլքըմս առջի օր երեկոյեան գէմ մեկ-

նած էր, և Ֆաննի անոր տեղ Քօլարը գտաւ, որ իբր վերակացու ծպտուած էր:

Պաքարայի փախուստը իմացած պահուն պառոտին տեղակալը սողունէ մը խայթոտածի պէս տեղէն վեր ցատկեց:

— Ա՛հ, աղաղակեց եթէ Պաքարա գտնէ Լէօնը, բաներնիս բուսած է: Երեք օր չի քչեր, ամենքնիս ալ օձիքնիս ձեռք կուտանք, և ես ալ թխարան կը վերադառնամ: Պէտք է Լէօնը մէջտեղէն վերցնել:

Քօլար այն ատեն մտածեց գրել Սըր Ուիլյեմսի, որ անմիջապէս վերադառնայ:

Բայց վարանեցաւ:

Քօլար Շարօն փողոց երեսագործ պ. Կրօի գնաց, ուր, ինչպէս որ գիտենք, ինքզինքը իբր կարասի բանող գործաւոր մը ցոյց տուած և այդպէս ընդունիլ տուած էր, և այդ կերպով ծանօթացած և բարեկամացած էր Լէօն Բօլանի հետ:

Կեղծ գործաւորը տեսնելով, զոր շատ մը օրերէ ի վեր գործատունին մէջ չէին տեսած, երեսագործ վարպետը վարանեցաւ ըսելու.

— Ուրեմն, Քօլար, միլիոնատէ՞ր եղար դուն:

— Ծաղրել կ'ուզէք զիս, վարպետ, եթէ ես միլիոնատէր ըլլայի կ'ամուսնանայի:

— Ուրեմն ասո՞ր համար է որ չէք աշխատիր, հակառակ գործաւոր մը ըլլալնուդ:

— Վերջին ատեններս հիւանդացայ, և ասկէ զատ, քիչ մը խմած էի...

— Գոնէ աշխատելո՞ւ կուզաք նորէն:

— Ո՛չ այսօր, վարպետ, կուգամ ձեր տեղակալ պ. Լէօն Բօլանը տեսնելու:

— Ա՛հ, ըսաւ պ. Կրօ, խեղճ տղան երեք օրէ ի

վեր իր աշխատութենէն աւելի դժուարին գործ մը ունի:

— Ի՞նչ ունի ուրեմն, վարպետ:

— Պատմութիւն մըն է աս...: Իր նշանածունին երեսէ ձգած է զինք...: Ասեւանգած են զայն... կամ կորսուած է... լաւ մը չի գիտեր...: Բայց վերջապէս աներեւոյթ եղած է...:

— Իրա՞ւ կ'ըսէք, աղաղակեց Քօլար յանկարծակիս յուզումով:

— Երեք օրէ ի վեր խենդի պէս է:

— Պէտք է որ տեսնեմ զայն, ո՞ւր կրնամ գտնել:

— Այս առտու հօս եկաւ, պատասխանեց գործապետը, կարծեմ իրիկունն ալ կուգայ, որովհետեւ միշտ կ'երեւակայէ որ իր նշանածունին իրեն նամակ պիտի գրէ և թէ նամակը այս տեղի հասցէին պիտի շրջէ:

Քօլար երեսագործին խանութին մէջ չգտնելով Լէօն Բօլանը, Պուրպօն Վիլնէօվ փողոցին շրջակաները գնաց սլքատալու, անշուշտ մտածելով որ վերջապէս պիտի հանդիպէր անոր:

Լէօն, արդարեւ դուրս կ'ելլէր իր մօրը տունէն կէսօրէն վերջ ժամը չորսին կամ հինգին ատենները, երբ դէմ յանդիման գտնուեցաւ Քօլարի հետ:

Դէպի անոր գնաց ու ձեռքը սեղմեց:

— Բարի լոյս, բարեկամ, ըսաւ անոր տխրութեամբ, ինչպէ՞ս էք:

— Գէշ, շատ գէշ, սիրտս կոտրած է:

— Սիրտդ կոտրած է, քուկի՞ն:

— Այո՛:

— Կր վշտակցիմ քզե, վասնզի բարետիրտ տղայ մըն ես, և բարեկամներու վիշտը իմ ալ վիշտս է:

Լէօն Բօլան ոտառաց, և Քօլարի երեսը նայեցաւ ուշադրութեամբ:

- Այո՛, ըստւ, ամէն բան գիտեմ ես:
- Դուն գիտե՞ս ամէն բան, դո՞ւն գիտես...:
- Այո՛, մեկնած է նշանածուհիդ, այո՛:
- Մեկնած, ո՞հ, ոչ, յափշտակած և առեւանգած են զայն ինձմէ:

- Ի՞նչ կ'ըսէք, ըստւ Քօլար, եղա՞ծ բան է որ տանընթաց տարեկան աղջիկները առեւանգուին կամ յափշտակուին Բարիդ քաղաքի ծոցին մէջ:

- Քօլար, մըմնջեց գործաւորը լուրջ շեշտով մը, պարկեշտ աղջիկ մըն էր Սըրիզ:

- Պարկեշտ չէր չեմ ըսեր, բայց...:

- Ա՛հ, աղաղակեց Լէօն, միթէ պիտի համարձակէ՞ր ըսել:

- Ե՞ս, ո՛չ, մըմնջեց Քօլար Թիւրքոթեամբ, միայն թէ գիտեմ ես ըսած...:

Երենագործը ուժգնօրէն անոր թեք թոթովեց:

- Ի՞նչ կ'ըսես ուրեմն, ըստւ բարկութեամբ, կը մոռնաս որ Սըրիզ իմ կինս պիտի ըլլայ:

- Մինչև իսկ եթէ յափշտակուած ալ ըլլայ:

- Ո՛հ, միմնջեց Լէօն, վրէժս պիտի լուծեմ և կամ թէ պարոն կոմսը պիտի լուծէ իմ վրէժս:

Քօլար սարսուաց իր կարգին:

- Որո՞ւն վրայօք կը խօսիք, հարցուց:

- Իմ պաշտպանիս, Պ. տը Բէրկազ կոմսին վրայ կը խօսիմ:

- Ես չեմ ճանչնար զայն, ըստւ Քօլար պաղարիւնութեամբ, թէե. սոսկալի յուզման մը երթարկուած էր ան:

- Հիմակ, գիտեսք մենք, շարունակեց, թէ ո՞վ տուած է առաջին հարուածը:

- Ինչպէ՞ս, դուք գիտէ՞ք...:

- Այո՛, Անգլիացի մըն է ան... Սըր Ուիլիամ:

Քօլար գերամարդկային ճիգեր ըրաւ, որպէսզի ծածկէ ու սքօզէ իր յուզումը՝ այս վերջին խօսքերուն ի լուր:

- Ձեռք տուի՛նք օձիքնիս, ըստւ Քօլար միտքէն, խեղճ տես միլիոններուն, կորսուեցա՛ն անոնք:

Բայց Քօլար խելքը կորսնցնող մարդ չէր, երկու վայրկեանի մէջ վերստին գտաւ ինքզինքը, և այլևս մէկ փափաք միայն ունեցաւ, այսինքն ազատիլ Լէօնի ձեռքէն:

- Մէկ հատ մը պակաս պէտք է ըլլայ միշտ, ըստւ միտքէն. Յետոյ յարեց:

- Լէօն, ձեր պաշտպանին քովէն կուգամ:

- Նորէն սկսա՞ր աշխատութեան:

- Ո՛չ, հոն գտցի ձեզի տեսնելու համար, ձեր նշանածուհիին վրայ ձեզի հետ խօսելու համար:

- Խօսի՛ր կ'ուզէիր ինձ. անո՞ր վրայօք:

- Այո, բայց քանի որ պատմութիւն մըն է աս, տեղ մը մտնենք:

Քօլար Լէօն Քօլարն առաւ սեճարան մը ասարաւ, որ Լիւն փողոցին մէկ անկիւնը կը գտնուէր. պարսպ սեղան մը փնտռեց և հոն նստաւ իր ընկերոջը հետ դաւաթ մը գինի ուղեւով:

- Մտի՛կ ըրէ, բարեկամս, ես քու բարեկամդ եմ, ասնզի դուն բորի աղայ մը ես, և շատ հաճելի կը թուիս ինձ:

- Դո՞ւն ալ ինձ, Քօլար:

- Երբեք չպիտի ուզէի որ ուէ անխոհեմութիւն մը գործէիր դուն:

- Բայց ի՞նչ, անխոհեմութեան մասին կը խօսիս:

- Բաւական է, կը հասկնամ ըստւ Քօլար խորհրդաւոր շեշտով մը:

- Քօլար՛, աղաղակեց գործաւորը, եթէ Սըրիզի վրայ բան մը գիտես, ըսէ՛ ինձ:

- Բան մը չեմ գիտեր, ըսաւ Քօլար, միայն թէ տեսայ զայն:
- Դո՞ւն տեսար զայն, տ'եսա՞ր զայն:
- Այո՛, բարեկամս:
- Լէօն ուրախութեան աղաղակ մը արձակեց:
- Բայց ո՞ւր, բայց ե՞րբ, հարցուց անձկութեամբ:
- Երէկ տեսայ զայն, Պուժիվալի մէջ:
- Երէ՞կ կ'ըսէք, Պուժիվալի մէջ .. բայց որո՞ւ հետ, ինչպէ՞ս տեսաք:
- Գոց կառքի մը մէջ էր, երկու ձիով կառք մըն էր ..:
- Բայց որո՞ւ հետ, որո՞ւ հետ, հարցուց Լէօն՝ որուն քունքերը քրտինքի շիթերով ոռոգուեցան:
- Քօլար կարծես թէ կը վարանէր:
- Բայց խօսէ՛ ուրեմն, ըսաւ Լէօն, խոսէ՛ ուրեմն:
- Երիտասարդի մը հետ, մրմնջեց Քօլար, իշխանի մը պէս հազուած՝ թուխ երիտասարդի մը հետ ..:
- Բայց, աղաղակեց դժբախտ գործաւորը, կարելի՛ չէ աս .. անշուշտ օգնութիւն կը գոչէր ան, այնպէս չէ՛ ..:
- Ին՞՞զ բարեկամս, ըսաւ Քօլար կեղծ համակրութեամբ մը, ինչպէ՛ս դուն չես ճանչնար կիները .. շատ հանդարտ էր ան .. ընդհակառակը, երիտասարդը կը խնդար անոր երեսին, և ան ալ կը ժպտէր:
- Քօլա՛ր, Քօլա՛ր, աղաղակեց Լէօն Բօլան, կա՛մ խաբուած ես և կամ կը ստես. Սըրիզը ըլլալու չէ ան:
- Ի՞նչ կ'ըսէք, ես շատ լաւ կը ճանչնամ զայն:
- Բայց ո՞ւր կ'երթար այդ կառքը:
- Զորէն վեր ելաւ:
- Եւ յետո՞յ:
- Ա՛հ, իրաւ որ ետեւէն չգացի:

- Քօլա՛ր, ըսաւ Լէօն գործաւորին ձեռքը ուժգին մը սեղմելով, ինձ հետ պիտի գաս, այնպէս չէ՛:
- Ո՞ւր կ'ուզէք երթալ:
- Պուժիվալ, կ'ուզեմ նորէն գտնել Սըրիզը:
- Բայց, ըսաւ Քօլար, գրեթէ գիշեր է .. շատ ուշ է:
- Ուրեմն հոն կը պառկինք, ըսաւ Լէօն:
- Քօլար կարծես թէ կօ մտածէր:
- Լա՛ւ, ըսաւ, երթանք հոն, իմ գաղափարս ալ այդ է, Բայց ժամէ մը վերջ, քանզի գործ մը ունիմ ընելիք:
- Քօլար պէտք ունէր պատրաստելու այն որոգայթը՝ ուր պիտի իյնար Լէօն Բօլան:
- Եւ որպէս թէ քիչ մը մտածելէն ետք, աւելցուց .
- Կ'ուզե՞ս ժամէ մը հոս ըլլալ, կամ ինձ հոս սպասել:
- Քեզի հոս պիտի սպասեմ. ըսաւ Լէօն՝ որուն զէմքը աժգունած էր, և որ բոլոր անդամներով կը զողզողար:
- Լէօն բնաւ խելքը չըրաւ պ. տը Բէրկազի տունը վազել երթալու, և իրեն իմացնելու Քօլարի յայտնութիւնները:
- Լէօն այնչափ յուզուած էր որ Սըրիզէն զատ ուրիշ բանի վրայ չէր մտածեր. այն Սըրիզին վրայ, որուն Քօլար հանդիպած էր երիտասարդի մը հետ, գոց կառքի մը մէջ ..:
- Ու պարկեշտ գործաւորը, բոլոր ասոնց վրայ մտածելով կողմնները կը սեղմէր, և ինքզինքին վրայ հոսկոյ մը տապալելու և սպաննելու չափ զօրութիւն կը զգար:
- Քօլար մեկնեցաւ:



Անոր բացակայութեան միջոցը մահացու երեւցաւ
Լէօնին:

Անձկութեան և մտտանջ սպասումի ժամ մը ե-
ղաւ աս:

Այդ պահուն միտքը ինկաւ երկտողով մը իմաց
տալ Արմանին և մատիտով սա երկտողը գրեց:

«Պարոն Կոմս,

«Իմ գործատանս մէկ գործաւորը Սըրիզը Պուժի-
վալի մէջ տեսած է. անոր հետ կը մեկնիմ երթալ Սը-
րիզը փնտռելու համար:»

Եւ Լէօն դրան տեմէն գուրս ելաւ՝ յանձնակատարի
մը հետ այդ երկտողը ղրկելու համար:

Պիուզ հագած մարդ մը կ'անցնէր այդ վայրկեանին,
ակունքերուն մէջէն եղանակ մը մուտալով:

— Կինեօն, ըսաւ Լէօն, որ իր բարեկամը ճանչ-
ցաւ:

— Ես եմ, պատասխանեց գործաւորը, ուրեմն հոս
տեղուա՞նքն ես դուն:

Կինեօն գիտէր այն դժբախտութիւնը՝ որ եկած էր
իր բարեկամին գլխուն, անգեկութիւնն ունէր այն անօ-
գուտ խուզարկութեանց մասին, զոր Լէօն ըրած էր պ-
տը Գէրկազի հետ:

— Սըրիզը տեսած են, ըսաւ Լէօն ուժգնօրէն:

— Տեսա՞ծ են, ուր...:

— Պուժիվալի մէջ, բարեկամս:

— Ո՞վ տեսած է:

— Քօլար:

Քօլարի անունը անօրինակ զգուանքի տպուորու-
թիւն մը առաջ բերաւ Կինեօնի վրայ:

— Մի՛ վստահիր, ըսաւ, Քօլար ըսուածը անպի-
տան ղէմք մը ունի:

— Անիրա՛ւ ես, բարի տղայ լ'ըն է ան:

— Կարելի՛ է, բայց ես ըսածիս վստահ եմ:

— Հոգ չէ, ըսաւ Լէօն, ես իրեն հետ Պուժիվալ
պիտի երթամ, միասին պիտի փնտռենք Սըրիզը:

— Ե՞րբ կ'երթաս:

— Մեկնելու համար իրեն կը սպասեմ կոր: Կեցի՛ր,
տղէկ միտքս ինկաւ, քանի որ հոս ես, կրնա՞ս իմ նա-
մակս կոմսին տանիլ, Գէլլիւր փողոց:

— Հաճութեամբ, վաղեմի բամեկամս:

— Իրեն կ'իմացնեմ կոր թէ Քօլարին հետ Սըրիզը
փնտռելու կ'երթանք:

Կինեօն յօնքերը պռսանց:

— Կ'ուզես որ քեզի խրատ մը և խորհուրդ մը
տամ:

— Խօսէ՛, ըսաւ Լէօն:

— Մի՛ երթար Քօլարին հետ:

— Բայց ան տեսած է Սըրիզը:

— Կարելի է, սակայն...:

— Խենթ ես դուն, ըսաւ գործաւորը, պարկեշտ
մարդ մըն է Քօլար, ճշմարիտ բարեկամս է:

— Այդ ալ կարելի է, մուտաց Կինեօն, բայց ես
ալ հարկաւ բան մը զիտեմ:

Ու Կինեօն բռնեց երեսագործին ձեռքէն և աւել-
ցուց:

— Ես ձեր բարեկամն եմ:

— Գիտեմ, պատասխանեց Լէօն:

— Արդ, եթէ քեզմէ ինձ համար բան մը խնդրեմ,
պիտի ընես զայն:

— Այո՛, ի՞նչ բանի վրայ է խնդիրը:

— Քօլար քեզի հո՞ս տեղի համար ժամադրութիւն
տուաւ:

— Այո՛, մէկ ժամ առաջ մեկնեցաւ որովհետեւ
գործ ունէր:

— Ըսի՞ք իրեն որ կոմսին պիտի գրես:

— Ո՛չ, ըսաւ Լէօն Բօլան:

— Արդ, խոստացիր ինձ որ այդ բանը չպիտի բռնս իրեն, ըսաւ Կինեօն, նամակը գրպանին մէջ գնելով: Ես ալ հարկաւ բան մը գիտեմ:

— Լա՛ւ, ըսաւ Լէօն, ես չպիտի խօսիմ իրեն այդ մասին. բայց ի՞նչ բանի կը ծառայէ ատիկա.

— Ես սա համոզումն ունիմ որ եթէ ըսածիս պէս ընես՝ աւելի նպաստաւոր պիտի ըլլայ քեզի:

Սեղմեց երեսագործին ձեռքը և դէպի Քիւլթիւր Սէն Քաթէրին փողոց գնաց, պ. տը Քէրկազի բնակարանը:

Արման կը պատրաստուէր դուրս ելլելու.

Կինեօն իրեն յանձնեց Լէօն Բօլանի երկտողը: Արման զայն կարգաց շուտով և հարցուց զարմանքով.

— Ո՞վ է այս Քօլարը:

— Լէօն զայն բարի մարդ մը կը կարծէ, պատասխանեց Կինեօն, իսկ ես լաւ համոզուած եմ թէ թշուառականին մէկն է ան.

— Ո՛հ, ո՛հ, մտածեց պ. տը Քէրկազ կասկածելով, արդեօք որոգայթ մըն է աս.

Մարդ շրկեց որ կառքը պատրաստեն, վասնզի ամէն անգամ որ ծպտիլ կ'ուզէր՝ այս կառքն էր որ կը նստէր. Կինեօնի հետ նստաւ հոն և ըսաւ.

— Լին փողոց երթանք, ես այդ մարլը մօտէն տեսնել կ'ուզեմ.

Կինեօն վազելով էր եկած Արմանի քով, կառքն ալ վազելով մեկնած էր, բայց անոնք զարձեալ շատ թաշ հասան:

Արդէն Լէօն Բօլան և Քօլար մեկնած էին փոքրիկ սրճարանէն:

Քօլար Լէօնէն բաժնուելէ ե ք Սէն Տընի փողոցը գացած էր, Կէսէն Պուան փողոցին անկիւնը՝ Բարիզի ամէնէն տղմուտ փողոցներէն մին, և մասնաւոր կերպով մը սուլած էր:

Սուլումին ձայնէն պատուհան մը բացուած էր չորրորդ յարկէն, և յետոյ նորէն գոցուած էր սա խօսքերը լսուելէն վերջ.

— Կ'ելլենք կոր:

Ու արգարե մարդ մը ելած էր փողոցին մէջ և բարեւած էր Քօլարը, զինուորի մը իր հարիւրսպետին նկատմամբ ունեցած յարգական ակնածութեամբ.

Այս մարդը ուրիշ մէկը չէր, բայց եթէ հըսպիտ Նիքօլօն, որ տակաւին հաղուած էր իր հըսպիտի ղեգսաներով, և գլուխն ալ գաակ մը դրած էր, որուն վրայէն մեծ ու դեղին փետուր մը կը բարձրանար:

— Օ՛ն անդր, ըսաւ անոր Քօլար, այսօր պէտք չէ ժամավաճառ ըլլալ ձգէ ասոնք ամէնքն ալ և մարդու պէս հազուէ՛:

— Ուրեմն գո՞րծ ունինք:

— Այո՛, այս իրիկուան համար, մեր մարդուկին հետ:

— Ա՛հ, կը հասկնամ, Պէլվիլի ճաշարանին ապո՛ւշը որ երեք կիներու հետ հոն կը գտնուէր:

— Նոյն ինքն.

— Ինչպէ՞ս:

— Մտիկ ըրէ, ըսաւ Քօլար պաղարիւնութեամբ, իմ նպատակս զայն խեղդել է... Ս.ս ալ ուրիշ մահերու նման մահ մըն է, բայց սա կայ որ աղմուկ չի հաներ. Եւ որովհետեւ մեր մարդը յուսահատութեան մէջ է, պիտի կարծուի թէ անձնասպան եղած է:

— Լա՛ւ գործ, պրավ՛օ, եթէ հարիւրապետը զին մը կարէ՛ այս գործին համար ...:

— Քսանընի՛նգ օսկի, ըսաւ Քօլար:

— Քիչ մը աւելի դրէք, մրմնջեց խորարհուծեամբ Նիքօլօ, ես զայն խեղդելէ առաջ կը սաստկեցնեմ և չի նեղուիր:

Քօլար ուսերը թօթուեց:

— Ատիկա իմ հոգս չէ՛, ըսաւ:

Նիքօլօ տուն մտաւ և մէկ քանի վայրկեանէն կրկին դուրս ելաւ, հապիտի հագուստները՝ Բարիդի շրջակայ գեղացիներու ասրազին պէս փոխուած էին:

Քօլար առաւ Նիքօլօի ձեռքը, և երկուքն ալ ուղղուեցան ելան Սէն Տընի փողոցը, ծանր ծանր քայլերով և ցած ձայնով խօսակցելով:

Լին Փողոցը հասնելուն՝ իրարմէ բաժնուեցան:

Նիքօլօ պուլըվար հասաւ, իսկ Քօլար պղտիկ սըրճարանին մէջ Լէօնին գնաց միացաւ:

Երբնագործը, մանաւանդ Կինեօնին մեկնելէն ի վեր, վայրկեանները ամենամեծ անհամբերութեամբ համրած էր ժամը վեցը կը զարնէր երբ Քօլար ներս մտաւ:

— Ելի՛ր, ըսաւ Քօլար, աճապարենք, հիմա գիշեր կ'ըլլայ, երկինքը սատանին պատուհանին պէս սև է:

Ու Քօլար առաւ տարաւ Լէօն Բօլանը:



Ե .

Ռ Օ Ք Ա Մ Պ Օ Լ

Այսպէս, Լէօն Բօլան առանց ունէ անվստահութիւն ունենալու, հետեւած էր Քօլարին, ինքզինքը իր մտածումներուն յանձնած:

Գուցէ Սըրիդը տեսնելու կ'երթար:

Բայց ո՛ւր և ի՞նչ պարագաներու մէջ:

Գործաւորին կռուփները բարկութենէն կը գոցուէին և տեսակ մը կատաղի յիմարութեան պէս բան մը կը զգար՝ մտածելով որ գուցէ Սըրիդ անարժան էր իր սիրոյն:

Քօլար զայն պուլըվարին վրայ սպասող կառք մը մտոցւց:

— Կառապա՛ն, ըսաւ Քօլար, մէկուկէս ժամէն մեզ Պուժիվալ պիտի տանիս: Պէտք եղածէն աւելի պիտի վճարենք:

Կառքին մէջ տեղաւորուելուն յետոյ, Քօլար գոցեց դռնակը, և կառքը ձեպընթաց սրացաւ պուլըվարին ամբողջ երկայնքին, յետոյ ելաւ Շանդ Էլիզէի մեծ պողոտան, անցաւ Պարիէր օր լիթուալի հրապարակէն, Բուպ Վուայի բլուրը կտրեց և անցաւ Նանթէռը, առանց կանգ առնելուն:

Անշուշտ, Լէօն Բօլան պէտք էր նշմարէր այս ան-

սովոր արագութիւնը, և դիտել որ Քօլար խիստ լուռ էր, և սակայն ան բոլորովին իր մտածումներուն անձնատուր, արդէն ինքզինքը զէմ յանդիման կը կարծէր այն անձանօթ ու միանգամայն պէգալի մարդուն, որ իրմէ յախշտակած էր Սըրիզը:

Լէօնին տեղ եթէ ուրիշ մէկը ըլլար, Պաքարայի պատմութիւնը պիտի յիշէր, այնպիսի պատմութիւն մը որուն համեմատ եթէ Սըրիզ ճշմարտապէս առեւանգուած ըլլար, պ. տը Պօրթօէն առեւանգուած ըլլալու էր և ոչ թէ երկտասարդէ մը, ինչպէս որ ըսած էր իրեն Քօլար:

Բայց պարկեշտ գործաւորը այս խորհրդածութիւններէն և ոչ մին ըրաւ, և միայն մէկ բանի վրայ մտածեց: Հասնիլ, գտնել Սըրիզը և զայն խլել այն ձեռքերէն՝ որոնց մէջ ինկած էր ան:

Եւ սակայն սա դիտողութիւնը բրաւ Քօլարին.

— Սհաւասիկ գիշեր է... Խնչպէս պիտի ընենք:

— Գիշեր տառն մարդ աւելի քիչ կը տեսնէ՝ քան թէ ցերեկ տառն, բայց մարդուն միտքը աւելի յստակ կ'ըլլայ, և աւելի լաւ կերպով կը գուշակէ: Ասով հանդերձ գիշեր ժամանակ երթալովս հարկաւ ես ալ բան մը գիտեմ, ես մասնաւոր գաղափար մը ունիմ:

— Ա՛հ, ըսաւ Լէօն, ի՞նչ գաղափար է ատ:

— Պուժիվալի մէջ գինեատուն մը կայ, ուր ընդհանրապէս մօտակայ ղղեակներու ծառաները կը յաճախեն. ինչպէս նաև շրջականերու մէկ քանի գիւղացիները: Թերեւս հոն, անոնց շաղկրատութենէն բաներ մը իմանանք, առանց բան մը իսկ հարցնելու:

— Լա՛ւ, շատ լա՛ւ, մրմնջեց Լէօն տակաւին շա՛տ հեռու է:

— Ո՛չ, տառը տասնընչինգ վայրկեանէն կը հասնինք:

Ու կառքը կը սուրար...

Քօլարի մէկ նշանին վրայ, վերջապէս, կառապանք կ'ըսուց ձիերը:

— Կառքով գլինեաան տաջև շերթու իր, ըսաւ Քօլար Լէօնին:

Վար իջանս Լէօն առաւ իր ստաջնորդին թեւը, իսկ կառքը մեկնեցաւ, առանց վճարուելու:

Եթէ երենագործը իր երազներովը զբաղած չըլլար, պիտի դիտէր թէ կառապանը չէր պահանջած զայն:

Քօլարին ցոյց առած գլինեաունը մենակեաց տեղ մըն էր. անոր ներքին աւաքէն աւելի գձուձ, անշուք և միտնգամայն տխրատեսիլ բան մը կարելի չէր երեւակայել:

«Հիւսարեերու ժամագրավայր:

Գինեաուն եւ նաւարան. փայտահանին կողմէ վարձուած»:

Մտրդ անմիջապէս կը հարցնէր ինքնիրեն թէ ո՞վ էր արդեօք այս փայտահանը:

Փայտահանը գոռոզ և շտտախօս կին մըն էր, ժանգոտած և այլանդակ ձայնով մը: Կէս էրիկմարդ մը:

Մինակ էր և քովը միայն տասներկու տարեկան մանչ մը ունէր, չարամիտ, ամբարիշտ, լպիրշ և տպալկոնուած աղայ մը, զոր Բօքամպօլ կ'անուանէին:

Բօքանպօլ ընկեցիկ մըն էր:

Իրիկուն մը գինեատուն մտած էր և ուտելէն ու խմելէն վերջը ուզած էր կծիկը գնել առանց բան մը վճարելու: Պառաւ ճաշարանապետը բռնած էր անոր օձիքէն, կռիւ մը ծողած էր, և Բօքամպօլ գանտակով մը գինուելով, յանդգնաբար գացած էր սպաննելու ճաշարանապետունին, բայց իսկոյն միտքը փոխած էր:

— Մայրի՛կ, ըսած էր, կր տեսնես որ ես կատարեալ յաճախորդ մըն եմ, և կրնամ գքեզ անդիլի տշխտրնը զրկելով կողոպտել ու առնել տանիլ քօւ ծած-



կուսած գանձդ: Բայց վախճալով որ քսան ֆրանք իսկ չունենաս գանձիդ մէջ, նախապատիւ կը համարեմ քեզի հետ ընկեր ըլլալը:

Ու որովհետեւ պառաւը, տակաւին բոլորովին դողդոջուն այս գարշելի ստանակին երեսն ի վեր կը նայէր, Բօքամպօլ շարունակեց ամենամեծ յանդգնութեամբ մը:

— Պատժական ստեանին հետ գործեր ունեցած եմ՝ արդէն: Ինչպէս կը տեսնես, դատապարտեալներու գաղթականութենէն զեռ նոր դուրս կ'ելլեմ, կամ թէ սանկ ըսենք, փոխած եմ... Ինձ համար հոգ չէ նորէն պատժուիլը, քանի որ կուտ մը չունիմ, բայց լաւ գործ մը ըրած կ'ըլլաս եթէ զիս քովդ առնես: Դուն ծեր ես և միախակ, թէև գող մըն ես, բայց և սննդէն առանձին օգտակար չես կրնար ըլլալ գործիդ մէջ, իսկ ես քեզի պէտք եղածին պէս կ'օգնեմ:

Այսքան համարձակ ազատութեամբ արտայայտուած խօսքերը հաճելի թուեցան գինեպանուհիին, և ան քովը առաւ Բօքամպօլը, որ արդարև, հաւատարիմ ընկեր մը եղաւ անոր և սխառ «մայրիկ» կաշել զայն:

Պառաւին բացակայութեան, — որովհետև շատ անգամ բացակայ կ'ըլլար ան՝ առանց գիտցուելու թէ ո՛ր կ'երթար, — Բօքամպօլն էր որ, խմելիքի առուծախը կը կատարէր, յաճախորդները կը գինովցնէր, կը զուարթացնէր զանոնք անոնց հետ բաժակակից ըլլալով, և կ'սկսէր զանոնք «ուզարկել և կողոպտել» երբ անոնք մեռելի պէս գինովցած կը զլատորէին ու կ'իյնային սեղաններուն աակ:

Այդ գինեպանուհին ուրիշ մէկը չէր, բայց եթէ այրի Ֆիրարը, հապիտ Նիքօլօի սիրուհին, այն սոսկալի պառաւը՝ որուն պահպանութեան յանձնած էր Քօլար Սըրրիը:

Երբ Քօլար ու Լէօն Բօլան հասան, գինետունը գրեթէ ամայի էր:

Հաշուեանգանին առջև կեցած էր Բօքամպօլ, որ կատակերգութեան գիրք մը կը կարդար. մինչդեռ այրի Ֆիրար կրակին մէկ անկիւնը կը մրափէր:

— Հէ՛, մայրիկ, ըսաւ Քօլար ներս մանելով և դրան քով դուստը սեղանին կողմից հարուած մը տալով, արդեօք ձեր քովը կարելի՞ է հաս մը ձնկել:

— Մտէ՛ք, բարեկամներ, ըսաւ Բօքամպօլ իր նստած սեղէն, առանց իր ընթերցանութիւնը ընդմիջելու:

Այրի Ֆիրար յանկարծ արթնցաւ հայնոյելով:

— Բօքամպօլ, հէ՛յ, Բօքամպօլ, շուտ, խմելիք սուր պարտններուն:

Բայց աչքերը շփած պահուն ճանչցաւ Քօլարը և իսկոյն շեշտը փոխեց:

— Ա՛հ, դ՛ուք էք պարոն Քօլար, ուրեմն այսպէս մեր քով գալու ձանձրութիւնը յանձն կ'առնէ՞ք հէ, այն օրէն ի վեր երբ վերջին անգամ տեսնուեցանք:

Քօլար և պառաւը խորհրդաւոր նշան մը փոխանակած էին արդէն:

— Եւ ձեր փոքրիկ ու սիրուն տիկինը, հարցուց գինեպանուհին իր ամենասոսկալի և ժանդոտած ձայնին նուրբ ձայնի մը երևոյթը տալով:

— Լա՛ւ է տիկին, ազազակեց Ռօքամպօլ, լա՛ւ է պարոն Քօլարի ամուսինը, աւելցուց չարածձի ջրմ՝ ծիծաղով մը:

— Ուրեմն ամուսնացած ես դուն, հարցուց միամըտօրէն իր առաջնորդին ակունջէն վար Լէօն:

— Այն միջավայրին մէջ, ուր ազահարգանքը ներքի է, պատասխանեց Քօլար:

— Ապահարգանք ըրած էք, պարոն Քօլար, հարցուց Ռօքամպօլ խեղկատակ կերպով:

— Իմ աիկին ամուսինիս հետ, այո՛, դեռատի չորս
բաձձի, պատասխանեց Քօլար տղուն ախանջէն բանկով:

— Լա՛ւ, աղէկ յարմարեցաւ ուրեմն, ես ալ կրն
մը կը փնտռեմ կոր. կրնա՞ք զայն ինձ յանձնարարել:

— Լո՛ւէ՛, անմօրուս ստանակ, ըսաւ Քօլար ժպտե-
լով:

Եւ խօսքը պառաւին ուղղելով.

— Կանանչ խուցը մեզի տուր, մայրիկ,

— Չեմ կրնար, պարոն Քօլար:

— Ինչո՞ւ համար, մայրիկ:

— Վասն զի եօթը ժամուան համար բռնուած է:

— Եւ որոնցմէ՞:

— Պէտք եղածին պէս լաւ մարդիկներէ, ըսաւ
պառաւը, բարձր դասու կառապանէ մը և մասնաւոր
սպասաւորէ մը:

— Գեանին տակը անցնին, մրմնջեց Քօլար. Լէօն
Քօլանի արմուկին նշանակալից հարուած մը տալով:
Արդ ուրեմն, մայրիկ, մեզի զեզին խուցը տուր:

— Բօքանպօ՛ւ, ըսաւ այրի Ֆիլար փառայեղ ձայ-
նով մը, առաջնորդէ՛ սա պարոնները «ընկերութեան
խուցը», որ ազատ ըլլան, և ա՛ռ անոնց հրամանները:

— Անմիջապէս, անմիջապէս, ըսելով ցատկեց դե-
ռատի ստանակը:

Եւ առելով աշտանակը, Քօլարին ու Լէօնին առ-
ջեւէն գնաց, փայտէ սանդուխի մը աստիճաններուն
վրայէն, որ կ'առաջնորդէր տունին առաջին և միակ
յարկը:

Բօքանպօլ շառաչիւնով մը բացաւ դեզին խուցին
դուռը. որուն բոլոր կարասիները կը բողկանային սե-
ղանէ մը և աթոռներէ, ինչպէս նաև վիմագրութիւննե-
րէ, որոնք պատերը կը զարդարէին և որոնք կը ներ-
կայացնէին տարուան չորս եղանակները:

Դեղից խուցը ունէր աշուն և ամառ եղանակները,
իսկ կանաչ խուցը՝ ձմեռ և գարուն:

Քօլար և Լէօն նստեցան:

— Ի՞նչ հրամցնելու է այս պարոններուն, հարցուց
դեռատի ստանակը:

— Շիչը տասնընիստ սունոց գինի:

— Յետո՞յ...:

— Պանիր տո՛ւր մեզի:

— Եւ յետո՞յ, ընդմիջեց Ռօքամպօլ:

— Հեղուհտական պանիր, ըսելով, խօսքը վերջու-
ցուց Քօլար:

— Յուզարկաւորութենէ մը եկողներու պէս են...:

մրմնջեց Ռօքամպօլ:

Լէօն՝ հոկառակ իր մտազբաղումին՝ նշմարած և
քիչ մը տարօրինակ դատած էր Քօլարին զինետան մէջ
ուսնեցած բարեկամական շնտանութիւնը, ինչպէս նաև
այն կէս մը յարգական ձեւը որով կը վարուէր իրեն
հետ այրի Ֆիլար:

— Ուրեմն շո՞տ անգամ կուգաս հոս, ըսաւ:

— Հիմա է որ շատ կուգամ կոր, պատասխանեց
Քօլար:

— Ըսել է ուրիշ անգամ ալ կուգայիր հոս:

— Շտտ անգամ, խիստ շատ անգամ, տասներեք-
երորդ կնոջս հետ միասին: Այս տունը տեսք չունի, ճըշ-
մարիտ է սա, բայց լաւ է...:

— Եւ դուն կը կարծե՞ս որ հոսկէ բան մը պիտի
կամաննք:

— Գլո՛ւխս կտրել կուտամ, որ այն ծառաները ո-
րոնք քովի սրահը պիտի դան ճ. շելու, պիտի
ձանչնան կառքով գացող երիտասարդը:

Լէօն բարկութեամբ մը կռուվները սեղմեց:

— Ա՛հ, եթէ անգամ մը ձեռք անցնէի զայն:

Րօքանապօլ վեր ելաւ՝ իր բազուկներուն ներքե կը-
րելով հաց մը և պանիրի շերտ մըն ալ ձեռքերուն մէջ։
Քօլար Լէոնին արմուկը այնպիսի կերպով մը հը-
րեց, որ ըսել կ'ուզէր։ «ձգէ որ ուզածս ընեմ և սո
տղան հարցաքննեմ»։

Յետոյ աչքերը կէս մը դոցելով ըսաւ Րօքան-
ապօլին։

— Ըսէ՛ ուրեմն, դեռատի պարոն, կարելի՞ է բան
մը հարցնել քեզի։

— Այո՛, ես հոտ կ'առնեմ։

— Բայց բարեկամի գլուխ ուռնցնելու չէ, իրեն
անտեղի բաներ պատմելով փոխանակ ճշմարտութեան,
չարունակեց Քօլար։

— Լա՛ւ, ըսաւ Րօքանապօլ, ես ոսկիի պէս անա-
րատ եմ։

Ու նստաւ Րօքանապօլ։

— Այս կողմերը նոր լուր մը չկա՞յ, հարցուց Քօ-
լար։

— Նոր լուր, ոչի՛նչ, կրկնեց Րօքանապօլ։

— Շրջանակները գեղջկական լուրեր չկա՞ն։

— Ո՛չ, չեմ կարծեր։ Ո՛չ, այո՛, այո՛, երիտասարդ
մը, որուն համար կ'ըսեն թէ միլիոնատէր Անգլիացի
մըն է...։

Լէոն սարսուռաց և Սըր Ուիլերմար միտքը բերաւ,
որուն վրայ այնչափ խօսած էր Պաքարա։

— Եւ ո՞ւր կը բնակի այս Անգլիացին։

— Սա բարձունքներուն վրայ գտնուող դղեակը
գնեց։

— Ամուսնացած է, մինա կ է, ի՞նչ կ'ընէ։

— Չեմ գիտեր, ըսաւ անտարբեր կերպով Րօքան-
ապօլ։ Երիտասարդ է, գրեթէ երեսուն տարեկան, թուխ,
սև և մանր պեխերով։

— Անիկա է, ըսաւ Քօլար, անշուշտ ինքն է։

— Րօքանապօլ, պոռաց վարէն պառաւին ժանգոտած
ձայնը, Րօքանապօլ։

— Կուգամ կոր տիկին, կուգամ կոր։

— Եկուր խմելիք տուր սա պարոններուն... ա-
ճապարէ, շուտ ըրէ։

Րօքանապօլ իր տուած լուրին այս կէտին վրայ կե-
ցաւ, և իջաւ սանդուխներէն վար։

Եւ Լէոն քայլերու ձայներ իմացաւ, որոնք կը
թնդային գինետունին գետնայարկին մէջ։

— Ինչպէս որ կը տեսնես, ըսաւ Քօլարին, տեսակ
մը յուսախաբուծեամբ, տղան բան մը չի գիտեր։

— Բան մը ըսել չուզեր։

— Այսպէ՛ս կը կարծես։

Քօլար գլուխովը հաստատական նշան մը ըրաւ և
միանգամայն մտաբ չրթունքներուն վրայ դրաւ՝ լու-
թիւն պատուիրելու համար։

Երկու հիւրերը՝ որոնք կանաչ խուցը բռնած էին,
սանդուխէն վեր կ'ելլէին։ Քօլար կէս մը բացաւ դու-
ռը, և դուրսը շուտափոյթ նայուածք մը նետեց։

Րօքանապօլ ճրագ մը ձեռքը առջեւէն վեր կ'ելլէր։
Րօքանապօլի ետեւէն Քօլար նշմարեց երկու մարդոց ե-
րեւնալը, որոնցմէ մէկը՝ երիտասարդը քսանըութը տա-
րեկան ըլլալ կը թուէր, իսկ միւսը՝ քառասուն կամ
յիսուն, և անոնց հետ փութանակի ակնարկ մը փոխա-
նակեց։

Յետոյ ուժգին մը նորէն դուռը դոցեց, դեռ Լէոն
նորեկները չտեսած։

Այս երկու մարդերը համազգեստ կը կրէին, բայց
մարդ դիւրութեամբ կրնար ձանձալ անոնց վրայ այն
երկու անձերը, որոնք Պէլլիլի ճաշարանին մէջ գէշ
խաղ մը խաղացած էին Լէոնին։

Նիքօլօն և դարբինն էին սնունք:

Նիքօլօն ստիպուած էր աճապարեկ՝ որպէս զի կարելի եղածին չափ շուտով հասնէր դար, և եկած պահուն դարբինին հանդիպեր էր:

Գինեատան շրջանակները պահոււրտած էին և Քօլարի գինեատուն մտնելէն քիչ ետք՝ իրենք ալ ներս մտած էին:

Լէոն լսեց որ Բօքանպօլ կ'ըսէր երկու նորեկներուն.

— Այս պարոնները իրենց տանը մէջ եղածի պէս են, կրնան ընել ինչ որ իրենց հաճոյ կը թուի, աղմուկը արգիլուած չէ հոս:

— Մինչև իսկ շիշն՝րը կօտրելը...

— Այո՛, պարոն, անոնց գիները վճարելով:

Եւ Բօքանպօլ ելաւ գնաց:

— Գիտե՞ս, ըսաւ այն ստեն Քօլար Լէոնին, ասիկա ամենամեծնակեաց տունն է, եթէ հոս մարդ ալ սպաննեն, ոչ ոք կ'իմանայ:

Լէոն զարմացումով իր խօսակիցին նայեցաւ:

Քօլար կը ժպտէր, այնպիսի տարօրինակ ժպտով մը՝ որ իր զիմազիծերուն անօրինակ արտայայտութիւնն մը կուտար:

— Այո՛, շարունակեց, ենթադրեցէք որ մարդ մը հոս սպաննուի, ըսել կ'ուզեմ խողխողուի... գեար երկու քայլ անդին է... և մեքենային անիւները միշտ կը դառնան... Արդ ուրեմն, մեռած մարդը կ'առնեն կը տանին մեքենային տակ, անիւին մէկը կը բռնէ, և կը ձմլէ զայն, և այն ստեն եթէ գործ չունիս հաստատէ թէ իր մահը ոճրագործութեամբ արգիւնք է թէ արկածի մը... վերջապէս դժուար բան է հաստատելը...

— Արդարեւ... թոթովեց Լէոն, որ բոլորովին զարմացած էր այն դարձուածքէն՝ զոր առած էր լսօսակցութիւնը:

— Լաէ՛, ըսաւ Քօլար, մտիկ ըրէ:

Կանաչ խուցին մէջ, Նիքօլօ կ'ըսէր դարբինին:

— Կը տեսնե՞ս, աղայ, մարդը պէտք եղածին չափ շորչարելու համար ասիկա աւելի գէշ չէ... մարդուն վիզը տասը մասներուն մէջ առնելու է և յետոյ բթամտաբ վիզին խոռոչին մէջ խոթելու է, կը հասկնա՞ս, Անկէց վերջը աղէկ մը սեղմելու է, բայց աղէկ մը, և տնաւտսիկ ամէն բան լրացաւ... մարդուն բանը բուսաւ գնաց...:

— Ա՛հ, կը կարծե՞ս թէ այս է լաւ միջոցը, հարցուց Քարբինը:

— Ես դայն շատ սնգամ փորձած եմ... և միշտ յաջողած եմ, կրկնեց պաղարիւնութեամբ Նիքօլօ:

Պատին ճեղքերէն, մէկ խուցէն միւսը, կը լսուէր այնպէս, որպէս թէ պատը գոյութիւն ունեցած չըլլար ամենեւին:

Լէոն Քօլարին նայեցաւ և ըսաւ.

— Ուրեմն այդ մարդը մարդասպան մըն է:

— Ա՛հ, պատասխանեց հանգարտութեամբ Քօլար, տեղին, գործին և զիպուածին համեմատ:

— Ինչպէ՛ս, գործին համեմատ:

— Մարդ երբ ինքզինքը կ'ազատէ զինք նեղող մարդուն ձեռքէն, ամենեւին ոճիր մը գործած չըլլար կարծեմ:

Ու որովհետև Լէոն տաշահար կը հարցընէր ինքնիշխան թէ գինով չէ՞ արդեօք, Քօլար շարունակեց:

— Այսպէս դուն, օրինակի համար, ենթադրենք թէ զիս կը նեղես...

— Ե՞ս, աղաղակեց գործաւորը, տակաւին առանց կասկածելու:

— Խօսքի վրայ, օրինակի համար, Բայց ենթադրեցէք միշտ...:

— Լաւ, ըսաւ Լէոն, մտախոհ և միշտ Սըրիզի վրայ մտածելով:

— Կը շարունակեմ ենթադրել, օրինակի համար, որ զիս հարուածող մարդերուն բարեկամն ես, ու քու Քէրկազ կոմսը օրինակի համար...

Լէօն սարսուռաց և խստութեամբ Քօլարին նայեցաւ:

— Չայն կը ճանչնաս, ուրեմն:

— Այո՛, անոր վրայօք քու խօսիլը խմացայ...: Արդ ուրեմն, Քէրկազ կոմսը և դուն կը հալածէք զիս... կը շարունակեմ ենթադրել...:

Այս անգամ, գործաւորը անձկութեամբ համակուած նայուածք մը նետեց Քօլարի վրայ, որուն խօսքերը խիստ տարօրինակ կը թուէին իրեն:

— Այն բանը որ զիս կը նեղէ, շարունակեց Քօլար միշտ թեթև և հեգնական շեշտով մը, ձեր ունեցած ծանօթութիւնն է... ես ասոր համար ունիմ իմ պատճառներս, Արդ ուրեմն, քեզ հոս կը բերեմ:

— Քօլար, ըսաւ Լէօն այլայլած, դուն խիստ դարձանալի կատակ մը կ'ընես... և փոխանակ Սըրիզի վերայ խօսելու ինձ...:

— Ա՛հ, այո՛, ըսաւ Քօլար միշտ քմծիծաղով, քիչ մնաց կը մոռնայի քու Սըրիզի:

— Ես չեմ մոռնար, Ե՛ս...: Անշուշտ հոս է որ տեսած ես զայն...:

— Կարելի է...:

— Ինչպէ՞ս, կարելի՞ է:

Լէօն Քօլան կէս մը օտքի ելաւ, և կասկածոտ ակնարկ մը նետեց Քօլարի վրայ:

— Իրաւ որ, կրկնեց Քօլար հանդարտութեամբ, եթէ քեզի հոս բերած եմ, պատճառը սա է որ ես ոչ իմ պատճառներս ունիմ:

Եւ Քօլար զարկաւ «Կանաչ խուց»ին պատին և ազդակեց.

— Է՛հ, է՛հ, բարեկամներս, աստրակը կը բռնենք

կոր վերջապէս, բայց այս անգամ Պէլլիլի մէջ եղածին պէս չպիտի ըլլայ:

Ու Լէօն Քօլան, բոլորովին շանթահարուած այս լանկարծական բացողանշութենէն, տեսաւ որ դուռը կը բացուի, Նիքօլօ և Դարբինը ներս կը մտնեն, իրենց շրթունքներուն վրայ ունենալով այնպիսի ժպիտ մը որ կարծես թէ մահուան դատակնիք մըն էր:

Այս երկու մարդոց երևելոյթը՝ միանալով Քօլարի սպառնալից և աղէտաբեր խօսքերուն, Լէօնի վրայ կայծակի մը տպաւորութիւնը առաջ բերին:

Անոնց անձին մէջ սն շուտ մը ճանչցաւ այն երկու ստահակները, որոնք նախատած էին զինքը, և մինչև իսկ շատ գէշ պիտի վարուէին իրեն հետ, եթէ Արմանի միջամտութիւնը չըլլար:

Ան հասկցաւ որ Քօլար մատնիչ մըն էր, թէ Սըրիզ Պուժիվալ չէր գտնուեր ամենեւին, և թէ որդգայթի մէջ ինկած էր վերջապէս...:

Ու ամենէն վերջ գուշակեց թէ կորսուած էր:

Սակայն, հնազանդելով այսպիսի առիթներու մէջ անձնապաշտպանութեան զօրեղ բնագրին, զինուեցաւ սեղանին վրայ դրուած դանակով մը և դէպի ետ ոտտու՛մ մը ըրաւ՝ դէմ դիմաց գալու համար իր երեք թշնամիներուն հետ:

Լէօն զօրեղ տղայ մըն էր, մեծղի և բարեկազմ, ան կրնար՝ եթէ հարկը ստիպէր, երեք մարդու ալ միանգամայն դէմ դնել, եթէ այս մարդիկները զէնք չունենային:

— Ա՛հ, թշուառակա՛ն, ըսաւ Քօլարին, դուն զիս սպաննել կ'ուզե՞ս հէ՛...:

— Դուն կը նեղեա կոր զիս, պատասխանեց Քօլար կարուկ կերպով:

Ու խօսքը իր արբանեակներուն ուղղելով աւելցուց.

— Պարոնը դանակ խաղցնել կ'ուզէ. լաւ, իրեն դէմ ալ խաղցնող կայ: Բայց աւելի աղէկ պիտի ըլլար զայն խեղդել, խեղդուելէն վերջ հետք չի մնար:

Պատուհանը դրան հետ դէմ առ դէմ էր:

Դուռին և պատուհանին մէջտեղ սեղան մը կար:

Լէօն Բօլան սեղանը իբր պատնէջ բռնեց իրեն և իր վրայ յարձակողներուն միջև:

Իէպի պատուհան խոյսցաւ, ձօճելով այն դանակը որով գինուած էր, և միեւնոյն պահուն աթոռ մըն ալ առաւ իբր վահան գործածելու համար:

Գործաւորը որ բնութեամբ քաղցր ու հեղ էր, յանդուգն դարձած էր մօտաւոր մահուան ներկայութեանը:

— Մօտեցէ՛ք նայիմ, մօտեցէ՛ք, տղազակեց տանոց, գոնէ մէկերնիդ պիտի սպաննեմ, հա՛...:

Քօլար և իր երկու արբանեակները անշուշտ առաջուրնէ խօսք մէկ բրած էին և կ'սպասէին այս նակնկալ դիմադրութեանը, և վայրկեան մը իսկ մտածած չէին թէ գործաւորին տարիքը և հասակը ունեցող մարդ մը՝ պիտի թողուր որ բզկտեն և խողխողեն զինքը. սակայն վայրկեան մը վարանեցան և սկսան այնպէս իրարու երես նայիլ ինչպէս զաղանը աչքովը կը լսփէ այն որսը, որուն վրայ պիտի յարձակի և որուն հետ պիտի կռուի:

Լէօն դանակը իր գլխուն վրայ բռնած կը դարձնէր և սոսկալի տնարեկում մը կ'աղէր:

— Տղա՛յ, ըսաւ այն տտեն Քօլար, դուն ոչինչ բանի համար պիտի գլուխութիւն կ'ընես, բայց չպիտի խուսափիս, կեցի՛ր, հանդարտ եղի՛ր, և անշուշտ պիտի կրնաս Սըրիզը կրկին տեսնել ի սպառ հրաժարիլ: Հոս մնալ պէտք է, բարեկամս, և հաղանդելով երթալ շուրին մէջ պառկիլ...:

— Օգնութեամբ հասէ՛ք... տղազակեց երենագործը մեծ պատուհանը բռնալ ուղեւորով:

Բայց Նիքօլօ, ըմբիշներու յատուկ եզոզ սքանչելի ճարպիկութեամբ մը զինուած էր շիշով մը և զայն Լէօնին գլխուն իջեցուցած:

Լէօն ճակատէն զարնուելով, ցնցուեցաւ և ուշը կորսնցուց հարուածին տղեցութենէն և խեղդուել տղադակ մը արձակելով ծունկերուն վրայ ինկաւ դանակը ձեռքէն ձգելով:

Այդ միջոցին, հտպիտը մէկ ոստումով անոր վրայ ցատկեց և առաւ զայն յր կոշտ ու զօրեղ բազուկներուն մէջ:

— Հիմակ խեղդե՞մ քեզ, հարցուց:

— Ո՛չ պա ասխանեց Քօլար, կը կարծեմ թէ պէտք է զայն շուրին մէջ խեղդել... ասիկա աւելի աղեկ է...:

Այս ըսելով հանդերձ Քօլար Նիքօլօի սև մետաքսէ լաթի մը կտոր նետեց, որ փողկապի տեղ կը ծառայէր իրեն:

Լէօն ապուշ կրթած էր և չէր մարած, ու տակաւին կը տապալտկէր, և խուլ ազաղակներ կ'արձակէր: Շիշը ձմլած էր անոր դէմքը և արիւնաթաթախ վիճակ մը սուած էր անոր:

— Օն անդր... աճապարեցէ՛ք. ըսաւ Քօլար, Լաւ գիտեմ որ մենք հոս հանգիստ ենք, և ոչ ոք պիտի զայ մեզի արգելք ըլլալու. բայց հոգ չէ, պէտք է վերջացնենք գործերնիս:

Եւ մինչդեռ Գարբինը ու Նիքօլօն խեղճ գործաւորը իրենց կոշտ ու զօրեղ բազուկներուն մէջ կը սեղմէին, Քօլար մետաքսէ լաթը առաւ, անոր վիզը անցուց, և սկսաւ զայն խեղդելու գործողութեան սկսիլ:

Բայց, յանկարծ շուք մը անցաւ մեծ պատուհանին ետէն, այնպիսի շուք մը, որ աւելի անթա-

փանց էր, քան զիշերուան աղջամուղջները, մինչ պատահանը լոյսով ողողուեցաւ:

Ու փայլատակում մը տեղի ունեցաւ արտդ և ազեատաբեր, որուն յաջորդեց ահագնագոյ թնդիւն մը, և Բօլար զարնուելով աարձանակի հարուածէ մը, թաւալգլոր գետին տապալեցաւ, և զաղբեցաւ խալեա թաշկինակին երկու ծայրերը սեղմելէ:

Ի՞նչ էր և ուրկէ՞ էր ուրեմն այս անակնկալ օդնութիւնը որ կուգար կը հասնէր Լէճնին, աղատելով զայն ամենաստոյգ մահէ մը...



ԱՏՈՂԱՆԱԿԻ ՀԱՐՈՒԱԾԸ

Թողուցինք Արման տը Քէրկազը որպէս զի կինեօնին հետ «թիււպիւրի»ով իջնէր, և Լա Լիւն փողոցէն վազէր երթար Լէճն Բօլանը հոն գտնելու յոյսով:

Բայց, ինչպէս որ կը յիշուի, գործաւորը մեկնած էր արդէն:

Կոմսը և իր ուղեկիցը իրարու երես նայեցան:

— Ի՞նչ ընելու է, հարցուց կոմսը:

— Պարոն կոմս, պատասխանեց կինեօն, ևս սա նախազգացումն ունիմ որ խեղճ բարեկամս մեծ վտանգի մը ենթարկուած է այս մարդուն հետ, գուցէ մահուան վտանգի մը: Սա Բօլար ըսուած մարդը սրիկայի մը դէմքը ունի:

— Ուրեմն, ըսաւ Արման, պէտք է նորէն գտնել զանոնք: Քեզի չըսա՞ւ որ Բօլար զինքը Պուժիվալ պիտի տանէր:

— Այո՛, Պ. կոմս:

— Ուրեմն, Պուժիվալ երթանք:

Ու Արման՝ որ անձամբ կը կառավարէր կառքը՝ մտրակը ուժգին մը շաչեցուց և ձին կայծակի արագութեամբ սրացաւ:

Այն ժամանակները Սէն Փէրմէնի երկաթուղին գո-

յուրթիւն չունէր տակաւին, որով Պուժիվալ երթալու համար միայն մէկ ճամբայ կար, այն գլխաւոր ճամբան, որ Ռէօյլիէ և Բօն Մարշիէ կ'անցնէր, և որպէս տեղափոխութեան միակ միջոց՝ կառքերը կ'ային:

Ուրեմն, յայտնի էր թէ եթէ Լէոն Րըլան ճշմարտապէս դէպի Պուժիվալ տարած էր այս մարդը, որուն վրայ այնչափ անվստահութիւն ունէր Կինեօն, այդ ճամբէն պէտք էր որ գացած ըլլար, ոտքով կամ կառքով:

Կոմսին «թիւլպլւր»ին նետի մը պէս սրացաւ գրնաց մինչև Մատըլէն, բայց հօն դանդաղեցուց իր ձիուն ընթացքը, ընելով սա արամաբանական խորհրդածութիւնը թէ՛ այն որուն կ'ուզէր միանալ, կրնար մէկուն մէջը ըլլալ այն բազմաթիւ կառքերէն, որոնք մեծ պողոտայէն վեր կ'ելլէին և թէ այդ կերպով անկէ առաջ անցած պիտի ըլլար:

Այսպէս մտածելով, կառքը կ'անցնէր Նէօյլի ճամբով՝ Սէն դեաէն:

Կոմսը կ'ըսէր ինքնիրեն.

— Կամ Կինեօն կը սխալի, և այն մարդը որ կը տանի Լէոնը, ուէ գէշ նպատակ չունի. և այդ պարագային տեսած է ան Սըրիզը, հետեւաբար եթէ վերջապէս գտնենք Սըրիզը, գուցէ նորէն պիտի գտնենք նաև ժամանը:

Եւ կամ թէ Կինեօնի նախազգացումները հիմնաւոր են, և այն մարդը՝ որ Լէոնին դէմ շարութիւն մը նիւթել կ'ուզէ, ուրիշ մէկը չի կրնար ըլլալ, բայց եթէ Սըր Ուիլեմսի, այսինքն թշուառական Անտրէայի գործակալը:

Ու այս պարագային կը շարունակէր միտքէն Արմանը, անշուշտ պիտի ստիպեմ զինքը խօսելու և ըսելու ինձ թէ ո՛ւր կը գտնուի ժամանը:

Պ. տը Բէրկոզ այսպէս մտածելով հասաւ մինչև Լա Պառիէր տը Լէթուալ, յետոյ ձիուն տունձը քիչ մը թող առոււ, որով քառասմբակ քրացաւ ան և տասը վայրկեան վերջ կամուրջէն տնցած էր:

Այդ պահուն Կինեօն իրեն կառք մը ցուցուց, որ ճեպընթաց Քսերվուայի գառիվերէն վեր կ'ելլէր:

— Եթէ «Յիաքըրը» մըն է աս՝ շատ արագ կ'երթայ:

Արման կեցուց ձին, վերարկուին օձիքին մէջ թաղուեցաւ՝ որպէսզի կարելի չըլլար ճանչնալ զինքը:

Մինեոյն ատեն Կինեօն գլխարկը աչքերուն վրայ կ'իջեցնէր և իր պլուզին վրայէն կը հագնէր Արմանի կառապանին երկայն ունեղկոթը, որ ետեւի նստարանին մէջտեղը դրուած էր:

Կոմսը վերստին մղեց իր ձին և մինչև «Յիաքըրը» հասաւ, և անցաւ իսկ անկէ:

Գլխիցէ գիշեր էր, բայց Արման ժամանակ ունեցաւ ակնարկ մը նետել դէպի «գեղին կառքը», զոր կը քաշէին երկու զօրեղ ձիեր, և ժամանակ ունեցաւ գաղտագողի նայուածք մը նետելու դճնակներուն պատուհաններէն ներս, Լամբարին լոյսը կը ցոլար կառքին մէջ, և Կինեօն ուժգնօրէն ըսաւ կոմսին.

— Ահաւասիկ, անոնք են...:

Արման ճանչցաւ Լէոնը, և յանկարծ սարսուց:

— Գինետան մա՛րդն է, մրմնջեց Քօլարին երեսը տեսնելով, անոր անձին մէջ ճանչնալով այն մարդը, որուն վրայ հասած էր այն օրը, երբ հրահանգներ կուտար Նիքօլօի և Գարբինին:

Յետոյ հեռաւոր յիշատակ մը արթնցաւ մտքին մէջ:

— Այս մարդը ուրիշ տեղ մըն ալ տեսած եմ, ըսաւ ինքնիրեն...:

Ու զարկաւ մտրակը ձիուն, որ կայծակի պէս սը-



բացաւ գնաց և «Ֆիաքր»էն տասը վայրկեան առաջ հասած էր արդէն Պուժիվալ:

Արման միջին փողոցի մը մէջ մտցուց իր «թիւլ-պիւր»ին, որպէս զի ոեւէ կասկած չարթնցնէ Քօլարի մտքին մէջ:

Քօլար արդէն չէր կրցած ճանչնալ զայն՝ այնքան դժուարութեամբ մը կը տեսնուէր անոր դէմքը:

Ասկէ զատ «թիւլպիւրի»ին լապտերները, որոնք ցեխարգելին քովերը կախուած էին, ամենևին չէին լուսաւորեր ետեւը, և կառքին ներսի կողմը մութին մէջ կը ձգէին:

Ասկէ զատ, Արման հովի պէս անցած էր արդէն:

Մինչդեռ կ'սպասէր որ «Ֆիաքր»ը անցնէր իր կարգին և իր հետքերը կորսնցնէր, կոմսը կ'ըսէր կիներօնին:

— Այս մարդը՝ որուն հետն է Լէօն Բօլան, թրշուտական սրիկայ մըն է և հաւանաբար որոգայթի մը մէջ նետելու կը տանի զայն: Բայց Լէօնի օգնելու համար յարմար վայրկեանին պէտք է սպասել, պէտք է վտանգի ժամուն համնիլ և ոչ թէ առաջ...:

Ու Պ. աը Քէրկազ ձեռքը ճակատին զարկաւ նորէն և ըսաւ յանկարծ.

— Ա՛հ, կը յիշեմ, իրիկուն մը այս մարդը տունս եկաւ... երկու ամիս կայ... զիս փնտռելու կուգար... ան զիս Քէրմօր աը Քէրմարուէի տունը տարաւ:

Շփոթ դողափարներու աշխարհ մը կը խառնուէր ու կը սեղմուէր Արմանի գլխուն մէջ:

— Հասկցա՛յ, հասկցա՛յ, ըսաւ միտքէն, այս մարդը պառնին տունը կը բնակէր... այս մարդը ուրեմն անոր գաղտնիքին տեղակ էր... և այս մարդը Սըր Ուիլերմօսի արքանեակն է:

Այն ատեն պ. աը Քէրկազ միայն Լէօնը տգտակու վրայ չխորհեցաւ. այլ նաև Քօլարը եւս բռնելու և

զայն խոստովանեցնելու, տարձանակը կամ դաշոյնը տնոր վիզին բռնելով, թէ Սըր Ուիլերմօսը ո՛ր տարած էր ժաննը:

«Ֆիաքր»ը սրընթաց արշաւով Նանթէրը անցաւ:

— Պէտք է անոնց հետեւն երթալ, ըսաւ Ար ան որ մաքել տուաւ իր «թիւլպիւր»ին լամբարները, հետուէն անոնց հետեւելու, և վայրկեան մը իսկ զանոնք աչքի առջեւէն կորսնցնելու չէ:

«Գեղին Ֆիաքր»ը միշտ կը գառնար ու կ'երթար, և միայն Պուժիվալի մեծ պողոտային վրայ կանգ առաւ, քիչ մը անգին այն փողոցէն, որ դէպի եկեղեցի կ'երթար:

Պ. աը Քէրկազ, երկրորդ անգամ թողուց ճամբան, յարակից փողոց մը մտնելու համար, մինչդեռ կիներօն գիւրաչարժութեամբ մը վար կը ցատկէր, և կատուի մը նրբաշարժութեամբը կը սկսէր «Ֆիաքր»ին հետեւն վազել, և տասը քայլ հեռուէն սկսաւ հետեւիլ անոր:

— Աւելի աղէկ է որ հոս իջնենք, կ'ըսէր Քօլար Լէօնին, շատ գէշ կ'ըլլայ երբ մեզ կառքով տեսնեն գինեատունին մէջէն:

Կիներօն անոնց երկուքին ալ ոտքերը գետինը դնելը տեսաւ, յետոյ իմացաւ նաև Քօլարի կառապանը ճամբու դնելը, և դիտեց որ բան մը չէր վճարեր անոր, և մինչ «Ֆիաքր»ը ետ կը դառնար և նորէն կը բռնէր վերադարձի ճամբան, ու Քօլար և Լէօն կը մտնէին այրի Ֆիբարի կողմէ վարձուած գինեատունէն ներս, երիտասարդ գործաւորը Արմանի քով վերադարձաւ:

— Եկէ՛ք, պարոն կոմս, եկէ՛ք, ըսաւ Անոնք «կարմիր գինեատուն»ը կ'երթան կոր:

Արման սանձը սպասաւորին նետեց, առաւ ատըրճանակները զորս միշտ հետը կը կրէր և կիներօնն ետեւէն գնաց:

— «Կարմիր գինետուն» ըսածդ ի՞նչ տեսակ բան է՞

— Գէշ կապէլա մըն է, ամենավատ համբաւով, պարոն, պատասխանեց ցած ձայնով Կինեօն, որ Պուժի-վալը շատ լաւ կը ճանչնար: Վարձուած է այնպիսի կնոջմէ մը, որ շատ անգամ բռնատարիւուած է. և որ կ'ապրի թշուառական հտպիտի մը հետ, որ արձակուած թիպարտ մըն է, կ'ըսեն, և վերջապէս այն տեսակ գինետուն մըն է, զոր ստաիկանութիւնը ամենէն առաջ կը խուզարկէ՝ երբ մէկը փնտռելու ըլլայ:

— Հոն է որ պէտք է մենք ալ երթանք ուրեմն նախ և առաջ, ըսաւ Արման:

Հասան գինետունէն մինչև երեսուն քայլ հեռուն Քօլարին և Լէօնին հոն մտնելէն տասը վայրկեան վերջ, և հոն կանգ առին:

Հակառակ գիշերուան մթութեան, Կինեօն որ կա-տուի աչքեր ունէր, այդ տեղուանքը քննեց մանրա-զննին կերպով:

Գինետունը, ինչպէս որ տեսանք, ուրիշ բնակու-թիւններէ անջատուած անպիտան տուն մըն էր:

Իր գլխաւոր դուռը ճամբուն վրայ կը բացուէր, բայց ուրիշ փոքրիկ դուռ մը զայն հաղորդակցութեան մէջ կը դնէր պարտէզի մը հետ, որ շրջապատուած էր գիւրամագլցելի փլիլած պատերով:

Գինետան միակ ցարկը գետնէն շատ բարձր չէր:

«Կանաչ խուց»ին պատահանը փողոցին վրայ կը բացուէր, իսկ «գեղին խուցին»ը պարտէզին վրայ:

Պարտէզին մէջ զիգուած էին վիթխարի կոյտ մը փայտի կտորներու և մացառներու, որոնք այրի Ֆիբա-րի վառելու պաշարներն էին:

Արման և իր ուղեկիցը սպրդեցան գացին մինչև դուռ, խեղդելով իրենց քայլերուն ձայնը և բռնելով իրենց շունչը:

Գուռը նորէն գոցուած էր Քօլարի կողմէ, բայց իր գէշ գոցուած ճեղքերէն կոմսը նշմարեց Լէօն Քօլա-նը, իր կեղծ բարեկամ Քօլարը, անազնիւ գէմքով Ֆի-բար այրին և Քօքանպոլը, արթնադէմ և անամօթ ստա-հակը:

Գուռէ վայրկեանական ապաւորութեան մը մէջ Արման երթար չըէր այդ դուռը, ներս մտնէր, ուղղակի Քօլարին մօտենար, բռնէր օձիքէն և ստիպէր որ խոս-տովանի ամէն բան:

Բայց քայլերու ձայն մը լսելի եղաւ իրենց ետին, քիչ մը հեռուն:

Բնազգաբար, Կինեօն և կոմսը հեռացան դուռնէն, և գացին գինետան առջեւը զիգուած գերաններու և տախտակներու ետեւը:

Երկու մարդեր կը յառաջանային և ցած ձայնով կը խօսակցէին:

— Այս անգամ, կ'ըսէր անոնցմէ մէկը, գործը լաւ է, իմ ձեռքովս պիտի մեռնի:

— Բաւական է զայն Պէլլիլի մէջ ձեռքէ փախ-ցընելիս:

Պէլլիլ անունը լսելուն պէս, պ. աը Քէրկազ որ կ'իմանար այս խօսակցութիւնը, գուշակեց թէ ասոնք միեւնոյն սրիկաներն էին, որոնց ձեռքէն խլած էր Լէօնը:

Նիքօլօ և Դարբինը գինետուն մտան, և Կինեօն ու կոմսը նորէն սպրդեցան ու գացին դէպի դուռ:

— Ա՛հ, եկա՛ք, ըսաւ այրի Ֆիբար, խօսքը Դար-բինին ուղղելով, գէշ չէ աս, երկար ատենէ ի վեր ձեզ կը փնտռեն կոր, Քօլար հասաւ հոս, գրեթէ կէս ժամ առաջ. . . :

— Եկա՞ն, հարցուց Նիքօլօն:

— Այո՛, գեղին խուցը տուի իրենց:

Բօքանպօլ այդ պահուն վար կ'իջնէր երգելով: Անիկա նոր եկողներուն հետ նայուածք մը և խորհրդաւոր նշաններ փոխանակեց ու յետոյ ըսաւ անոնց.

— Եկէք, տտարակը վերն է:

Կինեօն այն ատեն կոմսին ականջն ի վար ծռեցաւ.

— Պիտի սպաննեն զայն, պարեն, եթէ չաճապարենք:

Արման սաքի ուժգին հարուած մը պիտի տար զըրան ու ներս պիտի մտնէր յարձակելով մեծ սրահէն, բայց կինեօն ետ կեցուց զայն:

— Հոնկէ չէ՛ ըսաւ:

Եւ ատն ետելի կողմը տարաւ զայն, ու ցուցուց իրեն այն լոյսը, որ գուրս կ'ելլէր և կը ցոլանար դեզին խուցին մեծ պատուհանէն:

— Հոն է Լէօնը, ըսաւ:

Կինեօն թեթև և դիւրաշարժ էր, մազլցեցաւ ելաւ պարտէզին պատին վրայ:

Արման ար Քէրկազ ետեւէն գնաց և երկուքն ալ սկսան մայառներու և փայտի կտորներու կոյտին վրայ ելլել, այն կոյտին որ մինչև մեծ պատուհանը կը բարձրանար:

Բայց որչափ ալ շուտընդիոյթ եղաւ այս մազըլցուածը, Լէօն Բօլան տակաւին վտանգի մէջ էր, և երբ Արման անկուեցաւ կայնեցաւ պատուհանին առջև, խեղճ գործաւորին գլխուն շիշը զարնուած և իր ծունկերուն վրայ ինկած էր, և Քօլար զայն խեղդելու վրայ էր, մինչդեռ Նիքօլօ և Դարբինը կը սեղմէին զայն իրենց բազուկներուն մէջ:

Պ. ար Քէրկազ ուրեմն մտածելու վայրկեան մը իսկ չունեցաւ, կռուի մէկ հարուածով մը պատուհանը հրեց, նշան առաւ Քօլարին և կրակ ըրաւ. Գնդակը ճիշդ կուրծքին հանդիպելով, Քօլար ինկաւ թաւալգլոր:

Միեւնոյն ժամուն Նիքօլօ և Դարբինը, վերջին ծայր սարսափած, վտանգի անոնք այ՛չափ վատ և երկչոտ էին՝ որչափ կատաղի, թողուցին իրենց որսը, որուն դէմքը արիւնով չաղաղուած էր, և ապաստանեցան մասնաբաժնին մըս ծայրը:

Արման ներս ցատկեց պատուհանէն, և իր երկրորդ ատրճանակը ձեռքը՝ մտաւ սենեակին մէջ:

— Պէլլիլլի մա՛րդն է, մրմնջեց Նիքօլօ, որ անմիջապէս ճանչցաւ կոմսը, և յայտացաւ դէպի սանդուխը, դուռը ետեւէն երլու անգամ դարձնելով գոցեց, յուսալով որ այս կերպով պիտի կտրենար մինչև տունէն դուրս հասնիլ և կծիկը դնել:

.....

Վարը՝ այրի Ծիրար և Բօքանպօլ սեղանին առջև դէմ առ դէմ նստած հանգարտօրէն «պէզիկ» կը խաղային:

Ատրճանակի մը ձայնը լսածին պէս, այրին սարսըռաց, բայց Բօքանպօլ հանգարտութեամբ իր թուղթերը սեղանին վրայ ձգեց և ըսաւ.

— Ահաւասի՛կ, բռնը բռսաւ. Բայց անտեղի բռն է որ այսպէս աղմուկ հանեն սաքի ամանի ձայներով. Ու այս դամբոնտական ձառը լմնցնելէն ետք, Բօքանպօլ նորէն առաւ թուղթերը, ըսելով.

— Օն անդր, մայրիկ, ուշադրութիւն ըրէք խաղերնուդ...

Բայց Նիքօլօի ուժգին քայլերը որոնք չորս առ չորս կ'աննէին սանդուխին աստիճանները, ընդմիջեցին ստահակը և այրի Ծիրար սլալալած վիճակի մէջ տեսաւ իր ապօրէն ամուսինը, աչքը մոլոր, դէմքը այլակերպուած, որ ըսաւ իրեն.

— Լմնցանք... Քօլար մեռա՛ւ... Պէլլիլլի մար-

զր... կոմսը... գիտե՞ս...: Ես կը փախչիմ, նայէ՛ որ
գուն ալ պահուըախո կամ փախչի՞ս...:

Եւ Նիքոլո մինչև դուրս գրեթէ ոտուով մը ըրաւ,
ու մթուշտան մէջ աներևոյթ եզաւ, թողոյ՛ վայրի Ծի-
րարը և Բօքանպօլը՝ որոնք զարմացումէն ու սարսա-
փէն համր ու փայտ կարած իրարու կը հարցնէին այս
տարօրինակ տիսարանին բացատրութիւնը:

— Կորսուած ենք, մրմնջեց այրի պառուը, որ
այնչափ յանցանք ունէր իր ինդճին վրայ ծանրացած,
որչափ չէր վստահար ռեէ բանէ:

Բայց Բօքանպօլ նորէն տառ չէր իր պաղարիւնու-
թիւնը:

— Մի՛ վախնար, մայրիկ, Բօքանպօլը հոս է. սո՛ւ-
չուշտ կրնայ քու տանդ մէջ ոճրագործութիւն մը գոր-
ծուիլ, առանց ասոր համար յանցանքը քուկդ ըլլալու...
լաւ է այս բացատրութիւնը և քու անմեղութիւնդ կ'ա-
պացուցանէ:

Եւ աղան, որ յանդուգն էր, սկսաւ վեր ելլել
սանդուխէն, ամենասոսկիալի ձայնով մը պոռալով:

— Վազեցէ՛ք, օգնութեան հասէք, գո՛ղ եկաւ,
մարդասպա՛ն եկաւ:

Եւ որովհետև զեղին խուցին դուռը գոցուած էր,
հրեց մտաւ և ինքզինքը Քիրկազ կոմսին ներկայու-
թեանը գտաւ:

Կոմսը կիսամեռ Քօլարին վրայ ձուած էր, և Լէոն
Քօլան որ նորէն գտած էր իր քաջարտութիւնն ու զօ-
րութիւնը՝ այս անակնկալ օգնութեամբ, բռնած էր
Դարբինին օձիքէն, զայն գլորած էր գետին, և ոտքին
տակը առած էր, և անոր կուրծքին կոթնցուցած էր իր
ծունկը:

Բօքանպօլին երեւնալը տեսնելով Կինեօն, որ մինչև
այն ատեն պարզ ահանատես մըն էր, զնաց յարձակե-
ցաւ զեռատի գինեպանին վրայ:

— Բանեցէ՛ք գողը, բռնեցէ՛ք մարդասպանը, կը
կրկնէր զեռատի սրիկան որ կ'ուզէր կծիկը գնել և ո-
րուն համար հոն կենալը ազէկ չէր:

Բայց Կինեօն վրայ հասաւ, և թէև զեռատի սա-
հակը իր է գօրեզ էր, զայն առաւ իր բազուկներուն և
սրունքներուն մէջ միանգամայն ու գետինը փռեց:

— Բռնեցէ՛ք գողը, մարդասպա՛նը, մրմնջեց Բօ-
քանպօլ:

Բայց Կինեօն վերցուց գե նէն այն զանակը զոր
Լէօն քոնի մը վայրկեան առաջ ձգած էր ձեռքէն և
զայն անոր կոկորդին կրթնցուց:

— Եթէ տակուին պոսաս և տապալակիս կ'սպաննեմ
զքեզ:

— Քոնի որ վայրենի ես այսպէս, պիտի լսեմ,
մրմնջեց ստահակը, որ բան մը չկորսնցուց իր պաղա-
րիւնութիւնէն, և հանգարտ կեցաւ:


Եւ մինչդեռ Դարբինը Լէօնին վրայ մօլար նայ-
ուածքներ կը նետէր, պ. տը Քէրկազ Քօլարին վրայ
ձուած էր:

Սըր Ուիլերմսի տեղակալը մահացու կերպով վի-
րաւորուած էր, բայց պահած էր իր իրաքին բոլոր պա-
ղարիւնութիւնը:

— Լաւ խողացուեցաւ, կը մրմնջէր Սրմանին նա-
յելով ատելութեան ու անօրինակ կերպով կատաղի ու-
րախութեան արտայայտութեամբ մը, դուք լաւ շահե-
ցաք խաղը... յաղթեցիք... բայց ան վերջնական չէ...
հարիւրապիւր Վրէժս պիտի լուծէ...

— Թշուառակա՛ն, կ'ըսէր Սրման, ուրեմն շան մը
պէս առանց քու ոճրքներդ խոստովանելու և զղջալու
պիտի մեռնի՞ս:

— Դուք բան մը չպիտի գիտնաք... թո՛թովեց Քօ-
լար:



— Յանուն Աստուծոյ որ պիտի դատէ զքեզ, ըսէ
ինձ, ո՞ւր են Սըրբիզ և Փանն:

— Ա՛հ, ա՛հ, ըսաւ հոգեվարքը քմծիծաղով, կ'ուզէ՞ք
գիտնալ, պարոն: Լա՛ւ, ուրեմն, Փաննը Սըր
Ուիլեըմսի սիրուհին է... Դուք բան մըն ալ չպիտի
գիտնաք:

Այս ստոխոսութիւնը արտասանելէ ետք, Քօլար ա-
րիւնի հեղեղմը դուրս տուաւ ջղածիգ շարժում մը ըրաւ
և հոգին փչեց:

Քօլար իր գաղտնիքը իրեն հետ կը տանէր:

Այն ատեն պ. տը Քէրկիւզ գնաց Դարբընին, ա-
տըրճանակը անոր ճակատին դրաւ:

— Ըսէ՛ գիտցածդ, ըսաւ հրամայելով, ապա թէ ոչ
կ'սպաննեմ զքեզ:

Դարբընը գաղտնիքէն բան մը չէր գիտեր: Ստո-
րագաս գործակալ մըն էր այս մեծ տառմին մէջ և կը
ծառայէր պառոնին. ան յարմար դատուած չէր ամենա-
փոքր գաղտնիք մը իսկ իրեն վստահուելու: Մինչև իսկ
չէր գիտեր որ տամերկու միլիոններն էին, որոնք այս
սոսկալի և մթին նենդախաղին նիւթն էին եղած: Ու-
րեմն շնորհք խնդրեց և վերջապէս ըսաւ.

— Ես բան մը չեմ գիտեր, բայց քանի որ Քօլ. ր
չուղէր բան մը խօսիլ՝ պզտիկը անպատճառ գիտնալու է:
Ու Դարբընը Բօքանպօլը ցոյց կուտար, որ անշարժ
Կինեօնի ծունկին տակ կեցած էր, որ կը սպանար ա-
նոր զանակին ծայրովը:

Բօքանպօլ իմացաւ և ըսաւ այնպիսի պաղալիւ-
նութեամբ մը, որուն ստութեան և կեղծութեան վրայ
մարդ վայրկեան մը իսկ չի կրնար կասկածիլ:

— Ե՛ս ամէն բան գիտեմ, ե՛ս...

Արման ազադակ մը արձակեց.

— Գիտեմ ո՞ւր ըլլալնին, կրկնեց Բօքանպօլ:

— Խօսէ՛ ուրեմն, ըսաւ իրեն Կինեօն զանակը
կուրծքին կրթնցնելով:

— Ո՛չ, պատասխանեց, սպաննեցէք զիս եթէ կ'ուզէք:
Կինեօն կոմսին նայեցաւ: Արման կեցուց զայն շար-
ժուծեւով մը:

— Կեցի՛ր, ըսաւ, գուցէ խօսելու որոշում մը կու-
տայ:

Եւ պ. տը Քէրկիւզ ըսաւ ստահակին.

— Ստա՛կ պէտք է քեզի...

— Այո՛, պարոն. ապա թէ ոչ սպաննեցէք զիս: Ա-
սանց դրամի կեանքը ձոնձրացուցիչ է...:

— Որչա՞փ պէտք է քեզի:

— Նախ և առաջ տասը ոսկի:

— Ահաւասիկ, ըսաւ Արման քսակը գետին նետելով:

— Հիմակ ալ թող տուէք զիս, ձգեցէք զիս:

Կոմսին մէկ նշանին վրայ, Կինեօն թողուց Բօքան-
պօլը որ ոտքի ելաւ:

Տղան հանդարտ էր և պողարիւն այնպէս՝ որպէս
թէ խնդիրը ոչինչ բանի մը վրայ եղած ըլլար:

Արմանին նայեցաւ և ըսաւ.

— Քօլար սուտ խօսեցաւ: Սըր Ուիլեըմս ատեւան-
գած է այն մանկամարդ աղջիկը, զոր կը փնտոնէք դուք,
բայց անոր սիրուհին չէ երբեք, որովհետեւ երբեք չէ
ուզած ըլլալ:

— Ո՞ւր է...: Խօսէ՛ ուրեմն, հարցուց կոմսը ուժգ-
նօրէն:

— Հոսկէ տասը վայրկեան հեռու տան մը մէջ,
ուր կը պահուի իբր բանտարկեալ, ես քեզ կը տանիմ:

Մն անգր, ըսաւ պ. տը Քէրկիւզ որ կ'եռար
անհամբերութենէն:

— Պէտք է անցնիլ մեքենային մեծ կամուրջը,
չարունակեց Բօքանպօլ, ետեւէս եկէք:

Ստանալը զրպանը նետեց Արմանին քսակը, դէպի գուռ քայլ մը առաւ, յետոյ նորէն դարձաւ:

— Պարտն կոմս, ըսաւ իրեն, կարծեմ թէ դուք չանաւոր պիտի ըլլաք... Ասկիւ տասը ոսկիէ աւելի կ'արժէ:

— Եթէ ժաննը գտնեմ, տասը հատ ևս պիտի ըստանաս:

— Ահաւասիկ խօսքն ալ այս է, ըսաւ:

Արման, կինեօն, Լէօն Բօլսոն անոր ետեւէն գացին:

Այս վերջինը Դարբինին օձիքը ձգած պահուն ըսած էր անոր:

— Եթէ երբեք ճամբուս վրայ գտնուիս, ցածոգի՛ արարած, կ'ըսեմ քեզի թէ ուղղակի կ'ծիկը դնես:

Եւ Դարբինը փախած էր:

Կինեօն միշտ Բօքանպօլին օձիքէն բռնած էր:

— Խենդ ես, ի՞նչ ես, ըսաւ անոր, տակաւին կը վախնաս որ կը փախչիմ: Ես ոսկիները վաստկիլ կ'ուզեմ:

Վարի սրահէն անցած ժամանակին՝ տեսան այրի Ֆիբարը, որ մարած կը կեղծէր ինքզինքը, հաւատարիմ գտնուելով Բօքանպօլի խրատներուն, որուն վրայ կատարեալ վստահութիւն ունէր:

— Խեղճ մայրիկ, ըսաւ, շատ վախցած է. . և հեզնոտ ու մտածի դէմքով մը աւելցուց:

— Պէտք է գրկեմ զայն...:

Պառաւ կնոջ վրայ ծռեցաւ, և շայն գրկել կեղծելով շուտ մը սա խօսքերը փոփսոց անոր ականջէն վար:

— Շուտ մը կ'ծիկը դիր, մայրիկ... իրենց խաղ մը պիտի խաղամ որ երբեք չեն գիտեր:

Պառաւ ոչ մէկ շարժում ըրաւ, որպէս թէ իրապէս մարած ըլլար:

Բօքանպօլ անցաւ, ճամբան Արմանին ցոյց տալով և իր քովէն քաշելով կինեօնը, որ կը յամառէր զայն բնաւ չձգել:

— Երկու կիներր, օրիորդ ժանն, և յետոյ օրիորդ Սրբիդ կղզիին մէջն են... դուք հիմա գտնոնք պիտի տեսնէք... պղտիկ տան մը մէջ...:

Բռնեց մեքենային նեղ կամուրջի ճամբան և ըսաւ կինեօնին:

— Ուղիդ քալեցէք, ընկեր, եթէ ջուրին մէջ իջնաք, լաւ մը կը խմէք, հա՛...:

— Դո՛ւն ալ ուղիդ քալէ, ըսաւ կինեօն:

— Լողալ գիտէ՞ք, հարցուց Բօքանպօլ:

-- Ո՛չ, պատասխանեց գործաւորը:

— Ի՞նչ գէշ բան, մրմնջեց Բօքանպօլ:

Այս վայրկեանին հասան նեղ կամուրջին մինչև ծայրը և ջաղացքին անիւներէն քիչ մը հեռու կը գըտնուէին: Ստանալը բիրտ շարժում մը ըրաւ, ազատեցաւ կինեօնի սեղմումներէն, տուաւ անոր սրունքի աղուոր հարուած մը, և ձլո՛ւմբ... ջուրին մէջը նետեց զայն:

— Իրաւ ալ բախտ չունիս եղեր կինեօն (դժբաղդութիւն) կոչուելովդ, մրմնջեց:

Եւ որովհետև գործաւորը սոսկալի աղաղակ մը արձակած էր ջուրին մէջ ինկած պահուն, Բօքանպօլ որ գրեթէ ձուկի մը պէս կը լողար, աղաղակեց:

— Մնա՛ք բարով, պարոն կոմս, դուք չպիտի կարենաք գիանալ թէ ո՞ւր է ժաննը:

Եւ Բօքանպօլ նետուեցաւ Սէն գետին մէջ, խորասուզուեցաւ մէկ քանի ամգամ, այն անգուղներուն մէջ, որոնք կը ծածկեն այն մեծ գետը, ապուշ կըլթած Արման աը Քէրկաղի շարժում մը ընել փորձելէն շատ առաջ:

Տղան խաբած էր մարդը. Բօքանպօլ հաւատարիմ

գանուած էր Սըր Ուիլիըմսի, և Սրմանի համար անկա-
րելի էր գիշերուան այն մթուժեան մէջ անոր հետքը
վերստին ձեռք անցնել...

Պ. Տը Քէրկազ և Լէօն Բօլան վերջին ծայր աճա-
պարանքով գինետուն վերադարձան, հաշուելով որ
պիտի կարենային պառաւ կնոջմէն խլել այն գաղտնի-
քը, զոր այնչափ լաւ կերպով պահած էր Ռօքանազը:
Բայց այրի Ֆիբար աներևոյթ էր եղած...
Գինետունը ամայի էր և այլևս ուրիշ բան չէր
պարունակեր բայց եթէ Բօլարի սակաւին տաք դիակը:



2 .

ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՊՈՒԹԻՒՆ

Մինչդեռ Սրման տը Քէրկազ Լէօն Բօլանը սառյգ
մահէ մը կը փրկէր, անդին Սըր Ուիլիըմսը, Պըրթան-
ելի մէջ, Օր. Հէրմին տը Պօբրէօի սիրտը կը պա-
շարէր:

Ուրեմն վայրկեան մը վերադառնանք այն դէպքե-
րուն որոնք տեղի ունեցան Սըր Ուիլիըմսի ժէնէի
դղեակը դալէն վերջ:

Տեսանք արդէն Ուիլիըմս պառոնին պառաւ Քէր-
մատէք Պառոնուհիին սրահէն խոյանալով դուրս ելլելը,
ամենամեծ յուզում մը կեղծելը, և նորէն ձի հեծնելը,
այն մտրդուն նման՝ որ ամենամեծ վտանգէ մը կը հա-
լածուի և կը փոխչի:

Սըր Ուիլիըմս, ինչպէս որ ըսինք արդէն, այդ
կողմերը շատ լաւ գիտէր, թէ և երկար ժամանակէ իվեր
չէր եկած հոն. մինչև իսկ աչքերը գոց ըլլալով կըր-
նար երթալ մինչև Մանուար՝ որ Լասիլի ասպետին սե-
փական ստացուածքն էր:

Ուրեմն իր ձին քառամբակ վազցուց, և քսան
վայրկեանէն նշմարեց դղեակին աշտարակները, որոնք
կը զատուէին իրմէ լուսինով պայծառացած երկինքին
մէջ:

Սըր Ռւիլերմս շատ ապահով էր թէ Մանուարի մէջ ոչ ոք պիտի կորնար ճանչնալ իր անձին վրայ՝ դերկոմս Անտրէան և այս վստահութեան համար երկու պատճառ ունէր:

Նախ, որ զերկոմսը մեկնած էր այդ երկրէն, ասկաւին պատանի, մտղերը խարտեաչ և կզակր անմօրուս, հիմա հոն կը վերադառնար կատարեալ մարգ եղած՝ դէմք գեղեցիկ սև մօրուքով մը ծածկուած, և ստացած դիրք մը, շեշտ մը, որոնք խտրելու չափ կը յայանէին իր անգլիական սերունդէ ըլլալը:

Երկրորդ պատճառը իր հիմակուան ժպտուն և մարդու մօտ վիճակն էր, մինչդեռ այն ատեն, կոմս Ֆիլիբրոնի սպաննութենէն ի վեր, միշտ իր դրացիներէն փախչելով և զանոնք բնաւ չընդունելով տպրած էր:

Երրտասարդ Անտրէա զերկոմսը այն ատեն մէկ տնգամ իսկ այցելած չէր Լասիի ասպետին, ինչպէս նաև Քէրմատէք Պատոնուհիին:

Սըր Ռւիլերմս Մանուարի բակին մէջ մտաւ ու բնմն բարձրագլուխ և սիրտը խիստ հանդարտ:

— Լասիի պարոն ասպետը, հարցուց սպասաւորին, որ վազեց եկաւ ձիերուն ոտքի ձայները իմանալուն պէս և որուն Սըր Ռւիլերմս ձիուն սանձը նետեց:

— Պարոն ասպետը տակաւին չէ եկած, պատասխանեց սպասաւորը, այսօր քիչ մը հեռուն որսի գացած է, ժամազրավայրը հոսկէ երկու քիլոմէթր հեռու է, Ռըաօնի անտառին մէջ, և թերեւս քիչ մը աւելի ճամբորդութիւն մը ըրած է, վասնզի բոլոր օրը իմացանք ոչ փողերուն և ոչ ալ շուներուն ձայնը, Բայց եթէ պատոնը կ'ուզէ սպասել անոր:

— Անշուշտ, ընդմիջեց Սըր Ռւիլերմս որ ոտքը գետինը դրաւ, և Մանուար մտաւ համարձակ քայլերովը այնպիսի մարդու մը որ բարեկամի մը տունը ոտք կը կոխէ:

Սպասաւորը առաջնորդեց Սըր Ռւիլերմսը մինչև ճաշարան, զոր վաղեմի ասպետը սալօնի, աշխատութեան խուցի և շուներու թանգարանի փոխած էր, և որուն մէջ կ'անցնէր իր կեանքը՝ երբ անձրեւոտ կամ ցուրտ օրերը տունէն դուրս չէր ելլեր:

Կրակը աղուօր մը կը ճարճատէր: Երմինէն քիչ մը հեռու ասպետին ճաշասեղանը դրուած էր, որուն վրայ կար գետեղուած հաստեայ մը և հին գինիով լեցուն երկու շիշեր:

Պատերուն վրայ կը տեսնուէին հրացաններ, որսի գանակներ, գէնքեր, որոնք կոխուած էին տաղին անգին. իսկ գետինը ծածկուած էր վիթխարի գորգով մը շինուած և իրարու քով բերուած գայլերու մորթերէ:

Սալօնին չորս անկիւնները կային չորսկենդանագիրներ, որոնք Լասիի չորս ասպետները կը ներկայացնէին:

Սըր Ռւիլերմս համարձակօրէն կրակին մօտ դրուած թիկնաթուրի վրայ նստած կը մտածէր:

Քանի մը վայրկեաններ անցան այսպէս. Յետոյ փողի մը հեռաւոր ձայնը, որ շուները ի մի կը հաւաքէր, լսելի եղաւ շուներուն ձայնին միացած: Քիչ մը ետք շատ մը ձիերու քայլերը հնչեցին բակին սալարկին վրայէն:

Պ. տը Լասի ներս կը մտնէր որսի շուներու ձիաւոր պոնապանին և շուներու երկու սպասաւորներուն հետ միասին:

Հեծեալ պոնապանը իր համետին վրայ սքանչելի վայրի խօզ մը կը կրէր:

Այն ժառան, որ ներս մտցուցած էր Սըր Ռւիլերմսը, և կաւ այս այցելութիւնը ծանուցանել իր արթնը, և ասպետը առանց գիտնալու թէ ինչ տեսակ մարդու մը հետ գործ ունէր, իսկոյն ձիէն վար իջաւ և դէպի ճաշարանը վազեց գնաց:

Սըր Ուիլիերմ տեսաւ բարձրաձայնակ մարդու մը ներս մտնելը, որ կրնար վաթսուն տարեկան ըլլալ, բայց զօրաւոր և ուժեղ էր, ուսերը լայն, ծունկերուն ետեւի կողմը չոր և ջղուտ, աչքերը երխտասարգութեամբ և ոգեւորութեամբ լեցուած, ճակատը գրեթէ առանց խորշոմի՝ իր ճերմակ մտկերուն ներքև:

Կանաչ թաւիչէ որտի զգեստ մը հագած էր, ձիււորներու յատուկ մեծ կօշիկներ, և ձեռքը բռնած էր խոզի փոկով իր մտրակը:

— Պարո՛ն, ըսաւ Սըր Ուիլիերմս օտքի ելլելով և ընդ առաջ երթալով, անունս տալէ առաջ, վասն զի անունս կարծեմ վերաբերութիւն մը չունի այցելութեանս հետ, թոյլատրեցէք որ ձեզի յանձնեմ ձեր քեռորդի՝ Կօնթրան Մարքիզին ստ նամակը:

— Դուք կը ճանչնա՞ք Կօնթրանը, հարցուց ասպետը ուժգին ձայնով մը:

— Իր բարեկամներէն եմ ես, պատասխանեց համեստութեամբ Սըր Ուիլիերմս:

— Ուրեմն, զուք հոս ձեր տունը եղածին պէս էք, պարոն, ըսաւ ասպետը պարզութեամբ, և կը կարծեմ թէ մեք կրնանք աւելի հաքի ձգնլ այս նամակին բացումը, օրինակի համար ճաշէն վերջ: Նստեցէ՛ք, պարոն, իմ քեռորդիս բարեկամները երբ իմ տունս դան իրենց տան մէջ եղածի պէս կ'ըլլան:

Սըր Ուիլիերմս խոնարհութիւն ըրաւ:

— Ժա՛ն, կանչեց ասպետը:

Ու մինչդեռ սպասաւոր մը և ուրիշ մը եկան իրեն ձառայելու, վազեմի աղնուականը ըրաւ:

— Այս իրիկուն, թեթև ու չոր ընթրիք մը պիտի ընէք, սիրելի հիւրս, որսորդի ընթրիք մը:

— Ե՛ս ալ ձեզի պէս Սուրբ Հիւպէրթի աշակերտ եմ, պարոն ասպետ, պատասխանեց Սըր Ուիլիերմս:

— Որսը կը սիրէ՞ք:

— Եա՛տ պարոն ասպետ, իրլանտացի՛ աղնուականի մը պէս, վասն զի, անաւասիկ հիմա ստիպուած եմ, քանի որ տակաւին յանձնարարական նամակս բացած չէք, անունս ձեզի յայտնելու... Սըր Ուիլիերմս Պառոն...:

Ասպետը խոնարհութիւն մը ըրաւ:

— Սրգ, շարունակեց Պառոնը, իմ բարեկամս Կօնթրան ճիշտ ձեզի յանձնարարած է ինծի պարոն, իբրև Սէնթ Հիւպէրթի աշակերտներէն մէկը. և որ կը փափաքի անգլիական աղնուականութեան հետ ծանօթութիւն ունենալ:

— Բայց, աղաղակեց ասպետը, զուարթ և կայտառ, Կօնթրան մարգարիտի պէս քեռորդի մըն է իրան որ, քանի որ ինձ սրտի ընկեր մը կը զրկէ. Այսպէս պառոն, պիտի մնա՞ք հոս:

— Եթէ շատ անգաղտնապահ ըլլալ չի նշանակեր այդ:

— Օ՛ր անդր, ես պիտի ըլլամ անգաղտնապահը, ձեզի հետ իմինիս չափ նստաստակներու որս մը բաժնելովո:

— Պարո՛ն, ըսաւ Սըր Ուիլիերմս, կ'աղաչեմ որ հիմա բռնաք Կօնթրանին նամակը:

— Ինչո՞ւ համար:

— Ո՛հ, կ'աղաչեմ, ըսաւ Սըր Ուիլիերմս, որ շարունակեց պնդել յամառ կերպով:

— Եթէ այդպէս կը պահանջէք, պատասխանեց ասպետը. առարկութիւն չունիմ մերժելու:

Ու բացաւ Կօնթրանին նամակը:

Ու մինչ կը կարդար ան արագօրէն, Սըր Ուիլիերմս կը զիտէր զայն և կ'ըսէր ինքնիրեն:

— Անաւասիկ, արդարև խիստ պարզամիտ մարդուն մէկը, զոր պիտի ընեմ ինչ որ ուզեմ:

— Ինչպէ՞ս, ըստ ասպետը, նամակը լինի՞նք ինչ
եաք գլուխը անոր դարձնելով, սիրահարուած էք և-
ղեր, պառոն:

— Աւա՛ղ, հառաչեց պառոնը աչքերը խոնարհեցը-
նելով:

— Բայց, ազադակեց ձերունին, ես այս բանին մէջ
ամենափոքր անպատեհութիւն մը լալ չեմ տեսներ,
ընդհակառակը...: Եւ շարունակեց ժպտելով:

— Կը տեսնէք, սիրելի հիւրս, սիրային գործին մէջ
մինակ բան մը կը տեսնեմ. կիներուն հետ՝ թշնամիի
մը հետ վարուելու պէս վարուելու է, յաղթանարող
աշխարհակալներուն ձեռով: Ես ալ զօրաբանակի մէջ և-
ղած եմ, և ես ալ ճիշդ ձեզի պէս երեսուն տարեկան
եղած եմ, պիտերս սև...: Է՛յ ուրեմն, ես այն վիճակէս
կ'օգտուէի, կ'երզնում ձեզ որ...:

Սըր Ուիլիըմս սկսաւ խնդրել:

— Դուք ֆրանսացիքդ, ըսաւ, սիրոյ մէջ ասպե-
տական բնուորութիւն ունիք. ասիկա Սաչակիրներու
արշաւանքներուն թուականէն կ'սկսի... բայց մենք Իր-
լանտացիքս...

Հոս, պարոնը յարմար դատեց կ'ըսած, խոհուն և
քիչ մը թաղձոտ կերպարանք մը առնել, բան մը՝ որ
համողեց Լասէի ասպետը, թէ իր երիտասարդ այցելուն
ծանրորէն բռնուած էր սիրոյ հիւանդութենէն, և թէ
պէտք էր ո՞ր և է կերպով սփոխել անոր վիշտը:

Սրգ՝ նմանօրինակ պարանայի մէջ կ'արելի ամէն
ղեղերէ առաջինը՝ սիրուած և բացակայ կնոջ վրայով
խօսիլը և զարդարելն է զայն այն բարեմասնութիւննե-
րով, զորս ունի կամ կրնայ ունենալ ան:

Ասպետին մասնաւոր սպասաւորը բերաւ ապուրը
և պ. տը Լասի ըսաւ պառոնին.

— Տեսնենք սիրելի հիւրս, հիմակուհիմա հրամ-

մեցէք սեղան նստեցէք, և վերջը կը նայինք քիչ մը
այն բանին, որ զձեզ պիտի բժշկէ այդ հիւանդութենէն:

Սըր Ուիլիըմս այնպիսի վշտաբեկ ժպիտ մը ունե-
ցաւ, որուն քով ամենէն տխուր ժպիտներն ալ բան
մը չէին արժեր:

— Անբժշկելի՛ եմ ես, մրմնջեց:

— Ո՛հ, անբժշկելի հիւանդութիւն շատ քիչ կայ.
առանց գեղի հիւանդութիւն ալ չկայ: Աղէկ ըսիք, շա-
րունակեց ձերունին կերակուր հրամցնելով իր հիւրին,
գիտէ՞ք որ սիրուն է ան:

— Ո՞վ հարցուց Սըր Սելիըմս սարտաւալով:

— Հարկա՛ւ ձեր միտքը դրած կ'ինը:

— Դուք կը ճանչնա՞ք զայն:

— Առանց զայն տեսած ըլլալու: Քէրմարտէք Պա-
ռնուէիին, իմ վաղեմի բարեկամուհիս փոքրիկ քե-
սորդին ըլլալու է, և ես գիտեմ որ գրաւիչ բան մըն է:

Հոս, անգամ մըն ալ հառաչելէ վերջ, Սըր Ուիլ-
իըմս մինչև ականջները կարմրելու պէտքը զգաց:

— Եւ, շարունակեց ասպետը, ես երէկ զայն այն-
չափ մտացի կը կարծէի որչափ սիրուն:

— Այնպէս է, մրմնջեց Սըր Ուիլիըմս:

— Հը՛մ, կը կասկածիմ թէ ան արդէն իսկ խենդ
չըլլար ձեր մասին. պատուոյս վրայ կ'երզնում որ, սի-
րելի հիւրս, դուք սքանչելի տղայ մըն էք:

Սըր Ուիլիըմս խոնարհութիւն ըրաւ:

— Աւա՛ղ, ի՛նչ ընեմ որ զիս չի սիրեր:

— Ի՞նչ գիտէք անոր մասին:

— Շատ ուշ հասած եմ:

— Ո՛հ, ո՛հ, տեղը բռնուած է. արդ ուրեմն, պէտք
է պաշարել զայն: Մենք պաշարում մը պէտք է ընենք
Մենք պէտք է ընենք այդ պաշարումը
երբ ասպետը ձերմակ մազերուն տակուին տաք

գլուխ մը ունեցող վաղեմի քաջամարտիկ զինուորի մը պաղարիւնութեամբ կ'ընէր այս մեծարանութիւնները և անձնազոլութիւնները: Նուներուն հեծեալ պոնապոնը երեցաւ ճաշարանին սեմին վրայ:

— Պարոնուհի տը Բէրմատէք, ըսաւ, անշուշտ գործ մը ունի Պ. ասպետին հետ. վասն զի, ահաւասիկ ժօնաս նամակ մը ձեռքը եկաւ:

— Ներս մտցուցէք ժօնասը, ըսաւ ասպետը. ժօնաս, որ ագարակի ձի մը հեծած Մոնուար եկած էր, սրահ մտաւ Հարամիտ արժանապատուութեամբը մտնելու իկի մը, որ սիրային լուր մը կը բերէ:

Սըր Ուիլիերմսի վրայ շեշտակի և հեգնական նուաճք մը նետեց և երկնցուց իր նամակը, զոր իր լայնեզր գլխարկին մէջ դրած էր:

— Կարծեմ թէ պատասխան մը պիտի տաք, ըսաւ ժօնաս:

— Լաւ ուրեմն, ըսաւ ասպետը, Բէրմատէքի ընտանիքին զինանշանը կրող կարմիր կնքամոմը պատուելէ առաջ, գնա՛ խօսանոցը նստէ, քիչ մը կերակուր թող տան քեզի, և սպասէ:

Ժօնաս Սըր Ուիլիերմսը հեգնական երկրորդ ակնարկով մը ծածկեց և ելաւ գնաց:

Այն ատեն Պ. տը Լասի բացաւ պառնուհիին նամակը, ուր ան կը յանդիմանէր ասպետը իր այցելութեանց հաղուողէպութեանը համար, կը յայտնէր իր քեռողջկան քիչ մը վիպական բնաւորութիւնը, և կը խնդրէր իրմէ որսորդութեան մը կազմակերպութիւնը, որ կարենար քիչ մը հրապուրել երեւակայութիւնը մանկամորթ աղջկան, որ քիչ վարժուած էր դաշտային կամ գիւղային կեանքի միօրինակութեան:

— Ահաւասիկ բան մը որ կարծես թէ յատկապէս եղած է, և սքանչելապէս կը յարմարի, ըսաւ ասպետը նամակը Սըր Ուիլիերմսի երկնցներով:

Պառոնը կարգաց զայն, և բառ առ բառ գուշակեց այն խօսակցութիւնը որ տեղի ունեցած էր Պ. տը Պօրէօի, իր կնոջ և պառնուհիին միջև, իր ժէնէէն մեկնելէն ետքը:

Եւ որովհետեւ պառնուհին ամենեւին անոր մասին չէր խօսեր իր նամակին մէջ, Սըր Ուիլիերմս անյարմար ու անօգուտ դասեց իր ժէնէ ըրած այցելութեան մասին ուէ խօսք ընել ասպետին և յայտնել անոր այն վիպական ձեւն ու կերպը, որով մեկնած էր հոնկէ:

— Ո՛հ, սիրելի հիւրս, ըսաւ Պ. տը Լասի, եղբօրորդիս ձեզի հոս դրկած է որպէսզի օգնեմ ձեզի: Ուրեմն, իրա՛ւ կ'ըսեմ, պիտի սիրուիք դուք:

— Պարո՛ն, պարո՛ն, թօթովեց պառնը, որ ամենամեծ շփոթութիւն մը կեղծեց, յանձնն Աստուծոյ, մի՛ տաք ինձի այնպիսի յոյս մը՝ որուն անիրականանալիութիւնը կարելի է սպաննէ զիս:

— Տեսնենք, հաշուով խօսինք, ըսաւ ասպետը հանդարտութեամբ, և մութի մէջ չմնանք ամենեւին. Հարո՛ւստ էք:

— Խի՛ստ հարուստ, ըսաւ Սըր Ուիլիերմս զըռանքի շորժումով մը: Գուցէ, եթէ սղքատ ըլլայի սիրէին զիս:

— Ա՛հ, մրմնջեց ասպետը ուսերը թօթուելով, այն մարդիկ որոնք միայն այդ պակասութիւնը ունին՝ այսինքն հարուստ ըլլալու պակասութիւնը՝ գրեթէ բնաւ խոչընդոաներու չեն հանդիպիր:

Արդ, հարուստ էք դուք... ազնուական ալ էք... աւելի՛ն ինչ...

Սըր Ուիլիերմս խոնարհութիւն ըրաւ:

— Եւ դուք բաւական քաջ և զեղեցիկ տղայ մըն էք, աշխարհիս վրայ գանուած ամենէն անդգայ կնոջ մը գլուխն իսկ զարձնելու և զայն գլխէ հանելու կարող:

Սըր Ուիլիերմս, շփոթութեան շորժումով մը յայտ-

նեց թէ՛ այս գովաբանութիւնները կը դպչէին իր համաստեօթեան,

— Օ՛ն ուրեմն, կրկնեց ասպետը, ձեր հաշուեկշիռը կարգադրե՛նէս վերջ. քիչ մըն ալ ձեր սիրած աղջկան հաշուեկշիռին գտնաք:

Նախ և առաջ, Օր. ար Պօրբէօ ըսածնիս կուտ մը չունի, կամ թէ գրեթէ...

— Հոգ չէ՛, աղաղակեց Սըր Ռ. իւրեմս ասպետատակոն շեշտով մը:

— Ձեզի համար հոգ չէ, քանի որ կը սիրէք: Բայց ասկայն պատճառ մը աւելի է որպէսզի ձեր երկու հարիւր հազար լիբայի եկամուտը՝ աւելի աղղեցութիւն մը ունենայ իր միաքին վրայ:

Ա՛հ, ըսաւ պատռնը տրհամարհանքով:

— Հաւ, սիրելի հիւրս, ամենէն անշահախնդիր կիինն անգամ, միշտ անակէ մը աւելի նախադաս կը համարէ գղեակ մը. սիրահարներու անակը, այն շտեմարանը, ուր մարդ լաւ կ'ըլլայ քսան տարեկանին, բսնք որ բոլոր ասոնք...

Սըր Ռ. իւրեմս լսեց ու լռեց:

— Կը շարունակեմ և կը պնդեմ, ըսաւ ասպետը, Օր. ար Պօրբէօ կուտ մը իսկ չունի, անաւասիկ բան մը որ լաւ է նմանօրինակ պարագաներու մէջ. Ասկէ դատ, կասկածելի ազնուականութենէ մըն է... կասկածելի բառը հոս լաւ բառ մըն է. Պ. ար Պօրբէօ կոմսութենէ եկած գեղջկական փոքրիկ ազնուական մըն է, ան եկած է 3) կամ 4) տարիներէ ի վեր. առանց կուտի, առանց կարասիի, առանց պաշտպանութեան. ամէն պարագայի մէջ, խօսելով իր միակ ազգականին վրայ, որ իր հօրեղբայրն էր, և կարծես թէ աս իր ընտանիքին ամենէն կարեւոր անձնաւորութիւնն է:

«Կոմսութեան մէջ, սիրելիս, պապական իշխանու-

թեան ժողովանակները ազատակ մը դքսութեան կը փոխեն, աղաւնինոց մը՝ մարքիզութեան և երկու խնձորենիներով անկուած փոս մը՝ պատռնութեան: Վեց հարիւր ոսկիով մտրոգ դուքս կ'ըլլար, և ասաը ոսկին հարիւր էր պատռն ըլլալու հ մարք:

Ու Սըր Ռ. իւրեմս սկսաւ խնդալ: Ասպետը շարունակեց.

— Ուրեմն հարստութիւն և ազնուականութիւն օչինչ են: Հիմա կը մնայ սիրուն աղջիկ մը, որուն դասօթարակութիւնը կատարեալ է և որ իբր մայր՝ որքունի մը ունի, Հետեւաբար, քիչ մը ձեր միութիւնը չպիտի վազէ, բայց դուք պիտի ամուսնանաք այն կնոջ հետ, զոր կը սիրէք... շատ իսկ է... անաւասիկ ամէնք...

— Ա՛հ, պարոն, ի՞նչ կ'ըսէք, մրմնջեց Սըր Ռ. իւրեմս: Այսպիսի երազ մը... այսպիսի երջանկութիւն մը...

— Օ՛հ, ըսաւ ասպետը, եթէ օրիորդ Հէրմին 15 օրէն տառաջ խենդ չըլլայ ձեզի համար, և եթէ իր ընտանիքը չդայ ձեզ անոր ձեռքը ծնրադրելով յանձնելու, կ'երգնում, որ պատիւս կորսնցուցած թող ըլլամ այս գործին մէջ...

— Պարոն զիս կը խենդեցնէք...:

— Շատ լաւ, աւելի աղէկ... անակնկալը միշտ գերազնիւ բան մըն է սիրոյ մէջ:

Ու ասպետը շարունակեց պողարիւնութեամբ:

— Մոնկամարդ աղջիկները վիպական ոգի մը կ'ունենան, անոնք կը սիրեն բոլոր այն քաները, որոնք նեղ ձամբաներէ դուրս կ'ելլեն և գաղանիքի մը, խորհուրդի մը կը յանգին. Շատ հաւանական է որ եթէ ձեզի պարզապէս ժէնէ տանիմ, և ուղղակի ներկայացնեմ օրիորդ Հէրմինի, և եթէ գլխուն և սրտին մէջ փոքրիկ սէր մը ունի ան շատ ուշադրութիւն չպիտի ընէ ձեզի:

Բայց ահաւասիկ մենք կը զգուշանանք այդ կերպով վարուելէ։ Առիթը շատ լաւ յարմարեցաւ, վաղը որսի պիտի երթանք... սիրելի հիւրս։ Ես դիտեմ ընելիքս։ Ասպետը զարկաւ զանգակը։

— Ժա՛ն ըսաւ, հոս զրկէ շուներու պահապանը։

Պահապանը եկաւ, և յարգական ակնածանքով մը իր ախրովը առջև դասակը ձեռքը, ոսքի վրայ կայնեցաւ։

— Տէր Բոճնիք, ըսաւ ասպետը, ի՞նչ կարծիք ունիք այն ձեր վայրի խողին վրայ, որուն ետեւէն շահագամներ գացինք, բայց առանց զայն կրկին տեսնելու։

— Քարօի անասուն մենակեամբը, ըսաւ շուներու պահապանը։

— Ծիչդ այս իրիկուն պէտք է զայն ճամբէն դարձնելը։

— Քեղեցիկ անասուն մըն է, մրմնջեց շուներու պահապանը սքանչացումով, անշուշտ, գրեթէ 15 տարեկան ըլլալու, և չորս հարիւր լիդր կշռելու է։ Ասիկա այնպիսի որսի կենդանի մըն է որ թագաւորն իսկ շունի անկէ։

— Արդ ուրեմն, վաղը կ'որսանք զայն։

— Մե՛ղք է զայն զարնելը, շարունակեց շուներու պահապանը, բայց եթէ պարոն ասպետը կ'ուզէ պաշարել զայն, պէտք է որ Քէրլովէնի շուները բերել սայ, մերիկները յոգնած են։

— Կը գրեմ Տիկին տը Սէնթ Լիւսիի շուներուն պահապանին, ըսաւ ասպետը։

— Առանց հաշուելու որ, շարունակեց շուներու պահապանը, մենք անոնցմէ անշուշտ 15 հատ մը պիտի ունենանք, որոնք իրարու քով չեն գար. անմիաբան են։

— Աւելի գէշ, գոցէք։ Տէր Բոճնիք։

Ու ասպետը շուներու պահապանը ճամբելէ վերջ, ըսաւ Սըր Ուիլիերմսի։

— Իրլանտացի սպնուական մը քաջարի կ'ըլլայ, ասոր տարս այս չկայ։

— Այդպէս կը կարծեմ, ըսաւ պատոնը հանդարտութեամբ։

— Ամենափոքր վասնդի մը ենթարկեցէք վաղը ինքզինքնիդ, կենդանին խիստ մօտէն սեղմեցէք, և այն տաեն փոքրիկը պիտի սիրէ ձեզի, ըսաւ պ. տը Լասի խօսքը վերջացնելով։

Ես վայրի խողր՝ զանակի հարուածներով պիտի սպաննեմ, կրկնեց պատոնը հանդարտութեամբ։

— Պոսվօ, եթէ անանկ է, նոնուիկը քո՛ւկդ է...։

Ասպետը սեղանէն ելաւ, գրասեղանի մը մօտեցաւ, և դրեց հետեւեալ նամակը, առ Տիկին տը Քէրմարտէք, որուն ասպետական վիպասանութեանց և անոնց նմանող ամէն բանի մասին ունեցած կիրքը, երկար ատենէ ի վեր սղէկ գիտէր պ. տը Լասի ասպետը։

«Սիրելի գրացուհի,

«Նախ և առաջ շնորհակալ եմ այն բարի նամակին համար, թէպէտեւ ան ծածկուած ըլլայ սուր սլաքներով։ Բայց քանի որ իմ մէկ քանի անիրտութիւններուս համար պարտական եմ հատուցում ընել, կ'ուզեմ որ ընեմ զայն անյապաղ։

«Արդարեւ, ընդունած եմ Սըր Ուիլիերմս պատոնին այցելութիւնը, կատարեալ ազնուական մը, որուն ներկայ գտնուելուն կ'սպասէի յարձակելու համար սքանչելի և ստիկալի անասունի մը վրայ, թագաւորավայել որս մը, որ շուներէս շատերը սպաննեց։

«Անոր վրայ պիտի յարձակինք վաղը, Քարօ անասունին մէջ, կենդանին վալէն տը Սիրբէ պիտի ըլլայ,

խկ մենք Բարը Ֆուր տը Տիապլըէն պիտի դիմադրենք անոր:

«Եթէ ձեր հիւրերը կը բարեհաճին միտնալ մեզի Բարօի անտառին քարէ խաչին քով, առտուան ժամը տանին, ես պիտի ներկայացնեմ ձեր վիպասէր և գեղեցկասէր փոքրիկ քեռորդին՝ Իրլանտայի ամենէն վիպասէր և գեղեցկասէր մէկ զաւակը:

«Ձեռքերնիդ կը համբուրեմ և կը մնամ յարգանքով»:

ԱՍՊԵՏ ՏԸ ԼՍՍԻ

Ասպետը նամակը Սըր Ուիլերմսի տուաւ և ըսաւ.

— Դիտեցէք, անուաներու այս սիրուն ժողովածուն, Լը Վալէն տը Սիբրէ և Լը Բարը Ֆուր տը Տիապլը, Ահաւասիկ այս անուաները բաւական են գաղտնիքէ մը բռնուած մանկամարդ աղջկան մը սիրտը գրաւելու:

Սըր Ուիլերմս հաւանութիւն յայտնեց և լռեց:

Ասպետը կանչել տուաւ ժօնասը:

Ժօնաս նորէն երեւցաւ բերանը լեփ լեցուն:

— Սիրելիս, ըսաւ անոր ասպետը, Ժէնէ պիտի վերադառնաս:

— Ա՛յս իրիկուն, հորցուց ժօնաս յուսահատ և ուղորմելի դէմքով մը:

— Ո՛հ, ըսաւ, գիշեր ատեն կը վախնամ ճամբէն:

— Հարկա՛ւ, ընդմիջեց փոքրիկ ժօնատը, սակայն հոսկէ հոնկէ եկողներ կը գտնուին անշուշտ:

— Լա՛ւ, ուրեմն կ'սպասես որ անոնք քեզի ընկերանան, կրկնեց ասպետը խնդալով, բայց առայժմ նստէ ձիուդ վրայ: Պէտք է այս իրիկուն իսկ քու ախրունուդ ձեռքը հասնի այս նամակը: Յետոյ ժպտելով հինգ փրանքնոց մը սահեցուց անուան ձեռքին մէջ ըսելով.

— Ասիկա քեզի քաջարտութիւն կուտայ:

Եւ դառնալով Սըր Ուիլերմսի, յարեց.

— Հիմա, սիրելի հիւրս, այլեւս վար չեմ դներ ձեզի և աղատ կը թողում որ երթաք քիչ մը հանգիստ առնէք որպէսզի վաղը կարենանք զուարթ տրամադրութեան մէջ որոշել մեր բռնելիք ուղղութիւնը:

Պ. տը Լասի հնչեցուց զանգակը և հրամաններ տուաւ որպէսզի իր հիւրը առաջնորդուի այն ննջասենեակը որ տունին մէջ հիւրերու յատկացուած էր:

Եւ սակայն, ըսաւ այն վայրկեանին երբ պառօնը ոտքի կ'ելլէր և «գիշեր բարի» պիտի մաղթէր իրեն, եթէ շատ յոգնած չէք, հաճոյքով պիտի ցուցնեմ ձեզի ախոսներս և ձիերս, և անձամբ պիտի ընտրէք այն ձին որուն վրայ վաղը հեծնել կը փափաքիք:

— Պատրաստ եմ ձեզ հետեւելու ըսաւ պառօնը:

Եւ երկուքնին միտսին զուրս ելան սենեակէն:

Մանուարի խոհանոցը դէմ առ դէմ էր ճաշարանին հետ, ուրկէ բաժնուած էր միայն մեծ և ընդարձակ նախագաւթով մը. զուրը լաւ մը բացուած էր և Սըր Ուիլերմս կրցաւ նշմարել գլեակին ծառաները որոնք կրակօն քով շարուած էին խմբովին:

Նախագաւթին մէջ ասպետին քայլերը լսած պահուն, բարձրահասակ ձեր մը որ կրակին մօտ կծկտած էր, ոտքի ելաւ ցօյց տալով իր երկայն հասակը:

— Կկցէ՛ք ըսաւ ասպետը, խենդը հո՞ս է եղեր:

— Այո՛ պարոն ասպետ, պատասխանեց ծառայմը: Ծերունին զոր խենդ կը կոչէին, մօտենալով.

— Բարի երեկո՛յ, Տէր իմ, ըսաւ ասպետին:

Այս վերջինը ձեռքը ճրագ մը ունէր, որուն լոյսը ուղիղ կերպով ձերունին դէմքին վրայ ինկաւ և Սըր Ուիլերմս սարսուռ զգաց անոր դէմքը տեսնելով:

— Ասիկա թշուառ մըն է, ըսաւ Լասի ասպետը գլուխը ետին դարձնելով, որ ապուշ եղած է շուրջ ե-

րեսուն քառասուն տարինեւէ ի վեր և որ հաւանաբար հորիւր տարեկան մը ըլլալու է. հոս, այս շրջաններուն մէջ ոչ ոք կը յիշէ անոր տարբերերևոյթով մէկը եղած ըլլալը. ես իսկ որ վաթսուն տարեկան եղայ միտ զայն ճերմակ մազերով տեսած ըլլալս կը յիշեմ:

— Ա՛հ, բառ Սըր Ուիլիըմս՝ կատարեալ անատրբերութեան շեշտով մը:

— Ժէրոմ կը կոչեն զայն, շարունակեց ասպետը, երկար ժամանակ Ծիլիբոն կոմսուհին ծառայութեանը մէջ գտնուած է, ինչպէս նաև անոր առաջին ամուսինին, կոմս սը Բէրկազի, միայն կոմսուհին մահուամբն է որ թողած է Բէրլովինը, և մէյ մըն ալ նորէն գացած չէ հոն:

«Այն օրէն ի վեր թախառաշրջիկ դատարկագորտի մը պէս կ'ապրի, այսինքն մուրալով և ասղին անդին վազելով: Շատ անգամ հոս՝ իմ տունիս մէջ ասպընջականութիւն կ'ընեն իրեն:

Եւ ասպետը, այս կարճ բացատրութիւնը տալէն վերջ, ուղեց ճամբան շարունակել, բայց ճրագին լոյսը, այն ասան ուղղութիւնը փոխելով ինկաւ Սըր Ուիլիըմսի դէմքին վրայ: Յանկարծ խենդը ազողակ մը արծակեց և ըսաւ.

— Կեցի՛ր, ես քեզի լու կը ճանչնամ հա՛...»

Սըր Ուիլիըմս զարձեալ սարսուռց:

— Ո՛հ, ըսաւ խենդը ձեռքը ճակատին զարնելով, լաւ չեմ յիշեր կոր, բայց պիտի յիշեմ... ես կը ճանչնամ քեզի, դու չար մէկն ես...»

Եւ ասպընջը կռուիք ցուցուց ազնուականին, որ հոգիին խորէն մեծ սարսափ մը զգաց:

Խենդին խօսքերը իմանալով, ասպետը սկսաւ խընգալ և ուսերը վեր բարձրացուց:

— Ուշադրութիւն մի ընէ՛ք խեղճ մարդուն, ան կը կարծէ թէ ամէն մարդ կը ճանչնայ:

— Ո՛հ, ո՛չ, ո՛չ, մըմնջեց վազեմի ասպընջը բարկութեամբ. ես խենդ եմ, բայց կը ճանչնամ զայն:

— Լա՛ւ, այնպէս թող ըլլայ, գիշեր բարի, Ժէրոմ: Եւ սառաւ սեպուհին բազուկը՝ ու սարաւ զայն Բայց խենդը հեռուէն անոնց ետեւէն գնաց, մաքրտալով.

— Ես կը ճանչնամ զայն... կը ճանչնամ զայն... հօրը կը նմանի. չար մէկն է ան:

— Ահաւասիկ ինձմէ աւելի երջանիկ չարածճի մը, ըսաւ Սըր Ուիլիըմս, թեթև շեշտով մը Այնպէս կը գտնէ՛ որպէս թէ ես իմ հօրս կը նմանիմ եզեր, ասպընջոյց մը թէ ճանչցած է զայն, մինչ իրականին մէջ ես օրօրոցն էի, երբ հայրս մեռած էր արդէն:

Սեպուհը՝ այս խօսքերը շրթունքին ծայրէն արտասանեց, գթութեան հեզնոտ շեշտով մը, բայց իրականին մէջ բոլորովին կը դողդղար ձերունին ուժգին շեշտէն, գագցես ձախող դէպքի մը նախազգացումը ունենալով:

Այս այլանդակ վախի և մտատանջութեան ծանրութեանը ներքև էր, որ սեպուհը ընկերացաւ ասպետին շանանոցի և ախոռներու այս այցելութեանը մէջ, զոր ասպետը սովորութիւն ունէր ընելու ամէն իրիկուն. այն յուզումը՝ զոր կը զգար, հետեւեցաւ իրեն մինչև անկողինը և մինչև գիշերուան մէկ մտար արթուն պահեց զայն:

Սըր Ուիլիըմս շատ լաւ գիտեր որ կեանքի մեծ աղէտները, գրեթէ միշտ փոքր կարեւորութիւն ունեցող դէպքէ մը յառաջ կուգան և թէ չկոյ աւելի վախնալու բան մը, քան թէ այն բանը, զոր «քար զայթակողութեան» կը կոչեն: Յանձին այս ասպընջին, Սըր

Ուիլիելմս կը տեսնէր այն մարդը. որ կրնար պատեն վայրկեանի մը սախպել զայն ինքզինքը մատնելու, յայտնելու հին մարդը, այսինքն Անտրէա դերկոմար, և սախկա այնպիսի երկրի մը մէջ, որ գիտցած էր հօրը ոճրագործութիւնը և որդիին անպատիւ գործերը, վասն զի հոն՝ ինչպէս այլուր, երիտասարդ անառակը պժգալի համբաւ մը ձգած էր:

Եւ սակայն, սեպուհը երկար ժամանակ վտիտի գգացումէ մը ընկճուող մարդ չէր ուստի իսկոյն ինքզինքը ժողվեց:

— Եթէ շատ նեղէ զիս, ըսաւ միտքէն, ես գիտեմ իրմէ ազատելուն կերպը:

Եւ այս սիտիիչ խորհրդածութենէն վերջը քունը տարաւ, և միայն առաւօտուն տրիմնցաւ այն վայրկեանին երբ Պ. աը Լասի անոր սենեակը մտաւ:

Վաղեմի ազնուականը իր սովորութիւններուն համեմատ բոլորովին հազած ու խթանած էր կօշիկները, թէպէտ ժամադրութիւնը ժամը տասին էր:

— Սիրելի հիւրս, բաւաւ ներս մտած պահուն, մինչ Սըր Ուիլիելմս աչքերը կը շփէր տակաւին և վերջապէս կ'արթննար, ներողութիւն կը խնդրեմ ձեզ այսչափ կանուխ արթնցուցած ըլլալու համար. բայց մենք խիստ կանուխէն մեկնելու պէտք ունինք, վասնզի միտքըս ամենասքանչելի գողափար մը եկաւ:

— Իրա՛ւ կ'ըսէք, հարցուց պատռնը, Ասպետը խորհրդաւոր դիրք մը առաւ ու նստեցաւ:

— Ես քիչ կը քնանամ, ըսաւ. սախկա իմ տարիքէս է: Գիշերը շատ բաներու վրայ կը խորհիմ, և առաւօտեան ժամը երկուքէն ի վեր ձեր ներկայացուելուն վրայ կը խորհէի միշտ:

— Շատ լաւ, ըսաւ Սըր Ուիլիելմս, և որն է ան:

— Արդ ուրեմն, ես, շարունակեց Պ. աը Լասի, տեսարանը աւելի աղէկ ներկայացնելու համար, լաւ միջոց մը գտած եմ:

— Ո՛հ, ո՛հ, տեսնենք, ասպետս:

— Պէտք է ըսեմ ձեզի թէ ժամադրութեան տեղը, Քարօի անտառը, կը պարունակէ տեսակ մը ծակ՝ որ կազմուած է սրածայր կոյտերով. Վիթխարի դարձուած ձագարի պէս բան մըն է ան: Մարդ, հոն կը հասնի նեղ ձորէ մը, ու կը պատահի կրանիթէ պատերով շրջապատուած տեսակ մը ճամբու և ուրկէ միայն ետ դառնալով է որ մարդ ելք մը կը գտնէ:

Արդ, ահաւասիկ ինչ բանի վրայ մտածած եմ, մենք որսը ետեւէն բռնելու պիտի երթանք, փոխանակ կենդանիին վրայ ժամը տասնին յարձակելու, ութին կը յարձակինք, ան տեղէն պիտի ելնէ և դաշտը պիտի հասնի և եթէ անոր առջեւը կարենք, պիտի վերադառնայ, ինքզինքը ձեծել սալու Քարօյի անտառին մէջ, ուրկէ պիտի մեկնի: Այն ատեն՝ եթէ չունենր լաւ առաջնորդութիւն, և ես չունենր պատուական հեծեալ պահապան մը ունիմ, վայրի խողը բնականաբար պիտի հետեւի ձորին, անել ճամբան պիտի հասնի ու պիտի ստիպուի դէմ գնելու:

— Լա՛ւ, ըսաւ Սըր Ուիլիելմս, բայց կարծեմ թէ այսչա յտագիրը ընդունուած էր երէկ:

— Սա տարբերութեամբ միայն որ մենք ժամը տասնին պիտի սպոսէինք որսորդելուն և չունենրուն, յաջողութիւնը միայն օրիորդ Հէրմինի ներկայութեանը շահելու, և յոյսերնիդ պատահականութեան վրայ դնելուն համար, մինչդեռ հիմա երբ ա՛յն հասնի, մենք կատարելապէս որսորդութեան մէջ պիտի ըլլանք. անչուչտ պիտի իմացուի անել ճամբուն մէջէն, չունենրուն հաշիւնը, և օրիորդ Հէրմինի ու անոր ընկերացողներուն առաջին գործը պիտի ըլլայ անոր վրայ նայող ժայռերուն ստորտարը վազել, որպէսզի տեսնեն որսին մահը: Այն ժա-

մանակ է, սիրելի հիւրս, որ պիտի կտրենաք երեւոյժ զուք, պարտութեան դանակը ձեռքերնիդ:

— Կը հասկնամ, ասպե՛տ, ըսաւ Սըր Ուիլիըմս, որ անմիջապէս անկողինէն վար ցատկեց և հագուեցաւ:

Տասը վայրկեան վերջը որսի կօշիկները հագած ու խթանած էր, և պ. տը Լասիի կը հետեւէր ճաշարան հին մէջ, ուր առտուան նախաճաշը սեղան բերուած էր, յետոյ Մանուալ: բակին մէջ, ուր արդէն կը կազմէին ու կը պատրաստէին ձիերը:

Սըր Ուիլիըմսի ձին արթուն և եռանդուն ձի մըն էր. Սեպուհը դարձեալ նախապատուութիւն տուած էր այն օրը անոր վրայ 'հեծնելու' քան պ. տը Լասիի ձիերէն մէկուն վրայ: Պ. տը Լասի իր ախոտին մէջ խիստ հեղահամբոյր փոքրիկ և սիրուն մարուկ մը ունէր, լաւ սուրացող և որուն վրայ շատ անգամ կը հեծնէր: Առաւօտուն խիստ կանուխ զայն Հէրմիսի համար ժէնէ դրկած էր, որպէսզի անոր վրայ նստէր, վասնզի տիկին տը Քէրմարտէքի տունը գրեթէ միայն կառք քաշելու յատկացուած ձիեր կային:

Այն վայրկեանին, երբ Պ. Լասի և Սըր Ուիլիըմս ոտքերնին ասպանդակին մէջ կ'անցընէին, ծերունին ժէրօմ, Քէրլովէնի ապուշը երեւցաւ բակին մէջ:

Մուրացկանը շտեմարանին մէջ պառկած էր, և կը պատրաստուէր իր ճամբան շարունակելու. վասն զի գրեթէ երկու օրը անգամ մը Սէն Մարթո կ'երթար, ամէն տուներէն գթութիւն և ողորմութիւն խնդրելով, և պարկը լեցուն ետ կը դառնար:

Ան նշմարեց Սըր Ուիլիըմսը:

— Ա՛հ, ա՛հ, ըսաւ, հո՞ս ես տակաւին:

Պարոնը սարսուռց, և անօրինակ դժգոհութիւն մը զգաց ծերունին նորէն տեսնելով:

— Ա՛հ, ա՛հ, շարունակեց անիկա, տակաւին հո՞ս ես: Ուրեմն զքեզ հոս չե՛ն ճանչնար:

Եւ ժէրօմ ուղիղ Սըր Ուիլիըմսի նայեցաւ աւելցընելով:

— Դուն Քէրլովէնն էիր, զուն մարդասպանին որդին ես...:

Այն վայրկեանին երբ ծերունին կը խօսէր այսպէս, Պ. տը Լասի պառոնին քովն էր:

— Խո՛նչ կը տրտաւս այսպէս, ախմար, պոռաց ասպետը, խարսզանը վերցնելով:

— Ես գիտեմ ըսածս, մրմնջեց ապուշը:

Եւ ելաւ գնաց միշտ կրկնելով. «Ես աղէկ կը ճանչնամ, ե՛ս...»:

— Սիրելի պառոնս, ըսաւ Պ. տը Լասի, խոնարհութեամբ ձեր ներողութիւնը կը խնդրեմ այս մարդուն անվայել խօսքերուն համար, հոգ չէ խենդ է ան:

Սըր Ուիլիըմս թէպէտ և սիրտին խորէն պղտորուած էր, բայց զէմքին վրայ բան մը չցուցուց:

— Արդարեւ խենդ ըլլալու է. ըսաւ պառոնը: Հայրըս իմ գիտցածիս նայելով, մէկն ալ սպաննած չէ, և թէ ես բնաւ երբեք եղած չեմ Քէր...:

Սըր Ուիլիըմս կարծես թէ կը փնտռէր և չէր գըտնէր այն անունը՝ զոր արատասնած էր ապուշը:

— Քէրլովէն, ըսաւ ասպետը:

— Քէրլովէնը մ՛եր է:

— Քէրլովէն Ս.րման տը Քէրկազ կոմսին զգեակն է:

— Ա՛հ, ըսաւ սեփազնապէս պ. ոտնը, գիտե՛մ:

— Գիտե՛ք:

— Այո՛, ութը օր կայ որ մարդու մը հետ ծեծկրկեցայ, որուն վկան Ս.րման տը Քէրկազ անուն անձ մըն էր: Ու հիմակ, աւելցուց Սըր Ուիլիըմս, հիմակ

հասկացայ խենդին խօսքերը... Կերեւի թէ ստահակի մը կը նմանիմ, կոմսին եղբօրը, զերկոմս Անտրէայի:

— Իրա՛ւ կ'ըսէք, և ի՞նչպէս, հարցուց Պ. աը Լասի զարմացած:

— Իյիկուն մը տուն կը վերադառնայի, Բարիզ, «Թիւլպիւր»ով էի. պարոն մը հանդիպեցաւ ինձ կառքի մը մէջ, և զիս Անտրէա զերկոմսը կարծեց, ետեւէս եկաւ և բռնօրէն տունս մտաւ. նախատեց զիս, միշտ համոզուած որ ես Անտրէա զերկոմսն էի, հակառակ իմ պաշտօնական ժխտմաներուս:

— Բայց, ընդմիջեց ասպետը, ուրեմն զերկոմսը ի՞նչ ըրած էր իրեն:

— Ասոր վրայօք բան մը չեմ գիտեր, և Քէրկազ կոմսը, որ իր վկան էր, ինքն ալ հաստատեց թէ այլանդակօրէն անոր կը նմանէի, միանգամայն ընդունելով որ իմ մազերս սև էին, մինչդեռ զերկոմսինը խարտեաչ:

— Եւ սպաննեցի՞ք ձեր ոստիւր:

— Ամենևին, զինաթափ ըրի:

— Իրա՛ւ որ, ըսաւ ասպետը, այդ էր կարծեմ այն լաւագոյն ապացոյցը՝ զոր կրնայիք ցոյց տալ ձեր զերկոմս Անտրէան չըլլալը հաստատելու համար:

— Ա՛հ, հարցուց պառոնը միամիտ շեշտով մը, ուրեմն ամենամեծ թշուառակա՞ն մըն է ան:

— Իր ծնողքին բարքը ունի, պատասխանեց ասպետը, իր հայրը՝ սպաննած էր զնդապետ Քէրկազը՝ ամուսնանալու համար անոր այրիին հետ: Յետոյ ծովը նետած էր, կ'ըսէին, հիմակուան Քէրկազ կոմսը, որ հրաչքով ազատած է: Իսկ որգին հրապուրած և տուեւանգած է պարկեշտ աղջեկներ, կորսնցուցած է խաղի մէջ, խողխողած և սպաննած է այն՝ զոր կողոպտած

էր. մայրը մեռցուցած է վիշտէն, ի՞նչ գիտնամ, ո՞ր մէկը ըսեմ:

— Ուրեմն մեծ դժբախտութիւն մըն է, ըսաւ ասպետը պաղարիւնութեամբ, որ այսպիսի գոհնիկ անպիտանի մը կը նմանիմ, այսպիսի ստահակ մը առնուազն թիապարտութեան արժանի է:

— Ե՛ս ալ այդպէս կը խորհիմ, պատասխանեց ասպետը, բայց հիմակուհիմայ, սիրելի հիւրս, չմոռնանք որ մենք այսօր հրապուրածքի գործ մը ունինք, զոր պիտի գործողութեանք ձիով:

Ան կր ճաշէր պատօնին հետ, այն որ՝ սատանին մէկը
ըլլալու է:

Տիկին Քէրմարտէքի մէկ լուրջ նայուածքը ժօնա-
սի լեզուն կոկորդին մէջ քաշել տուաւ, որ լուռթեամբ
երկնցուց ասպետին նամակը:

Տիկին տը Քէրմարտէք պատուեց զինանշանով դրօշ-
մուտած պահարանին կնիքը, և կարգաց զայն ուշադրու-
թեամբ: Յետոյ նամակը Պ. տը Պօրբէօի երկնցուց:

Գրասենեակին պետը մեծ գոհունակութիւն մը
յայտնեց:

— Այս է, ըսաւ բոլորովին ցած ձայնով: Աքան-
չելի է:

— Սիրունիկս, գոչեց պատնուհին, երեսը Հէրմի-
նին դարձնելով, որ ուշադրութիւն իսկ ըրած չէր ժօ-
նասին յաղթական մուտքին:

Հէրմին մօտեցաւ:

— Լասիի պտրոն ասպետը, իմ դրացիս, ըսաւ Տի-
կին տը Քէրմարտէք, կը հրաւիրէ ձեզի, ներկայ գըտ-
նուելու իր որսորդութիւններէն մէկուն, որ վաղը տեղի
պիտի ունենայ. կ'ուզէք ելթալ հոն:

— Ինչպէս որ կ'ուզէք, մօրաքոյրս, պատասխա-
նեց Հէրմին անտարբերութեամբ:

— Բայց անշուշտ, ըսաւ պ. տը Պօրբէօ, անշուշտ
պիտի երթանք: Ասիկա պիտի յիշեցնէ ինձ իմ երիտա-
սարգութեանս՝ Քօնտարի մէջ ըրած որսորդութիւններս:

Պ. տը Պօրբէօ ատամնաբոյժի մը պէս լնքզլինքը կը
գովէր, նախ իր չքաւոր երիտասարդութեան միջոցին,
քնաւ երբեք որսորդութիւն ըրած մարդ չէր, երկրորդ,
ան լաւ գիտէր որ այս երկիրը զրկու ծ է ամէն տե-
սակ որսերէ, և թէ հոն ծերունիները, ձմեռուան գի-
շերները, ատասպելական պատմութիւններ կը պատմեն,

է.

ՈՐՍՈՐԴՈՒԹԻՒՆԸ

Ժէնէ վերադառնանք:

Ժօնաս անտպարած էր առջի գիշերը:

Կէս մը կախարչներու վախէն, կէս մըն ալ ջան-
քէն, այնչափ լաւ կերպով խթան մը տուած էր իր ա-
գարակի ձիուն, որ ոչ ոք պտուկած էր տակաւին, երբ
Ժէնէ հասաւ ան:

Տիկին տը Քէրմարտէք՝ պ. տը Պօրբէօի հետ «բի-
քեթ» կը խաղար, թէրէզ և իր աղջիկը սրահին մէկ
անկիւնը նստած «Իմիթասիօն» անուն վէպէն գլուխ մը
կը կարդային:

Ժօնաս ներս մտաւ:

Չարաճճին բոլորովին խրոխտ կերպարանք մը ու-
նէր. մացառները և ճամբաները անցնելուն և առանց
մէկ անցորդի հանդիպելուն համար, համողուած որ ան-
ցորդները իբր թէ վախցած էին իրմէ. իր գլուխը բար-
ձրը կը բռնէր, և ճշմարիտ գիրքը ունէր այն մանկա-
ւիկին, որ մեծ ու կարեւոր սուրճանդակի մը նման հա-
շիւ կուտայ իր տիրուհիին:

— Հոս մօտեցէք ժօնաս, ըսաւ իրեն պատնուհին,
և ըսէք ինձ թէ ինչպէ՞ս գտաք պտրոն ասպետը:

— Պարոն ասպետը սեղան նոտած էր, ըսաւ տղան:

այն միակ ճագարին վրայ, որ երբեք տեսնուած ըլլայ քանի մը հարիւր տարիներէ ի վեր:

— Ասպետը իմաց կուտայ ինձ, գեղանի նոնոշիկս, շարունակեց տիկին աը Բէրմատէք, այն առաքումը, զոր պիտի ընէ վաղը, հոս զրկելով «Բիերէթ»ը՝ իր փոքրիկ մտրուկ ձին, սիրուն և հեզահամբոյր կենդանի մը, որ պիտի խրոխտանայ ձեզ իր վրան առնելով:

Օրիորդ աը Պօրբէօ, շատ մը մանկամարդ աղջիկներու պէս, որոնց երեւակայութիւնը քիչ մը դիւրագրգիռ կ'ըլլայ, պէտք էր հակառակ ունեցած իր վիշտին, տեսակ մը փութաջանութեամբ ընդունէր այս բոլորովին ազնուապետական զբօսանքը, որ իրեն կ'ընծայուէր:

Հէրմին սովբած էր ձի հեծնել, Բայց ան բնուերբեք չէր ձիավարած անտառներու, ծառաստաններու մէջէն և բարձրաբերձ կաղնիներու դալարագեղ գլմբէթներուն ներքեւներէն:

Եւ հակառակ տխուր ու մթին վիշտին որ կը գըտնուէր իրեն սրտին խորը, Հէրմին սարսուտց ուրախութենէն, սա մտածելով թէ պիտի տեսնէր հետեւեալ օրը այո ամէնը, և պիտի թողուր ինքզինքը որպէսզի խըրոխտ ձի մը տանի բարձրաբերձ ծառերու տակէն:

Շատ անգամ խօսիլը իմացած էր, առանց երբեք զանոնք տեսած ըլլալու, այն յաւելուածական մանրամասնութեանց մասին, որոնք լեցուն են եղջերուներ և նապաստակներ հարածելու պատմութիւններով:

— Կ'երեւայ թէ, ըսաւ պատռնուհին, մինչ իր քրօջ թռուան երեւակայութիւնը, լեռներու և ձորերու վրայ կը յածէր, կ'երեւայ թէ պ. աը Լասի որսի ընկեր մըն ալ ունի, Սըր Ուիլիւմս պատռնը:

Հէրմին սարսուտց, բայց չպտտասխանեց:

Միայն թէ տուն մտած պահուն բոլորովին մտախոհ

էր, և բռնուած տեսակ մը ջերմոտ բանգագուշանքներով:

Հէրմին կը սիրէր միշտ Ֆէրնանը, բայց այնպէս, ինչպէս կը սիրեն մեռելները, այնպիսի սիրով մը, որ ոչ լոյս ունի և ոչ ելք: Ֆէրնան որ անարժան եղած էր իրեն, կորսուած էր յուէտ: Ան կ'ուզէր մոռնալ զայն, կամ թէ սպրիկ կարծեցնել ատու թէ բժշկուած էր, կամ գէթ բժշկուելու ճամբուն մէջ էր:

Մանկամարդ աղջիկը քիչ քնացաւ, և այլանդակ սխաղագացում մը ունեցաւ, թէ հե եւեալ օրուան ժամանակամիջոցը իրեն համար աղէտարեւ պիտի ըլլար գէպերով և յուզումներով, և ներկայութիւնը այս տնօրինակ մարդուն, զոր հոգի սեւած էր, պիտի կորենար ծանրակշիռ գեր մը ունենալ իր ճակատագրին վրայ: Իս մայրը, զայն հեռեւեալ առուօտ կանուխ բոլորովին սրթնցած գտաւ:

Երեւոյթի պաշտպանութիւնը հայցելով իր դուկին համար, խնդրելով որ թոյլտարէ անոր յաջողի սիրել Սըր Ուիլիւմսը և մոռնալ անարժան Ֆէրնանը, Տիկին աը Պօրբէօ իր աղջկան սրդուզարդին հոգ տարաւ մասնաւոր խնամքով և մանրակրկիտ սեշտորութեամբ, որոնք միայն մայրերու յատուկ են իրեն կանանց չուխայէ «ամազօն» մը հողցնել տուաւ, որ ժամանակին Տիկին աը Բէրմատէքին էր, և զոր պատռնուհին պահած էր իրր թանկագին յիշատակ իր երիտասարդութեան:

Մանկամարդ աղջիկը առաւ մօրը բազուկը ու իջաւ ժէնէի բոկը ուր պերճաքայլ ու սիգածեմ կ'ընթանար արգէն այն սիրուն անասունը, զոր ազնուական ասպետը մանկամարդ կնոջ ծառայութեան և տրամադրութեան ներքեւ զրած էր:

Պ. արք Լասի պահաս բնի մը ըրած չէր, «Բիէ-
րէթ»ը օրիորդ Հէրմինին զրկած պահուն. իր մասնաւոր
ձիերէն մէկն ալ Պ. արք Պօրթօի զրկած էր: Պ. արք
Պօրթօ մէկն էր այս Արեւելեան Կասքօններէն, որոնք
կը կարծեն թէ ամէն բան գիտեն, և որոնք բանի մը
վրայ ալ չեն կտակածիր: Ան կը սկսէր երկար բարակ
խօսիլ որսորդութեան և ձի հեծնելու վրայ և ամէն
վայրկեան իր փոթորկալից երիտասարդութեան մասին
կը խօսէր: Եւ սակայն, Պ. արք Պօրթօ իր կեանքին
մէջ տասը անգամ իսկ ձի նստած չէր, ան անկարող էր.
մինչև իսկ լաւ տեսակ երիվար մը՝ ակնջատ երիվարէ
մը զանազանելու, և իր շուներով ըրած արշաւանքները
կը սահմանափակուէին սպաննուած ճնճղու կի մը մահ-
ուամբ, որ երեսուն տարիէ ի վեր տեղի ունեցած էր,
մեծ ճամբուն մէկ թթենիին բարձր ոստին վրայ:

Այսպէս, ժպիտ մըն ալ կորզեց Քէրմաակք պառո-
նուհիէն, որ իր մեծ պատուհանէն ներկայ կը գտնուէր
Հէրմինի մեկնումին, երբ ծանրութեամբ մը համետին
վրայ նստեցաւ. քիչ կը մնար ինքզինքը եկեղեցիին
մէջ կարծէր, և առաջնորդէ մը ոչ աւելի և ոչ պակաս
ձեւով բեմը ելլելու պէս ձիուն վրայ կ'ընէր: Գաղով
Հէրմինի, ան ոտքը ժօնասի ձեռքին մէջ դրաւ և զիւ-
րաշարժութեամբ մը «Բիէրէթ»ին վրայ ցատկեց:

«Բիէրէթ» սքանչելի և սիրուն մարուկ մըն էր,
տրաբական ձիու մը հասակին մեծութեամբ, տեսակ մը
մորթամազերով, գլուխը փոքրիկ և քիչ մը քառակուսի,
ծունկերուն շարունակութիւնը նուրբ, և աչքերը լի
արթնութեան կրակով:

Այն ձին զոր Պարոն արք Լասի զրկած էր պ. արք
Պօրթօի, աչխտ ձի մըն էր, ճակատը ճերմակ նշանով
մը, կը կոչուէր «Էքլէր» և վազել սկսած էր որսի ձի
ըլլալէն առաջ:

Կոնթրան մարքիզը զայն իր հօրեղբօր նուիրած էր
նախորդ տարի:

«Բիէրէթ» ազնուական ձեւով մը գլուխը նորէն
վեր վերցուց՝ իր գեղանի «ամազօն»ին ծանրութեան
ներքեւ, և հասկցաւ որ ան շատ արժանապէս պիտի
նստէր:

«Էքլէր» անհամբերութեան շարժում մը ըրաւ.
կարծես թէ հասկցաւ իր վրայ նստողին անփորձ ոս-
տումները:

— Նոնոչիկս, պոռոց պատուհանէն պտոնուհի
Քէրմաակք, ճշմարիտը, սքանչելի կերպարանք մը ա-
ռիք ձիուն վրայ: Լա՛ւ, շատ լա՛ւ, սիրունիկս:

Գրասենեակի պեսը՝ գլուխը վեր վերցուց, և կար-
ծես թէ ինքն ալ կը մտրար և կ'ուզէր միեւնոյն մե-
ծարանքը:

— Իսկ դուք, պարոն եղբորորդիս, շարունակեց
պառնուհիին, ճիշդ դատաստանական փոխանորդի մը
կը նմանիք, ձեզ խորհուրդ կուտամ որ լաւ բռնէք
ինքզինքնիդ, և լաւ տեղաւորուիք, դուք այնչափ հաս-
աատ նստած ըլլալու կերպարանք մը չունիք:

Խեղճ պ. արք Պօրթօ մինչև ականջները կաս կար-
միր եղաւ ամօթէն և իր կապոյտ ակնոցներուն ետեւէն
իւր մոխրագոյն մանարաիկ աչքերը կը բոցավառէին
ցատումէն:

Ու անոնք մեկնեցան:
Ժօնաս առաջնորդի տեղ պիտի ծառայէր հօրը և
աղջկանը, և զանոնք անտառին մտնուածապատ շրջան-
ներէն ժամողրավայրը պիտի առաջնորդէր:

Փոքրիկ դիւլագին՝ իր կիրակնօրեայ հանդերձները
հոգած էր, իր պղինձէ կոճակներով զարդարուն կո-
պոյտ բաճկոնակը, նուրբ կտաւէ իր գօտին, թուիչէ
ժապուէնով մը զարդարուած իր լայնեղբ գլխարկը:

Բոյց հանած էր իր կօշիկները՝ աւելի զխորութեամբ
և շուտ վազելու համար, և մացառներու մէջտեղէն,
ոտքերը բոպիկ ըլլալով սյծեամէ մը աւելի արագու-
թեամբ վազեց գնաց:

Հէրմին գրաւ ձեռքը իր մարտեկին վրայ, որ քա-
ռամբակ արշաւանք մը սկսու:

Իսկ գալով պ. տը Պօբրէօի, որ միայն սովորական
և աւելի գոհնիկ ձիեր նստիլ վարժուած էր, կարծեց
որ կէս-աղնիւ սեռէ կենդանի մը՝ պէտք ունէր խթան
ուանելու:

Կենդանին զւարացած, կատաղած, ցաւէն վրնջելով,
թաւուաներուն մէջէն ուրացու գնաց վիրաւորուած
վայրի խողի մը պէս:

Պ. տը Պօբրէօ հասկցու որ մեծամասութեան Ժա-
մանակը անցած է, որ աւելի ազէկ իր հրոժարիլ ձի
նստելու դիտաւորութենէն, և երբեք չկոտրել երթկա-
մունքը և մէջքին ոսկորը:

Փաթթուեցաւ թամբի գունտին և թողուց կենդա-
նին որ առնէ ամսի զինք, անտառին մէջտեղերէն, մինչ
Ժօնաս նեղ ձումբայ մը կը բռնէր, որ ուղղակի ժամադ-
րավայրը կը տանէր:

Հէրմին անոր ետեւէն կ'երթար առանց ուշադրու-
թիւն և զգուշութիւն ընելու պ. տը Պօբրէօի կատաղի
արշաւանքին, որ ընդհուպ աներեւոյթ եղաւ իր աչքին
առջեւէն:

Յանկարծ Ժօնաս կանգ տուաւ:

— Շուները, ըսու, շուները կ'իմացուին կոր:

Հէրմին իր կարգին ականջ դրաւ, և արդարեւ ի-
մացու մէկ քիլոմէթր հեռուէն շուներու խումբին հա-
չիւնները, որոնք սքանչելի միահամուռ արձագանդ մը
կուտային:

— Չ'րի՛ մէ՛ն ն, շարունակեց Ժօնաս, որ նո-

րէն սկսաւ վազել: Քարօ անտառին ձորին մէջ. հա-
մարձակութիւն, համարձակութիւն:

Ինչպէս ամէն զիւղացի, գաւառացի, որուն մէջ
որսորդութիւնը կը յարգուի տակաւին, Ժօնաս կը զգար
իր սիրտին խայտալը լսելով շուները և փողին ձայնը:

Եւ բռնուած գեղեցիկ սքանչացման աւիւնով մը՝
գլուխը ետին Հէրմինին դարձուց, որ միշտ արագ կ'ըն-
թանար իր երկվարին վրայ:

— Եկէ՛ք, եկէ՛ք, ըսաւ, դէպի շուներուն ձայնը
կ'երթանք կոր, պիտի տեսնենք «մահ»ը:

Եւ Ժօնաս կատաղի այծեամի մը պէս խոյացաւ և
«Բիէրէթ» ստիպուեցաւ քառասորակ արշաւել ետեւէն
երթալու համար եռանդուն աղուն զոր զուարթօրէն
հնչեցուած թնդեցուցիչ ձայները կը սկսէին ելեկարա-
կունացնել:

րու մէջտեղերէն, որպէս զի կտրենան տեսնել կեն-
դանին:

Քաղաքներուն համար աւելի ապահով և աւելի շու-
տընդփոյթ միջոց մըն էր որսը սպաննելը, քան թէ
անոր տարբեր ան, քերուն վրայ սպասելը, ինչպէս նաև
վաղող կենդանիին պարբերական դարձուածքներուն
հանդիպելը:

Ի՞նչո՞ր ասոնք նոր բաներ էին Հէրմինի համար.
Իսկայն ժօնասի խանդավառ ուրենը հասաւ նաև ա-
նոր: Փողը արօփեցուց անոր սիրտը, շուներու հա-
չիւնները, գոգցես կը կանխատեսէին թէ մեծ դէպք մը
պիտի կատարուէր:

Վայրկենապէս ան իր վիշտերը մոռցաւ, ինչպէս նաև
առջի օրուան իր յուսահատութիւնը:

Իր հայրը Պ. աը Պօրթօն կը տալուէր «Էջլէռ»էն.
Իսկ ինք ձեռքը խանդավառութենէ սարսառող «Բիւրէթի» ի
վրայ դրաւ, հնազանգելով այն յանկարծական աղէկացու-
թեան զօր Սուրբ Հիւպէս կ'արձակէ իր փողէն, իբր
խանդավառ շունչ մը այն գեղեցիկ օրերուն մէջ, երբ
որսորդները կը հալածեն որսերը: Ինքն ալ կը վազէր
շուներու ձայնին կողմը, և այլևս չէր հետևէր ժօնա-
տին՝ զօր կորսնցուցած էր իր տեսողութենէն:

Ժօնաս խիստ լաւ գիտեր շրջակայ անտառները,
ան շատ անգամ ներկայ գտնուած էր աստիտին «հա-
լածանքով» որսորդութեանց, երբ ձերունի ասպետը
ձիով կը հետևէր, հնչեցնելով այն ուժգին «Պիէնալլէ»-
ները, շուներուն գրգիռ պատճառող և զանակները, և
կը բաւականանար ոտքի վրայ ելլելով գրգռելու անոնց
ձայնովը զօրք մը լաւ սրունքներ ունեցող կարծառ
շուներ:

Ան այսպէս կատարեալ ծանօթութիւն մը ունէր
այդ երկրին սահմաններուն վրայ, գիտէր թէ այսին

Ը .

ՈՐՍՈՐԴՆԵՐՈՒՆ ԱՂԱՂԱԿԸ

Գրեթէ առաւօտեան տասն էր: Ասիկա ձմեռնային
սքանչելի առտուան ժամանակամիջոց մըն էր, ինչպէս
կ'ուզեն ու կ'երազեն որսորդները:

Արեգակը կը հալեցնէր ծառերու ոտներու վրայի
եղեամբը, գետինը սառած էր, և կը թնար ձիերուն
քայլերուն ներքև. օդը կենդանի էր, ներդաշնակ, և
կը թոյլատրէր որ մարդ իմանար շատ հեռուէն եկած
փոքր ձայն մը իսկ:

Ժօնաս միշտ բարձրաբերձ ծառերու տակերէն կը
վազէր: Հէրմին ա. աը Պօրթօն մոռցած էր և կը շու-
րունակէր ետևէն երթալ, ան այլևս ուրիշ մտածում
կամ փափաք մը չունէր, բայց եթէ ներկայ գտնուի
«Որսորդներու աղաղակին» յայտնելու համար թէ յոգ-
նեցաւ կենդանին:

Ոմսորդութեան երկիրներու մէջ երբ փողը կը հըն-
չէ, հերկողները կը թողուն իրենց արօրը, հովիւները՝
իրենց հօտերը, նաև այգեպանները, վազելու երթալու
համար շուներու ձայնին:

Շուներու ձայնին վազել կը նշանակէ ճամբան շիփ
չիտակ կտրել ուղղակի գիծով, անտառներու, դաշտե-

տեղ նետուած կենդանի մը, կուգար այնինչ տեղը ձեռ-
կուելու, և միայն ուշադրութեամբ ականջ դրաւ ճըշ-
դելու համար թէ՛ այս եռանդով մղուած վայրի խողը՝
ժայռերով շրջանակուած ձորին մէջ պիտի ելլէր, և
պիտի գա՞ր դէմ դնելու անել ճամբուն մէջ:

Ժօնաս, ուրեմն ուղղակի զէպի հոն վազեց, և օ-
րիորդ տը Պօրբէօ ալ անոր հետեւեցաւ:

Անել ճամբայ ըսածիս վիթխարի ձագարի մը պէս
կը բացուէր անտառին առանց ծառի մէկ վայրին մէջ:
Անտառին ետեւի վերջին ծառերը՝ անկէ հարիւր մէթրի
չափ հեռու էին, երբ մանկամարդ «ամաղօն»ը հասաւ
անտառին այդ կողմը, և նշմարեց ժօնասը, որ անշարժ
կեցած էր գահավէժի մը եզերքին վրայ և հրացամբ
մը կը պոռար:

— Թայօ՛, թայօ՛, համարձակութիւն, պզտի՛կ, սի-
րո՛ւն չունիրս, համարձակութիւն, ձեզ նայիմ:

Հէրմին մղեց իր ձին, միացաւ ժօնասի և կանդ
առաւ անոր քով:

Սյն ասան՝ մեծավայելուչ և տարօրինակ տեսարան
մը երեւցաւ իրեն: Զորը նեղ էր, շրջապատուած կրա-
նիթէ քառածայռ պատերով, և մի միայն անել ճամբուն
առջև կը մեծնար ու կը լայննար:

Բայց հոն՝ ժայռերը այնչափ բարձր էին, որ անոնց
վրայ մաղլցիլ և ելլել արդիւրեւած էին կենդանի էակի
մը: Հոնկէ դուրս ելլելու համար ետ դառնալու էր:

Սյն սրածայր կէտէն՝ ուր կը գտնուէր մանկամարդ
աղջիկը՝ կրնար մէկ ակնարկով մը ընդգրկել ձորին
ամբողջ տարածութիւնը, որ կ'իջնէր մինչև ծովը, և
հեռուէն կը տեսնուէր անոր կապոյտ և լուսափայլ ա-
րեգակին ակնախափը և շողշողուն ճառագայթներուն
ներքև փայլելը, և երկնքի կապուտակին հետ շփոթ-
ուիլը:

Աջէն և ձախէն՝ մարդու աչքը կրնար տեսնել Պը-
թրթաննան երկրին գողալիկ հեռանկարը, իր կաղնինե-
րով ու վարդագոյն մացառներով ծածկուած բլուրնե-
րը, ոսկեգոյն մորենիներու ձիւ զերով իր ամայի և խու-
պան դաշտավայրերը:

Զորին խորէն մեծ շարժում մը լսելի կ'ըլլար:

Ռար կը հասնէր:

Աւա՛ղ, կենդանին էր, սրուն մացառներէն դուրս
ելլելը, և քառասորակ արջաւով զէպի տնել ճամբան
խոյանալը ու վազելը տեսաւ:

Անոր կանակի մտերը տնկուած էին, և աչքերը
տորկնացայտ, զնդակի մը պէս կ'անցնէր իր կնճիթովը
ձարերով պոչեափ մատտուկները և կոճղերը, որոնք
կը նեղէին զինքը, և արգելք կ'ըլլային իր ընթացքին:


Յետոյ, իր ետեւէն, հարիւր քայլ հեռուէն կը հաս-
նէր կուգար շնչասպառ չուներու կատաղի և սոսկալի
ջուղը, որ ցատուճէն ու կատաղութենէն կը մոնջէր՝
այնչափ կանոնաւոր և այնչափ լաւ կերպով կազմու-
կերպուած և իրտու քով քովի միացած, որ մարդ կըր-
նար մէկ վերարկուով վրանին ծածկել, թէպէտե տաս-
նըութէն մինչև քսանի չափ էին անոնք:

Շուներու ետեւէն Հէրմին ձիւնոր մը նշմարեց:

Սեփ սև ձի մըն էր նստած ան, տարօրինակ հա-
մարձակութեամբ մը կը գործածէր զայն, կ'անցնէր
քարածայռերն ու ցանկապատերը, և փողը բերանը,
ստոտստուն եղանակ մը կը հնչեցնէր, որ մանկամարդ
աղջիկան աւելի ներգաշնակ թուեցաւ քան թէ մեղեղի-
ներու տեղէն չտորձալին ու քաղցրամուտով:

Այս ձիւնոր երիտամարդը աշխոյժ կ'երեւէր: Հէրմին
ճանչցաւ անոր մէջ այն զոր տեսած էր առջի օր, և ո-
րու իր կեանքը կը պարտէր պ. տը Պօրբէօ:

Սըր Ուկերման էր ան:



Հէրմին Թէրնանը սիրելէ չէր դադրած, և բոլորովին անստորբեր էր պառսնին, ինչպէս որ պիտի ըլլար օտարականսի մը հանգէպ:

Ասով հանդերձ իր սիրտը անօրինակ և անբացատրելի յուզմունքով մը տրոփեց:

Փօնասի գուշակութեան համաձայն՝ վայրի խողջ կառաղօրէն եկաւ զարնուեցաւ քարաժայռի պատուարներուն դէմ, և հասկցաւ որ չէր կրնար անդին անցնիլ:

Այն ատեն երկու անգամ անել ճամբուն շրջանը ըրաւ, այնպէս՝ ինչպէս արջ մը պիտի ընէր փոսի մը մէջ, եւք մը փնտռելով ու չգտնելով: Եւ սկսաւ ուժգնօրէն դիմադրել շուներուն, որոնք վրայ հասան արիւնուշտ քաջարտութիւնով:

Պ. ար Լասի, առջի օր իրաւունք ունեցած էր ըսելով Սըր Ուիլքերմսի թէ, այն կենդանին զոր հետեւեալ օրը պիտի որսար, ճշմարտապէս հազուադիւրս ահապատեն մը էր: Նիսար էր ու երկար, սրունքները բարձր, թխ գոյն, վիթխարի կզակով մը և առեղի կրնճիթներով:

Փակչիլ կարենալու ատենը անցած էր իրեն համար, ըսն մը, զոր հասկցաւ ան և պատրաստուեցաւ կռուելու:

Փայտերուն դէմ եկած, կէս մը կծկաած ու ետեին վրայ ամփոփուած, աչքերը վառ և արիւնուշտ, և բերանը բաց սպասեց իր ահուելի թշնամիներուն:

Առաջին շուները գլխիվայր գլտորեցան ոտքի աակ դացին և փորեցին պատուեցաւ:

Այն ատեն միւսները սկսան մտածել, շարունակ մտնչելով, ջանալով որ կենդանին գլուխը ձեռք անցընեն, բայց խուսափելով այն արագ ոտուճներէն՝ զորս կ'ընէր իր կնճիթին ահուելի հարուածներովը: Այդ վայրկեանին էր որ Սըր Ուիլքերմս հասաւ:

Իր ետեւէն քառասմբակ կ'արշաւէր պ. Լասիի շուներուն հետեւալ պահագանը:

Թէ հաշիւ ընելով և թէ լաւ ձի մը նստած չըլլալուն համար, պ. ար Լասի ետ մնացած էր, և չէր տեսնուեր:

Հէրմին՝ տեսարանն ուշագրտու մեծութենէն գրառուած անշարժ կեցած էր այս սոսկալի կռիւին սկզբնաւորութեանը միջոցին, որուն անշուշտ պիտի միջամբաէր Սըր Ուիլքերմս:

Ս. րգորեւ. Սըր Ուիլքերմս ոտքը գետին դրաւ, ուսը առաւ իր «քարապինա»ն և կրակ ըրաւ... բայց զընդակը վայրի խողին վրայէն անցաւ, և գայն տապալել չկրցաւ: Այն ատեն, նետելով իր «քարապինա»ն Սըր Ուիլքերմս շարունակեց վայրի խողին վրայ քալել առանց ուրիշ զննքի. բայց եթէ պարտութեան գանակով մը և մտրակովը: Պատոնը բարձրագլուխ կը քալէր, աշխարհակալ յաղթանակողի մը պէս: Անգլխական նորածեւութիւնով իր որսի կարմիր զգեստը, այդ տեղի վայրի տեսքը, շուներուն մոնջիւնը, վայրի խողին խուլ քրթմնջիւնները, որ հաստատ ոտքով և դիրքով մը իրեն կը սպասէր, բոլոր ասոնք վերջապէս կը շարունակէին ծածկել զինքը անօրինակ կախարդանքով մը:

Հէրմինին սիրտը պայթելու չափ կը տրոփէր, սակայն տակաւին չէր գուշակէր ինչ որ պիտի պատահէր:

Սըր Ուիլքերմս միշտ կը քալէր:

Մէկդի ըրաւ այն շուները, որոնք կը շրջապատէին վայրի խողը և որոնց մէկ քանին արդէն փախած էին ուտելով խարազանի հարուածներ, և շարունակեց յառաջանալ դէպի կենդանին:

Այն ատեն հասկցաւ Հէրմին:

Հասկցաւ որ այս մարդը՝ որուն յանգգնութիւնը

մինչև խենդութեան կը յանգէր, իր կեանքը վտանգի պիտի ենթարկեր քմահաճոյքի մը համար:

Եւ սարսուռաց ան ու զգաց որ իր արիւնը կը պարպուի երակներէն, ոտճգնուլէս իր սիրտին մէջ լեցուելու համար:

Սըր Ուիլիերմսի ետեւէն շուներու հեծեալ պահպանը փողը բերնին «մահ» կը հնչեցնէր: Անպուհին բոյորտիքը շուները միշտ կը մռնջէին:

Վերջապէս, նոյն ինքն վայրի խողը գուշակելով որ աւելի ազնիւ թշնամիի մը զէմ պիտի մաքրուէր, խուսափած էր ամեռակատաղէր կրկու շուներէ, և ինքզինքին վրայ կծկտած ու ծալլուած, հանգոյն այն սէգ կատուին՝ որ կը պատրաստուի ցատկելու, կը սպասէր որ Սըր Ուիլիերմս երկու քայլ աւելի առնէր ընդ առաջ խոյանալու անոր վրայ, կոյր յանդգնութեամբը այն վայրի երէին, որ ապաստանած կ'ըլլայ իր վերջին յարձակողական միջոցներուն:

Հէրմին կարծեց որ պիտի մեռնէր, համեաին վաթթութեանցաւ, որպէս զի իյնալու վտանգին չենթարկուի ժօնաս ծափ կը զարնէր:

Ինչ որ անցաւ այդ պահուն մանկամարդ աղջկան սարտափած աչքերուն առջևէն, որ այլևս արիւնի կաթիլ մը իսկ չունէր իր երակներուն մէջ, սարսափելի, անլուր բան մը եղաւ:

Տեսաւ Սըր Ուիլիերմսի և վայրի խողին իրարու մերձենալը, և իբր մէկ զանգուած իրարու փաթթուելու այն ատեն աչքերը գոցեց, անձկութեան աղաղակ մը արձակեց, և համեալէն վար ինկաւ մտրած ու զգայազիրկ բազուկներուն մէջը ժօնասի որ բռնեց զայն և արգիլեց որ գահավէժէն վար գլտորի:

Այդ պահուն մանկամարդ աղջկան սարտափի աղտ-

զակին՝ խուլ մռնջիւն մը՝ յետոյ յաղթանակի աղաղակ մը պատասխանեցին:

Սքանչելի ճարպիկութեամբ մը, անսգիւտ պողորմնութեամբ մը, և հազուագիւտ յանդգնութեամբ մը՝ Սըր Ուիլիերմս զարկած էր վայրի խողը ուսին խոռոչէն և հոն մտած էր զանակը մինչև կոթը:

Վայրի խողը՝ կայծակէ գարնուածի պէս թուալգլոր ինկած էր, և յաղթականը, ոտքը սիգապանծ ձևով անոր կոկորդին կրթնցուցած էր այն պահուն երբ Հէրմին մտրած էր:

.....

Երբ օրիորդ Հէրմինի խելքը գլուխը եկաւ՝ պատկած էր Սըր Ուիլիերմսի փառայեղ արշաւանքի տեսարանէն քանի մը քայլ անդին:

Երեք անձեր ծուած էին անոր վրայ, Սըր Ուիլիերմս յուզուած և տմգոյն, Լասիի ասպետը, որ նոր հասած էր, և ժօնաս որ ծուած իջած անոր երեսին ջուր կը սրկսէր, զոր գացած էր առնել մօտակայ աղբիւրէն և զոր իր ափերուն մէջ դրած ու հոն բերւած էր: Անոր մարիլը քսան վայրկեանի չափ տեւած էր:

Բան մը կայ որ՝ միշտ խորապէս ի գութ կը շարժէ կնոջ սիրտը: այս գութը քսածնիս այն յուզումն է, որ յառաջ կը բերէ տոյն վտանգը, որուն ենթարկուած է այն մարդը, որ անյողդող մնացած է վտանգին առջև, և որ մահուան գալուստը ժպտելով միայն դիտած է:

Սըր Ուիլիերմս, ահաւելի անասունին վրայ ճակատը բարձր բռնած յարձակած էր, աչքերը խրոխտութեամբ տողորուած, առանց իր սիրտը աւելի շատ տրոփելու, կամ թէ իր զէմքին մէկ զնգերն իսկ շարժելու:

Եւ Հէրմին, որ գիտցամ էր գնահատել այս պաղա-
րիւն ու սոսկալի քաջագործութիւնը, աչքերը նուրբ
բացած պահուն՝ կրկին կը տեսնէր այդ մարդը՝ ալ-
գոյն, դողդոջուն, ձայնը յուզուած, ծունր դրած իր
առջև. և որ ներողութիւն կը խնդրէր իրմէ, զինչը
այնչափ սարսափեցուցած ըլլալուն համար:

Անշուտ պառոնը միշտ ինքնավստահ եղող մարդ
մը ըլլալուն, խորհեցաւ թէ արդեօք տակուին այն ջը-
ղային ազգեցուցեան ներքեւ կը գտնուէր՝ որ կը ծնի
վասնդ մը, երբ ուրիշ վտանգ մը կը յաղթանակուի:
Հէրմին այլափոխուած ու գեղեցկացած էր, այն կիսն-
րուն նման որոնք կը յուսան իրենց երազներուն մէջ
պատահիլ և սիրել իրենց բաղձացած երիտասարդը:

Տժգոյն, աչքերը կրակուբոց, քիթին ծակերը դող-
դոջուն ու սարսուռն, իր նուրբ ու ոպիտակ ձեռքերը
անոր սև և երկայն մազերուն վրայ կ'անցնէր:

Իր ճերմակ այծեամի կաշիէ տափառը արատաւոր-
ուած էր իր զոնին արիւնի մէկ քանի կաթիլներովը, և
լայն պատուածք մը գոյացած էր իր հագուստին վը-
րայ, որ կը վկայէր թէ՛ մազ մնացած էր որ կենդանիին
անոնի կնճիթները սոսկալի վէրք մը բանային իր մարմ-
նոյն վրայ: Օրիորդ ալ Պօրէօ անոր կը նայէր այն
միամիտ հիացումով ու սքանչացմամբ, զորս կին մը
միշտ պիտի չնորճէ քաջարի մարդու մը, և երկրորդ
անգամ մը եւս զգաց այն անօրինակ հմայքի ազգեցու-
թիւնը. զոր Սըր Ուիլեյմս կարծես կը սփռէր իր բո-
լորտիքը:

— Օրիորդ, մրմնջեց պառոնը, որուն ձայնը կը
դողդողար, ներեցէք ինձ իմ խենթ վարմունքովս ձեզի
մեծ սարսափ մը պատճառած ըլլ լուս համար:

— Պառոն, թոթովեց, վտանգ մըն էր որուն են-

Թարկուեցաք... Բայց անաւասիկ հիմա ողջ առողջ
էք... և...
Մտնկամարդ աղջիկը կարմրեցաւ և խաբը չլմըն-
ցուց:

— Ո՛հ, սիրելի հիւրս, բաւ Լասիի ասպետը, եթէ
դուք շատ անգամ վայրի խողը այսպէս կ'երստք, ևս
ձեզի Պրթանեան որսորդներուն թագաւորը կը հոչակեմ:
Ժօնաս բոլորովին ցած ձայնով կը մոլտար:

— Երէկ Տիկին Պառոնուհիին կ'ըսէի թէ ասիկա
սատանան էր... ևս կը պաշտպանեմ իմ կարծիքս...
վտանգի նոյն ինքն է... Ասիկա ինք միայն կրնայ ըլլալ:

Այն պահուն բարձրաբերձ ծառերուն ներքեւէն ձիու-
քուտամբակ արշաւունք մը իմացուեցաւ, և ընդհուպ
տեսնուեցաւ պ. տը Պօրէօն, որ «Էքլէո»ին վրայ նըս-
տած, անտառին այս բաց հրապարակը կը համնէր: Գը-
րասենետկի արժանարնտիր պետին այս զթաշարժ տես-
քը եղծանեց պահ մը սիրով համակուած յուզումը՝ որ
սիրապետած էր Հէրմինի վրայ այդ պահուն:

Արդարև Պ. տը Պօրէօ, որ սանձաւորձակ կը հաս-
նէր, համետին վրայ պառկած ու փաթթուած ողբալի
աղաղակներ կ'արձակէր «Էքլէո» զայն առած բերած
էր լեռներուն և ձորերուն մէջերէն, ցանկերու, բարձ-
րաբերձ ծառերու և թաւուտներու ներքեւներէն, հան-
դերձները պատառ պատառ եղած, ան այլևս քաղրած
ըլլալով տէր ըլլալու մոլեղին և կատաղի կենդանիին:
Բախտը կամ գիպուածը միայն նորէն կը բերէր հոն՝
այդանզղը, անընկճելի «Էքլէո»ը:

Գրասենետկի պետին արտամոլիկ աղաղակներուն
ձայնէն՝ Ժօնաս շիփ շիտակ իր ոտքերուն վրայ ելաւ
կայնեցաւ, խնդալով շառաչալից քրքիջ մը փրցուց,
յետոյ խոյացաւ ձիուն ընդ առաջ, անոր սանձին վրայ
ցատկեց և խկոյն կեցուց զայն:

Ազնիւ կենդանին կը մոռնչէր բարկութենէն ազուն ձեռքին ներքեւ, որ բռնած էր զայն ոռնգերէն, կէս մը ելաւ կանգնեցաւ, և ձիաւորը ետնէն վար նետեց:

Պ. տը Պօրբէօ, սարսափի վերջին ազաղակ մը արձակելով, գլխին վրայ գլտորեցաւ ու ինկաւ:

Բայց գրեթէ խտոյն ոսքի վրայ ելաւ, և մէկ անգը չցաւցուց:

Ասպետին, Սըր Ուիլիերմօի և նոյն ինքն Հէրմինի մէկ քրքիջը ընդունեցին զայն:

— Ա՛հ, սիրելի գրացիս, ըսաւ ասպետը, դուք կատարեալ ձիաւոր մը չէք:

— Ներեցէ՛ք, պատասխանեց Պօրբէօ, տակաւին տեգոյն և բոլորովին ընկճուած: Բայց աս ձին «սատանայ» մը ունի կարծես իր ներսը:

— Պա՛հ, գառնուկի մը պէս հեղանամբոյր է:

— Հա՛, սկոաւ քառասմբակ խենթ խենթ արշաւել, ատոր համար գառնուկի պէս հեղանամբոյր է:

— Ուրեմն խթանած ըլլալու էք զայն:

— Անշո՛ղջա:

— Այն ատեն, ըսաւ ասպետը խնդալով, կարծած էք որ հասարակ և ակնջատ երկվարի մը հետ գործ ունեցած էք:

Յետոյ, որովհետեւ Պ. Լասիի գութը շարժած էր խեղճ մարդուն շիտթութեանը վրայ, խօսքը ուրիշ նիւթի վրայ դարձուց, ցուցնելով արեան լճակի մը մէջ պառկած վայրի խողը, պատմեց պարտութեան հետաքրքրաշարժ դէպքերը, որոնք քիչ մը առաջ տեղի ունեցած էին:

— Ա՛հ, ըսաւ գրասենեակի պետը սքանչացմամբ պառոնին նայելով, որսի լաւ հարսւած մըն է, իրաւ որ լաւ հարուած մը:



Սըր Ուիլիերմօ այնպիսի վերապահութեամբ և համատուրութեամբ համակուած գիրք մը ցուցուց, որ վերջապէս տօխքնեց Հէրմինը:

— Պարո՛ն ասպետ, ըսաւ Ժօնաս, «Էջլէռ»ը ծառի մը կտպելէն ետք, Տիկին պառոնուհին այս առտու ձեզի համար նամակ մը տուած է ինձ:

— Տեսնե՛նք, ըսաւ պ. տը Լասի:

Ժօնաս քակեց բաճկոնակը և գրպանէն հանեց պառոնուհին գիրքը:

Ասպետը պատուեց զինանշանով դրոշմուած պահարանը, նախ և առաջ միտքէն և յետոյ բարձրաձայն կարգաց:

«Սիրելիդ իմ գրացի,

«Հրաւէր՝ հրաւերի փոխարէն:

«Ի՞նչքա՞նք եղբորորդիս և եղբորորդիս աղջիկը որսի հրաւիրեցիք: Շա՛տ լաւ, և շնորհակալ եմք ձեր ազնուութենէն: Թոյլատրեցէ՛ք ինձ որ ես ալ ձեզ ճաշի հրաւիրեմ իմ կարգիս:

«Կը յուսամ թէ միատեղ կը բերէք ձեր հիւրը Սըր Ուիլիերմօ պառոնը և այս առիթով շնորհակալութիւնս ներս կը յայտնեմ և կ'երկարեմ ձեզ իմ ձեռքերս»:

ՊԱՌՈՆՈՒՀԻ ՏԸ ՔԷՐՄԱՏԷՔ

Պառոնուհին այնպէս կը գրէր այս նամակը որպէս թէ յիսուն տարի առաջուան սարկըին մէջ ըլլար, երբ պալատական տքայի մը կամ գիւղապետի մը պատուակալ տիկինն էր տակաւին:

Ասպետը Սըր Ուիլիերմօի նայեցաւ:

— Ուրեմն, հարցուց հարցաքննող մարդու դէմքով մը:

Սըր Ուիլիերմս իր կարգին Հէրմինի երեսին նայեցաւ:

Հէրմին կարմրեցաւ և կարծես թէ ըսել կ'ուզէր.

— Ընդունեցէք:

— Օ'ն ուրեմն, ըսաւ ասպետը, ճամբայ ելլինք, Հոսկէ մինչև ժէնէ բաւական տեղ է, և մանուանդ պառոնուհին կանուխ կը ճաշէ:

Ու այ. տը Պօրբէօի դառնալով.

— Սիրելի դրացիս, աւելցուց, այլեւս չեմ տաւջարկեր որ «էքլէս»ի վրայ հեծնես, այլ իմ շուներուս պահապանին ձին, որովհետև բաւական ծանր է ան, կարող սանձարձակ և քառասմբակ արշաւելու, և ձեզի վտանգի ենթարկել չտալու համար:

Պ. տը Պօրբէօ խոնարհեցուց գլուխը այն մարդուն նման, որ իր նկուն վիճակին կը համակերպի:

Հէրմին նորէն ձի հեծաւ և Սըր Ուիլիերմս յարգազան ակնածանքով ծունկը երկնցուց անոր:

Յետոյ մինչ մանկամարդ աղջիկը սանձը կը ժողվէր, պառոնը գրատենեակին պետին ականջն ի վար ձուկով:

— Է՛հ ուրեմն անե՛ր, ըսաւ անոր խնդալով:

Պօրբէօ նայեցաւ իրեն:

— Ի՞նչպէս կը գտնէք, դերս բաւական խղճտութեամբ կատարեցի՞:

— Այո՛, այո՛, սքանչելի կերպով:

— Եթէ ձեր աղջիկը 12 միլիոնի դրամովտ չունենար, աւելցուց պառնը, ինքզինքս այնքան մեծ վրտանգի էի ենթարկեր: Կեանքս վտանգի մէջ դրի:

— Դուք քաջակորով մարդ մըն էք, մրմնջեց Պօրբէօ հիացումով:

Եւ ճամբայ ելան:

Սըր Ուիլիերմս իր ձին Հէլմինի մարուկին քովը բերաւ:

Հասիի ասպետը այ. տը Պօրբէօի քովէն կը ձիավարէր:

Շուներու հեծեալ պահապանը և ծառաները զոյգ զոյգ կապեցին շուները, սպաննուած վայրի խողը ջորիի մը վրայ բեռցուցին և Մանուարի ճամբան բռնեցին:

Սքոնչելի ձիարշաւ մը եղաւ ան, զոր ըրին անտառներու մէջտեղներէն, պառոնը և մանկամարդ աղջիկը քով քով քառասմբակ արշաւելով:

Հէրմինի վշտահար հոգին կարծես կը լռէր այդ վայրկեանին:

Ան մտիկ կ'ընէր Սըր Ուիլիերմսի քաղցր ու մեղամաղձոտ ձայնը, որով հիացումով կը խօսէր ան՝ իր ամպամած հայրենիքին վրայ, մարտիրոսներու այն երկիրին վրայ՝ որոնք հալածուածի ներքև բարձրագլուխ կը քալեն և երբեմն իրենց նայուածքները դէպի Ֆրանսսա կը դարձնեն:

Պառոնը կը խօսէր այն սարսափին վրայ, զոր կը դգար Անգլիայէն և անգլիական կեանքէն, իր թափառացած կեանքին ձանձրութիւններուն և փափաքին վրայ, զոր ունեցած էր ան յաճախ Ֆրանսսա գալու և հոն հաստատուելու, հոն վնասուելու այնպիսի ընկերութիւն մը, որ արժանի ըլլար իրեն և կարենար հասկընալ զինքը:

Հէրմին մտախոհ մտիկ կ'ընէր զայն և Ֆէրնանը միտքը կը բերէր:

Այն Ֆէրնանը, որ կորսուած էր առ յաւէտ:

Եւ սակայն մտիկ կ'ընէր Սըր Ուիլիերմսը:

Այն մարդը, որ տխրութեամբ իր տրամութեանը վրայ կը ճառէ, որ այնպէս կ'երևի թէ երազուած և

անիրականալի երջանկութեան մը ետեէն կ'իյնայ, միշտ ուժգին և ծայրագոյն համակրութիւն մը պիտի ներշնչէ կնոջ մը երբ մանաւանդ երիտասարդ և միանգամայն գեղեցիկ է, ինչպէս էր Սըր Ուիլիըմս:

Ասկից զատ, այս մարդը այնքան կարող էր հրապուրելու և գրաւելու, որքան կարող և վարժ էր խարելու:

Անշուշտ դերկոմս Անտրէա ինքզինքը գոված չէր ամենեւին այն օրը երբ Տօն Ժուանի զգեստներուն տարազով ծպտուած, նայուածքովը չափած էր Բարիզը, ըսելով:

— Տօն Ժուանը մեռած չէ... ես եմ:

Երբ ժէնէ հասան, Հէրմին մտախոհ էր ըլլորովին, և տիկին տը Պօքրէօ որ անձկութեամբ իր զաւակին վերադարձին կը սպասէր, կարծեց կարգալ անոր զէմքին վրայ, թէ Սըր Ուիլիըմս այլևս իրեն անտարբեր չէր թուեր արդէն:

Եւ խեղճ մայրը սարսուաց ուրախութենէն և ծածկեց պառոնը երախտագիտութեան եռանդուն նայուածքով մը՝ որ կարծես կ'ըսէր.

— Ո՛հ, ազատեցէք զաւակս, ազատեցէ՛ք:

Միենոյն ժամուն, Քէրմատէքի պառու պառոնուէին իր ձեռքը Սըր Ուիլիըմսի կուտար համբուրելու համար, զայն սեղան կը հրաւիրէր իր քովիկը, և կ'ըսէր անոր ըլլորովին ցած ձայնով:

— Վերջապէս, ահա խոհեմ և խելացի էք հիմա, և ոչ թէ երէկուան պէս խենդ:

— Տիկին, թոթովեց, մեծ շփոթութիւն մը կեղծելով...

— Լռեցէ՛ք, ան պիտի սիրէ ձեզի:

Պառոնը տխրութեամբ գլուխը երերցուց

— Ինձ վստահեցէք, ըսաւ պառոնուէին, իմ միտքս

յաւ է, ես ձեզի իմ պաշտպանութեանս ներքե կ'ամեմ, Աստուած վկայ:

Աստուած վկան անմեղ երզում մըն էր, որով պառոնուէին սովորութիւն ունէր յայտնելու իր ամենէն անփոփոխելի որոշումները:

— Իրա՛ւ, կ'ըսէր պառոնը միտքէն, ևս ի նպաստ ինձ մարտքոյրը, հայրը և միանգամայն մայրը ունիմ: Եթէ աղջիկը ուժը օրէն չսիրէ զիս, պատճառը այն պիտի ըլլայ որ տխմար, անպիտան, անփորձ մէկը ըլլամ, և անորման ամուսնանալու տաւաներկաւ միլիոնի ամենապատկառելի դրամօժիտով աղջկան մը հետ....



ուած էին ալպօմներ, նկարներ, նորաձեւութեանց հան-
դէս մը և կիներու յատուկ լրագիր մը:

Շքմինէին զիմացը դաշնակ մը դրուած էր:

Ժանն անցաւ սրահէն, որուն դուռները բացուած
էին, և ինքզինքը մարմարով սալարակուած նախագա-
ւիթի մը մէջ գտաւ, որուն պատերը զարդանկարներով
զարդարուած, և դուրսէն բերուած ծաղիկներու սա-
ղարթներով և հազուագիւտ ծառատունկերով խճող-
ուած էին:

Այս նախագաւիթին մէջ, երկայն նստարանի մը
վրայ պտուկտծ էր ժապուէններով զարդարուած հա-
գուտներ հազած սպասաւեր մը, որ կը քնանար: Ար-
թընցու մանկամարդ աղջկան քայլերու ձայնէն և յար-
գական ակնածանքով մը անոր առջև կանգնելով ըսաւ.

— Միթէ օրիորդը իր սենեակին մասնաւոր սպա-
սաւորը տեսնելով կը փափաքի:

Եւ առանց պատասխանի սպասելու՝ սպասաւորը
գոչեց.

— Մարիէ՛թ, Մարիէ՛թ:

Թատերական նաժիշտ մը, որուն նմանը գրեթէ
միայն Քօմէտի Ֆրանսէզի մէջ կարելի է տեսնել, վա-
ղեց եկաւ և բարեկեց մանկամարդ աղջիկը:

Յետոյ, այս նաժիշտէն ետք, հասան յաջորդաբար
ինամածու կին մը միջին տարիքով, և կառքի սպասա-
ւոր մը:

Ասոնք էին ժաննի հրամաններուն ներքև դու-
ուած ծառաները:

— Եթէ օրիորդը հաճի ինձ հետեւիլ մինչև իր
արդուզարդի խուցը, ըսաւ սենեակի սիրուն սպասուհին
որու Մարիէթ անունը կուտային, ես պիտի հագուե-
ցընեմ օրիորդը:

Թ.

ՄՏԵՐՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹԻՒՆ

Ժանն, որ Պուժիվալի փոքրիկ գեղակին մէջ թո-
ղուցինք, ուր արթնցաւ, բոլորաբար զարմացուած ակ-
նարկ մը պտտցնելով, ջանալով ոեւէ կերպով բացատ-
րել իր այս ամայի վայրին մէջ ներկայութիւնը, կը
գտնէր վերջապէս սենեակին մէջտեղ դրուած փոքրիկ
սեղանին վրայէն, Սըր Ուիլիքմսի կողմէ գրուած նո-
մակը, որ առջի օրուան նոմակին պէս ստորագրութիւն
չէր կրեր, և որուն մէջ Օր. Ժանն տը Պալտէր կարծած
էր ճանչնալ Արմանի ողին և ձեռագիրը:

Այլանդակ և անօրինակ նամակ, ուր ոչ մէկ ղէպք
պատմուած չէր մանրամասնութիւնով, և առաջին տո-
ղէն մինչև վերջը կը կրէր այնպիսի խորհրդաւոր եղա-
նակ մը, որ ձախող աղղեցութիւն մը պիտի ունենար
մանկամարդ աղջկան երեւակայութեան վրայ:

Գաղտնիքը կամ խորհուրդը սիրոյ ամենէն գործօն
մասն է:

Մտաւ ան առաջին դռնէն, որ իրեն առջև բաց
էր, և ինքզինքը մեծ սրահի մը մէջ գտաւ, որուն պա-
տերը շքեղ գորգերով զարդարուած էին:

Աշտանակ դնելու փոքրիկ սեղանի մը վրայ դըր-

Ժանն այն ատեն նշմարեց որ գիշերազգեստով էր
և այն վիճակին մէջ՝ որ առջի օր քնացած էր:

Զարմացած և շփոթած հետևեցու Մարիէթին, որ
զինք արդուզարդի ընդարձակ խոց մը առաջնորդեց,
ուր մանկամարդ աղջիկը գտաւ բոլոր իր զգեստները
որոնք կարծես թէ հրաշքով մը փոխադրուած էին
հոն:

— Պարոն կոմսը, ըսաւ Մարիէթ, Բարիդէն վե-
րադարձած պահուն մէկ քանի զգեստ հայթայթող խա-
նութ պիտի հանդիպի որպէսզի դան և ամէն օր ձեր
հրամանները առնեն:

Ու Մարիէթ սկսաւ սանտրել ու յարգարել սև ու
զեզեցիկ մագերը Ժաննի, որ թող առաւ որ այդպէս
ընէ ան, մատիտն և շրտցած:

Ժամ մը վերջ, Օր. Ժանն տը Պալատէր, առաստան
պարզ արդուզարդով մը կը մտնէր ճաշասրահ որ հաս-
տատուած էր այս խորհրդաւոր տունին գեանայտրիկին
վրայ, և ուր իր նախածաշը պատրաստուած գտաւ:

Ժանն իր սքանչելի շրթունքները թրջեց գաւաթ
մը թէյով, և կարգաց ու նորէն կարգաց խորհրդաւոր
նամակը այն մարդուն, զոր իրեն սպասարկող մարդիկը
պարոն կոմս կը կոչէին:

Երբ Ժանն ոտքի կ'ելլէր երկար պահեր լուռ ու
երազուն մնալէ ետք, Մարիէթ զայն հրաւիրեց ճաշ-
լու:

— Գիւղը հեշտալի տեղ մը չի կրնար ըլլալ, ըսաւ
սպասուհին, և օրիորդը թերեւս պիտի ձանձրանայ...:

Ժանն անշուշտ պիտի ուզէր գիտնալ թէ ո՞ր գիւ-
ղին մէջ կը գտնուէր, բայց յիշեց նամակին պաշտօնա-
կան յանձնարարութիւնը և լռեց:

— Բայց, կրկնեց Մարիէթ, պարոն կոմսը կարծած

է որ օրիորդը հաճութեամբ պիտի վերատեսնէր վաղեմի
բարեկամուհի մը:

— Իմ բարեկամուհիներէս մէկը, բացազանչեց

Ժանն զարմացուածով մը:

— Օրիորդին մէկ բարեկամուհին, կրկնեց Մա-
րիէթ, որ դուռ մը բացաւ և գոչեց:

— Օրիորդ Սըրիզ...

Ու Ժանն՝ տպուշ կրթած՝ տեսաւ ծաղկագործու-
հին այլոյլած և ածգունած ներս մտնելը, որ եկաւ և
նետուեցաւ անոր բազուկներուն մէջ:

.....

Երկու մանկամարդ աղջիկները նոխ և առաջ ի-
ջարու հարցումներ ընելով զիրար քննեցին. ի՞նչպէս
գիրար կը գտնէին նորէն, ո՞ւր էին, ո՞վ բերած էր զի-
րենք հոս:

Ո՛չ մէկը և ոչ միւսը բան մը գիտէր այդ մասին:

Սրբ Ուիլիելմո այնքան լաւ կերպով զգուշութիւն-
ներ ըրած, և այնչափ լաւ կերպով կրցած էր մէկուն
գրել և միւսին խօսիլ, որ երկուքն ալ, հազիւ թէ մէկ
քանի զխոզութիւններ ըրին իրարու:

Օրուան մէկ մասը անցաւ անոնց համար շատ քաղ-
ցըր խօսակցութիւնով մը:

Ժանն ըսաւ Սըրիզին թէ որչա՛փ կը սիրէր անծա-
նօթ մը, անշուշտ հեղինակը այն երկու նամակներուն
զօրս ընդու՛ած էր, այսինքն Սրման տը Քէրկազ կոմսը:

Սըրիզ ալ խօսեցաւ իրեն Լէօնի հանդէպ տածած
տէրին վրայ, իր ուշացած երջանկութեանը վրայ, որ
պիտի տէր անշուշտ խոչընդոտին յաղթուելովը և զըժ-
ուարութեանց ընկճուելովը:

Իրիկուան գէժ երկու մանկամարդ աղջիկները պար-

տէղին մէջ բաւական շրջագայելէ վերջ, տուն մտած պահերնուն մտող մը ներկայացու ժամնի, և յարգական ակնածանքով բարեւեց զայն:

Քօլարն էր ան:

Այս անձանօթը տեսնելով, օրիորդ ժամն աը Պայտէր մեծ անհանդարտութիւն զգաց, բայց Աըրիզ սպահովցուց զայն:

— Բարեկամ մըն է աս, ըսաւ, պարոն կոմսին մէկ ծառան:

— Օրիորդ, ըսաւ Քօլար ժամնի առջև խոնարհութիւն ընելով, ես պարոն կոմսին վերակացուն եմ:

— Ա՛հ, ըսաւ ժամն, իր շփոթութենէն ինքզինքին եկած, մի՞թէ իր կողմէ կուգաք:

— Այո, Օրիորդ:

Եւ Քօլար խորհրդաւոր դիրք մը առաւ, և նամակ մը երկնցուց մանկամարդ աղջկան:

Ժամն զողջալով առաւ զայն և իր սիրտը անհունօրէն տրոփեց:

Այս ալ նոյն գրութիւնն էր:

Այս նամակը անկէ կուգար:

Բացաւ զայն ու կարդաց:

«Ժամն, ամենասիրեցեալ ժամն, երբ նամակս ձեզի հասնի, արդէն մեր երկուքին միջև մեծ հեռաւորութիւն մը պիտի ըլլայ: Այսպէս կ'ուզէ ձախող բախտը: Բայց հաւաստի եղէք, իմ բացակայութիւնս երկար չպիտի տեւէ, հազիւ քանի մը օր, և զիս՝ ձեր տաքերուն առջև պիտի տեսնէք, ձեր երկու ձեռքերը պիտի համբուրեմ, և ձեր առջև ծուներ զրած՝ ձեզմէ պիտի խնդրեմ որ ընդունիք իմ անունս և բաժնէք իմ կեանքս: Ամէն օր, այն մարդը, որ այս նամակը ձեզի պիտի բերէ, և որ արժանացած է իմ վստահութիւններուս, ձեզի ուրիշ մըն ալ պիտի յանձնէ, զոր պիտի զրկեմ իրեն զանա-

զան տեղերէ, ուր պիտի կանգ առնեմ ճամբորդութեանս ժամանակամիջոցին զոր ստիպուած եմ կատարել ծանրակշիռ և խորհրդաւոր պարտագաներու հետեւանքով:

«Այդ մարդը, որ Քօլար կը կոչուի, աւելի բարեկամս է քան թէ ծառաս. նա ինձ կատարելապէս անձնուէր է և ձեր հրամանները ուրախութեամբ ու գոհունակութեամբ պիտի կատարէ: Թագուհի եղէք այդ տան մէջ, որ ձերն է և ուր միայն իմ յատուկ ծառաներս անձնուէր են իրենց սպագայ տիրուհիին և որոնք ուրտխութեամբ կը մեռնին իսկ եթէ պէտք ըլլայ իրենց տիրուհիին համար: Եւ ձեզմէ միայն մէկ բան կը խնդրեմ. յանուն այն սիրոյն զոր կը տածեմ ձեզ նկատմամբ, յանուն մեր սպագայ երջանկութեան մի՛ գործէք ամենեւին զուրս ելլել այն գիւղային տունէն կամ գէթ պարտէզէն, մի՛ հարցնէք երբեք թէ ո՞ր կը գտնուիք...: Ասիկա զաղանիք մըն է զոր պիտի բացատրեմ ձեզ աւելի ետքը:

«Մտոք բարեաւ... ցտեսութիւն վաղուան, մարմինս կը հեռանայ, սիրական կիներ իմ պաշտեցեալ. բայց սիրտս ձեր քովը մնացած է»:

Այս անգամ նամակը Ա. գիրով մը ստորագրուած էր:

Յառաջդիմութիւն կար հոն:

— Օրիորդ, ըսաւ Քօլար, երբ ժամն լինցուց այս նամակին ընթերցանութիւնը, եթէ կը փափաքէք պատասխանել պ. կոմսին, ես կը զրկեմ իրեն ձեր պատգամը:

Կարմրեցաւ ժամն:

— Տեսնեմ, ըսաւ այլայլած ձայնով մը:

Եւ արդարեւ, ինչ կրնար գրել, ինչ պատասխանէր: Միթէ զանգատէ՞ր նմանօրինակ առեւանգումէ մը: Պիտի խոստովանէ՞ր անոր թէ կը սիրէր զի՞նքը:

Սըրբիզին նայեցաւ, որպէս թէ իրմէ խորհուրդ հարցնել կ'ուզէր:

Սըրբիզ հասկցաւ և լսաւ Քօլարին.

— Օրիորդը վաղը պիտի գրէ պ. կոմսին:

— Վաղը նորէն պիտի գամ, և եթէ օրիորդը Բաբիզէն բան մը բերել տալ ուզէ...

— Բանի մը պէտք չունիմ, շնորհակալ եմ

Զոնդակ մը՝ որ ճաշի ժամը կը հնչեցնէր, լսելի եղաւ. Սըր Ուիլիըմսի տեղակալը նորէն բարեւեց մտնկամարդ և գեղանի աղջիկը, և կլու գնաց: Բայց փութանակ գիւղային տան մեծ վոնդակապատ դռնէն դուրս ելլելու հասաւ այն պարտէզի մէջի բնակարանը՝ ուր կը գտնուէր տակաւին այրի Ֆիրար, թէպէտև Սըր Ուիլիըմս այն առաւօտուն զայն վստակ կեղծեց:

— Մայրիկ, ըսաւ, հարիւրապետը մտածած է: Աւելի աղէկ է որ այլեւս հոս չգտնուիս. դու գէշ վարուած ես Սըրբիզին հետ, և եթէ երկու նանոշիկները քեզի պատահին, վերջապէս կտակամներ պիտի ունենան:

— Կա՛ւ... ըսաւ Պուժիվալի գինեպանուէին Ֆիրար, կ'երթամ:

— Ամէն առաւօտ, շարունակեց Քօլար, պաշտօն պիտի տաս Բօքսնպոլին, և իրեն պիտի յանձնարարես որ, եթէ կրնայ խիստ պարկեշտ գիրք մը առնէ:

— Ո՛հ, ըսաւ այրի Ֆիրար իմ աշակերտս է ան, և եթէ ուզէ՝ պզտիկ սուրբի մը իսկ կրնայ նամանցնել ինքզինքը:

— Եւ դուն զայն հոս պիտի զրկես ձուկ բերելու համար:

— Բաւական է, հասկցայ, կը զրկեմ:

— Ռօքանպօլ, որ ձանձր մը պէս նրբամիտ է, քեզմէ աւելի աղէկ պիտի հսկէ շտեմարանին, վասն զի կէս մը միայն կը վստահիմ քու բոլոր մաքրիկներուդ:

Եթէ բուն կոմսը զիպուածաւ գայ հոս տեղերը սլքտալ:

Քօլար այս «բուն» բառով Արմանին համար ըսել կ'ուզէր:

Այրի Ֆիրար նորէն Պուժիվալ գնաց լընկերակցութեամբ Քօլարի, որ նորէն Բարիզ վերադարձաւ, ուր պաշտօն ունէր գիսելու հսկելու Պ. աը Բէրկազի ընթացքներուն և գործերուն վրայ:

Հետևեալ օրը նորէն վերադարձաւ գիւղային տունը:

Սըր Ուիլիըմս իրեն գրած էր Օրլէանէ, և երկրորդ նամակ մըն ալ զրկած էր Ժաննի համար: Այն նամակը, վերջապէս մանկամարդ աղջկան սրտին մէջ պըղկը, վերջապէս մանկամարդ աղջկան սրտին մէջ պըղկը, մակին տակը «Արման»ի անունը ամբողջովին գրած էր: Ուրեմն անշուշտ ինքն էր, ըսա Ժաննի կարծիքին:

— Օրիորդը, չպիտի պատասխանէ Պ. կոմսին, հարցուց Քօլար:

Այս հարցման վրայ, Ժաննի սիրաը կուրծքը պայթեցնելու աստիճան կը բարախէր: Իր այտերը ծիրանի նման կաս կարմիր եղան, սակայն կը վարանէր տակաւէն:

— Ա՛հ, մըմնջեց Քօլար, ևս հոսկէ կը տեսնեմ Պ. կոմսը, որ կը բանայ նամակս, և միւլենայն նամակին ծալքին մէջ կը գտնէ օրիորդին մէկ քանի սուղերը:

Սիրելի, բարեսիր տէ՛ր իմ, այն ի՛նչ ուրսխուէ ինչ է:

Ժանն այլևս չզլիմացաւ, սա մտածու՞մով թէ՛ ան երջանիկ պիտի ըլլար, եթէ պատասխաներ ինք: Ուստի առաւ գրիչը և գրեց:

«Պարոն .

«Թէև ձեր վարքը ինձ անօրինակ կ'երևի, թէև լսուած բան չէ որ ձարդ կ'ին մը բանտարկէ իրեն յայտանելու համար սէր մը, համակրութիւն մը. ես կ'ուզեմ սակայն ձեզի անսչառօրէն դասել, և ձեր վերադարձին սպասել, ձեր գաղանի խորհուրդին բացատրութիւնը ունենալու համար: Հիմակուբնէ մինչև այն ատեն ես ձեր խորհուրդներուն պիտի հետևիմ և պիտի պահեմ այն անվերապահ գաղտնապահութիւնը զոր կը խնդրէք ինձմէ:»

Հակառակ այս նամակին պայտղութեան, մարդ կը գուշակէր որ մանկամարդ աղջկան հոգին անցած ըլլալու էր իր գրիչին մէջէն, գողգոջուն գիրերը, և գրեթէ անընթեռնելի ստորագրութիւնը կը վկայէին իր վերջին ատիճանի յուզումը:

Բայց ժանն ազնուազարմ տոնմի զուակ էր, ան գիտէր որ կնոջ մը ամէնէն առաջին սուսքինութիւնը գաղտնապահութիւնն է, և Սըր Ուիլքըմսի խորրդաւոր վարմունքը չէր վերցնէր աւելի խանդակաթ արտասայտութիւններ ընելու:

Սակայն իր տնուան ներքեւ բառ մը գրեց ան.
«Վերադարձէ՛ք»:

Այս լակոնական յետ-գրութիւնը՝ ամբողջովին կը պարունակէր իր մէջը նամակին միաքը և անոր չորութիւնը կը նուազեցնէր:

Քօլար մեկնեցաւ:

Հետևեալ օրը նորէն եկաւ և դարձեալ նամակ մը բերաւ կեղծ քէրկազ կոմսէն:

Սուսքիններուն պէս, այս նամակն ալ անբասիր պարկեշտութեան անուշութիւն մը ունէր, նաև անուշութիւնը այնպիսի սիրոյ մը, որ շարունակեց խորին

աւերներ գործել մանկամարդ աղջկան, Օր. Ժանն աը Պալաէրի հոգիին մէջ:

Մանկամարդ աղջիկները միշտ նամակներով պիտի հրապուրուին:

Սյուս հանդերձ ժանն ամենն ին յարմար չգատեց պատասխանել:

Իայց ամէն մէկ ժամը որ կ'անցնէր, կապով մը աւելի կը մօտեցնէր խեղճ աղջկան սէրը այն սէրին՝ որով ան կը կարծէր թէ Ս.րման կը սիրէ զինքը:

Ժանն կը մոռնար ժէրթիւսը, որուն վրայ սակայն երբեմն կեղծ Ս.րման կը խօսէր իր նամակներուն մէջ, այնպիսի նամակներ, որոնք բնաւ թուական չունէին և Քօլարի միջոցով ձեռքը կը հասնէին, բայց չգիտնալով թէ ո՛ւրիկէ:

Եւ անհամբերութեամբ կ'սպասէր վերադարձին անոր զոր կը սիրէր, ինչպէս Սըրիզ կ'ըսպասէր Լէօնին:

Եւ իրենցմէ ոչ մէկը և ոչ ալ միւսը կը խորհէին թողուլ գիւղային տունը:

Սակայն օր մը Քօլար չեկաւ բնաւ:

Ժանն ի զուր կ'սպասէր այն ամենասիրեցեալ նամակին, որ իր հոգիին անունը կը կրէր:

Նամակն ալ չեկաւ: Հետևեալ օրը Քօլար կրկին չեքեցաւ:

Սըր Ուիլքըմսի տեղակալը, իր բացակայութիւնը արդարացնելու համար, պատճառներուն լաւագոյնը ունէր, որովհետև մեռած էր ան:

Կը յիշուի անշուշտ Քօլարի սղբերգական վախճանը, Ֆիլարի գինետունին մէջ:

Քօլար մեռած էր առանց բառ մը խօսի արտասանելու. բառ մը որ կարենար լուսաբանել Բօքանալովը

Ժաննի և Սըրբիզի հանգէս բռնուելիք ընթացքին մասին :

Երեք օրեր, յետոյ չորրորդ մըն ալ անցաւ :

Ժանն տյլես նամակ չէր ընդուներ իր սիրելի թղթակիցէն, սակայն բան մըն ալ փոխուած չէր գիւղային ասնը մէջ :

Ծառաները կը շարունակէին անոր ծառայել, և բակին վանդակապատ դուռը փակուած կը մնար :

Մարիէթ կամսին վրայ կը խօսէր ամէն անգամ երբ իր տիրուէիին գլխարկը կը գնէր կամ կը հագուեցնէր զայն :

Բայց ժանն չէր տեսներ Քօլարը և նամակ ալ չէր ընդուներ :

Ան կը հարցուփորձէր ծառաները լրաբերին մասին :

Ծառաները ըսելու բան մը չունէին, կամ բան մը ըսել չէին ուզեր, և կը պոտասխանէին անփոփոխ կեսպով :

— Սըր Ուիլերմսի վերակացուն կարելի է ճամբորդութեան մէջ է :

Այն ատեն ժաննի գլխուն մէջ ամենամթին գազափարներ սկսան պտտիլ, և իչեց որ աշատանակ զընելու պզտիկ սեղանին վրայէն դանուած առաջին նամակին մէջ, այն, զոր Արման տը Քէրկալին ըլլալը կը կարծուէր, կ'ըսուէր թէ ամենամեծ վտանգներու պիտի երթարկուէր :

Ժանն ամենատոտիլի կսկիծ մը ունեցաւ այս յիշատակէն, և խորհեցաւ ինքնիրեն թէ իր ամենասիրեցեալ Արմանը մեռած ըլլալու էր :

Բայց յետոյ, յոյսն էր որ յաջորդեց այս անգութ կասկածանքներուն, այս սարսափելի անձկութիւնն :

բուն. ան մտածեց թէ քանի որ չէր գրեր, անշուշտ պիտի վերադառնար :

Սակայն, չորրորդ օրը ժանն արթնցած և «բարի լոյս» ըսած պահուն Սըրբիզի որ իր սենեակին մէկ պըզտիկ խուցին մէջ կը պառկէր, և որուն դուռը բաց կը մնար գիշերները, ան նամակներու ծանր ծրար մը նըշմարեց աշատանակ գնելու փոքրիկ սեղանին վրայ :

Ժանն անկողինէն դէպի այդ սեղանը մէկ ոտաիւն մը ըրաւ, և ուրախութեան աղաղակ մը արձակեց :

Հան չորս նամակներ կային այսինքն այնչափ նամակներ սրչափ որ օրեր անցած էին :

Եւ ան ճանչցաւ զանոնք և պատուեց անոնց պահարանները ուժգին յուզումով մը :

Ուրեմն մեռած չէր Արման :

Ան իրեն կը ծանուցանէր իր մօտաւոր վերադարձը, պիտի գար մէկ քանի օրէն և պիտի կարենար փութով տեսնել ղինքը :

Այսպէս էր, գէթ այսպէս էր վերջին նամակը :

— Սըրբիզ, Սըրբիզ, աղաղակեց ժանն, ուրախութեան խենթ եղած, պիտի գայ եղեր :

Եւ Սըրբիզ, որ երեք օրէ ի վեր խեղճ ժաննի արցունքները կը սրբէր՝ վագեց ժաննի մօտ գնաց, և գրկեց զայն ուրախութեան զեղումով մը :

Այն ատեն, ժանն ուզեց հասկնալ թէ ո՞վ բերած էր այս նամակները և զանոնք աշատանակ գնելու փոքրիկ սեղանին վրայ դրած, իր քնացած ժամանակը :


Չանգակը հնչեց և Մարիէթ երեւցաւ :

— Քօլար եկա՞ւ ուրեմն, հարցուց :

— Ո՛չ, տիկին :

— Ուրեմն ո՞վ բերաւ նամակները, ըսաւ ժանն զարմացած և նամակները ցոյց տալով :

— Օրիորդ, պոտասխանեց աղախինը, Բօքանպօյը բերաւ զանոնք :



— Բօքանալօլը ո՞վ է, հարցուց ժանն որ բնաւ այս անունը արտասանուիլը լսած չէր:

— Անիկա փոքրիկ ձկնավտճառն է:

— Քօլարը տեսա՞՞՞՞՞ն: ան:

— Չեմ գիտեր:

Արդարև, Մարիէթ չէր գիտեր:

Ճշմարտութիւնը սա է որ Բօքանալօլ այլափոխուած էր գիւղին մանուկներու աչքին, և պէտք է որ բացատրենք այս այլափոխումը՝ աւելի հեռու երթալէ առաջ:



Ճ.

ՐՕՔԱՆՊՕԼԻ ՈԳԻՆ

Այրի Ֆիլբարի հոգեզուակը Բօքանալօլ, աւելի զօրեղ եղած էր, քան ինչ որ չէր նոյն ինքն Քօլար այն իրիկունը, երբ Արմանէն զարնուելով մեռաւ:

Տասնըվեց տարեկան այս տղան՝ յիսուն օսկիի չափ կտրեւոր գումարի մը խոստումէն ամենեւին գլուխը և պաղարիւնութիւնը վայրկեան մը իսկ չկորսնցուց, և հետեւեալ պատճառարանութիւնը ըրաւ ինքն իրեն, որ զուրկ չէր արամաբանութենէ:

Յ. յանի է թէ. ըսաւ, եթէ կոմսը հազար Փըրանք կուտայ հասկնալու համար թէ ո՞ւր են նոնոչիկները, հարիւրապետը կրկինը. երեք տնգամը պիտի սայ որպէս զի Արմանը չգիտնայ:

«Արդ, կոմսը բարի մարդ մըն է, իսկ հարիւրապետը հզօր մարդ մը, բարութեան և չարութեան մէջ տեղը, Բօքանալօլ ամենեւին վարանած չէ: Ուրեմն կեցցէ՛ հարիւրապետը. ... Ես հիմա, սա մարդասպանը կը տապալեմ:

Այդ յայտագրին հնազանդելու համար էր որ Բօքանալօլ տարած էր կոմսը, Կինեօնը և Լէօն Ռօլանը, մեքենային նեղ ճամբուն վրայ՝ հոնկէ զանոնք Քրուա-

սի կղզին տանելու համար, ուր բանտարկուած են կ'ըսէր երկու կիները:

Գիտենք արդէն ինչ որ պատահեցաւ:

Րօքանպօլ, որ դիւրաչաւրժ և զօրուոր տղայ մըն էր, յանկարծ կ'ինեօնին ուսի պատուական հարուած մը տուաւ և զայն ջուրին մէջ նետեց, ինքն ալ միտասին իյնալով:

Կիներն լողալ չէր գիտեր, իր ճակատագրին ամենազգալի բաղդ մը իսկ ժառանգած չըլլալուն, ինչ որ նկատել տուած էր Րօքանպօլ:

Աղաղակ մը արձակեց, ջուրին մէջ ինկած պահուն, փորձեց ջուրին երեսին վրայ տապալակիլ, բայց ջուրերու ընթացքէն քշուելով խեղճ գործաւորը գնաց մահր գանելու սոսկալի մեքենային անիւներուն տակ: Րօքանպօլ, ընդհակառակը Բարիզի այն լաւագոյն ճարպիկ աղաքներէն էր, որոնք ամէն բանի տակէն կ'ելլեն: Առանց բան մը ուսած ըլլալու յանպատարտափց ճիւղոր կ'ըլլան ութը օրուան մէջ, բնազգով զէնք կը գործածեն, կը քաշեն հրացանը կամ ատրճանակը, և ձուկի մը պէս կը լողան:

Րօքանպօլ զեար նետուեցաւ ուրեմն այն պաղարիւնութեամբ որով պիտի նետուէր Բօն Նէօվի և Լուի Ֆիլիբի մէկ լողարանին մէջ:

— Հը՛մ, մրմնջեց ստուցեալ ջուրին հպումը զգացած պահուն, վասն զի Յուսվար ամսուան մէջտեղերն էր, քիչ մը պահ է, և այս պաղ լողանքը քիչ մը վըտանգաւոր է այս եղանակին համար... պահ՛:

Եւ ջուրին վրայ այս վերջին բառը արտասանելէ վերջ Րօքանպօլ գոցեց իր բերանը, սուզեց գլուխը, ընկզմեցաւ յիսուն գրկաչափ խորութեամբ, այս կերպով ապահովուեցաւ գնդակի մը հասնելէն, զոր կարելի էր կոմսը ուզէր իր վրայ, իր անկման ազմուէկէն

առաջնորդուելով, յետոյ նորէն ջուրին երեսը ելաւ, շունչ առնելու համար, նորէն խորասուզուեցաւ, նորէն ելաւ շունչ առնելու համար, և վերջապէս, լողալով լողալով գնաց ջուրերուն մէջտեղէն, որպէսզի այս կերպով ձայն չկլլէր:

Գիշերը մթին էր և մարդ քսան քայլ հեռու եղող մը չէր կրնար տեսնել:

Րօքանպօլ ուժգնօրէն լողացած պահուն ախանջ կուտար և օգտուելով հովէն՝ որ դէպի արեւելք կը փչէր արեւմուտքէն, կրցաւ իմանալ ցտակոս խօսքերը կոմսին և Լէօն Րօլանին՝ որ ի զուր, կ'ինեօն, կ'ինեօն, կը գոչէր, որուն մահը վայրկեանական եղած էր:

— Հասկցած ե՛ն, ըսաւ միտքէն Րօքանպօլ, կունակին վրայ լողալով աջապէս մը որ չէր սպասեր իր ուժերը:

Երբ բուռական հեռացաւ մեքենայէն, և այլևս գնդակի մը հասնելէն չէր վախնար, ստանակը յարմար դասեց հանգչիլը:

— Քիչ մը կենանք, և նստինք, ըսու ինքնիրեն, հանդիպակաց եզրը հասնելով, որ Պուժիվալէն Բօն Մարշի տանող ճամբուն վրայ է:

Պատկեցաւ խոտերուն վրայ, կտրուած փայտերու երկու կոյտերու մէջտեղ, որոնք կուտակուած և ջուրին վրայէն տեղափոխուելու սահմանուած էին. մուտալով հանուեցաւ, նախապատիւ համարելով մերկ մնալը, քան թէ թրջած հագուստներով հագուած կենալը:

Անդամ մը հանուելէն վերջը, գնաց գլտորեցաւ աւաղին մէջ, և կէս մը հոն թաղուեցաւ:

— Ահաւասիկ, ըսաւ, նշանաւոր վերարկու մը մինչև առաւօտ սպասելու համար, ու ասիկա տեղի տողէկ է քան ոչինչը: Բայց եթէ «պատերազմիկ» նաւ մը անցնի՛ հոսկէ...:

Բօքանսոյ այս փափաքը կը յայտնէր, վասնզի լաւ գիտէր այս տեսակ նաւակներու սովորութիւնները, որոնք գիշեր ցորեկ գետը կ'ակոսեն իրենց թոյլ և դանդաղ գնացքովը:

Երկու կամ առ տաւելին երեք մարդեր կ'առաջնորդեն զանոնք և յաւիտենապէս ջուրին վրայ կ'ապրին:

Միշտ կրակ և ուտելու բան մը ունին, և բուսական բարեկամութեամբ կ'ընդունին մակուկավարները և ձկնորսները՝ որոնք կ'ելլեն իրենց նաւուն մէջ:

Արդ, ճիշդ սկանջ դրած պահուն, Բօքանսոյ, որ այլեւս չէր իմանար Արմանին և Լէօնին ձայն, յանկարծ նշմարեց և իմացաւ ծանրապէս դարձուած զէկի մը միօրինակ ճարձատիւնը, և ընդհուպ խաւարին անդունդին մէջէն տեսաւ բաժնուիր զանդուածի մը, որ ալ աւելի մթին էր քան այն լուսաւոր կէտը՝ որ կը լուսաւորէր:

Ասիկա իր բնոր պարպած «պատերազմիկ» նաւ մըն էր, զոր երկու մարդիկ կ'առաջնորդէին: Լուսաւոր կէտ ըստեածը, ուրիշ բան մը չէր, բայց իթէ նաւուն առջեւէն կախուած լապաներ մը:

— Օհէ՛, ինձի նայեցէ՛ք, ո՞վ կայ նաւուն մէջ, պոռոց ս տնակը:

— Օհէ՛... պատասխանեցին «պատերազմիկ» նաւուն մէջէն.

Բօքանսոյ ելաւ իր աւաղէ պատանքէն, երեք երկվայրկեանի մէջ. նորէն հազուեցաւ, քաջութեամբ ջուրը նետուեցաւ, քանի մը գրկաչափ խորատուզուեցաւ և մէջտեղէն մտնեցաւ նաւուն ու կառչեցաւ այն հանդուցաւոր չուանին՝ որ սանդուխի ձեւով մը կախուած էր:

Յետոյ թէև կատարելապէս յոգնութիւնը աւած և բան մը կորսնցուցած չէր իր զիւրաշարժութենէն ու

զարութենէն, սակայն և այնպէս, ամենամեծ յոգնութիւն մը կեղծեց, ելաւ նաւը հեծեծելով. «Պատերազմիկ» նաւակին տէրը, որ այդ վայրկեանին ձողը կը բռնէր խիստ զարմացաւ, ցուրտին, բուքին և գիշեր ատեն, հագուած մէկու մը այսպէս ջուրէն ելլելը տեսնելով.

— Ա՛հ, Աստուած իմ, մրմնջեց Բօքանսոյ, ողբալի ձայնով մը, ի՛նչ գժբախտութիւն է այս...:

Երկու նաւազները, որոնք նաւակին մէջն էին, կարծելով որ դարձ ունէին այնպիսի տղու մը հետ, որ ծիւրած և տկարացած էր, անօթութենէ, յոգնութենէ և ցուրտէ, սկսան նսխ և առաջ խնամքներ տալ իրեն, հագուստները փոխեցին և իրեն քանի մը գաւաթ օղի խմցուցին:

Որպէս թէ քիչ մը ինքզինքին եկաւ, Բօքանսոյ, վարի խուցը իջաւ, ուր լաւ կրակ մը կը վառէր, և պառկեցաւ քովը նաւուղիղին, որ ձողը երկրորդ նաւուղիղին յանձնած էր:

Ստանակը պատմեց այն ատեն, որ ջուրը խնկած էր գետակին երկայնութեամբը պտտած պահուն, և թէ ջուրերուն ընթացքէն յաղթուելով կրցած չէր նորէն հասնիլ դետեզերքը: Ան կ'աւելցնէր թէ Սէն Փէրմէն կ'երթար, որ ատեն այս արկածը պատահեցաւ:

Արդ, որովհետև այն արկածը որուն զոհ դացած ըլլալը կը պնդէր, գիշերուան ծայրագոյն մութեան և անթափանցիկութեան պատճառաւ եղած էր, թէև Բօքանսոյ կը խոստովանէր թէ քիչ մըն ալ խմած էր, այս նաւին պետք ըլլորովին հաւատք ընծայեց իր խօսքերուն:

Բօքանսոյ չորցուց իր հագուստները, խիստ զգուշացաւ ցուցնելէ այն քսակը՝ զոր պ. տը ֆէրկաղ նետած էր իրեն, և որ կը պարունակէր 25 ոսկի, և կէս

գիշերին մօտ նաւուն պետք զայն հանեց Բէք, որ Սէն ժէրմէնին մօտ վայր մըն էր:

Րօքանպօլ խոհեմութիւն համարեց անմիջապէս չը վերադառնալ Պուժիվայ, Գիշերուան մնացած մասը գինետան մը մէջ անցուց, որուն տէրը լաւ կը ճանչնար, և զոր արթնցուց գինետան դրան զարնելով, յետոյ՝ առաւօտ ըլլալուն պէս նորէն ճամբայ ելաւ, որոշելով երթալ ու սլքատլ այն ասնը բոլորտիքը, ուր սպաննուած էր Քօլար:

— Հաւանական է որ, կ'ըսէր ինքնիրեն, Բօս Մարլիի ճամբան չափելով, կոմսը գինետուն դարձած ըլլայ, և հոն գտած չըլլայ «մայրիկ»ը. և որովհետեւ ամէն բանէ վերջն ալ, Քօլարը սպաննեց, կծիկը զրած ըլլալու է առանց իր մարդիկները փնտաւելու:

Սյս հաշիւը շատ ճիշդ էր, և կատարելապէս հաստատուեցաւ տեղի ունեցած դէպքէն:

Րօքանպօլ ճամբան ամայի գտաւ. առաւօտեան այս ժամուն դուռը կէս մը բաց և գինետունը պարտապ էր. այրի Ֆիրար խոհեմութիւն ըրած էր կծիկը դնել, ինչպէս ըսած էր իրեն Րօքանպօլ: Ան պարտէզէն անցնելով բնակարանը ելած էր, այն գիւղային տան ուր կը գտնուէին ժանն ու Սըրիզ:

Րօքանպօլ առաջին յարկը ելաւ ուր կը գտնուէր միշտ Քօլարի դիակը, արիւնի ճաշիճի մը մէջ թաթխուած:

— Ահաւասիկ ամենէն սոսկալի բանը, կ'ըսէր ինքնիրեն, կոմսը փախած է, և չուտով չպիտի վերադառնայ: Բայց առաջին անձը որ հոս պիտի գայ, այս արիւնին տախտակամային ճեղքերէն վար կ'ոթիլը պիտի տեսնէ, և պիտի պոռայ թէ մարդասպան կայ, և բաներնիս ալ այն տան բուսած պիտի ըլլայ... Պէտք է աներեւութացնել «գիւղացին», ինչպէս կը կոչէին Րօքանպօլ և այրի Ֆիրար Քօլարը:



— Խեղճ ծերունի, մրմնջեց Րօքանպօլ, ուշադրութեամբ մը դիակը վերցնելով, այնպէս որ, վրան զըլտօլը արիւն չըլլար: Գուն կինեօնէն աւելի բախտ չունիս եզեր: Առանց հաշուելու որ՝ ամենափոքր երէց մը իսկ չպիտի դրկենք գերեզմանատուն:

Սյս դամբանականը լմնցուցած պահուն՝ Րօքանպօլ գեանայարկէն քայլերու զղրդիւն մը իմացաւ:

Սարսուռ, և կարծեց թէ Արմանին կամ իրէննէրէն մէկուն հետ գործ պիտի ունենար, և ամէն զիպուած միտքը բերելով՝ ղինուեցաւ այն դանակով, զոր առջի օրը կինեօն իր կոկորդին կրթնցուցած էր, և յօր գետնին վրայ կը մնար:

Բայց խիստ ձայն մը լսելի եղաւ:

— Հէյ, Րօքանպօլ, կը գոչէր:

— Լաւ, ըսաւ տղան, մի վախնար: Նիքօլօն է:

Արդարեւ՝ անիկա հտպիտն էր, որ բոլոր գիշերը գառներուն մէջ թափառելէ վերջ, քիչ մը հանգարտեցուցած էր իր սարսափը առտուն դէմ, և կուգար հարցնել և իմանալ թէ՛ ի՞նչ տեղի ունեցած էր իր փախուստէն յետոյ:

— Ելէք, վեր ելէք, հայրիկ, պոռաց Րօքանպօլ, այրի Ֆիրարին ապօրէն ամուսինին, ձեզի պէտք ունինք:

Նիքօլօ վեր ելաւ՝ և բոլորովին սարսուռն կանգ առաւ դեղին խուցին սեմին առջև:

Խեղկատակ Րօքանպօլ Քօլարի դիակը նստեցուցած և կռնակը պատին կրթնցուցած էր:

— Կը նայիս կոր, ըսաւ ստահակը մատովը զայն Նիքօլօի ցուցնելով:

— Եւ մայրիկը, հարցուց հտպիտը մտահոգութեամբ չուարած սիրահարի մը, որ խիստ անհանգիստ կ'ըլլայ սիրեցեալ էակին վիճակին վրայ:

— Համբերութիւն, պատասխանեց Ռօքանպօլը Յետոյ՝ ուժգին մը աւելցուց.

— Օն անդր, հայրիկ, պէտք չէ սլքտալ հոս, և շատ մը բաներ հարցնել, վերջը քեզի կը պատմեմ: Նախ և առաջ՝ լուսահողի ֆօլարը տեղ մը ապահովել պէտք է: Այս բանը չի վշտացնէր զինքը և մեզի ալ մեծ ծառայութիւն մը կ'ընէ:

— Բայց, ըսաւ Նիքօլօ, մենք չենք որ մեռցուցինք զայն, և «Լա Րուս» չի կրնար ամբաստանել մեզի այս մարդասպանութեան համար:

Ռօքանպօլ որ նորէն գտած էր իր նեղնոտ պաղարիւնութիւնը, ուսերը վեր վերցուց և արհամարհանքով հապիտին նայեցաւ:

— Հայրիկ, ըսաւ, դուն չես իմ օրերուս հեղինակը, և խօսքը մէջերնիս մնայ, ես չեմ ցաւիր ասոր համար:

— Ինչպէս, ըսաւ Նիքօլօ, զարմացած անոր շեշտէն.

— Դուն անպիտան մ'ն ես այն հապիտին պէս, որուն կը նմանիս, շարունակեց Ռօքանպօլ ամբողջացընելով այսպէս իր մտածումը: Խելքդ սրունքներուդ գացեր է, և գլխուդ մէջ չի գտնուիր:

— Անպիտան, ըսաւ Նիքօլօ, որ սակայն, վարժուած էր արդէն տղուն յանդգնութեանցը:

— Ենթադրենք ուրեմն, շարունակեց Ռօքանպօլ, որ «Լա Րուս» հոս գայ, նախ և առաջ պիտի սկսին մեզ չարչրկելու, քեզ և զիս, և հետաքրքիրը պիտի խառնչուի իր փոքրիկ յուշագրերը և կեղտոտ թուղթերը, յետոյ պիտի հասկնայ որ հայր Նիքօլօ ծովափնեայ նաւահանադիստ մը բնակած է, ուրկէ մեկնած է գեղին թուղթի վրայ գրուած անցագրով մը և սեպի ձեւով

օղտիի մը նշանով: Բան մը, որ կը յայտնէ թէ աքսօքավայրէ մը փախած է:

— Սատանայ քեզի, մրմնջեց Նիքօլօ, ատրկա միաքէս չէր անցնէր կօր:

— Գտլով ինծի, կրկնեց Ռօքանպօլ, որովհետեւ ես ալ փախած եմ այն արգելարանէն՝ ուր դրած էր զիս պատժական ասեանը, հոն սպասելու և անցնելու համար պատժազարտութեանս ժամանակամիջոցին մեծագոյն մասը, նորէն պիտի բռնեն կ'ըսեմ զիս, և շատ ալ զիւրաւ:

— Իրուունք ունիս, ըսաւ Նիքօլօ, բայց մ'ըր դընելու և պահելու է քու պարոն ֆօլարդ:

— Եթէ գիշեր քաղար պիտի ըսէի քեզ, երթանք ատրկա պարտէզին մէկ անկիւնը թաղենք, բայց քանի որ ցորեկ է, աւելի աղէկ է զայն մտանը իջեցնել: Ընք հոն գինիի պարսպ տակառներ ունինք, անոնցմէ մէկուն յատակը կը համենք մէկ կողմէն, և յետոյ նորէն կը գոցենք, և հանուած յատակին կողմը պատին կը կրթնցնենք:

Նիքօլօ և Ռօքանպօլ, առին զիսկը, մէկը անոր բազուկներուն ներքեւէն բռնեց, միւսն ալ ոտքերէն և այսպէս մտանը իջեցուցին զայն, ուր Ռօքանպօլ՝ միշտ պաղարիւն և ինքզինքին տէր, գինիի պարսպ տակառին յատակը հանեց:

Լուսահողի ֆօլար, ինչպէս կ'ըսէր սատանորդի ատահակը, անպատրաստից շինուած դագաղին մէջ դըրուեցաւ, յետոյ տակառէն հանուած յատակին կողմը պատին կրթնցուեցաւ, ատկէ վերջը, աքսորէ փախած երկու սրիկաները զբաղեցան աներևուած թացնելու մարդասպանութեան ամէն նշանները:

— Այն արիւնը որ կը ծածկէր գեղին խուցին տախտակամտը, անոր ձեղքերէն վար կը վազէր՝ շուտ մը

ջուրով լուացուեցաւ, և քսան վայրկեանէն պակտս ժամանակամիջոցի մը մէջ այնպէս եղաւ, որ սնկէ հետք մը իսկ չմնաց:

Կտրուած գաւաթները պարտէզին մէկ անկիւնը նետուեցան, կարասիները որոնք անկանոն վիճակի մը մէջ կը գտնուէին տեղաւորուեցան, և ամէն ինչ իր տեղը դրուեցաւ, և երբ ամէն բան վերջացաւ. Բօքսնպոլ բաժակ մը օշի լեցուց, ինչպէս նաև «բիրօ» մը զոր ունէր միշտ իր գրպանը, նստեցաւ ակտուակի մը վրայ, ու խրոխտ կերպով մը Նիքօլօին երեսին նայեցաւ:

— Հիմակ, հայրիկ, եթէ կը բարեհաճիս, քիչ մը խօսակցինք:

— Ի՞նչ բանի վրայ, հարցուց հոպիտը որուն մը-տացիութիւնը այնչափ սուր չէր:

— Օ՛ֆ, դուն ալ, ըսաւ Բօքսնպոլ վէսութեամբ, քաղաքականութեան վրայ չպիտի խօսինք ա՛, ես այդ մասին կարծիք չունիմ արդէն: Նիքօլօ սկսաւ խնդալ.

— Ահաւասիկ մենք հիմա «Լա Բուս»ի պաշտպանութեան ներքե կենք, կրկնեց ստահակը, և յայտնի է թէ կոմսը՝ որ սպաննեց Քօլարը, չպիտի կարենայ անով պարծիլ, չհասկնալով թէ նոնոշիկները ո՛ւր են ...:

— Ուրեմն, կոմսը չի գիտեր:

— Կեցիր, ըսաւ Բօքսնպոլ, ո՞վ պիտի ըսէր իրեն ուր ըլլալին. Դարբինը չէր գիտեր, ես ու մայրիկս... մենք «տղայ» չեն:

Այն ատեն այրի Ֆիբարի հոգեզաւակը պատմեց համառօտակի գիշերուան իր սխրագործութիւնը և նոր «պետ»ը սքանչացած պոռաց.

— Անշուշտ տղայ, դուն նշանաւոր միտք մը ունիս եղեր:

Բօքսնպոլ համեստ կերպարանք մը ցուցոնց այս նորնաւորութիւնը իմացած պահուն:

— Բայց, ըսաւ, եթէ մենք լաւ պաշտպանուած ենք «Լա Բուս»է ստիպոյն դէմ չենք կոմսին, և սակէց վերջը հոս մնալը լաւ չպիտի ըլլայ: Իմ գաղափարս և խորհուրդս սա է որ կծիկը դնելու ենք. դուն և մայրիկը Բարիդ, և ես Բօք Մաուլի, ուր հայր Մօսիսը ինձ տեղ մը պիտի ցուցունէ:

Հայր Մօսիսը՝ որուն վրայ կը խօսէր Բօքսնպոլ, որսորդ մըն էր, որ գինետուն մը կը բռնէր այնչափ վատահամբաւ, որչափ այրի Ֆիբարինը:

Հայր Մօսիս և Նիքօլօ սիրեցեալ էակը՝ Ֆիբար, ոգելից ըմպելիներու առեւտուրէն զատ երկուքն ալ մթին և սոսկալի գործեր ունեցող էակներ էին: Բօքսնպոլ կրնար ուրեմն վստահիլ սնոր վրայ, ինչպէս նոյն ինքն հայր Մօսիս պիտի կրնար վստահիլ այրի Ֆիբարին և իր հոգեզաւակին վրայ երբ առիթը ներկայանար:

— Իրաւունք ունիս, ըսաւ Նիքօլօ հաւանելով տղուն խորհուրդին. Բայց, աւելցուց, ինչ պիտի ընենք հիմակ հարիւրապետին մասին՝ որ բացակայ է թող տամք նոնոշիկներուն օձիքը, Քօլարը մեռած ըլլալուն համար, թէ ոչ, ես այլեւս ընելիքս չեմ գիտեր ներկայ պարագային մէջ:

— Իսկ ես գիտեմ, ըսաւ Բօքսնպոլ, ես ինքզինքս դէպքերուն համեմատ և անոնցմէ վեր պիտի դնեմ, դուն մի վախնար. ես պիտի ըլլամ Քօլարին տեղը բըռնողը:

— Օն տնդր, փախչինք, ըսաւ, ժամը ութին մօտ է:

Դուրս ելան:

Բօքսնպոլ շփնէին մէջէն ածուխի կտոր մը ա-

առ և դրեց դրան վրայ, զոր երկու անգամ գարձը- նելով կղպեց:

«Մանկութեան պատճառով գոցուած»:

Նիքոյո Ֆիրար այրին Բարիզ փոխադրեց, իսկ Բօքանպոլ Բօր Մարլի մեկնեցաւ, և յաջորդ օրը, առ- տուն կանուխ գիւղական ապարանքը ներկայացաւ:

Գլխուն վրայ կը կրէր, ձուկի սակառ մը ինչպէս մէկ քանի օրէ ի վեր. նախորդ օրերու տկար և հո- մեստ զիրքը շունէր սակայն այդ օրը. գլուխը բարձր բռնած էր, քիթին տակէն եզանակ մը կը մոլտար, և հաւաքեց ապարանքին բոլոր սպասաւորները ու ըսաւ անոնց:

— Գիտցէք որ, պարոն Քօլար տիրոջը քով գա- ցած է, և ես անոր տեղը գրուած եմ. ան հրամայած է որ հնազանդիք ինձի, ինչպէս պիտի հնազանդէիք իրեն:

Բօքանպոլ, այն աստիճան ինքնավստահօրէն կը խօսէր որ, ապարանքին մէջ ոչ սք ուզեց կասկածիլ անոր խօսքերուն վրայ և ամէն մարդ հաւատաց ա- նոր:

Իր սեփական հեղինակութեամբ, հրամայող տիրոջ մը նման Բօքանպոլ հրամաններ տուաւ, պատուիրեց որ ամէն ասեմ յարգանքով վերաբերուին ժաննի հետ, անոր փոխուստը արգիլելու համար հսկեն վրան, և ը- սաւ որ յաջորդ առտու վերստին պիտի գար:

Արդարեւ կրկին եկաւ միւս օրը, և այս անգամ հարցաքննեց Մարիէթը:

— Օրիորդը տխուր է, ըսաւ Մարիէթ:

— Ա՛հ, ըսաւ Բօքանպոլ, արդեօք վանդակը շատ նեղ կը դանէ:

— Ո՛չ, մտաւանջութիւն ունի պի կոմսին համար և կ'սպասէ անոր:

— Լաւ, ըսաւ Բօքանպոլ, որ այրի Ֆիրարէն տե- ղեկացած էր Սըր Ուիլերմսի գողանիքներուն, կ'երեւի թէ սէրէն խայթուած է ան:

— Եւ յետոյ, վրայ բերաւ սպասուհին, Պ. Արման ալ չէ գրած անոր:

— Պիտի գրէ, պատասխանեց Բօքանպոլ:

Այն ասեմ այրի Ֆիրարի հոգեգաւակը մտածեց որ Սըր Ուիլերմս միշտ կը գրէր ժաննի Քօլարի միջոցով, ու քանի որ Քօլար մեռած էր, պատոնին նամակները Պուտօն փողոցի ապարանքին մէջ պէտք էր որ մնացած ըլլային:

Այս մտածումը ուղեգիծ մը եղաւ իրեն համար:

Բարիզ գնաց, և սենեկապանին ըսաւ թէ Քօլարի կողմէ կուգար պի Սըր Ուիլերմսի նամակները ստանա- լու համար: Սենեկապանը անշուշտ չէր գիտեր Քօլարի մա՛ը, և առանց գոնարութեան յանձնեց նամակները՝ կատարելապէս հաւատարմով Բօքանպոլի խօսքերուն:

Յաջորդ առտուն, Բօքանպոլ նամակները տուաւ Մարիէթի՝ առաջուրնէ նամակատան թղթակապը պատ- ուելէ վերջ՝ յանձնարարելով անոր որ տանի և խնամքով սեղանին վրայ դետեղէ, որպէս զի իր տիրուհին արթըն- ցած ին պէս գտնէ զանո՛ր ք:

.....

Ահաւասիկ իրերը ո՛ր անդուանքն էին՝ երբ ժանն Սըր Ուիլերմսի վերջին նամակէն իմացաւ անոր մօտա- լուտ գալուստը:

Տարտամ նախազգացումի մը ազդեցութեանը տակ, Օր. ժանն աը Պալ էր սկսաւ մտածել թէ՛ այն, որուն կը սպասէր, այն օրն իսկ կրնար գալ:

Եւ իր կեանքին մէջ առաջին անգամ ըլլալով, զե-

նատի աղջիկը պչրոտ կերպարանք մը առաւ, գեղեցիկ
և խնամուած արդուզարդ մը ընելով:

Կ'ուզէր գեղեցիկ երեւալ անոր:

Օրուան մէկ մասը սահեցաւ այսպէս:

Դուրսը եղած ամենապզտիկ աղմուկէն խսկ, ժանն
կը սարսուար և դուռը կը վտղէր:

Ժամերը կարծես կ'անցնէին յուսահատեցուցիչ դան-
գաղութեամբ մը:

Սենեակին մէկ ծայրէն միւսը կ'երթար կուզար,
մտատանջ և բարախուն սիրտով:

Վերջապէս, իրիկուան դէմ, արեւը մոյրը մանելու
մօտ, պարտէզին աւազներուն վրայ խուկեցաւ յառաջա-
ցող կառքի մը աղմուկը:

Ժանն տժգունեցաւ բոյրորովին և զգաց որ ամբողջ
արիւնը սիրտին մէջ կը խուժէր:

Ուզեց ոտքի ելլել և վազել դիմաւորելու զոյն ո-
րուն կը սպասէր:

Ուժերը սակայն կարծես սպառեցան իր մէջ մէկ
վայրկեանի մէջ և գամնուած մնաց իր թիկնաթոռին
վրայ:

Յանկարծ դուռը բացուեցաւ, և Մարիէթ սեմին
վրայ երեւնալով ծանոյց.

— Գ. Արման տը Բէրկազ կոմսը:

Ժանն խեղդուկ աղաղակ մը արձակեց, և կարծեց
թէ պիտի նուաղի...:

ԵԱ.

Ս Ի Լ Ո Ւ Է Թ Ն Ե Ր Ը

Դէպի ետ երթանք քանի մը քայլ:

Մինչդեռ Ռօքսանայով ջուրը կը նետուէր՝ այսպէս
խուսափելով Արման, տը Բէրկազի և Լէօն Ռօլանի հե-
տապնդութենէն, որոնք, ինչպէս կարելի է յիշել, ետ
կը դառնային փութով և կը վազէին դէպի դիմաւորունը,
ուր ձգած էին Ֆիլիպի այրին մտրած վիճակի մէջ,
զոր սակայն անհետացած կը գտնէին:

Փութով խուզարկեցին տունը, պարտէզը և շքը-
ջակաները:

— Ոչ ոք կայ, ըսաւ Արման:

— Բայց ինչ պիտի ընենք այս դիակը, հարցուց

Լէօն Ռօլան:

— Ոչինչ, պատասխանեց Արման:

-- Բայց պէտք է յայտարարութիւն մը ընել:

— Անօգուտ է:

Լէօն աչքերը խոշոր խոշոր բացաւ:

— Սիրելի բարեկամս, ըսաւ կոմսը, կրնաք վստայ
րլլալ որ այս մարդիկը բնաւ չպիտի համարձակին եր-
թալ իմաց տալ ոտախկանութեան թէ ոճիր մը գործը-
ւած է հոս: Հետեւաբար, կը կարծեմ թէ իրերը պէտք

է իրենց գանուած վիճակին մէջ ձգել և մեկնիլ հողի:

Լէօն հասկցաւ թէ Պ. աը Բէրկազ իրաւունք ունէր.

— Միայն թէ, շարունակեց կոմսը, քանի որ յայտնի է թէ այս մարդիկը գիտեն ժամնի և Սըրիզի զտնուած տեղը, պէտք է որ գազանի մարդեր դնենք այս շրջակայները, այսինքն ծուղակի պէս բան մը լարենք անոնց սաջև, և երբ բռնենք զանոնք այդ որոգայթին մէջ, պարտաւորցնենք զանոնք որպէս զի ճշմարտութիւնը խօսին.

— Խեղճ կիներօն, կը մրմնջէր պարկեշտ գործաւորը արտասուելով, ևս էի որ իր մահուանը պատճառ եղայ. . . :

— Բայց, սիրելի բարեկամս, հանդարտ եղիր, իր վրէժն ալ պիտի լուծենք:

Արմանի աչքը բարկութե մը ճառագայթեց: Կոմսը և իր ուղեկիցը «թիւլպիւր»ին նստան վերստին և Բարիզ վերադարձան, ուր կէս գիշերը մէկ ժամ անցած կըցան համսիլ:

Ծերունի Պասթիէն իր տիրոջը կը սպասէր անհամբերութեամբ:

— Պարոն կոմս, ըսաւ անոր ներս մտնելը տեսնելով, գիտենք թէ ուր կը գտնուի Սըր Ուիլքեմսը:

Պասթիէն Արմանի երկնցուց տեղեկագիր մը այն գազանի ոտսիկանութենէն որ իրենց համար կը գործէր գիշեր ցորեկ, Այդ տեղեկագիրը սա մէկ քանի բառերը կը պարունակէր.

«Բարեգի մէջ Սըր Ուիլքեմս անուշով ճանչցուած անձը, որ իրանտական ծաղում ունենալը կը յայտարարէ, ո՛չ Հալիբ գտցած է և ոչ ալ շոգենաւ նստած,

այլ ընդհակառակը Պրըթանի ճամբան բռնած և սպախտ աը Լասիին տունը գացած է»:

Արման մտածկոտ երեւոյթ մը առաւ.

— Նոյնինքն Անարէան է, ըսաւ, որ գացած է Պրըթաններ, Մանուա գտնուող Լասիի սապետին քով: Ուրեմն, տիկին աը Պօրթօ և իր աղջիկը կը բնակին ժէնէ, Մանուա և ժէնէ ուրիշ քիլոմէթր հեռու են իրարմէ. . . : Ուրեմն յայտնի է թէ պէտք է աճապարել, որպէսզի չըլլայ թէ մտնկամարդ աղջիկը հրապուրուելով, անոր յանձնէ իր ձեռքը: Արդ, պէտք չէ ժամանակ կորսնցնել եթէ կ'ուզենք Հէրմինը ազատել:

— Վստահարար ո՛չ, ըսաւ Պասթիէն:

— Պէտք է որ դուն իսկոյն մեկնիս, և ելթաս Պրըթաններ, իմ ձեռ Պասթիէնս Բէրլովէնէն դուն պիտի գիտնաս թէ ի՞նչ կ'անցնի կը դառնայ Մանուաուի մէջ և թէ ի՞նչ կ'ընեն ժէնէի մէջ. Դուն պիտի գրես ինձ ամէն օր, և, եթէ պէտք ըլլայ պիտի միանամ քեզի:

— Շատ լաւ, ըսաւ Պասթիէն, պատրաստ եմ:

Եւ Պասթիէն, մանրակրկիտ տեղեկութիւններ առնելով, Երեկոյն մեկնեցաւ այնպիսի կտաքով մը, որ Սըր Ուիլքեմսի սապետ Լասիի տանը դուռնէն ներս մտնելէն քսոն և չորս ժամ վերջը Բէրլովէն հասաւ: Այն պահուն, երբ ինք ճանապարհորդի նստարանէն կ'իջնէր, ժամը երեկոյեան եօթնին տատնները, ձիավար սպասաւոր մը կ'անցնէր Բէրլովէնի վանդակապատին տաջևէն մղելով երկու տասնեակ շուներ: Բէրլովէնի դղեկաաթրուհիին սպասաւորն էր ան:

Կը յիշուի թէ, պարոն աը Լասի երեկոյին Բէրլովէն զրկած էր սպասաւորը և խնդրած որսի շուներու խումբին օգնութիւնը, որսալու համար վայրի խողը զոր Սըր Ուիլքեմս պարտէր դանակի հարուածով մը սպան-

նել: Սպասուորը հանդիսատես եղած էր անպարտնին և շուները կը վերադարձնէր Բէրլովէն:

— Բարև, Պասթիէն, ըսաւ բարեւելով մեծաւորը որ կը մտնէր Բէրլովէն, բաժակ մը պարպելու համար:

— Բարև, Մօս, պատասխանեց Պասթիէն, Որտե՞ կը վերադառնաս:

— Այո՛, պարոն Պասթիէն, խօսքս ամօթ, օրն ալ դիմադակ էր:

— Մինտկ որսացիր:

— Ո՛չ, պարոն Պասթիէն, գացած էի մասնակցելու պարոն ասպետ Լասիի որսական արշաւին:

— Ա՛հ, ըսաւ Պասթիէն յանկարծ ուշադրութիւնը կեզրոնացնելով:

— Պէտք է ըսել, շարունակեց սպասաւոր Մօս, թէ...:

— Սպաննեցի՞ք զայն:

— Ոչ, անգլիացին սպաննեց:

— Ի՞նչ անգլիացի, հարցուփորձեց Պասթիէն, յուսալով Սըր Ուիլիերմսի վրայ տեղեկութիւններ քաղել:

— Ո՛հ, պարոն Պասթիէն, անվախ, անվեհեր մէկը: Չեմ գիտեր թէ ուրիշ կուգայ ան, և սակայն, կ'սպաննէ վայրի խոզեր զանակի մը հարուածով, և այնքան յանդգնօրէն որ կիները կը նուաղին:

— Ի՞նչ կիներու վրայ կը խօսիս:

— Բարիզցի օրիորդին վրայ, որ ժէնէ կը գանուի պառնուհիին եզրօր աղջիկը:

— Ուրեմն ան ներկայ գտնուեցաւ որսորդութեան:

— Այո՛, պարոն Պասթիէն:

— Եւ նուաղեցա՞ւ:

— Ուղղակի...: Ա՛հ, անգլիացին լաւ աղայ մըն է, և ես կը կարծեմ թէ...:

Սպասուորը կեցաւ և իր անգողանապահութեանը մասին տոտամսեցաւ:

— Է՛հ, լաւ, ըսաւ Պասթիէն:

— Ես կը կարծեմ թէ, կը տեսնես, տախկա կրնայ ամուսնութեան մը փոխուիլ... և քիչ ստանէն...:

Պասթիէն սարսռաց, և յետոյ ուզեց քանի մը մանրամասնութիւններ ևս օրուան որսորդութեան վրայ: Սըր Ուիլիերմսի Մանուտառի մէջ հաստատմանը վրայ: Ապա սպասաւորը մեկնեցաւ, իսկ Պասթիէն գրեց Արմանին:

«Պարոն կոմս,

«Հասած եմ, և արդէն Անտրէայի վրայօք կամ եթէ կը նախընտրէք, Սըր Ուիլիերմսի վրայօք լուրեր ունիմ: Ան զետեղուած է պարոն Լասիի քով: Տեղի սենեցած է ձիով ու բարակներով որսորդութիւն մը ժէնէի մերձակայ անտառներուն մէջ: Սըր Ուիլիերմսը սպաննած է խոզը դանակի հարուածով: Հէրմին նուազած է: Այս պահուն, պարոն Սըր Ուիլիերմս և պարոն Լասի սեղան նստած են ժէնէի մէջ աիկին աը Բէրմա-աէքի տունը:

«Յառաջիկայ ամուսնութեան վրայ կը խօսուի բարեբախտաբար հոս եմ»

ՊԱՍԹԻԷՆ

Այն պահուն ուր նախկին հիւստորը այս նամակը դրած էր, մարդ մը սրահէն ներս մտաւ: Ապուշ ժէրոմն էր:

— Տեսած եմ լայն, ըսաւ յանկարծ, շատ լաւ տեսած եմ, և կը ճանչնամ զայն... ան է... ո՛հ... ան է...

— Ի՞՞վ է ան, հարցուց Պասթիէն զարմացած:

— Մարդասպանին աղան, պատասխանեց ապուշը:

— Ահաւասիկ նոր զէմք մը, խորհեցաւ Պասթիէն:

և քանի որ Անտրէան կը ճանչնայ: Աստուած մեզ հետ է ուրեմն:

.....

Ժէնէի դղեակը վերադառնանք հիմա ուր Սըր Ուիլ- երմար Թողուցինք, սեղաններուն առջև, նստած աջ կողմը պառնուհիին որ անոր կը խոստանար իր ջերմադին աջակցութիւնը:

Պառոնը կը յաղթէր: Ան ունէր իր կողքին հայրը, մայրը, մորաքոյրը և ձեր ասպետ Լոսին: Ան երեւցած էր Հէրմինի երկու տոսմոթիքական պարագաներու մէջ ուր մարդիկ կնոջ կ'երեւան պատուանդանի վրայ և խորհրդաւոր հմայքով մը ծածկուած: Անոր կը մնար ուրեմն միակ աշխատանք մը, թէ և իրականապէս լուրջ- գրաւել մանկամարդ աղջկան սիրտը: Բայց Սըր Ուիլ- երմա ճարպիկ մարդ մըն էր, իր հրապուրողի երկար կեանքին մէջ, ն մտրած էր թէ կինը կը սիրէ մարդուն քով երբեմն պազ վերապահուած մը խանդոտ կիրքերուն հետ:

Պառոնը ինքզինքը ցոյց տուած էր օրիորդ տը Պօր- րէօին նախ գերեզանցօրէն վիպական և տուամթիքա- կան օրուան մը մէջ, և իբրև հերոս մը վասնզայից պատահաներու, մարդը՝ որ կ'ապրի ժպիտի մը համար, Ան ուղեց որ նէ կտրենայ տեսնել իր մէջ ազնուատոնմ պաղ անգլիացի, վերապահ, մելամաղձոտ, հնազանդե- լով ամենախիստ և ճշգրտած պատշաճութեանց: Ընթրիքի ժամանակ ան հաղիւ իր աչքերը վերցուց Հէրմինի վը- րայ, բայց խօսեցաւ սրամտութեամբ. իր բարձր իմա- ցականութիւնը երեւան բերու, և ուղեց երթել անոր աչքերուն, բարոյապէս ալ բարձր, ինչպէս որ էր Ֆիզի- քապէս:

Ճաշէն վերջ, պարոն տը Լասի Թոյլտուութիւն խնդրեց քաշուեցու: Ծեր ազնուականը Սըր Ուիլիւրմար ազատ ձգեց մնալու: Սըր Ուիլիւրմա կեցաւ տակաւին երկու երեք ժամ խօսելով երբեմն տիկին տը Քէրմա- տէքի: և երբեմն տիկին տը Պօրրէօին հետ, իսկ Հէր- մինի հետ հաղիւ քանի մը բառ փոխանակելէ վերջ քաշուեցաւ: Երբոր մեկնեցաւ, ընկերացած պ. տը Պօր- րէօի հետ, որ անոր հետեւեցաւ մինչև քիլոմէթր մը տեղ, տիկին տը Քէրմատէք բացազանչեց:

— Ահաւասիկ գեղեցիկ երիտասարդ մը, և որ պա- տիւ կը բերէ իր ցեղին:

Հէրմին կ'արմրեցաւ քիչ մը և աչքերը խոնարհե- ցուց:

— Պառոնը, ըսաւ Թէրէզ, զողջողալով, արդարև կ'տատրեալ մարդ մըն է: Գեղեցիկ է, մտացի է և ունի հազուագիււտ ձիրքեր:

— Եւ հարուստ է ծայր աստիճան կ'երևի աւելցուց պառուը:

Յետոյ աչքին ծայրով իր քեռաղջիկը զխոսեց: Բայց Հէրմին իր երազանքին մէջ խորտուզուած էր, և ան- տարբեր թեամբ կ'ունկնդրէր Սըր Ուիլիւրմարի մասին եղած գովասանքին, և կ'երազէր Ֆէրնանը, որուն թշուառ բախտին կ'անգիտանար գեռ: Այդ պահուն, Պարոն տը Պօրրէօ կ'ընկերանար Սըր Ուիլիւրմարի, և երկուքն ալ, հիանալի լուսնի լոյսով մը, կը հեռանային ոտքով, վերջինը քաշելով իր ձին սանձէն, հսկայ ծա- ոերու հովանիին տակէն, որոնք կը շարուէին Ման- ուարի ծառուղիին վրայ:

— Պառոն փեսար, ըսաւ գրտանեակին գլխաւորը, բռնելով Սըր Ուիլիւրմարի բազուկէն, նշանաւոր հրապու- րիջ մըն էք: Ծճմարտապէս ձեզի հիանալի կը դաննեմ:

— Օ՛հ, օ՛հ, բա տղանչեց պատոնը, սովորական
գործ մին է ատա Հրապո՛րու մը արուեստ մըն է:

— Աննոգ եղէք, Հէրմին պիտի սիրէ ձեզի:

— Շատ հաւանական է, պատասխանեց Սըր Ուիլ-
կըմս, ինքնահաւան չեղտով մը:

— Կամ առնուազն ան պիտի հաւանի ձեզի հետ
ամուսնանալ:

— Ատիկա բաւական է ինծի. սէրը չէ կարևոր:

— Եւ, ըստ Պօրբէօ, որ այս սէր բառին վրայ
սարսուտց և Սըրիզը երազեց, մենք տրոպ կեմսով պէտք
է գործենք:

— Կը յուսամ:

— Մենք պիտի կրնանք հրատարակել տալ տ-
մուսնական ազդերը և տասնըփնից օրուան մէջ լմնցնել
գործը:

— Այ է իմ կարծիքս ալ:

— Եւ կը խոստանա՞ք միշտ Սըրիզը տալ ինծի:

— Մի՛շտ, աներ:

— Ո՛հ, այն տանն, ազազակեց Պօրբէօ, որուն աչ-
քերը կիրքէն փայլեցան, դուք պիտի ամուսնանաք
Հէրմինին հետ, կ'երգնում:

— Ուրեմն, հրաժեշտ կ'տանեմ, աներ:

— Յետուեթիւն կ'ուզես ըսել:

— Անտալակոյս, վաղը պիտի գամ, Պատշաճ պատ-
ճառաբանութիւն մը պիտի գտնեմ:

— Եւ ես հոսկէ քու գովասանքդ պիտի ընեմ:

Սըր Ուիլկըմս իր գրպանէն հրահան մը հանեց և
իր սիկառը վառեց: Յետոյ, ձի հեծաւ, իր մեղսակիցին
ձեռքը վերջին անգամ մըն ալ սեղմեց և սրտը աւ մեկ-
նեցաւ, իսկ Պօրբէօ կը վերադառնար ժէնէ բոլորովին
մտածկոտ և միշտ Սըրիզը երազելով: Ծերուկին տոբիը
կ'աճէր օր ըստ օրէ:

Երկու ճամբայ կ'առաջնորդէին ժէնէն Մանուան.
Մին կ'անցնէր անտառէն, և աւելի կարճը կը հետեւէր
խարակներուն և ծովեզրին: Այս ճամբան բռնեց Սըր
Ուիլկըմս, որ կատարելագէս կը ճանչնար երկիրը: Պատ-
ճառը այն չէր որ պատոնը կ'ուզէր աճագարել, կամ
թէ կ'ուզէր վայելել էտպէս բանաստեղծական ընու-
թեան գեղեցկութիւնը, և մտիկ ընել ծովուն ճայնը և
զիտել ալիքներու լուսնի լուսով դրուագուած տեսա-
րանը: Ո՛հ, Սըր Ուիլկըմս տրիշ նպաստով մը ունէր:

Ուզին, կամ աւելի եւս խարակներու նրբուզին
կ'անցնէր Քէրլովէնէն, պ. Քէրկազի հայրենական հո-
ղէն, ուր ծնած էր զերկոմս Անարէա, և որ, Յիլիբօն
կոմսէն կողոպտուած, վերջապէս վերագարձած էր Ար-
մանին:

Պատոնը քոնի մը փամէ ի վեր վախ մը ունէր. այն
է թէ Արման իր հեաքերուն վրայ չըլլար, և չի գար
Քէրլովէն իր վրայ հսկելու համար: Կոմոնն ներկայու-
թիւնը Պրըթմանի մէջ, կրնար վիժել տալ Սըր Ուիլ-
կըմսի այնքան ճարպիկօրէն լարած թակարդը: Ուրեմն
ան ուզեց անցնել Քէրլովէնէն և, անցած ատեն, ջա-
նալ հասկնալ թէ պարոն տը Քէրկազ հոն կը գտնուէ՞ր
թէ ոչ: Ժամը երեկոյեան ութին տանններն էր. լուսինը
կը փայլէր երկինքին մէջ և ծովուն վրայ: Պատոնը կը
ձիովարէր մտածելով, երազելով տասներկու միլիոն-
ներուն վրայ, և ինքնիրենը ըսելով:

— Կ'ուզեմ հանդիպիլ Արմանին, կ'ուզեմ որ նոյն
խակ ի հարկին ինձի ճանչնայ, բայց նախապէս կ'ուզեմ
օրիորդ Հէրմինին ամուսինը ըլլալ:

Երբ այս մտածումներով կը յառաջանար, ան հա-
սած էր սրբէն խարակներուն բարձունքը և կրնար
տեսնել Քէրլովէնը, զիտելով անոր հին աւատական



աշտարակները Ովկիանոսին վերեւէն, Բայց հին զղեւ-
կը դիտելով և ինքզինքը դառն երազներու տալով,
վասն զի երկար ատեն նկատած էր Քէրլովէնը իբր իր
ժառանգութիւնը, ան սարսուտց յանկարծ և յեղակարծ-
օրէն իր ձին կեցուց:

Ան կը տեսնէր շէնքին առաջին յարկը, լոյսի մը
փայլելը, պատուհաններու ետին մեծ սրահին: Ուրեմն,
որպէս զի այս մասը լուսաւորուած ըլլար, պէտք էր
որ տէրը զղեակը եղած ըլլար: Քէրլովէնի մէջ մարդիկ
կ'ըլլէին մինչև վերի յարկերը տուարկաներու և սրահ-
ներու փոշիները թօթուելու համար, բայց ասիկա ցե-
րեկ ատեն, և ոչ երբեք գիշերուան յառաջացած ժամու-
մը մէջ:

— Օ՛հ, օ՛հ, մտածեց Սըր Ուիլքերմս, որուն սիրտը
սկսաւ բարբախել, Արման Քէրլովէն եկած է արդ-
եօք:

Խթանեց ձին ու սկսաւ իր ճամբան շարունակել և
իր վերարկուն մէկ ծայրովը իր դէմքը գոցելու խո-
հեմութիւնը ձեռք առաւ, խոհեմութիւն՝ որ սակայն կը
բացատրուէր և բոլորովին բնական կը դարձնէր գիշեր-
ուան սառուցիչ ցուրաը, Նրբուղին կ'անցնէր զղեակին
մեծ դրանը առջեւէն, Սըր Ուիլքերմս կ'իսաբաց վան-
դակապատին մէջէն ակնարկ մը նետեց բակին մէջ, և
հոն նշմարեց ճամբորդի կառք մը. այն ատեն սարսուռ
մը զգաց և ձեռքը ձիուն աարաւ, որպէս թէ ան կը
վախնար մնալու երկար ատեն դրացի զղեակի մը մէջ
և ունենալու գէշ հանգիպում մը: Այդ պահուն ան լսեց
առողջ և հնչիւն ձայն մը, որ կ'երգէր սա պրըթօնա-
կան յանկերզը, որ այնքան լաւ ծանօթ է:

Դուն բնաւ չպիտի երթաս պարսնանդէս,
տիկին ամուսնացեալ,

Դուն տունը պիտի մնաս, մինչդեռ մենք
կ'երթանք:

Եւ ան կրցաւ տեսել զիւզացի մը որ արագ քաջ
լով կուգար դէպի իր կողմը: Պատոնը խնամքով իր վե-
րարկուն դէպի երեսը տարաւ և շարունակեց ճամբան
դէպի այն կողմը: Ասիկա քսան տարեկան տղէկ մըն
էր, Քէրլովէնի ագարակապանը, և որ մանգաղ մը ու-
սին վրայ, զաշտէն կը վերադառնար:

— Է՛հ, բարեկամ, ըսաւ Սըր Ուիլքերմս, ձայն տա-
լով անոր:

— Պարոն, պատասխանեց զիւզացին, պատիւը ու-
նիմ ձեզ բարեւելու և ծառայ եմ ձեզի:

Պրըթաներ այնպիսի երկիր մըն է ուր հողագործը
կը բարեհաճի բարեւել օտարը:

— Մանուսի ճամբուն վրո՞ն եմ, հարցուց պա-
տոնը:

— Այո՛, պարոն, միշտ դէպի շիտակ:

— Ծնորհակալ եմ, բարեկամ:

Եւ Սըր Ուիլքերմս երկու քայլ եւս յառաջացաւ և
յետոյ վերադարձաւ:

— Որո՞ւ կը պատկանի այս զղեակը, որ կը գրա-
նուի բարձրունքին վրայ, հարցուց:

— Պարոն Քէրկաղ կոմսին, պատասխանեց գեւ-
ղացին. բայց հոն չէ ինք:

— Ա՛հ, ըսաւ անփութօրէն պատոնը, և ո՞ւր է
ինք:

— Բարիդ է, և աշունէն առաջ չպիտի գայ,
Սըր Ուիլքերմս չունչ մը առաւ:

— Անցած միջոցիս, ըսաւ, բակին մէջ կառ մը
տեսայ:

— Պարոն Պասթիւէնն է, որ այս առաւօտ հասած
է:

— Ո՞վ է այս պարոն Պասթիէնը, հարցում արձեց նենգամիտ պատոնը:

— Պատոն կոմսին գործակաւարն է: Գիշեր բարի պարոն, և Աստուած պահէ ձեզ:

— Բարի գիշեր, բարեկամ, շնորհակալութիւն:

Գիւղացին շարունակեց իր ճամբան դէպի Քէրլովէն և Սըր Ուիլիերմս ալ դէպի Մանուտա: Պարոն տը Լասի շատ կանուխ անկողին մտած էր, և Սըր Ուիլիերմս հետեւեալ օր միայն կրցաւ տեսնել զայն: Ազնիւ մարդը լաւ տրամադրուած էր, և այն օրը որոշեց կըրկին որսար: Սըր Ուիլիերմս օգտուեցաւ այս «ակամայ բանթողէն» ժէնէ երթալու համար:

Քէրմատէք պատոնուհին շատ մոլի էր նորտ խազալու, որ այն ժամանակ դեռ նորութիւն մըն էր: Սըր Ուիլիերմս իր բաժինը լրացուցած էր առջի օր, Ան ալ ոչ նուազ բուռն փափաք մը ցոյց կուտար քան պատոնուհին, այս խաղին համար: Պատոնուհին հետ նորտանեալու անչը իրեն համար բուռն պատրուակ մըն էր, առանց տատամսելու ժէնէ ներկայանալու համար: Հէրմին անոր ներկայութեանը կտրմբեցաւ և Տիկին տը Պօրթօ ներողամիտ ժպիտով մը և պատրաստակամօրէն հիւրընկալեց զայն: Ինչպէս նախընթաց ճաշին, նոյնպէս ալ այդ իրիկունը Մանուարի մէջ անցուց, ուրկէ այս անգամ ժամը իննին ատենները մեկնեցաւ: Եւ ինչպէս առջի օր, այդ օրն ալ ան խարտկներու նրբուղին բռնեց:

— Շատ աւելի քիչ կը կասկածիմ այս կոշտ Պասթիէնէն, քան թէ նոյն ինքն Արմանէն, բայց լաւ է հսկել անոր վրայ:

Սըր Ուիլիերմս կ'անդիտանար Պաքարայի փախուստին և Արմանի ըրած յայտնութիւններուն մասին,

յայտնութիւններ՝ որոնք ոչ մէկ կասկած կրնային թողուլ ոչ կոմսին և ոչ ալ Պասթիէնին իր ինքնութեանը վրայ:

Այդ պահուն, մինչդեռ կը մօտենար Քէրլովէնի, պատոնը գաղափար մը յղացաւ:

— Կր փափաքիմ, կ'ըսէր ինքնիրեն, երթալ դըղեակին զուար գորնել և Պասթիէնի այցելութիւն մը տալ:

Պատոնը այս գաղափարին մէջ հաւորձակութիւն կը ստանար, և հասած էր շիտակ ուղի մը որ կ'ընթանար ժայռերուն վտանգաւոր եզերքէն:

Այդ տեղը տեսարանէ զուրկ էր:

Ներքուղիները կ'իջնէին ձորակներու նման դէպի անդունդ, և յետոյ ընդարձակ դաշտի մը կը վերածուէին աւելի հեռուն: Այս կէտէն ոչ Քէրլովէնի հողը կ'երևէր և ոչ ալ անոր աշտարակները. մի միայն ծովէ էր ար կը տեսնուէր. ուժգին կերպով մոնչելով և անեղ ազմուկով մը խորասուզուելով, ան կը տիրապետէր մէկ քիլոմէթր շրջանակի մէջ գտնուող բոլոր իրերուն և խարակի խորտուբորգութիւններուն:

Այստեղ, հրացանի մը պայթիւնը կամ ուժգին ազդակներ պիտի խնդրուէին մոնչող ալիքներու ժըխորին մէջ:

Լուսնի ճառագայթներովը, որոնք կը փայլէին ցայտուն կերպով, Սըր Ուիլիերմս տեսաւ մարդու մը սիլուէթը խարակին հակադիր կատարին վրայ: Յետոյ տեսաւ անոր չարժիլը և յամբօրէն իջնելը ձորակին խորը և դէպի իրեն գալը:

Յետոյ երեցաւ նաև ուրիշ սիլուէթ մը, որ առաջինին ճամբուն հեռեկեցաւ, և յանկարծ պարոնը երկու մարդոց ներկայութեանը գտաւ ինքզինքը:

— Բարեւ, Սըր Ուիլիեմ, ըսաւ ձայն մը որ զայն սարսուեցուց.

— Ան է, շատ լաւ կը ճանչնամ, մրմռաց երկրորդ անձը:

Պառօնը ճանչցաւ Պասթիէնի ձայնը ինչպէս նաև ծեր ապուշ ժէռօմինը. Եւ բնազդօրէն ան տարաւ ձեռքը Թամբին վրայ տարձանակի պատեաններուն՝ իր տարրձանակը աննելու համար:



ԺԲ.

ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆ

Սըր Ուիլիեմ սարսուռ մը զգաց: Իր տարձանակները հոն չէին:

Նախընթաց օր, ձիով որսի ելած ժամանակ Պ. աը Լասիին ձիապօնը տարձանակները հանած էր մաքրելու համար, քայց զանոնք իրենց պատեաններուն մէջ գետեղել մոռցած էր:

— Բարեւ, Սըր Ուիլիեմ կրկնեց Պասթիէն, որ եկաւ պառօնին դէմը կեցաւ:

— Վայ, ըսաւ Սըր Ուիլիեմ, չեմ սխալեր, լաւ է... իմ հակառակորդս է:

— Նոյն ինքն, պառօն...

— Ա՛հ, աղաղակեց Սըր Ուիլիեմ, տարօրինակ է սա:

— Սյդպէ՛ս կը գտնէք, ըսաւ Պասթիէն:

— Աստուած վկայ, այո՛, պարօն:

Սըր Ուիլիեմ փնտոել ձեւացուց իր խօսակիցին անունը:

— Պասթիէն, ըսաւ հիւսարը:

— Շատ լաւ, պարօն Պասթիէն: Է՛հ, բացազանչեց պառօնը, ուրեմն ո՛ւրկէ կուգաք:

— Բարիզէն կուգամ. Եւ զուք պէտք է զխնաք:

աւելցուց Պասթիէն, որովհետեւ Քէրլովէնի սպասաւորը՝ որուն դուք հանդիպեցաք երէկ՝ ձեզ իմաց տուած է գալս:

— Ճիշդ է, մոռցած էի, ըստե Սըր Ուիլիերմս պազարիւնութեամբ մը:

— Բայց դուք մեր... հարցուփորձեց Պասթիէն:

— Ես Մանուաւ կ'երթամ:

— Գիտե՞մ, բայց ուրկէ՞ կուգաք:

— Ժէնէէն կուգամ, պարոն Պասթիէն:

— Օրիորդ տը Պորթօն զարպասել:

— Ճիշդ այդպէս:

— Իր ձայնն է... ճիշդ իր ձայնն է... որքան որ ճիշդ իր դէմքն է... կը մըմտար ապուշը ցած ձայնով մը:

— Ի՞նչ կ'ըսէ այս մարդը, հարցուց Սըր Ուիլիերմս Պասթիէնին:

— Կր կարծէ ձեզի ճանչնալ:

— Ձի՛ս... օ՛հ...:

— Լաւ գիտէք թէ, Սըր Ուիլիերմս, պատասխանեց Պասթիէն հանդարտօրէն, այնքան կատարելապէս կը նմանիք ղերկոմս Անտրէային, Քէրկազի՝ իմ տիրոջս եղբորը, որ ամէն ոք ձեզի գայն կը նկատէ:

— Ինչպէ՛ս, ա՛յս մարդը...

— Այս մարդը իր կեանքը անցուցած է Քէրլովէն, ձանչցած է այն թշուառական ոճրագործը, որ Յիլիբօն կ'անուանեն:

Այս բառին վրայ Պասթիէն կեցաւ:

Սըր Ուիլիերմս բարկութենէն կարմրեցաւ իր հօրը իբրև ոճրագործ նկատուիլը իմանալով:

Բայց ոչ իսկ յօնքերը շարժեց:

— Եւ, ըստե Պասթիէն իր խօսքը լրացնելով, ան ձանչցած է իր ազոն ալ:

— Ճիշդ ի՞նչ նման:

— Բարեբաղդաբար դուք ան...:

Սըր Ուիլիերմս, որ թեթեւ սրանեղութիւն մը կը զգար, շունչ առաւ:

— Ա՛հ, այո՛, ըստե, ս՛եր կ'երթայիք երբ ձեզ հանգիպեցայ:

— Դէպի ձեզ, Սըր Ուիլիերմս:

— Ուրեմն դուք գիտէի՞ք թէ ես ասկէ պիտի անցնէի:

— Այնպէս կ'ենթադրէի:

— Դուք, խոստովանեցէ՛ք, տարօրինակ կանխագուշակութիւններ ունիք:

— Աստուած իմ, ո՛չ, դուք ինքնին դատեցէք:

— Հապա՞, բացագանչեց պատոնը:

— Դուք եկած էք Պրըթանիւր, ասպետ Լասիլի քով որսորդութեան համար, չէ՞:

— Այո՛:

— Որսորդութիւնը հաճելի ժամանց մըն է, Սըր Ուիլիերմս, բայց երբոր ձեզիպէս երիտասարդ և բարեկազմ է մարդ...

— Շատ բարի էք, ըստե պատոնը խոնարհելով:

— Որսորդութիւնը անբաւական է, աւելցուց Պասթիէն, միամիտ ձեւով. քիչ մըն ալ սէր կ'երարզեն:

— Օ՛հ, շատ քիչ:

— Լաւ, բայց կ'երարզեն:

— Ամեն բանէ յետոյ, կարելի է:

— Այն ատեն իրենց շուրջը կամ մերձակայքը գեղեցիկ աղջիկ մը կը փնտռեն:

— Շատ զուարճախօս էք պարոն Պասթիէն:

— Եւ դուք փնտռեցիք...

— Բայց, վերսկսաւ Պասթիէն, մեր Պրըթանիւրը մէջ գեղեցիկ և մանկամարդ աղջիկներ չեն պակսիր:



միայն թէ երբ կին կը փնտռենք, դրամօժիտները կը պակսին:

— Պա՛ն, ըսաւ Ուիլերմա, վաճառակոնուծիւն չեմ ուզեր ընել:

— Կը հաւատամ, բայց դուք առանց դրամօժիտի աղջկան մը հետ չպիտի սմուսնանաք:

— Ո՛վ գիտէ, մրմռաց պառոնը, որ Պասթիէնի ձայնին մէջ մասնաւոր ծաղրական շեշտ մը կը դռնէր:

— Ուրեմն դուք դրամօժիտ մը կը փնտռէք:

— Պարոն...

— Օ՛հ, մի՛ պահէք, լուս տեղեկացած եմ:

— Դո՛ւք:

— Ե՛ս:

Պասթիէնի այս վերջին բառին հետ միասին արտասանած շեշտը շատ որոշ հասնողւմ մը կ'արտայայտէր: Յետոյ շարունակեց ան.

— Օրիորդ տը Պորբէօ գեղեցիկ, մանկամարդ ե պարկեշտ աղջիկ մըն է:

— Դուք կը ճանչնա՞ք դայն:

— Վստահութիւն ունեցէք, Սըր Ուիլերմա, անիկա լուս դրամօժիտ մը պիտի ունենայ:

— Ա՛ն, պատասխանեց Սըր Ուիլերմա, սողքատ է ան, սիրելի Պարոն Պալթիէնս, իր մօրմէն յիտուն կամ վաթսուն հազար ֆրանք պիտի ժառանգէ, իսկ հայրը ոչինչ ունի:

— Բայց ան ունի մօտալուս ժառանգութիւն մը:

— Ո՛հ, ի՞նչ կ'ըսէք:

— Ճշմարտութիւնը Պարոն Բէրմօր տը Բէրմալուէ անօր կը ձգէ, իր կտակովը, իր ունեցած ամբողջ հարստութիւնը:

— Ո՛վ գիտէ, բոցազանչեց Սըր Ուիլերմա, միշտ անգիտակ ու միամտ երեւոյթ մը ցոյց տալով:

— Սնտարակոյս դուք գիտէք, Սըր Ուիլերմա:

— Ե՛ս. բնաւ երբեք. ձենէ է որ կը լսեմ հիմա:

— Ո՛հ, հազար ներողութիւն, այդ պարագային:

— Ի՛նչն է, ճիշդ ի՛նչն է, միջամտեց յանկարծ սպուշը, որ քարի մը վրայ նստած էր ճամբուն եղրը:

— Ո՛հ, ըսաւ Սըր Ուիլերմա, որ ուզեց փոխել խօսակցութեան նիւթը, այս մարդը զիս կը ձանձրացնէ:

— Ուշագրութիւն մի՛ ընէք, ըսաւ Պասթիէն, լսենթ է, Կ'ըսէի ուրեմն թէ Բէրմօր տը Բէրմարուէի հարստութիւնը, որուն միակ ժառանգորդն է Օրիորդ տը Պորբէօ, կը հասնի առանցիկ միլիոնի:

— Ին՞չդ ես, սղաղակեց Սըր Ուիլերմա:

— Հաւատացէք որ ճշմարիտ կ'ըսեմ:

— Տասներկու միլիոն, բայց խելքս պիտի թոցնեմ:

— Չպիտի թոցնէք Սըր Ուիլերմա:

— Բայց Պարոն, ըսաւ Սըր Ուիլերմա, ցուրտ շեշտով մը, եթէ ուզած էք զուարճանալ ինծի հետ, շատ գէշ ժամանակ ընտրած էք:

— Ես անկարող եմ այդ բանին ըսաւ Պասթիէն:

— Բանի որ այդպէս է, թոյլ տուէք ինծի սպասել ձեզի վաղը, որպէսզի կարենամ խորհրդածել ձեր խօսքերուն վրայ: Այս գիշեր կը վախճամ որ խելքս թոցնեմ...: Տասներկու միլիոն...:

— Աղէկ, պատասխանեց Պասթիէն, և սակայն վաղն ալ ձեզի միեւնոյն բանը պիտի ըսեմ, աւելցնելով նոս անոնք, ինչ որ հաւանաբար դուք գիտէք արդէն:

— Բայց ես բան մը չեմ գիտեր, պարոն Պասթիէն:

— Թէ Աբման տը Բէրկազ կոմսը պառոն Բէրմօր տը Բէրմարուէի կտակին գործադրիչ կարգուած է:

— Պարոն, ընդմիջեց Սըր Ուիլերմա, դուք չէ՞ք ըսողը թէ ինծի զիմաւորելու կուզայիք:

- Այո՛ պատան:
- Պարզուպէս ինձի բարեւելո՞ւ նպատակաւ էր:
- Ո՛չ, ձեզի հետ գործ ունէի:
- Իրա՞ւ, և և ի՞նչ բանի մասին:
- Շատ ծանր բաներու վրայ խօսելիք ունիմ ձեզ:

Իր պաղարիւնութեան, մտատանջ կ'երեւէր և իր շուրջ խուզարկու նայուածք մը կը նետէր անրնդհատ:

Անոնք կը գտնուէին վայրի և ամայի տեղի մը մէջ, ուր անդունդէն ովկէանին ձայնը կը բարձրանար: Անոնք կը կոխէին չորս ոտք լայնութեամբ նրբուզի մը վրայ, որուն ստորուը ծովը կը մռնջէր նեղ մարդագետնի և խորակի խորատուփորտութեանց մէջ երկնցած տունկերուն մէջէն: Երկուք էին անոնք և ինք մինակ էր: Ինք Սըր Ուիլերմս, կեանքին մէջ թերեւս ատշին անգամն էր որ առանց զէնքի էր:

Ու խենդը նստած էր քարի մը վրայ, և կը շարունակէր տակաւին մրմուռ սպաննական խօսքեր և կատաղի ձեւեր ընել:

Սակայն և այսպէս Սըր Ուիլերմս կը պատկանէր այն մարդոց, որոնք վտանգի պարագային իրենց պարիւնութիւնը չեն կորսնցնէր: Որքան որ քրիթիքական և զարնուրելի էր կացութիւնը, ինք սակայն ունէր կորով, չվհատելու համար:

— Ընմարի՛տ է թէ դուք ինձ ծանր բաներ ունիք ըսելու, ըսաւ:

— Այո՛, Սըր Ուիլերմս, շատ ծանր, պատասխանեց Պասթիէն:

— Կենթադրեմ թէ տեղը չէ:

— Բայց... ընդհակառակը...

— Մտանաւոր ըզձա՞ք, պարոն Պասթիէն... ըսցց ծովուն ազնուկը... և յետոյ... այս մենութիւնը...

— Աւելի բնական է, Սըր Ուիլերմս: Ա՛հ, ոտքերնիդ գետնին վրայ զրէք... և յետոյ նստեցէք հոն... քարին քով...:

— Բայց, պարոն, ըսաւ Սըր Ուիլերմս, ձեզ բարոյրովին անհոգ կը գտնես... ինչո՞ւ համար ձեզ չպիտի կենամ:

— Որովհետեւ, թերեւս, մենք երկարօրէն խօսակցինք:

— Ի՞նչ կարեւորութիւն ունի:

— Պատան, բաւ Պասթիէն, պաղ կերպով, պիտի ուզէի եախ ձեզ խօսիլ կնոջ մը վրայօք զոր դուք կը ճանչնաք:

— Ի՞նչպէս կը կոչեն զայն:

— Պաքարա, պատասխանեց Պասթիէն:

Սըր Ուիլերմս սարսափ:

— Չեմ ճանչնար, ըսաւ, հանդարտութեամբ:

— Ձեր յիշողութիւնը տեղը չէ, վասնզի դուք զայն ս.մրափակեցիք իբր խենդ յիմարանոցի մը մէջ...

— Պարոն, ազաղակեց Սըր Ուիլերմս, որ դուն տեցաւ:

— Պաքարան դուրս ելած է...

— Դո՛ւրս ելած է, բացաբանչեց, մոռնալով իր դերը:

— Ա՛հ, վերջապէս, գոչեց Պասթիէն, կը մտանուիք եւ մինչդեռ Սըր Ուիլերմս իր շրթունքները կը խամսէր մինչև արիւնիլը:

— Այո, ըսաւ, Պաքարա դուրս ելած է... փախած է և եկած դատած է կոմս Բէրկազը:

Պատանը ձիջ մը արձակեց:

— Օն, պատան, ըսաւ Պասթիէն հանդարտութեամբ, կը տեսնէք թէ այլեւս չպիտի մերձէք վար դեանին վրայ կոխելը:

Սըր Ուիլիերմս ուղեց ժխտական շարժում մը ընել: Այն ատեն Պասթիէն տարձանակը զրպանէն հանեց և Սըր Ուիլիերմսի ուղղելով ըսաւ.

— Վար իջէք, պառոն, կամ մեռած էք:

— Քաշեցէ՛ք, քաշեցէ՛ք, կ'ունար ապուշը: Սպաննեցէ՛ք մարդասպանին տղան: Սպաննեցէ՛ք զայն:

Սըր Ուիլիերմս շատ զօրաւոր էր չհնազանդելու համար այդ ուժին: Լոռեթեամբ մը ձիէն իջաւ, Պասթիէն գրաւեց ձիուն սանձը, յետոյ տարձանակը միշտ ձեռքը, ինքն ալ իր կտրգրն ոտքերը սպանդակին վրայ զրաւ ու թեթեւօրէն ձին հեծաւ:

— Հիմա, ըսաւ չպիտի կարենաք փոխչիլ, կամ առնուազն պիտի կրնամ հասնիլ, և ձեզ ծովը նետել, եթէ պէտք ըլլայ:

— Պարոն, պատասխանեց Սըր Ուիլիերմս, կը կարծէի թէ պատուաւոր անձի մը հետ է գործս, կը խորհիմ թէ խաբուած եմ: Աւազակի մը հետ է որ գործ ունիմ:

— Լաւ, բայց մինչև վերջը զիս մտիկ ըրէք: Կ'ըսէի ուրեմն թէ Պաքարա եկած է տեսնել պ. սըր Գէրկազը:

— Վե՞րջը, ըսաւ պառոնը կտրուկ կերպով:

— Պաքարա, շառնակեց Պասթիէն, կոմսին պատմած է բաւական շահեկան պատմութիւն մը:

— Ա՛հ, ա՛հ, ծիծաղեցաւ պառոնը:

— Ի՞նչ գատեցէք զայն...:

Սըր Ուիլիերմս ոտքերը գետինը դնելէն ի վեր, բազուկները խաչաձև կը կենար իր ձիուն մօտը, որ Պասթիէն հեծած էր: Միայն թէ, մտրակը չէր տուած, Պասթիէն ալ երբեք չէր խորհած զայն պահանջել:

— Այո՛, պառոն, շարունակեց Պասթիէն, պատմու-

թիւնը բաւական եզակի է. ինչիրը նամակի մը վերայ է որ գրուած է թշուառականէ մը, դերկոմս Անտրէանէ, որուն դուք կատարելապէս կը նմանիք:

— Վե՞րջը... վե՞րջը... պնդեց Սըր Ուիլիերմս, որ կը սկսէր բարկութենէն զողողալ:

— Այս նամակը, Անտրէանի կողմանէ գրուած, Պաքարայի միջոցով ուղղուած է պ. Ֆէրնան Ռօշէի, որ երբեք չէր ճանչնար զայն. բայց անկէ սիրուած էր: Արդ, այս նամակը Պօրթօի յանձնուեցաւ. Պ. սըր Պօրթօ մեղսակիցը դարձած էր Անտրէայի, և յանձն տուած այն նամակը անոր առնին գորգին վրայ ձգել: Օրիորդ ալ նամակը անոր առնին գորգին վրայ ձգել, և երեւոյթներէն սըր Պօրթօ կարգաց այդ նամակը, և երեւոյթներէն խաբուելով, ան Ֆէրնան Ռօշէի գրեց թէ ամէն բան բոլորովին խզուած է իր և անոր միջև: Ինչո՞ւ. ատիկա դերկոմս Անտրէան և պ. սըր Պօրթօ միայն պիտի կարենային ըսել: Սա է թէ նախարարութեան մէջ զրամագնակ մը կորսուած է և թէ Ֆէրնան Ռօշէի զըրպանին մէջէն գտնուած է:

Պասթիէն լուց և Սըր Ուիլիերմսը դիտեց:

— Սակայն, ըսաւ, պ. Ֆէրնան Ռօշէ անմեղ էր, սրբան Պաքարան:

Ուիլիերմս, սշուազրութեամբ կ'ունկընդրէր, յանկարծ շարժուեձեռով մը ընդմիջեց Պասթիէնը

— Ի՞նչ պէտք է եզրակացնել ատկէ, հարցուց:

— Ատով Սըր Ուիլիերմս, ըսել կ'ուզեմ թէ կոմս Անտրէան գործելով այսպէս այս շարագործութիւնները ատրտամ նպատակ մը ունէր, բայց հիմա խնդիրը լուսաբանուած է:

— Ա՛հ, կը կարծէ՞ք:

— Առանց ուրեք կասկածի, Դերկոմս Անտրէան կ'ուզէր ամուսնանալ օրիորդ սըր Պօրթօի հետ և տիրանալ

Քէրճօր տը Քէրճարուէի 12 միլիոններուն: Արդ, ա-
 լելցուց Պասթիէն դուք պիտի եղրակացնէք թէ, Սըր
 Ուիլիերմս, այս դերկոմս Անտրէան, մեծ սաղայել մըն է:
 Արդ, զայն զիմաւորել առանց զէնքի, այնպիսի վայրի
 մը մէջ, ուր ովկիանին աղմուկը կը բարձրանայ, մինչ
 կը խեղդուին միւս բոլոր շշուկները, նոյնիսկ հոգեւոր-
 քի ազատակներն ալ, հանդիպել սնոր առանց զէնքի,
 սխալ գործ մը պիտի Ըլլար մինչդեռ ատրճանակ մը
 ունենալը իր ձեռքին մէջ, անհրաժեշտ է, քանզի ի
 հարկին կարելի կ'ըլլայ ջախջախել սնոր գլուխը:

Եւ Պասթիէն նորէն ուզողեց զէնքը Սըր Ուիլիերմ
 սին, և ասպետը հակառակ իր կորովին, զողզողաց և
 խորհեցաւ թէ պիտի մեռնէր:

— Այսպէս ուրեմն, մրմոսաց ան ձայնով մը ուր
 կը նշմարուէր անզոպելի անձկութիւն մը, դուք կը
 պնդէք հաւատալ թէ ես դերկոմս Անտրէան եմ:

— Ես, չեմ կարծեր, ըսաւ ցրտօրէն նախկին հիւ-
 սարը, բաղդատութիւն մը կ'ընեմ, սնա բոլորը: Միայն
 կարծեմ որ, եթէ դուք դերկոմս Անտրէան էք, փրկու-
 թեան միակ միջոց մը պիտի ունենայիք:

— Ա՛հ, ո՞րն է այդ:

— Ահաւասիկ, նախ պիտի հրաժարէիք ամուսնա-
 նալէ Օրիորդ Պօրթօին հետ, և պիտի խոստանայիք
 թողուլ Ֆրոնսան:

— Օ՛հ, ո՛հ, պայմանը շատ ծանր է:

— Յետոյ, դրականապէս ցոյց պիտի տայիք, ա-
 ռանց ստելու, այն տեղը ուր դերկոմս Անտրէա պահած
 է օրիորդ Ժանն տը Պալտէրը և Սըրիզը:

— Հրամանեցէ՛ք, ըսաւ ասպետը յանդուզն շեշտ մը
 առնելով, թէ և Պասթիէնի ատրճանակը միշտ դէպի ի-
 ղն ուղղուած էր:

— Կը կրկնեմ, ըսաւ Պասթիէն, թէ Սըր Ուիլիերմս
 չպիտի տատամսի ցոյց տալու այդ տեղը:

Եւ Պասթիէն, շեշտը յանկարծ փոխելով, աւելցուց.

— Անտրէա, պարոն դերկոմս Անտրէա, խորաման-
 կութեանց, անթիւ ստախոսութեանց, վատ մատնու-
 թեանց և յարշտակութեանց ժամանակը անցած է. ահա
 քաւութեան ժամը կը հնչէ: Օ՛ն դիմակը վա՛ր, և ա-
 աղօթէ, եթէ գիտես աղօթել, որովհետեւ դուն պիտի
 մեռնիս և սա ովկիանոսը իբր պատանք պիտի ու-
 նենաս:

Պասթիէնի ձայնը յամը և ծանրակշիռ էր դատա-
 ւորի մը նման, որ կ'արձակէ մահու վճիռ:

Սըր Ուիլիերմս կարծեց թէ բանը բանէն անցած
 էր. այն ատեն իր ինքնազատահուժիւնը և իր պաղա-
 րիւնութիւնը կորսնցուց:

— Ուրեմն զիս պիտի մեռցնէ՞ք:

— Միայն պարկեշտ մարդիկը կը մեռցնեն, մար-
 դասպանները կը սպաննեն: Դուն չսպաննեցի՞ր ասպետը
 Ֆլօրանսի մէջ:

— Շնորհ, ըսաւ Սըր Ուիլիերմս, եթէ զիս սպան-
 նէք, բան մը չպիտի գիտնաք:

— Խօսէ՛ ուրեմն, ո՛ւր է Ժաննը, ո՛ւր է Սը-
 րիզը:

Սըր Ուիլիերմս տատամսեցաւ:

— Պարոն դերկոմս Անտրէա ըսաւ Պասթիէն, զի-
 րար հասկնանք: Պարոն տը Քէրկազի կողմէ յանձնա-
 րարուած եմ քեզի տալ հարիւր հաւար Ֆրանք, եթէ
 ուզես թողուլ երկիրը, հրաժարիլ օրիորդ տը Պօրթօի
 հետ ամուսնանալէ և ցոյց տալ երկու աղջիկներու
 պահուած տեղը, որոնք փախցուցած ես: Լաւ գիտցիր
 միայն թէ, այն պարագային որ խոստովանիս, պիտի

պէսզի ճամբան շարունակէր, Անտրէա ծռեցաւ, սահեցաւ ձիուն փորին տակ և դաշոյնը մղեց աղօր կողին: Ձին դէպի վեր ոստում մը ըրաւ, Պասթիէն ահաւոր ձիւ մը արձակեց և ինքզինքը անդունդին մէջը դտաւ: Սըր Ուիլերմա վար գահավիժած էր ձին և ձիաւորը խարակին բարձունքէն ծովուն մէջ:

Պասթիէնին արձակած ձիւին պատասխանեց յամբ շշուէ մը, յետոյ լռութիւն և մահ...: Ձին և ձիաւորը փշրուած էին ջուրի յորձանքներով լեցուն ժայռերուն տակ, զսրա ալիքները տունկերով պսակած էին:

Ծեր ապուշը որ քիչ հեռուէն հանդիսատես եղած էր այս ահաւոր տուամին, անզսպելի մոլեգնութեամբ յանկարծ խոյացաւ Անտրէաի վրայ և կառչեցաւ անոր:

Անտրէա երիտասարդ, ճարպիկ և ձկուն էր, ծերը հերակլեան բարձրութեամբ, և հակառակ իր յառաջացած տարիքին պահած էր հազուադիւտ ոյժ մը: Տասը վայրկեան կարելի եղաւ տեսնել անոնց իրար կոխտանլը, տապալտկիլը և զարհուրելի կերպով մռնչելը այս նեղ պատերազմ: դաշտին վրայ ուր ամենափոքր ցընցում մը կրնար գանոնք գլորել անդունդին մէջ:

Ապուշը սակաւ իրեն համար որպէս զէնք ունէր թեւերը միայն, մինչ Սըր Ուիլերմա դաշոյնը միշտ ձեռքը բռնած էր: Յանկարծ ծերունին խուլ մռնչիւն մը արձակեց.

— Մարդասպան... մրմռաց ան յետոյ խեղդուկ ձայնով մը:

Եւ թաւալգլոր գետին տապալեցաւ:

Եւ Սըր Ուիլերմա ոտքովը հրեց զայն և գլորելով անդունդն ի վար զրկեց դժբաղդ ծերունին միանալու համար Պասթիէնի:

Այն ատեն Սըր Ուիլերմա ոտքի կանգնեցաւ, թօթուեց հազուատները և գանոնք կարգի դնելէ յետոյ հտն դարտութեամբ խաչածեւեց իր թեւերը:

— Որոշապէս, մրմռաց ան ինքնիրենը, ես աւելի ուժեղ եմ քան բոլոր այն մարդիկը որ կը փորձեն ճամբաս խափանել: Սակայն լաւ պրծայ:

Եւ տապետը շարունակեց իր ճամբան աւելցնելով:

— Բայց իմ ձիուս կը ցաւիմ. գեղեցիկ կենդանի մըն էր... գերազնիւ ձի մը որուն համար տրուած երկու հազար հինգ հարիւր ֆրանքը մերժեցի:

Այս եղաւ զամբանականը նաեկին հիւստորին:

Այսպէս ահա, անգամ մը ևս Սըր Ուիլերմա կը յաղթանակէր:

ՎԵՐՁ ԵՐՐՈՐԴ ՀԱՏՈՐԻՆ



.....

Faint, illegible text, possibly bleed-through from the reverse side of the page.

1871



